

Յ. ՕՃԱԿԱՆ

ՎԵՐԱՀԱՅՐԻ

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

ՅՈՒՆԻՏԵԿԱՆ ՅԱՆՁԱՔՈՂՈՎՑ

ՏՊԱՐԱՆ ՕՐԲԱ ՅԱԿՈԲՅԱՆ

ԵՐԻՒԱԳԼԻ

1946

SURFACE DRILLING

STAINLESS STEEL 1000

3.14159265358979323846264338327950288419716939937510582

3.14159265358979323846264338327950288419716939937510582

Յ. ՕԵԱԿԱՆ

ԴԱՍՏԵՐԱԿԱՆ
ԴԱՒԼԵՏ


Դաշտ
1843

Ք Ա Զ Հ Ե Վ

Դ Ա Հ Ա Յ Ա Հ
450

Հ Ր Ա Ց Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Յ Ո Ւ Բ Ե Լ Ի Ա Կ Ա Ն Յ Ա Զ Ն Ա Գ Ո Ղ Ո Վ Ո Յ



Տ Պ Ա Ր Ա Ն Մ Ր Բ Ո Յ Տ Վ Ա Կ Ո Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Վ Ե Մ

1946

≡ ♩ ≡

Զ Ե Կ Ո Յ Ց

«ՕՇԱԿԱՆ» Յորելինական կեդր. Յանձնաժողովը ներկայ հատորով կը հաւատայ թէ քիչ անդին պարզուած առաջաղբութեանց իրազործումը կարելի կ'ընծայէ, պատւոյ վաճառման արդիւնքը ամբողջութեամբ յատկացնելով Օշականի Ամբողջական գործին հրատարակութեան որ կը կազմէ Յորելեանին հիմնական նպատակը։ Կ'ընենք քանի մը անհրաժեշտ ցուցմունքներ։

Ա. — Ներկայ հատորին սպառումը պիտի կազմակերպուի իբր պատւոյ վաճառում։ Նուիրատուներու ընդհանուր անուանացանկը, ինչպէս Յորելեանին ամբողջական հասոյթը պիտի յայտարարուին առանձին տեղեկադրով մը որ լոյս պիտի տեսնէ յորելինական հանդիպութիւններէն անմիջապէս վերջ։

Բ. — Պիտի քաջալերուին ձեռնարկները, որոնք նպատակ ունին Օշականի գործերը տպազրութեան համար մեկնասելու։ Մեզի եկած տեղեկութիւններէն կ'իմանանք թէ Գահիրէ, Փարիզ, Նիկոսիա, Հայէալ արդէն կազմուած են Մարմիններ, անհատներէ ինչպէս Միութիւններէ զըլխաւորուած, որոնք պիտի սկսին Օշականի գործերէն հրատարակութեան։

Գ. — Այս անջատ ձեռնարկները լաւ պիտի ըլլարեթէ կարենային կեդրոնանալ, զործին բերելու ամբողջական հրատարակութեան կանոնաւորութիւնը։

= ՚ =

՚ . — Յանձնաժողովը կը ծրագրէ մասնաւոր հրատարակութիւն մը որ մէկ ծածքի տակ հաւաքէր յորելի հնական հանդիսութիւններուն և ատենախօսութեանց զումարը : Այս առթիւ օգտակար կը կարծէ նաև յայտարարել որ փաստակաւոր զրագէտի անձին, զործին, դերին շուրջ անձնական վկայութիւններ, տպաւորութիւններ, յուշք և դատում, այդ հատորին համար սիրելի յաւելումներ են :

Ե . — Յանձնաժողովը պատրաստ է հատորի մը կամ հատորներու անջատ մեկենասութիւնները ըստ պատշաճին ընդուածածելու :

Զ . — Ներկայ Զեկոյցը կ'ուղղուի Հայ հասարակութեան բոլոր խաւերուն, լայն վստահութեան մը մէջ, քանի որ Օշականի զործը ամբողջապէս իր ժողովուրդի ապրումներուն նուիրուած արի, արդար, Օշականին բառովք սրագին վկայութիւն մըն է, զեր՝ ամէն հատուածական թելադրանքներէ, Հայ տառապանքին ինչպէս Հայ փառքին դիւցազներզութիւնը :

Ի դիմաց Կեդր. Յանձնաժողովոյ Դիւանին

Ա.ՏԵԿԱ.Պ.Պ.Ի.Բ.Ր.

Ա.ՏԵԿԱ.Ա.Պ.Ե.Ց

ԵՂԻՇԼ ՎԱՐԴԱՊԵՏ ՏՕՐԹ. Վ. Յ. ԳՈԼՊԻԵԱՆ



Յ. ՕՇԱԿԱՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Յ. Օշական ծնած է Պրուսա, Պոլսկն հարիւր ֆիլուկը հնուաւրութեամբ յաղա մը, 1883, Դեկտ. 9-ին:

Իր ծնողը, յաղաւաներա զուս հայրանակ զիւղի մը (Սեօլիօց), հնուապուրկ բանուորեներ եին, ամառը յաղա, ձևեռը զիւղը: Օշականի մայրը մեսասի մանաւաններու մէջ, հայրը՝ օսարենու պատեզգենուու վրայ կ'աշխատէին: Այս կենսագրական անձնած բուոդ մանաւանութիւնը ունեցած է սակայն ճակատագրական նշանակութիւն, Օշականի գրական խառնուածքին կազմառուան վրայ:

Օշականի գրականութեան մէջ զիւղը եւ բաղաբը յով յովի են, կատարեալ հարազատութեամբ մը, յանի որ իր ընկապուչ տարիները, ինչպէս ինչը կ'անուանէ մանկութիւնն ու պատանութիւնը, անցած են յաղափին ու զիւղին մէջ, հաւասար բաշխումով: Պրուսան զերազանցապէս բուրժ յաղան էր, այս դարուն սկիզբը, ոչ միայն իր յիշաւակարաններով, այլև բարեկով, մարդկային կաղապարներով: Օշականի զործին մէջ բուրժը կուզայ այս յատակին: Հայերը հոն հանգչած զաղուր մը կը կազմեին, բրբախու բայց խորանաւաս: Օշականի զիւղը, Ակնայ կողմերին զաղրականութիւն մը, կը պանիր բարբառային հարազատութիւն, բուրժին շատ ֆիք ազդուած բարժեր: Օշականի զործին մէջ հայր կուզայ այս զիւղին ուր անշուշ մեր հայրենինինի զեղյական մկարագիրները յիհին կրնար ըզազ տիրական:

Անոր մանկութիւնը բշուառութեան միակուուր պատութիւն մըն է: Հնգամեան որք է անիկա հօրմեն: Մայրը կ'առնէ իր մանկամարդ բազուկներուն վրայ ընտանիքին հոգը, իրմեն դրւու երկու եղբայրներով ու կոյր հօրաբերով մը ծանրացած: Անիկա իր հանգիսի կիրակիներն ալ սիսկուած է յատկացնելու բացարարութեան, հարուստներ եւրու օրավարձով աշխատանի: Այս մանաւանութիւններն ալ կը ծառայեն անոր գրականութեան խորունկ բախծութիւնը բացարելու:

Անոր զիւղը, յաղափին սա գրկանները անեն տարի կը դարւանէ, յանի որ վեց ամիս, ձևեռը, անոր ընտանիքը զիւղ կը դառնար, յաղա աշխատանիքի դարբարին: Այս երթեւկները կ'անդրադառնան անոր առողջութեան, մանաւանի կրութեան: Պրուսայի ազգային վարժա-

րանին մեջ անիկա կը բողոք ե . և Զ . դաստիաներուն շնչացվը : Իր բացառիկ յիշողութիւնը կը միշտն որպեսզի ազգին կողմէ դրկուի Արևու ու սարի մը աշակերտնել վերջ Դուրեկան Մրգազանին կը ձգէ վարժարանը 1900-ին : Այդ սարին անդորդ չէր անցուցած : Հիմն էր դրան իր գրանտերհան եւ գերեաներհան, բառարանի «հարուածեռով», ինչպէս կ'ըսն :

Ուսուցիչ իրենց զիւղը, նոյն սարին : 1902-ին Արեւելք օրաբերին մեջ իր առաջին պատմուածը — վերցուած վարժապետի մը կեանին — պատճառ կ'ըլլայ իր պաշօննագրկումին : Կ'անցնի մերձական զիւղ մը Մարմարը, նոյն պաշօննիլ : Գիւղական ուսուցչի սարիները անոր կը ճանչցնեն իր ժողովուրդը, իր վիրքերով, ցաւերով, մշարութիւններով : Անիկա կ'ապրեր խոնարհներուն նիս, փասանիչ ընտանութեամբ մը : Իր անցրանիկ պատմուածները ուրեմն յեսոյ ընդհանուր վերնազիր առին խոնարհները, անիկա ապրան և առանց այցեւայի : Բողոքն աղ վաւերական մարդեր էին այդ պատմուներուն հերոսները :

Սահմանադրութեան վերանաստառումը (1908) զայն կ'արտօնէ շինուած մտնելու Պողոս նիս ուրկէ, այսինքն որուն գրական շրջանակներին զիւղը հեռու պահած էր իր անդրանիկ դառնութիւնը : Կ'աշխատակցի Ազգակ շարարարերին (1909) : Տարի մը վերջ Ազատամարտ օրաբերին գրական յաւելուածը անոր պատմուին զայն կը բանար իր էջերը : Հոն հան լոյս տեսած Մատմագէլ Եւան, Տապինը, Տոգսանը, Պաղսօն, որոնի անոր անունը պատագրեցին սկսակի մշարութիւններին :

1911-ին Մալքարա ուր կը կարդայ Արտաշէս Յարութիւնների ընթիր մատմադրասնին գրերէ բողոք զիրքները, ինչպէս ամէկ առաջ Պողոս զիւղ կը բերէր Շաւարշ Միամետնին գրանուրեան հանդիսներ : Մալքարան Օշականի միտքն մեջ ուրիշ աղ համզաւանի մը ունի, իր գրական արեւելումը ճշրդու : Արտաշէսի զիրքներն մեշտն զսած էր Տայրուխիսին :

1912-ին Պողիս, ուսուցչութեամբ, Հանդիսներու, սարկզիրքներու մեջ (Հայ Գրականութիւն Իզմիր, Տալիր՝ Պողիս, սարկզիրքներ՝ Պարուն Մուկուս, Հայրենի Տարեցոյն Պողիս) անիկա իր պատմուին եւ զեղուկ պատկերներուն կ'աւելցնէ մինարատական աղ նշարանիներ : Նոր, աններս, յարակողական իր դասումները հին ու ժամանակակից դիմերու եւ զործերու վրայ կը դառնան ուշագրաւ : 1914-ին Մեհենան անմայ հանդիսը որուն խմբագրութիւնը կը բաղկանար Դ. Վարուժանի, Գևորգ Բարսեղեանի, Կուսան Զարկանի . Անարոնն եւ իրուն, կ'առաջադրին զիւսը Հայ Հոգիին, Պողոս ու Թիգիսին անդին :

Առաջին մեծ պատերազմին, անիկա կ'անցընէ փախստականի չորս տարիները, այս անգամ ձանձնարու համար իր բուն ժողովուրդը, դարձեալ իր մեղքերով ու արժանիթերով։ Ապրի 24-ի ձերբակալութիւններն կը գտնէ կերպը փախուսի, ի դերեւ կը հանէ ոսխկանութեան բոլոր փորձերը զինը ձերբակալեզու։ Թաշեարի ոսխկանութեան հետ իր շփումները ունին ծայր ատիհան տամարի նկարագիր։ Ոսխկանութիւնը արժանապատութեան հարց է քրած իր ձերբակալումը։ Պողոս մէջ ամենօրեայ խուզարկութիւններ, այդ օրերուն պատճառներ եին որպիսի ձերբակալութիւն իր սարիփեն բոլոր երիտասարդները։ Այսպէսով և որ յաջողած են զինը ուրբ անգամ ձեռք անցնել, բայց մինչեւ ոսխկանական կարեւոր կերպոն մը անիկա իր կարգին յաջողած եր ազատել իր մասնակարի զոտիքը, աներեւակայելի յանդզնութեամբ փախուսներով։

1918 (Յունիուս) Դուրեկան Մրգագանին տրամադրուած գումարով մը անիկա կը կաշառէ ոսխկանութիւնը որ այլու իր դեր աւարտած եր հայ մասնականութիւնը թնաշնչելու ու կ'ուզեր խնի մը նմոյշ պանել։ Մնացորդացի մէջ Օշական տուած և ժիպարը բուրժ փաշային, ընդուրակ խօսակցութեան մը մէջ (Արթինի համբով)։ Փետրուարին կ'անցնեի Պողկարիս գերւան սպայի տարազով։ Վասնին, մահուան, բշուտութեան հետ սա մերժութիւնը անոր մեծ գործերուն (ապագայ) բարեխառնութիւնը պիտի տար։

1919-ին Պողիս։ Միշտ ուսուցչութիւն։ Կը դասախոսուր հայ գրականութիւնը բոլոր երկրորդական փարմարաններուն մէջ այդ ժաղացին։ Կը մասնակցի գրական շարժումին, օրաբերի և հանրէսկ մէջ հիմքարներով, պատճեածքներով, թնաշարականներով։ 1922-ին կը քենացրէ Նոր Պատկը, ու կը հիմնէ Բարձրավաճակը, անօրեայ հանրէսկ, ողբացեալ Գեղամին և Վարուժանին տեղ ունենալով ընկեր Շահնա Պեղակրեանը և Գեղամ Գալիքեանը (Անարոն թեր ազատած, իզմիր եր) Զարեանին հետ դարձեալ։

1922-ին, Հոկտեմբերին դարձեալ փախուս, Պողկարիս։

1924-ին Եզիսոսու, 1926-ին Կիսրու, 1934-ին Երուսալիմ։ Միշտ ուսուցիչ և միշտ գրող։ 1937-ին սրբի կարուած ու Բարիզ իր հայրենակիցներն տրամադրուած միջոցներով, դարւանումի։

Երբ այս տղերը կը գրուին Օշական կ'աշխատի իր դասերուն և իր գործին։

* * *

Այս շատ քերեւ նիշերը և արագ քիւերը անհրաժեշտ են սակայն Օշականի շատ ծանր ու շատ դաշտաց գործը հասկնալի ընկու համար։

Դիւրուքեան համար այդ պատակը կը բաժնենի հիմնական մասնութ:

Օշական գրած է պատմուածքներ, վկայեր, վաղ պատամուքնեան մինչեւ ազեւոյքը: Իր առեղծազրութեան ամենա ամուր, մեայուն, եւր մասը սխալ ջրաւ այս սեղին վրայ ընդունիլ: Ցիշուեցաւ Խոնարհներու շարքը, բիուլ տասնթինգ, ուր իշրայատուկ պատմում ու բարելու մասուցում առաջին անգամ իրենվ կ'ընտեղացուին արեւմտանայ գրական աւանդութեանց մէջ, որոշ զարտուղութեամբ, բայց գրական ծանր առաջադրութեամբ: Օշական կը փորձէ խոնարհներու դրու ուրիշ պատմումի ձեւեր Երբ պատիկ են, Երբ պատաճի են, անցած նորավեպը: Խորհուրդներու Մենեանը (1922) հատորին մէջ անիկան հաւաքած է մաս մը բան այդ ձեւ պատմումներ որոնք կը ծփան թիրմէ նելեարին, սպաւորապատ բանասեղծութեան: 1920-22-ին, Պոլիս ձականամարտ օրաքերին մէջ մշակած է եղենան դրուազներ Կայսերական Յաղթեզութիւն ընդհանուր խորագրին տակ: Երբ պատաճի ենը հատու է կազմած 1925-ին, Պոլիս: Աւելի անդին դուք կը զննէք և մոնջներ այս պատմումներ:

Օշականի վկայը երեւոյք է հայ գրականութեան մէջ իրեւ ծառալ ինչպէս որակ: Անս անուններ. — Ծակ-Պուուկը, Հանի Մուռաս, Հանի Ապտուլլան սպուած Ամերիկա Հայրենիք հանդիսին մէջ: Սիւլեյման Էֆենի և Մեացուրդաց սպուած Յուսաքեր օրաքերին մէջ: Անիսիս՝ Սահակ Պարգեւեան, Մարիկ Մելիքիսանեանց: Սովորական երեխ հարիւր հջնոց ծաւազով բան հատորը կ'անցնի բանակը այդ զործին: Զննի խօսիր որակին մասին, չնախապաշտելու համար ընթեցովը: Օշականի վիսպական զործը յաղրանակ մըն է ու մեայուն վաստակ մը: Պատիկ վարժութիւն մը պիտի բաւեր սկզբնական անտրամադրութիւնը ընթեցովին (արդիւնք գրոյի իր շեշ ինքնասպութեան) վերածելու խանճաղառութեան: Անոնք որ կ'արհամարեն այդ զործը, այդ վարժութեան ձակրուն կասոյներ են: Օշականի վկայը հաղորդ է ԺԹ. և Ի. դարու արեւմտեան և արեւելեան (ոռու եւ հնդիկ դպրոցներ) վկային մած ձգումներուն, մերոններուն:

Օշական գրած է բարոննենք: 1922-ին Նոր Պատկեր-ին ներկայացումը Պոլիս վիսպական պայմաններու տակ: Անս ցանկ մը իր խաղերին.

Ավլուրամարտ (սպուած 1925-ի Ազգային Հիւանդանոցի [Պոլիս ամրեգիրքին մէջ: Կնիքանայրը, Նոր Պատկեր, երկութիւն ալ անիսիս:] Այս երեխ խաղերը գրուած են Պուշկարիս, 1921, Օգոստու 15-30-ին: Դարձնալ Պուշկարիս Աւերակներու մէջ, 1919-ին: Այս խաղին ձեռագիրը կորուուծ է: Փառք Ասուծոյ գրուած Եղիպտու 1925: Բա-

Երեարք գրուած Կիպրոս 1926-ին: Զեռազիրը կորուած: Երկինքի ձամբով գրուած Կիպրոս 1934-ին (սպուած Հայրենիք Համելիսին մէջ): Ստեփանենս Սիւնեցի սպուած Բարիզ 1938: Մինչեւ Ո՞ւր գրուած Բարիզ 1937, սպուած Հայրենիք-ի մէջ (1938): Աքիլլեսի Կրունկը (Երուսաղեմ) անժիս: Աւելի Անդին (Երուսաղեմ) անժիս: Սասունցի Դաւիթ (Երուսաղեմ) անժիս: Քառասուն Տարի Վերջ (Երուսաղեմ) անժիս: Եթք Մեռնիլ Գիտենք (Երուսաղեմ 1944):

Թատերական գործը Օշականին հարորդ և վիստողին բորբ տագնապներուն ինչպէս յանդզնուրեանց: Կուզայ պատմութենին ինչպէս ժամանակակից կեանեն: Կը ձգչի հայ զոյց բարոններուն (արեւելահայ և արեւմահայ) ախորդակներէն, թիֆիլին տարբեր ձգումներ: Դրուած՝ կարդացուերու ինչպէս թամադրուերու համար, այդ գործը կը պատկանի բարձրորակ գրականուրեան:

Օշական ունի սպաւորապատ գրականուրին մը, ըսկէ կ'ուզենի սուրագրած և էջեր, որոնց նկարազիրը դուռար և սուրագծել գրական ծանօթ կարպատներով, սեներուն ցուցնութենուրով: Բազմազան վերապետներու տակ (Հինեց ու նորեց, Սերբանացան, Անգլին կոտոցին տակ, Մոռցուած բանեց, Վելյուրինենեց, Կեանին նես, Գրականուրեան համար, Ես ինձի, Եթք կարաւանը կ'անցնի, Մշշրիներու տուինի, յիշեղու համար բանի մը հաս) ամիկա խառնած և ժամանակակից սպաւումներու ինչ որ իր լայն ընթերցումները, զամազան մշակոյքներէ իր սպաւուրինները թելադրած են իրեն: Դատում, ողդակի սպաւուում, երազակի, ողելոցում, խորհրդածուրին փոխն ի փոխ կը խուժեն էջեն, էջերուն, նոր որժան անակնիսալ, բարասնիսին նու մեջեն, բայց մեալոյ իրականուրեան կարելի մօսիկուրեան մը մէջ: Իրեն համար թասպիրները, մասյուրինները առիրներ են որպէսի մշակոյքներ, գրական ծաներ հարցեր իյնան վերլուծումի: Արձակ ներուած մըն և Մահուան ծաղիկները, բայց իրաւ բանասեղծուրին: Եթք ինիները կը կարգան վերճագրին տակ անիկա շշաներ կանչել և սիրած կեանին: Իր գրական վերլուծումները (որոնցին ունան զիրի են ինկած Հայ Գրականուրին զիրին մէջ) անսարգելի սպրումներ են երբ կը մասուցուին ուղղակի մասուցումնի մը ունենալուներուն: Համուններու համանոյ այս արդինին ալ մեայուն շահ մըն և հայ գրականուրեան:

Օշական դատած և մեր գրականուրինը իր երեխ մայր բաժիններուն մէջ: Դպրոցական կարիքներու համար խօսած ու երեսն ազ գրած և ամփոփ ուսումնասիրուրիններ մեր դասական մատնացրուրեան վրայ: Եւրոպական հնան ձեռնարկներու միշտուղուրեանը Օշական փորձած և կոսրել յոտի շշանակիլ որ Մխիրաւեան մերուն եր

մեր հին գրականութիւնը ներկայացնելու : Զե արհամարհած բանսախ-
րութիւնը բայց արհամարհած և գրականութիւնը անոր ստորադասելու
միասին փառասիրութիւնը Միսիրարևաններուն : Անոր բարձութավին
մեջ գրականութեան պատմութիւն մը կեանքի պատմութիւն մըն և ա-
մենին առաջ : Այդ ուսումնասիրութիւններին լոյս են տեսած նոյնիւ,
Փարանցի, Կաղանկատուացի, Շնորհալի :

Օշական արտայայտուած և գրողներու, զիրքերու, շարժումներու
վրայ, օրաքերի ու համեյսներու մէջ, օրուան ընթացիկ գրական ի-
րողութիւնը մօհն սկզբող գրուածքներով : Գրական ֆենադատի ընդ-
հանրացած կարապարհն տարբեր միտ մը, ողի մը զգալի են այդ կտոր-
ներուն մէջ : Մեր բանաստեղծները, Մեր վիպասանները վերևագիր-
ներուն ներքեւ համաշրական փորձեր կը կանչեն Համապատկերը : Իր
Հարքեցները, ընդարձակ մենացրութիւնները, (Մեծարենց, Զարենց,
Տիկին Խայեան, Ռուբեն Զարգարեան) երբ աւելցուին արեւելահայ
գրողներին աւենին կարկառումներուն վրայ (Ռամթթի, Ս. Զօրեան, Դե-
րենիկ Տեմիրեան, Աւետիս Խամակեան, Աւետիս Ահարոնեան,
Շիրվանաց, Տերեան, յիշելու համար յանի մը անուն) իր զործին
այդ մասն այ կ'ընճն աշբագկո շահեկան : Քննադաս Օշականը խորհր-
դանշանային անձնաւորութիւն մըն է :

Օշական քրած և անդրամիկ համաշրութիւնը արեւմտահայ գրա-
կանութեան : Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան անունը
կրող շատ ընդարձակ (աւելի յան երկվեցեակ մը հասորներ, մեծադիր
4-500 էցից իւրաքանչիւրը) աշխատութեան մը միշ որուն առաջին
հասորը արդին լոյս և տեսած, Օշական փորձած և համադրել երեք
սերունդի վաստակ, խիս բայց արտայայտիչ պատկերացման մը մէջ,
զժեկ այդ արդինին մէջ իր ժողովուրդին ժիրական ձգտումները,
ապրումը, կերպարանիկ այդ արդինինին մեծ բանուռներուն զիմա-
զգութիւնը ու իր գրողներուն ընդույշին մեր ժողովուրդին շնորհներուն
զումարը : Այդ զործը նորութիւն մըն է իոչ միայն իր տեսակին մէջ
այլիւ իր զործադրութիւն բացարձակութեամբը : Մեր գրականութիւնը
այդ ծաւալով վկա, բնեւս ազգային պատմութիւն հազիր քե կը կը հան-
դուրմէ : Օշական, Սփիրովի գրող, մոռցած և այս ծանր անսպասնու-
թիւնը ու իր սպառած ուժերը յատկացուցած այս կատարեալ արկածա-
յիւնութեան : Համապատկերով Օշական գրականութեան հանգաւա-
նաւոր պատմիս մը երեւան կուզայ:

Աւելորդ չե յայտարակ որ դատում, համաշրում, ոգեկոչում,
վերլուծում իր մօս զործադրութած են առաջնակարգ գրագիտի մը մի-
շցուներով : Իր ունի տափ, զունազեղ, արի ու խորունկ, իր մշակած
նիստերը կը բարձրացնէ անպային արուեստի :

* * *

Օշականի Յորելեանին Կեղրոնական Յանձնաժողովը, ներկայ հաս-
տորք հրատարակութեան յանձնելով չունի յաւակնուրին այդ գործը
շային զանգուածներու վայելումին առաջնորդելու: Օշականը մասնու-
թամնելուն անմեղութիւնը: Բայց Յանձնաժողովը կը հաւատայ թէ կը
կատարէ օգսակար աշխատանի մը կործանելով չկարցացուող Օշականի
մը կարծր ու անարդար հիշեարք: Կտորներ ներկայ հատորիկին առ-
նուած են սպուած ինչպէս անիսիս հատորներէ: Ընթերցողը, առանց
հախապաշտաման երբ կը մօտենայ այդ կտորներուն պիտի զգայ որ ա-
նոնիք, իրենց այդ ձեւերուն մեջն աղ, կուզան մեկ ու մեծ ճակատա-
գրէ մը: Հսկէ կ'ուզնենք Օշական չէ սորագրած էց մը ուրու պակսին
կեանին ծանր ճնշումը, արուեստին տիրական տագնասը:

Ասկէ զայ Յանձնաժողովը կը հաւատայ թէ ներկայ հատորիկը
միայն հիշեար մը չի կործաներ այլն կը ծառայէ դնելու հիմք գեղե-
ցիկ, անձախընթաց շենքի մը որուն անունն է ըլլալու:

— Ամբողջական գործը Յ. Օշականի:

Տպեալ թէ անիսիս, այդ գործը կը ներկայացնէ յառատնէ տեղի
երեւ հարիւր հշանց հատորներու զումար մը: Երկնուած արուեստի նոյն
հանգանակին մեջ ու ձգուդ մեկ ու նոյն ձգոււմին

— Արտայայտուրիւնը Հայ Հոգիին:

Ընթերցող հասարակութեան կը մնայ իր բարիկանեցողութիւնը
տարածել գործառութին եռանդին ու հաւատին:

Ի ԳԻՄՈՅ ՅՈՒՆԻ.ԻՆԱ.ԽՈ.Ն ԿԵՊ. ՅԱՆՉԱ.Ա.ԺՈՒ.ՈՎ.ՈՅ

ԱՏԵՆԱԴՊԻՐ

ԱՏԵՆԱՍՊԵՏ

ԵԳ.ԻՇ. Ա.Ա.ԲԻ.Ա.ՊԵՏ. ՅՈՒԹ. Ա. Յ. ԳԱԼ.ՊԵՏԵՎ.Ն.



= ՓԲ =

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն



Օօականի իր մուտքը լրած է Արեւմանայ Գրականութեան մէջ Յակոբ Յովհաննէսեան անունով 1902-ին (Արևելց օրաբեր) Առաջին արցունքը պատմուածեով: Մինչեւ 1920 գրած է Յակոբ Քիւ Ֆեննան սորագրութեամբ: Այդ բուականն ասդին կը սորագրէ Յ. Օօական: Մածկանուն չէ գործածած:

Օօական աշխատակցած է մեր Մամուլին.

Օրաբերեր. — Արևելց (1902, 1909), Աշաբաժար (1910 - 14), Ճակատաժար (1920 - 22), Արւ (1924 - 27), Յանձեր (1925 - 45), Յանձ (1937):

Անա ցանկը այն Հանդէսներուն, Տարեգիրերուն ուր երեւ ցած է իր սորագրութիւնը:

Հանդէսներ. — Աշաբաէ (1909, Պոլիս), Աշաբաժար (Յաւելուածք), Հայ Գրականութեան (1913, Խզմիր), Շահն. (1912, Պոլիս), Ուորն (1920), Նամակար (1923, Պոլիրէս), Հայրէնէր (1922 - 38, Ամերիկա), Հայապան (1919, Սոֆիա), Նոր Շարժում (1923, Գանիքի), Հայապանէ Կոչնար (1925 - 35), Պայտար (1944 - 45), Միաժան, Նորէ, Զարդարաց, Սէռ, Նոր Գիր:

Տարեցոյցներ. — Գարուն (1912, Մոսկուա), Հայրենի Տարեգիրը (1912 - 13, Պոլիս), Ամենուն Տարեցոյցը, Տարեգիրը Ազգային Հիւանդանոցի (Պոլիս), Զուարթնոց (Բարիզ), Համազգային Տարեգիրը (Քանիքի), Մասիս (Սոֆիա), Տարեցիրը (Արէնի), Կեանը ևւ Արուեստ (Բարիզ):

Խմբագրած է ընկերակցութեամբ Վարուժանի, Գ. Բարսեղեանի, Կ. Զարեանի, Անարոնի Մէջւան ամսեայ հանդէսը (Պոլիս, 1914): Դարձեալ խմբագրած է Բարձրավանէր ամսեայ հանդէսը, Պոլիս, 1922, ընկերակցութեամբ Վահան Թէփեանի, Կ. Զարեանի, Շ. Պերպէտանի, Գ. Գալաթեանի:

Իրմէն լոյս ժեսած հասուներ

-) ԽՈՆԱՐՀՆԵՐԸ (1921, Պոլիս)

= Ժ.Պ. =

- բ) ԽՈՐՀԱՌԻԴԻՆԵՐՈՒՄ ՄԵՀԵԱՆԸ (1922, Պոլիս)
- շ) ԵՐԲ ՊՈԼՏԱՆԵՒ ԵՆ (1925, Պոլիս)
- Դ) ՄՆԱՑՈՐԴՈՅ (ԱՐԳԱՆԴԻ ՃԱՄԹՈՎ, Եւ ԱՐԵՒՆԵ ՃԱՄԹՈՎ,) ԵՐԵՖ մեծադիր հատուներով (1931-34, Գանիրէ)
- Ե) ՍՏԵՓԱՆՈՍ ՍԻՒՆԵՅԻ (1938, Բարիզ)
- Զ) ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (1942, Երուաղեմ)
- Դ) ԵՐԲ ՄԵՌՆԵՒ, ԳԻՑԵՆՔ (1944, Երուաղեմ)
- Ե) ՀԱՄԱՊԱՏճեր ԱՐԵՒՄՏՈՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (Ա. Բառու, 1945, Երուաղեմ)
- Բ) ՈՓԻԿՈՒՔԸ ԵԿ ԻՐՈՒ ԲԱՆԱՈՍԵՎՆՈՒԹԻՒՆ (1945, Երուաղեմ):

ՅԱՆԿ ԻՐ ՏՊԵՍՈՒ ՈՒ ԱՆՑԵՎ ՀԱՇՈՐՆԵՐՈՒՆ

Ա. ԻՐԱՊՈՒԹԻՒՆ

- ա) ԽՈՆՈՐՀՆԵՐԸ (Առաջին արցունը, Արևել, 1902), Պառաւին անէծքը, (Աշուակ, 1909, ԳԵՂՋՈՒԿ ԱՌԱՐԱԳՐՈՒՔԵԱՄԲ): Տոպինը, Տոգսանը, Մատմազէլ Եւա, Պաղտո (Աշուագարու, Յանելուածի մեջ, 1910-ին տպին), Հօրբուր Վարդան (Հայ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՆ, 1913, Եզմիր), Համբոյրի մը պատմութիւնը (Մէհեան, 1914), Աղբարիկ (Հայրենի Տարեցոց, 1913), Թիւրբմէնին աղջիկը (Շահն, 1912), Երկինքէն ինկող կնիկը (Հայ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՆ), Համարը Նուռառը Տարեգիրք, 1914), Խենթ Սողմէն, Մաղաք, Վաթմանը (Ուսուան, 1921, Պոլիս), Շահալազը (Հայրենիք, 1924, Պուրի):

- բ) ԵՐԲ ՊՈԼՏԱՆԵՒ ԵՆ [որուն մեջ մուսք ունի ուրիշ շարքի մը — երբ պղտիկ են — կտոր մը: Երբ պղտիկ են շարքը՝ ՃԱՄԹՈՎ (1921, Պոլիս), ՅԱԿԱՐԵՐ (1925, Գանիրէ), Արւ (1925, Գանիրէ) բերքերուն մեջ]:

- դ) ԾԱԿ-ՊՏՈՒԿԸ (Հայրենիք+ Հանդէս, 1928-29)
- դ) ՀԱՃԻ ՄՈՒՐԱՏ (նոյն Հանդէսին մեջ)
- Ե) ՀԱՃԻ ԱՊՏՈՒԼՈՎ (նոյն Հանդէսին մեջ)
- Շ) ՄՆԱՑՈՐԴՈՅ (ՅԱԿԱՐԵՐ, 1931-34, Գանիրէ)

= ԺԴ =

Ե) ՍԵԽԱԿՅՈՒՆ ԷԳԵԽՆՏԻ որուն կեսը լոյս է տեսած Նոր Գիր Համբեկոսին մեջ Ամերիկա : Ամբողջուրեամբ՝ Յունաքեր Օրաքերի մեջ 1940 :

Այս երեք վեպերը հասարակաց վերնագիր ունին ՀԱՐԻՒԹ ՄԵԿ ՏԱՐՈՒԹԱՆ :

- Ա) ՄԱԹԻՔ ՄԵԼԻՔԻՆԵԱՆՑ (անժիպ)
- Բ) ՍՈՀԱԿ ՊԱՐԴԵԻՆԱՆ (անժիպ)
- Հ) ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՅՈՂԹԵՐԴՈՒԹԻՒՆ (Ճախառամբու, 1920-22):

Թատերական

- Ա) ԱԿԵՐԱԿՈՆԵՐՈՒ ՎՐԱՅ (անժիպ, կորսուած)
- Բ) ԲԱՐԵՐԱՐԸ (անժիպ, կորսուած)
- Գ) ՓԱՌԵՔ ԱՍՏՈՒԾՈՅ (անժիպ, կորսուած)
- Դ) ՆՈՐ ՊԱՌԱԿԸ (անժիպ)
- Ե) ԿԵՎՈՀԱՑՈՅԸ (անժիպ)
- Զ) ԱԲԼՈՐԱՄՈՐԸ (անժիպ)
- Է) ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՒԻԹ (անժիպ)
- Չ) ՔԱՌՍՈՒՆ ՏԱՐԻ ՎԵՐՁ (անժիպ)
- Շ) ՍՏԵՓՈՎՆՈՍ ՄԻՒՆԵՑԻ (սպուած 1938, Բարիզ)
- Ժ) ՄԻՆՉԵՒ ՈՒԿԻՐ (սպուած Հայրենիքի մեջ, 1938)
- Ճ-Ա) ԵՐԿԻՆՑԻ ՃԱՄԲՈՎ (սպուած Հայրենիքի մեջ, 1936)
- Ճ-Բ) ԱԲԻԼԱՇՈՒ ԿՐՈՒՆԿԸ (անժիպ)
- Ճ-Վ) ԱԻԵԼԻ ԱՆԴԻՆ (անժիպ)
- Ճ-Դ) ՈՍԿԻ ՈՒԾՆԱԿԸ, ԱՍՏՈՒԱԾ Կ'ԻՉՆԵ, ԱՆ ՈՐ ԿՈՒԳՈՅ միարար խաղեր (անժիպ)
- Ճ-Ե) ԵՐԲ ՄԵՌՆԻԼ ԳԻՏԵՆՔ (սպուած 1944, Երուսաղեմ):

Տպաւորապաշտ էջեր

որոնիք ապրումի, դատումի խառնուրդներ են, լոյս տեսած զանազան վերնագիրներու ներքեւ : Կուտանիք վերնագիրները

- Ա) Սերմանացան (Աբե, Աբա)
- Բ) Անգղին կտուցին տակ (Յունաքեր)
- Գ) Մայրիներու շուքին (Հայրենիք)
- Դ) Երբ հիները կը կարդանը (Ալան, Ալան+ և Արուելուր)

= Ժ.Յ. =

- Ե) Հինէն ու նորէն (Ճակատահարու, Ռոդոն)
- Դ) Վկայութիւններ (Սէռ, Զամարբնոց)
- Ե) Ես ինձի (Հայրենիք, Կովում)
- Զ) Մոռցուած բաններ (Սէռ, Նոր Գէտ)
- Բ) Կեանըին հիմ (Սէռ)

ԳՅԵՅԱՊԱՏԱԿԱՆ

Օչական մեր Հանդկաներուն, Օրաբերքերուն մեջ օրուան գրական հարցերուն, դեմքերուն, զիրքերուն ուրշ սուրագրած և բազմարիւ գրութիւններ։ Անս բանի մը հիմնական վերնազիրներ՝ Մեր բանաստեղծները, Մեր վիպասանները, Գիրքերու եզրին։


ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՊԱՏՈՒԹԻՒՆ

- Ա) ԳԱԼՈՒԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ մեր հին մատենագիրներուն վրայ (անժիպ)
- Բ) ԳԱԼՈՒԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ Արեւելանայ Գրականութեան յաւկանական դեմքերուն վրայ (անժիպ)
- Գ) ԳԵՄՔԵՐ, առձեռն Արեւմտանայ Գրականութեան պատմութեան (անժիպ)
- Դ) ԶՈՒԳԱԿԾԻՌ ԱՐԵՒՄՏԱՆՀԱՅ ԵՒ ԱՐԵՒԿԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԹԵԱՆՅՑ (անժիպ)
- Ե) ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՆՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ասսնեկ աւելի մեծադիր հասուրներով։ Առաջինը միայն լոյս տեսած 1945-ին երուսաղեմ։

Փարձեր

- Երեմիա ԶԷԼԷԱՂ (Սէռ)
- ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ (անժիպ)
- ՍՓԻՒԹԻՑ ԵՒ ԵՐԱԿ ԲԱՆԱՍԵՎԱԾՈՒԹԻՒՆ (1945, Երուսաղմուն, Ա.Լ.Ա. (անժիպ))

[դիմ]



8. 0 6 0. 4 0. 6

2164. «0040.6»

ԽՈՆԱՐԴՆԵՐԸ

ՇԱՀՊԱԶ



Պղտիկ պղտիկ կարգեցին զի՞նքը, երբ իր կուրծքը դեռ չէր
արթնցած։ Աղուոր էր անիկա ու բարձրահասակ։

Իր մա՞րդը։

Բայց անիկա ծեր էր արդէն դեռ քսան տարեկան չեղած։
Անոր երեսին վրայ գորշ ու ճմոթքուած կտաւի մը պէս կ'իյնար
իր կաշին։ Ու ճակատ չունէր, խզուած ըլլալուն անթիւ զի-
ծերով։

Անիկա արիւն կը թքնէր գարնան ու աշնան։ Ու ամտուը
չէր կրնար պտտիկ առանց չուխայի։

Բայց անոր անունը ամենէն չքեղներէն էր գեղին։ Անոր
արտերը բարեբեր ու առատ։ Ու այգի։ Ու պարտէզներ։ Ու
տուներ։

Անոր մայրը, վերահաս աղէտին առջև, աճապարեց։ Բը-
ժիշկները երեք տարի կեանք կտրեցին իր տղուն։

Ու գիւղացիի բնազդով անիկա ընտրեց ամենէն առողջ աղ-
ջիկը իր թաղին։

Նշանուած Շողիկին նշանը ետ ընել տոււաւ պարապ պատըր-
ւակով մը։ Ու ամիս մը ետքը զնաց անոր ճիտէն կախելու
գեղին մէջ անուանի խարարը, մեծ ու պղտիկ ոսկիներու զմայ-
լելի հիւսք մը որ աղջկանը կուրծքին վրայ ճառագայթներ ար-
ձակեց։

Ու խզեց մատազ աղջիկը հարուստի փառքին ու ոսկիին
ճնշումին տակ։

Անիկա հագուեցուց զայն պուպրիկի մը պէս ու տունին մէջ
նստեցուց անկիւնը, թագուհիի պէս։

Ու աղջիկը մտաւ ախտաւոր այդ անկողինը, միամիտ ու
երջանիկ։

Կեսուրը ոչխար ու երինջ մորթեց, գուր մը իւղ նուէր տա-
րաւ ժամուն երբ հարսը փորովցաւ։ Անիկա մոսցած էր իր տղան

որ մինչև կէս օր կը պառկէր ու ամէն գիշեր քիչ մը նուազ
հաց կ'ուտէր :

Ե՞նչ անհամբերութեամբ համբեց ամիսները :

Աղջիկ էր ծնածը :

Թեթև արտմութիւն մը խառնուեցաւ իր երջանկութեան :
Աղջիկ : Բայց անիկա օտարինն է միշտ : Ու թոռնիկին մարմինը
լուալու պահուն կը խորհէր ակամոյ այն դուրսէ մանչուն որ
օր մը պիտի գար նստելու իր կալուածներուն :

Բայց յոյսը չկտրեց : Դեռ երկու տարի ունէր իր առջին :

Չնչին գումարով ծծկան մը վարձեց : Շողիկին ծիծերը քիչ
կուգային : Իրականին մէջ ուրիշ էր անոր հաշիւը :

Ու պառաւը աճապարեց : Անիկա չէր մեղքնար իր տղուն :

Ու հիւանդ իր աղէն անիկա առնել տուաւ իր հարսին երկ-
րորդ ժառանգը :

Ան ալ աղջիկ էր : Տուին ասիկա ուրիշ ծծկանի :

Հիւանդը քիչ անգամ գուրս կ'ելլէր : Մարդ ըլլալէ աւելի
սոսուեր էր անիկա : Վրայէ վրայ կը հագցնէին անոր երեք չորս
ձեռք լաթ : Այս շինծու մարմինով, տղան կ'ամշնար փողոց ել-
լելու :

Ու պառաւը սկսաւ գործի : Անիկա մանչ կ'ուզէր : Անիկա
իր օճախը վառողը կ'ուզէր :

Շոյեց աւելի քան երբեք իր հարսը որ պժգանքով կը մանէր
մարդուն սենեակը, աւելի պժգանքով անոր անկողինը : Ու
տուաւ անոր մատնի ու ապարանջան : Ու ոսկի ու գոհար :
Ու բոլոր պահեստը անուանի գերգաստանի մը որ կը մարէր
հիմա իր վերջին շառաւիզին :

Փառքով ու նմանը չտեսնուած հանգիստթիւնով թաղեց
անիկա իր մանչը : Բայց տուն գարձին, զրեթէ ժպիտով, առաւ
հարսնուկը գիրկը, ու մատներովը համբուրեց անոր որովայնը :
Հօն կը մեծնար իր վերջին յոյսը :

Երբ եկաւ երբորդը, գարձեալ աղջիկ, պառաւը չկրցաւ
զսպել կատաղի անէծք մը :

Հարսը գարմացաւ ու զոցեց աչքերը :

* * *

Բայց աղջիկները մեծցան :

Զժայլելի նրբութեամբ մանուկներ էին անոնք : Երեքն ալ
ունէին կակուզ ու ոսկիի պէս փայլուն մազը որ շատ ճերմակ

երեսներու չուրջը տարօրինակ քաղցրութիւն ու չբացատրուած մելամազձութիւն կը գնէ: Երեքն ալ ունէին գեղին համար հազուագէպ կապոյտը որ անոնց նայուած քը ծովակէ գօտի մը կ'ընէ, մանրանկարչական ու երազային: Ու երեքին ալ այտերուն՝ ճակատագիրը գծեր էր, ոսկի գրիչ ով, ահաւոր ծաղիկը որ առտուները կը գալկանայ և իրիկուններուն կը բռնկի ինքնիրեն, չես գիտեր ինչու:

Ինչ գուրզուրանքով անոնց մայրը յաջողած էր ոտքի հանել անոնց ազագուն մարմինները ու քալեցնել անոնց սրունքները որոնք կակուզ սկսան ու տարիներով ծուռ կոխեցին:

Բայց աղջիկները մեծ ցան:

Երեք հատ էին, իրարու ետեէ, երբ գորոց գացին: Անկարելի էր չնայիլ անոնց պղտիկ փունջին, դեղին մազերուն ու հով գդեստներուն որոնք նոր բաներ էին զեղերուն համար:

Երեք հատ էին: Իրարու ետեէ երբ ոսկիներ կախեցին իւրինց զիբերէն ու կալերը գացին պարելու ու պօռալու: Անկարելի էր չզմայլիլ անոնց ճերմակ գալկութեան ու այտերու վարզին որ կրակ կ'առնէր հովէն, արեէն:

Բայց երեքով զերեզման գացին, իրարու ետեէ հարսնիքին տարին, առագաստ չկոխած:

Մայրը գրեթէ խենցեցաւ երբ երկուքին մահէն ետքը երրորդն ալ առառ մը նուազած ինկաւ իր զիրկը, արեան հեղեղի մը մէջ:

Վերցուց զայն իր թեւերուն վրայ: Ու զարհուրեցաւ անոր յանկարծական թեթեռութենէն:

Դի՞զ Բայց անիկա ահաւոր ձեռվ մը փորձառութիւնն ունէր այս եղերական սկիզբին:

Անկողին տարաւ: Փարնան մուտքերուն էր ու պատուհանները կրնային բացուիլ:

Վերցուց վարագոյները ու տրեք կանչեց ներս:

Ու արեք եկաւ պղտիկին ճակտին ուր քրտինքը բարակ ու նիհար իր պղպջակները կ'ոլորէր անզգամ համբերութեամբ մը:

Ու արեք եկաւ անոր երեսին, ու իր լոյսին մէջ այտերուն կարմիրը կը գալկանար, կը հաւէր կարծես, տարօրինակ դեղնութիւն առնելով իր մէջ:

Բայց անիկա եկաւ մանաւանդ ոռոնզերուն զիծին ուր կարմիր հեղուկը կախարդի մը պէս իր թեւերը կը հաւաքէր, յետոյ կ'ոլորէր ու թող կուտար մէկէն:

Ու անիկա քաղցր էր համբոյրի մը պէս, կապուտիկ շըրթներուն որոնք պղկուած էին ներքին սարսափէ մը:

Բրաւ ինչ որ ըստին մեծերն ու պղտիկները, խենթերն ու խելօքները: Ինկաւ գեղագործի ոտքերուն: Պաղատեցաւ, Աստըծոյ մը պէս, ծերունի բժիշկին: Բայց բժիշկը զւուխը թօթռւեց ու երկինք նայեցաւ:

Այդ օրէն սկսաւ հոգեարքը:

Զարհուրելի ու հազուագէպ այս հոգեվարքը գեղերուն մէջ, ուր ամէն բան իր օրէնքները ունի:

Երկու օրուան մէջ անոր սսկորներուն գծագրութիւնը զգալի եղաւ ճերմակ մարմինին տակէն: Մէկիկ մէկիկ կ'ելլային անոնք, միևնոյն տատեն: Ու սպաննող բան էր մօրը համար զիտել անոնց ամբարձումը այտերուն կարմիր ծովակէն, պղտիկ բլուրներու պէս: Ու չէր կրնար անոր հօրը գէմքը չտեսնել, որ արիւնի ու քրտինքի մէջ կ'աղերուէր իրեն՝ հանդարտ թողուէ զինքը ու մեղքընալ իրեն:

Ու պղտիկին միսերը ամէն օր բոնուած մնացին գաղտնի կրակէ մը որ իշնալ չունէր: Ու անոր միսերը ամէն օր լոգան անձրսի մը մէջ որ ներսէն կը բխէր:

Հազը բարի էր բայց եղերական: Անիկա կուրծքէն դուրս կը կրէր անոր արիւնքը, գտւախ գտւախ, յետոյ կ'երթար իր քունին:

Անոր կոկորդը փակուեցաւ խօսքին: Ու լեզուն մոոցաւ բառերը:

Ու անոր թարթիչները, ու մետաքսի պէս, անզոյ ծաղիկի մը տերեներուն պէս երկարեցան ու երկարեցան: Անոնց ելեւ ջովը կը խօսէր աղջնակը:

Գարնան մուտքին էր ու արել բարի՛ ու բարի՛:

Դուրսը սկիզբ կ'առնէր անիւմանալի կեանքը, իրերուն մեծ կեանքը: Հող ու ծառեր, քարերն ու զօս ճիւղերը կ'արթննային: Ու տղեկը կը ցամքէր:

Մայրը վանտեց կեղծաւոր համակրանքը, հեգնող արգաւ հատանքը: Անիկա խուլ եղաւ բոլոր միսիթարանքներուն: Մելքը թոցնելու մօտ բան մը զգաց երը իր մայրը, հանդարտ ու ընչ չաքաղց, չափ յանձնաբարեց անոր, մէջտեղ զնելով երիտասարդութիւնը ու նոր կեանքի մը կարելի հեռանկարը:

Ու աղջիկը արտգ կը վազէր մահուան: Մայրը գրեթէ կը տեսնէր անոր միսերուն քակուիլը, քալելը անոր սսկորներէն: Ու հոգին, որ դուրս կը տարածուէր բարակ պատեանէն, բազանգակուիլ չկրնալով:

Աղօթեց անիկա: Ահաւո՞ր իր աղօթքը: Անով չէր ուզեր

կեանքին վերագարձը: Բայց կ'ուզէր որ երկարէր այս հոգեավարքը, այնքան որքան ինքը կամենար:

Անցնող ամէն օր շահ մըն էր անոր համար: Այն ատեն չափեց թէ ինչ կարճ է միջոցը որ կեանք կը կոչուի:

Վերջին օրը, առաւօտէն, զգաց որ պիտի մեռնի:

Անցաւ զաւկին դիմաց, անշարժ կապուած ստուերի մը պէս:

Որքան քիչ բան կը մնար իր առջին: Բարձը կ'աւելնար երկու կողմերէն: Մազերը միայն դիմացած էին այս տարտղնումին: Անոնք աւելի առատ էին հիմա ու չուք կը ձգէին ոսկորներուն:

Ու անոր ձեռքը կրծուած ոստի մը կը նմանէր:

Քիչ քիչ անոր չունչը կորսնցուց իր երկարութիւնը: Ատեն ատեն կը փրթէր, բայց նորէն կը գտնար իր չափը:

Ու իրարմէ հեռու նետուած կզակներէն կարելի էր տեսնել նիհար այդ հեքին տառապանքը որ մարմինին խորերէն կը ջանար հաւաքել անոր հոգին ու կը չարչարուէր:

Յետոյ բարկացաւ անիկա, նեղցաւ ու սստոստուն թելի մը պէս կ'ելլէր ու կ'իջնէր:

Ոչ մէկ շարժում մարմինին միւս մասերուն վրայ: Աչքերը խելօք էին ու գամուած կոպիճներուն խորը: Թաթիկը արգէն թափանցիկ, լոյս կուտար արևին տակ:

Ու չունչը իջաւ: Իջաւ: Հիմա փրթած թելերու երթեեկ մըն է անիկա:

Ու կը դազրի, առանց պայմանագրական երեք ցնցումին որ մեռնողներուն կզակները կը լարէ աւելի՝ հոգիին ելքը դիւրացնելու համար:

Միւսներուն նման անիկա թաղեց հարսնիքին քօղովը:

Բ

Օրը իրիկուն կ'ըլլար:

Պահապանը քիչ քիչ կը գառնար իր զիտակցութեան: Պառաւի գեղեր ու բժիշկին դրկած մէկ ջուրը սթափեցուցին զայն էտինքին:

Երբ աչքը բացաւ, տեսաւ կախ իր վրայ Շողիկ հարսը: Ուզեց ժպտիլ: Ու դժբախտ ծամածառութիւն մը սառեցաւ անոր երեսին՝ ժպտի տեղ: Իր ջիղերը պրկուած էին: Քիչ քիչ ցաւի իրական ու խոր զգայութիւններ կոկեցին անոր գէմքը և լրջացուցին:

Յետոյ կրկին եկաւ թմբիրը : Բայց խօսուն , զառանցոտ ու տենդահար թմբիրը որ ցաւին կը հետևէր :

Զառանցանքը վտանգաւոր էր : Անիկա յայտնութիւններ կ'ընէր : Ու Շողիկ հարսը միշտ գործի զրաւ Մարթա մօրքուրը , հիւղակէն գուրս , տուն կամ ժամ զրկելով :

Ամէն անգամ որ ցաւը բանէր , աչքերը կը բացուէին :

Ու այդ ցաւը : Կարծես ձեռք մըն էր որ մտած էր անոր կուրծքէն ներս ու , կախուած անոր սրտին վերև , պահէ պահ կ'իջնար ափին մէջ առնելու զայն ու սեղմելու :

Կը սեղմէր : Ո՞չ ուժով , բայց հատցնող , հալեցնող պըր կումով որ հօգիին կ'անդրագառնար նուազումին բոլոր լայնքովը : Այն ատեն շունչը կը կենար :

Յետոյ կը մեզմանար : Ու տակաւին թմբիրը չհասած անոր խորքէն կը բարձրանար այրիին անունը ու անոնց տուամբ : Աչքերը կը գոցուէին քիչ քիչ ու բառերը կը վերածուէին իմաստէ զուրկ հձծիւնի մը :

Քահանան հաղորդեց ու կոչնակին հետ ժամ իջաւ իր սովորական անտարբերութեամբ : Անիկա մէկը չէր ճարած զիշերուան համար :

Երբ արեք գնաց բոլորովին , հիւանդը տէրն էր իր գիտակացութեան :

— Զօրքին մեռնիմ , թեթեութիւն կուտայ : Ճաւակն էր ատիկա ընողը , Մարթա մօրքուրին կարծիքովը :

Հիմա ցաւը չի կար , բայց նեարգերուն մէջ մանր մանր ասղնտուք մը կը բանէին :

Երկու կիները խորհրդակցեցան դուրսը : Լաւ էր հիւանդը ու կրնային մեկնիլ :

Շահպազը ծանր հառաչանքով մը ընդունեց լուրը : Անոր ձայնը կարծը էր ու գուրէ մը ելածի երկարումը ունէր : Նայեցաւ անոր ու աչքերը ծռեց ձեռքերուն :

Մարթա մօրքուրը , գուրսէն , կ'աճապարէր

— Հատէ , Շողիկ հարս , հիմա կը մթնէ :

— Աւել մը զարնեմ , անանկ :

Ու աւելը ձեռք առաւ : Խնամքով մաքրեց գետինը որ ցեխոստ էր ցորեկէն ի վեր : Դուռը բացաւ նետելու համար աււուքը : Մարթա մօրքուրը կ'ելլար մեծ զոնէն :

Աւելը գրաւ իր անկիւնը ու կը պատրաստուէր խօսելու

— Մ'երթար , Շողիկ հարս :

Կեցաւ մէկէն :

— Ինչու:

— Մ'երթար կ'ըսեմ, մեռելներուդ հոգուն: Մարդու հալէ,
ինչ կ'ըլլայ, ինչ չըլլար:

Զայնը առողջէ էր, ու բառերը իմաստէ աւելի զգացումներ
էին որոնք կը քալէին օդին մէջ:

— Մարթա մօրքուրը գնաց:

— Մարթա մօրքուրը չգնաց ան իրիկունը:

Այրին գիտէր պատմութիւնը: Սիրտը փլեցաւ մէկէն:

— Բան չունիս: Դուն քեզի վախ մի բերեր:

— Ո՞վ գիտէ: . . . Կեցաւ շունչ առնելու: Տունը սպասող
չունիս . . .

Տարօրինակ զարկ մը կար այս ձայնին մէջ:

Այրին կը վարանէր: Զանազան նկատումներ իրարու յա-
ջորդեցին իր մէջ: Բայց զգաց նաև զոյութիւնը հակումին որ
կենալու կը մղէր զինքը:

Մութը կը գոցէր կամաց կամաց հիւզակին անկիւնները.
ու ստուերը կը սկսէր տարածուիլ գէմէն, պղտիկ պատուհանէն
կարծես ներս թափելով:

Հիւանդը կրցաւ նստիլ: Կրակին դէմ, քով քովի:

— Դուն աղէկ ես ալ: Ելաւ պատուհանը գոցելու:

— Մ'երթար, Շողիկ: Զայնը դողաց: Հարս Շողիկը զգաց
այն խոնաւ թրթուումը որով ծանրացած էր նախադասութիւնը:

Ու մութը լեցուց, անկիւններէն վերջը, գետինը, յետոյ
ուղղուեցաւ առիքներուն ու պատուհանին որոնք տող տող կը
լուծուէին:

Կինը ելաւ ոտքի: Պատուհանին մէջէն քարերուն գոյնզգոյն
քառանկիւնները կը հեռանային: Բայց սեցող բլուրը կը մօտենար:

— Մարթա մօրքուրը չգնաց. Շողիկ: Ինչպէս կ'ըլլար որ
նոյն գայրկեանին երկուքն ալ նոյնը մտածէին:

Զէր գացած պառաւը, որ անոր հետն էր: Ի՞նք: Կը վախ-
նար զերեզմանէն, կը վախնար պահապանէն ու տակաւին ուրիշ
շատ բաներէ: Բայց բան մը կը կեցնէր զինքը: Ի՞նչ: Զէր գի-
տեր ու չէր ուղեր զիտնալ:

— Մի վառեր:

Լուցկին ինկաւ ձեռքէն:

Ինչու մտիկ կ'ընէր այս մարդուն:

Լուցկին: Անցաւ պատուհան: Ու կը կարծէր լսել գուրսի
քարերէն մեռելներուն անվերջ խօսքը որ մութէն կը սկսէր
մինչեւ կէս գիշեր: Այդ պատկերէն անիկա իջաւ մեռնելու

պատկերին։ Դրաւ իր մարմինը, բոլոր մարմինները հողին մէջ
ու գոցեց Երկի՞նքը։ Բայց չէր կրցած մօտեցնել զայն։

Հառաչանք մը եւ գարձուց զինքը։

Ցաւը եկած էր նորէն։

Կրակին թեթև լոյսին մէջ կինը տեսաւ անոր կոկորդին վեր
նետուիլը, ոգ վնասուելու համար։ Շունչը կեցաւ։ Դէմքին գիւ-
ծերը իրար անցան։ Այրին վախցաւ, բռնեց ճակատն ու թևին
մէկը։ Միւսը գետին էր կոթնցուցած, չիյնալու համար։

Տագնապը գնաց։ Բայց ամբողջ մարմինը կը սարսուար փու-
թորիկէն ելլող նաւու մը նման։

Երկուքին ալ մտքէն չէր անցներ լոյսը վառել։

Ճնշող բան մը կ'իջնար այս մութէն։ Երկուքն ալ զգացին
ատիկա։

Հիւանդ կար հիւղակին մէջ։ Հարկա՛ւ։ Բայց Շողիկ հարսը
անհանգիստ էր աւելի իր վախերէն։ Տեսակ մը վտանգ կար
հոն։ Բայց ի՞նչ։

Զգչաց մալուն։ Ինչ պիտի ըսէր գեղը երբ իմացուէր։

Գոհ եղաւ կանթեղը չվառելուն։ Ու պատուհանի ապակիին
լաթ անցուց։

Ու մութին մէջ կը նեղուէր, նստիլ չկրնալով։

Հիւանդը ելաւ ոտքի կամացուկ մը բռնեց թեէն, ճիշդ
այնպէս, ինչպէս ըրած էր Շողիկ գիշերը։ Նստեցուց բազմոցին
ու այրին տղու մը պէս հպատակեցաւ այս անխօս հրամանին։

Յետոյ ականջին գուռէն, հոգիին մէջ յանկարծ պարպուե-
ցաւ բառ մը,

— Շողիկ։

Հե՛ւք ու հրդեհ անիկա, բառը որ լոյս կուտար մութերուն
վրայ։

Լոեց։ Զգաց որ բռնած էր երկու թեկերն ալ։

Ու ակամայ բառը կրկնեց իր մէջ, անգամ մըն ալ վայե-
լելու համար անոր թթումը։

Ալ հարս չէր անիկա։ Աղջիկ մը, ինչպէս կ'ուզէր ծերունի
բերանը աշխարհին։

Աղջիկ, պարզ ու աղքատ՝ որ երիտասարդի մը կուշտին
պիտի ապրէր իր օրը։ Գուցէ տառապէր պիտի։ Ո՞վ չէ անցած
ցաւէն։ Բայց . . . ու չհամարձակեցաւ բանաձևել մտածումը։
Ճամաք հաց պիտի ուտէր. աղքատիկ պիտի հագուէր, բայց,
(միտքը բռնադատեց հոսո) պիտի ապրէր ուրազան սարսուոը,
յաւիտեանէն գողցուած միակ պահը մեր կեանքին։

Իրեն այնպէս եկաւ որ, մութին մէջէն, իր վրայէն մէկիկ մէ-

կիկ կը թափէին ինչ որ հարուստին տունէն նետուած էր իրեն։
Ու մութին մէջ, առաջին անգամ, պայծառ թափանցումով մը
կը դպէր իր կեանքի մեծ կեղծիքին որ իր միսերը պահպանեց
ուրիշներու աչքին համար ու զրկեց անոնց վայելքէն սեփական
իր հոգին։

Ու կը դառնայ անիկա գիւղացի սիրաւէտ աղջնակը, նոր
մտած տասնըվեցին, որուն շրթները անձանօթ համին վաղեցին
և որուն մարմինը կը վազէ երազուած զգլխանքին։

Բայց ժողվեց մաքին թեսերը։ Հիւանդը կը դպէր իր միսե-
րուն։ Այն ատեն յիշեց նորէն անոր զառանցանքը որուն մէջ իր
անունը, իր գեղեցկութիւնը, իր հրապոյրներուն ամբողջ հա-
րստութիւնը պատմուած էր իրեն այնքան որտազեղ պարզու-
թեամբ, թափանցող խորութիւնով։ Ու զրեթէ կը սիրէր անոր
բերանը որ ամպէն խօսող մարգարէի մը պէս անոր կը բանար
իր անցեալը ու ցոյց կուտար անիմաստ ողջակէզը իր երիտա-
սարդութեան, ոսկիին ու նանրամտութեան առջե։

Եահպազ փաթթեց անիկա կամաց կամաց։ Ու անոր բա-
զուկները ուժով էին ու երիտասարդ։

Ու մութը կը զոցէր անոնց մարմինները։ Մութը կը ծած-
կէր տարիքը, մազերը, ծերութիւնը, աղքատութիւնը, գեղեց-
կութիւնը, բոլոր այն բաները որոնք լոյսին հանելու այնքան
կը վախնանք երբեմն։

Ու մութը կը պաշտպանէր գեղին ամենէն զրկուած երկու
կուսութիւնները,

Ու պահապանը մեղմով զրաւ անոր մարմինը գետին, զը-
րեթէ նուազած։

Եանր բան մը կը ճնշէր կուրծքին։

Վախկոտ տուաւ անունը փսփսալէն։

Պատասխան չեկաւ։

Զեռքով հրեց գլուխը երեսէն որ մէկ կողմին զնաց ու
կախուեցաւ։

Իրինեց անունը։

Զայն չելաւ։

Թօթուեց ինքզինքը։ Պահապանին մարմինը դարձաւ միւս
կողմին ու ինկաւ։

Դարձեալ տուաւ անունը։ Նոյն լոռութիւնը։

Այն ատեն խարխափով գտաւ կանթեղը ու վառեց։

Եահպազը կը պառկէր հողէ յատակին։ Գլուխը ծռած էր

շատ գէպի ուսը, փրթող դդումի մը պէս զրուած հոն: Աչքերը բաց էին ու լոյսը արիւնոտ երակներու կը վերածուէր անոնց ծիածանին վրայ:

Ճակատը բռնեց: Տաք էր: Զեռքերը՝ պաղելու վրայ:

Մտիկ ըրաւ սիրտը: Լուս էր ան:

Վախն ու շուարումը մթագնեցին անոր աչքերը:

Արիւնը կեցաւ: Կապուեցան սրունքները և ձեռքերուն խաղերը: Զերցաւ ծոփլ կանթեղը առնելու:

Ու չիյնալու համար կրթնեցաւ պատին որ գողգղաց մետաղէ դող մը, խորունկ ու ցաւու:

Ցնցումը արթնցուց զինքը: Ծռեցաւ ու բոլոր ուժովը երերցուց անոր մարմինը որ հպատակեցաւ շարժումին բայց իսկոյն վերադարձաւ իր անզգած խաղաղութեան:

Գաղափարը ունեցաւ լոյսը բռնելու անոր շունչին գէմ: Պատրոյգը ծուեց քիչ մը իր բոցը որ գնաց ու եկաւ, բայց շտկեց իր պարարտ և ուղիղ գիծը, և սուզուեցաւ գէպի վեր մունչ հարսի մը նայուածքին պէս, միօրինակ ու մեռած:

Մեռա՞ծ: Զէր կրնար հաւատառալ:

Շահպաղը երկարած էր, աչքերը բաց:

Պաղը շատ շուտ տարածուեցաւ: Ճակատէն դացած էր պըզտիկ գոլը: Յուրատ ու մեռած էին մատները որոնք կոր կը մը նային մազիլներու պէս, գէպի ներս աղեղուած:

Կոտրեց աղեղները: Ու մատները ցցուեցան: Գունատ ու խոշոր, ինչպէս կ'ըլլայ միշտ:

Կրցածին չափ ուղեց մարմինին գիծը, քաշելով աջ ու ձախ, թեէն, ուսէն ու սոտքէն:

Ու զլուխը զբաւ իր ճիշդ ծխնիին վրայ:

Կարծես կը սպասէր որ արթննայ:

Բայց պահապանին աչքերը ապակի մեռելութեան մը մէջէն կը նայէին մեռելներուն հանգչած նայուածքը: Ու կը ցըրուէին լոյսը, տուանց ներս առնելու:

Մեռա՞ծ: Կրկին մտածեց այդ կարելիութեան ու մէկէն գտաւ որ իրաւ էր ան:

Անհուն յոգնութիւն մը, մտածումին հետ տարածուեցաւ իր մուի ամէն մէկ թելին ու ծունկի բերաւ զայն:

Հիմա՞:

Այրին չէր զիտեր ու պիտի չզիտնար թէ պահապանը կը մեռնէր, զերագոյն երջանկութեան մը մէջէն, սիրտին կապը փրթած իր մարմինին վրայ:

Մեռած մէկ ու միակ իր սէրէն:

Գոցեց անոր աչքերը որոնք արիւնի պղտիկ կոյտեր կ'ըլլա-
յին դեղին երեսին վրայ:

Այն ատեն մեռելի գէմքին ինկաւ մեծ վայելուչ հանդար-
տութիւնը որ փրկութեան վարագոյրի մը պէս կը ծածկէ քը-
նացողին երեսը:

Զարհուրեցաւ անիկա երբ գուոը բացուեցաւ: Կատուն էր:
Մոռութը երկարած, բան մը հոտուըտալէն անիկա դարձաւ պառ-
կողին ոտքերէն մինչև զլուխը: Զէր նայեր Շողիկին:

Անոր ներկայութիւնը կեանքի կտոր մը կը բերէր ներս:
Պատուհանէն վերցուց լաթը ու ակուներուն զարկէն չէր կրնար
տեսնել տժգոյն պայծառութիւնը որ լուսինէն ինկած էր քա-
րերուն վրայ:

Ինք ալ չգիտցաւ թէ ինչպէս ելաւ գուրս ու գտաւ ճեր-
մակ ճամբան որ գորչ էր հիմա:

Գոցեց աչքերը ու վազեց:
Երբ ցատկեց սեմը մեծ գուշին ու տուներուն լոյսը տեսաւ,
կեցաւ: Մոռցեր էր չունչ առնել:

Երկնցաւ իր մահիճին:

Ու երկու մեծագոյն զգացումները կեանքին, սէրն ու մահը
փօխնիփօխ եկան նստելու անոր սրտին: Երկուքն ալ զօրաւոր
ու անողոք էին:

Ու գեղացի կնոջ խեղճ իր ուղեղը ան կը զարնէր պատե-
րուն ու կուլար:

Կուլար: Որո՞ւն վրայ: Ի՞ր թէ մեռելին:

Իր մահճակալը կը սպասէր իրեն:

Կատուն ու կանթեղը կը հսկէին պահապանին վրայ:

(*) Այս վերնագրին տակ հրատարակութեան տրուած են տասնըհինգ
կտորներ, վերցուած մասնաւոր զասակարգի մը կեանքէն: 1921-ին Պոլիս
անոնցմէ հինգ հատ առանձին հատորով լոյս են տեսած:



ԲԱԶՈՒԿՆԵՐԸ

Հ Ե Վ Ե Ս Թ :

Դուք տեսած էք մեր լիճը, ամառ օրերուն, երբ եղեգներուն շուքը կը հալի աւազին վրայ, ու ջուրերն ի վար անդոյն բան մը, մեծ վշտի մը նման կը քաշուի կամաց:

Դուք տեսած էք ջուրի մեծ աւազան մը, այնքան մեծ որ իր ափերուն վրայ պղտիկ ձեւերը կը մարին դիմացէ զիմաց, և եղերքին շարուած բլուրներուն պատկերները, անոր ծոցին մէջ իրար կը փաթթուին հէքեաթի մեծ աղջիկներուն նման:

Բայց զուք չէք տեսած, ինչպէս գեղին ներկայ տղաքն ալ, ատանկ ջուրի մը վրայ, ճիշգ օրը կիսուած պահուն, փոքրիկ փոքրիկ պղպղակում մը, լճի մէկ որոշ կէտին: Հալած արծաթի այդ կայլակները, իրարու ետեէ, իրենց խարիսխին մէջ իրարու վրայ դառնալով կը բացուին լճին մեռած երեսին, հանգարտ, երբ անոր վրայ իջնող դալկահար կապոյտին մէջ ոչ մէկ հով կը քալէ ու ափին, մտածկոտ եղեգները իրարու սիրտ մտիկ կ'ընեն տրտմութեամբ:

Գեղացին մեղի պատմած է վարէն եկող այդ ալեակներուն քիչ մը ողբերգական հէքեաթը, երբ մենք պղտիկ էինք ու պատմողին ըրթունքէն բխող հարսնուկին հասակը մեր երեաւկայութեան մէջ կ'երկննար, անհամաչափ ու խորհրդաւոր, մինչեւ որ մեր հոգին լեցուած կարծելով, գոցէինք անոր գուռները ու դառնայինք գուրսի աշխարհին:

* * *

Մեր լիճին տակը աւանդութիւնը քաղաք մը թաղած է: Անոր բեկորները երբեմն ալիքները կը փրցնեն ու կը նետեն ցամաք:

Բայց ալիքները երբեք բաւական զօրաւոր չեն եղած, լճին խորունկէն գուրս բերելու քողուած հարսնուկ մը որ իր պալատի շատրուանին առջե, պղտիկ աղբիւրի մը արծաթէ դուռին մէջ, զմայլագին կը նայի իր պատկերին:

Ալիքները չեն գիտեր հէքեաթը ու չեն ճանչնար այդ աղջիկը, անոնք որ ջուրերուն տակը բանտուած այնքան կտրիճ-

ներու կանանչ արևեները, չքեզանքով ու փրփուրով, ավերուն ամայութեանը կը նետեն տարիներով ու տարիներով, և քիչ անգամ՝ նորեկի մը հոգուն երկու բերան աղօթք առած իրենց թեհերուն վրայ, կը տանին վարը, չմեռնող սպասումին մեծ նահատակներուն :

* * *

Պալատ մը: Հեքետթը անոր պատերը արծաթով է հիւսած ու անոր պատուհանները շրջանակած է ոսկինվ։ Ապակիի տեղ՝ անոր համար՝ թափանցիկ, ու սառած ջուրի պէս յատակ ըրած է աղամանողը։

Անոր առջեւը տնկած է պարտէզներուն ամենէն աղուորը ուր ծառերուն արմատները կը հանգչին հոգիներու պարոյրի մը վրայ և անոնց ճիւղերը մարմնացած բարիքներու նման, իրենց ձեւերուն գեղեցկութիւնը կը կախեն օդին մէջ։

Ու այդ պարտէզին կեդրոնը, հեքեաթը փորած է դարձեալ աւազան մը, որուն յատակը երկինքին պաստառէն կը ձեւէ և անոր վրայ վազող աղբիւրը ջուրի տեղ տժգոյն բան մը կը թափէ իր բերնէն, տժգոյն այնքան որքան կ'ըլլան մեր երազները երբ շատ քունէ մը կը դալկանան։

Ու հեքեաթին չունչովը կը պտտի այդ պալատին, այդ պարտէզին մէջ ու այդ աւազանին սոյնին աղջիկ մը, պա՛րզ, ինչպէս զինքը թանձրացնող հնչիւնը, անկարող անշուշտ հասնելու այն լեզուին ուրկէ հասակը, չնորհքի զիծի մը պէս, գուրս կ'իյնայ և ուր մորթին տեղ կազմակառուղ բոցի մը յիշատակութիւնը յայտ կուգայ։

* * *

Ու աղջնակը մինակ իր պալատին մէջ, իր ձանձրոյթը կը փաթթէ աղբիւրին ծորակին, զոր անտես ձեռք մը կը բանայ անոր ամէն մէկ բաղձանքին առջեւ։ Եւ վազած նիւթը հարազատ մարմնառութիւնն է անոր երազներուն։

Աղջկան երազնե՞ր, երբ չեն անոնք ոսկին ու գոհարը։

Եւ մանչեր կը վազեն ծորակին բերնէն, մեծ, պրկուսծ բերաններով որոնք թրթռաւալէն կը հալին ու կը հատնին, մեծ, պրկուսծ աչքերով, որոնք պազմանքի մէջ իրենց լոյսը, հեղուկ աղամանզի նման կը քամեն իրենցմէ։

Ու մանչեր կը վազեն ծորակին բերնէն, իրենց թևերը
խմօրի պէս կակուղցած տղա՛քը բռնկումին, որոնց սիրակերը,
ծանրացած իրենց ամբաւ սուգէն, որպէս սարդի սոտայնի մը
մէջէն, դուրս կը թափին իրենց վանդակներէն:

Եւ կարաւանը կ'անցնի բոլոր ձեւերուն: Անտեսանելի ձեռքը
միշտ կը գարձնէ կախարդուած ծորակը երբ արդէն կտրուած
կաթի մը պէս բերնէն ինկած հեղուկէն ձանձրոյթը կը զատուի
ու երազները, կտոր կտոր, վիրաւոր ու մեռած կ'երթան գու-
ռին տակը թաղուելու:

Ու վա՛յ այն օրին երբ ծորակը պիտի յապաղի դառնալու:

* * *

Աղջիկները, բոլորն ա՛ւ, խազալ կը սիրեն:

Բայց հեքեաթին աղջիկը, իր ծորակին առջե, յոգնած է իր
խաղէն:

Ամայի պալատին մէջ, պատերը կը սպասեն ձեին որուն
զիծերը սարսուսով պիտի արձանագրէին անոնք: Ու արևին բաց
ապակիներուն՝ շարժումի ոչ մէկ հեք, որ գար կոտրելու ա-
նոնց մէջ:

Երկինքը ամուլ էր ու երկիրը մեռած:

Կը մեռնէին բոլոր մանչերն ալ զոր ծորակը դուրս կուտար
անսպառ, և ծառին ճիւղէն մետաքսէ հովի մը պէս ծփացող
քողը պղտիկ թրթուումէ մը վերջ կ'իյնար որպէս թէ մէկը կոտ-
րած ըլլար յանկարծ անոր թեւերը:

* * *

Եւ օր մըն ալ եկաւ ան:

Մանչ մըն էր նորէն, աղուոր ու կախարդ, որուն աչքե-
րուն մէջ նայած ատենը աղջիկը զգաց որ իր ստքերը կը կտրէին
զետնէն: Ու գուսին մէջէն, հեղուկին տժզունութենէն կամաց
կամաց անջատուեցան գիծեր ու ձեւեր որոնք մարդերու համա-
չափութինը կը յօրինեն:

Յետոյ անոր բազուկները գծուեցան զուռէն զուրս, ճեր-
մակ, առինքնող ու տաք այնքան որ աղջնակը զողաց:

Այն ատեն է որ ծառէն ծփացող քողը հովէն առնուած ե-
կաւ թափելու աղջկանը վրայ, երբ անիկա ինկած էր գուսին
մէջ, անկէ բարձրացող բազուկներէն վար քաշուած:

Ու անտես ձեռքը սպասեց :

Ծորակը բաց էր ու անոր բերնէն հիմա հեղեղն էր որ դուքս

կուգար :

* * *

Դուք ազջիկ եղած էք, ազջի՛կ, այնքան տենդով երազ-
ուած բազուկներուն մէջ նուազած ինկող ազջիկը եղած էք
երբեք :

Այն ատեն պիտի հասկնաք թէ ինչպէս մեր միտքը կը մոռ-
նայ ինքզինքը բոլորօվին, ինչպէս երէկուան անձանօթին քայ-
լերուն տակը փոշիանալը քիչ կը տեսնանք մենք մեզի, ու
ինչպէս մենք կը գոցենք մեր կեանքը, անոր՝ անձանօթ տղուն
քմայքէն բռնավար :

Ու մի զարմանաք, երբ պալատին ազջիկը կը մոռնայ ծո-
րակը գոցելու, անտես ձեռքին թելազրելով անոր պաշտօնը :

* * *

Եւ ջուրերը ելան, ելան ծանրութեամբ, ելան հեշտանքով
ու պարտէզին ծառերը իրենց ձեերը լքեցին անոնց փաթթող
գգուանքին :

Ջուրերը ելան, անցան պալատին պատուհաններէն ու թա-
զեցին անոր կարկեհանէ տանիքը :

Ջուրերը ելան, լայնցան, գացին ու գաշտին մէջ ծածկե-
ցին իրենց տակ հողաշէն զիւղերը, անջատ ամարանոցները և
մօտեցան քաղաքին :

Ազջիկը միշտ կը սեղմէր իր տղան իր կրակուած կուրծքին
վրայ :

Քիչ քիչ քաղաքը մտաւ ջուրերուն մէջ, անոր հսկայ ա-
պարանքները ծանր ծանր սուզուեցան մեծ մեռելներուն նման,
որոնք մահուան մէջ կը թափին հասուն պտուղներու պէս :

Ու երբ ծորակը դարձաւ, ընդարձակ դաշտէն ու քաղաքէն
ոչինչ կը մնար :

* * *

Այն ատեն ջուրերուն խորը տեղի ունեցաւ եղերերգութիւ-
նը, անողոք, անտես մարտիրոսութիւնը պալատին ազջկան :

Սորակը գոցուեր էր ալ չբացուելու համար։ Ու ջուրերուն
ծոցը բանտարկուած դիւթանքի աղջիկը ալ չէր կրնար իր ե-
րազները վազեցնել գուսին մէջ որ հիմա փախած էր իր տեղէն։

Ու անիկա կը փնտուէր, կը փնտուէր իր մանչը, որուն բա-
զուկները փակեցին իրմէն դուրսի արեն ու իր լուսաւորած
վայելչութիւնները։

Անիկա կը փնտուէ ; տակաւին դարեր ետքը, մինչև այսօր,
իր մանչը, կէս օրերուն, երբ լճին երեսին վրայ արեը պայծառ
կերպասի մը պէս կը փոռուի անվոյթ։

Անիկա կուլայ ու մեղմ կը հեծկլտայ, կ'աւելցնէ հէքեա-
թը, տարիին մէջ մասնաւոր օրեր, երբ իրիկուան լուսինները
աւելի տարփալից ջուրերուն կը հակին ու միջոցին մէջ կը պտտի
անծանօթ աստուածութիւնը, ան, որ գուռերէն տղու բազուկ-
ներ կը ծաղկեցնէ ու աղջիկներուն սիրտը իրենց շրթները կը
փոխադրէ։

* * *

Մեր լճա՛կը : Ինձի կուգայ թէ ծերերուն պատմած բխումը,
լճի մէկ կէտին, ամբան որոշ օրերուն, կը բացատրէ քիչ մը,
տարօրինակ այս հէքեաթը։

Եւ երբ նոր դողալ սորվող աղջիկներ, իրենց մանրիկ կուրծ-
քերը կը թաթխեն անոր գաղջութեանը խորը, հին աղօթք մը
ու երկու խաչ կը պաշտպանեն զանոնք ջուրէն վեր ճերմկող
թերուն թովանքէն։

Բայց, ամառուան այդ օրերուն, երբ ջուրերը ոսկի կը դառ-
նան ու երկինքին երեսէն կապոյտը կը տարտամեայ, երբ ե-
ղերքի բլուրները կարծես աներեսոյթ հովէ մը թե առած կը
փախչին աւազանին մեծ հայելիչն, մեր գեղէն շատեր, կար-
ծած են տեսնել կարկեհանէ տանիքը մեծ պալատին, որուն վը-
րայ ձեռքերը ծնօտին, աղջնակ մը կը նայի միշտ վար սպա-
սելով բազուկներուն՝ որոնց իր մէջքը պիտի տար^(*)։

(*) Դախորդ հէքեաթը և այս առնուած «ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐՈՒ ՄԵԼԵԱՆԸ»
հատորէն, որ տպագրուած է 1922 կ. Պոլիս կը պարունակէ մաս մը՝
Հէթեարներ եւ Մանուան Մալիկներ ընդհանուր վերնագրին տակ արձակ
քերթուածին սեռէն հռգերանական վիճակներու վերլուծումներ։

1843

ՀԵՔԵԱԹ

Անոնք Զուրերը հանդիպեցան իրարու:

Խարտեաշ էր աղջիկը, մորթովն ու մազերովը. ունէր աչքեր, որոնք վախցեր էին կապուտնալու: Քսան տարեկան էր ան ու չէր սիրած մինչև որ Զուրերը հանդիպեցան իրարու:

Տղա՞ն: Բոլոր աղոց պէս:

* * *

Անոնք իրար համբուրեցին շագանակենիներու անտառին մէջ, կարճ թուքերուն շուքովը: Ու արտուճէն փուշ մը ինկաւ անոնց շրթներուն մէջտեղ, առաջին համբոյրին:

Ցետոյ անոնք գացին անտառին կողերէն, գացին աւելի մութ շուքերուն սիրտը: Անոնք նստեցան իրարու ծունկին: Ու աղջիկը թեթև էր աշտանակի մէջ գամուած ոսկի ծաղիկի մը նման ու անիկա կը դողար տղուն բազուկէն ու տղուն մատներէն:

Ու ծանր երազի մը պէս, տղան կը գոցէր իր թարթիչները անոր ծոցին, քունի մը զիմաց որուն սկիզբը համբոյրը կը բանայ:

* * *

Իրիկուան դէմ, թե թեի, անոնք կը դառնան մեծ աղեղը ափունքին:


Ու անոնք ըսին իրարու բոլոր խենգութիւններէն, որոնք մինակութիւնը կը ներէ, իրարու ըսին բոլոր խենգութիւններէն որ քով քովի գացող մարմինները կ'ունենան ամայի ափերուն:

Անոնք Զուրերը հանդիպած էին իրարու: Ու սիրեցին իրար շագանակի անտառին մէջ ու մանաւանդ աղեղուած ափունքին, լուսընկաներուն, երբ հովը ջուրին մէջ քաղցր է լոգցող աղջկան մը պէս:

* * *

Աշուն:

Բլուրներէն ոսկի կը թափեն ու շագանակի անտառներուն մէջ տերեները արիւն կուլան սկսող ու հատնող արեներուն:



Իրիկուան դէմ, թե թեփ, անոնք կը զառնան մեծ պարոյրը, որ գեղին գետի մը պէս կը շրջանակէ ջուրերուն փրփուրը: Թեփ թեփ բայց խելօք:

Աղջիկը ծանր է, հասուն՝ պտուղի մը պէս ու անոր նայուածքը վար կը նայի կաթիլի մը պէս որ կը դողայ իյնալու համար: Ու անոր թեր ծանր է նորէն տղուն մէջքին:

Անոնք կը քալեն մանաւանդ անլուսին իրկուններով, երբ մութը մարգերուն դիմակ կը բերէ, անոնցմէ որոնց պէտք ունեցանք, ամէնքս մեր կեանքին որոչ օրերուն:

Ու անոնց ձա՛յնը, բոյնին խորը կծկուած թռչուններու պէս, որ կը թաղուի կոկորդէն վար:

Անոնք կը քալեն, այդպէս թե թեփ, երբ բլուրներէն սեճիչը կ'անցնի ուշացող ազռաւին, սե՛ւ, պատուուող մեծ թռւղթի մը պէս որ չերեար:

Ու ատեն ատեն ուշացող աղջիկներ, մինակնին, ճերմակ գլուխով, մութին մէջ կը գծուին, խոչոր ու քմայքէ սունկերունման ու կ'անցնին ու կ'երթան սառւերէն ներս:

Թե Թեփ:

Անոնց բազուկները ծանր են իրարու մէջքին ինչպէս գերձանի մեծ կարժերը որոնք ձեղուններէն վար կը սողոսկին հոռին (métier) սանտրերուն մէջը հատնելու: Ու անոնց երեսները իրարմէ բաց են այնչափ, որչափ չուզեց ընել ոչ մէկ նկար երբ երկու սիրողներ իրարու մօտ քալեցուց:

* * *

Գիշեր է, առաջացած ու խորունկ զիշեր:

Լուսինը մեղմ է, լուսինը անուշ՝ ինչպէս զիտէ ըլլալ, երբ ամպերը արծաթէ են չորսզին ու աստղերը նուազուն՝ նման աչքերու որոնց իւղը կը հատնի:

Ու նաւակին մէջ ու ջուրերուն հետ որոնք թիակներուն պղտիկ սարսուաններ ու մոայլ երգ մը կը բերեն, կուլայ աղջիկը:

Մեղմ է անոր լացը ջուրերուն նման որոնք նաւակը կը համբուրեն ու սարսուաններ կը բերեն թիակներուն:

Ու արցունքին զի՛ծը, լուսինին տակ, արծաթ թելի մը նման որուն ակը չերեար:

Ու անոր գէմը, տղա՛ն, գլուխը կախ գէպի ջուրերը, որոնք

կուգան ու կ'երթան, կամաց կամաց, երբեմն վշըուելով բիւրեցէ գաւաթի մը պէս, նաւակի կողերուն:

Անոնք չեն համբուրեր իրար, ինչպէս ըրին ամառ զիշերներ, երբ լուսընկային տեղ՝ մութին թաւիշը կար իրենց այտերուն:

Ու տղան լուռ է, բոլոր տղոց նման որոնք զինիէն կ'արթըննան: Անիկա չի լար, ինչպէս սիրեցին ընել խարուող աղջիկները, երբ, մէկ օրէն միւսը ծանրացած, մեղքի թաղարի մը պէս, կը սպասեն որ մէկը առնէ տանի զիրենք, հոգ չէ թէ մինչև գերեզման:

Ու անոնք եկան ջուրերու մէջ, տժգոյն նաւակով, շատ իրկուններ, մէկը՝ լալով՝ ճամբորդ մեռելի մը պէս: Միշտու:

Տղայ է անիկա:

* * *

Եենեակ մը՝ հիւանդանոցէն:

Վարագոյրը զերցուած՝ աղջկան արցունքով: Ու անկէ կը նայի, լուսին մը նման անոր որուն լոգանքը, երկուքով, տեսան, խելօք ջուրերուն:

Մահճակալին աղջիկը, ան՝ որ Զուրերուն հանդիպումը ըրաւու անտառէն ներս գնաց տղուն ետեէն:

Անոր այտերը, ծիրանի, բոց առնող ձիւնին կը նմանին, ու անոր մազերէն խարտեած բան մը կէս չըշանակ մը կը բերէ բռնկող երեսներուն:

Քոյր մը, աղուոր, նկարի աղջիկներուն պէս, անոր զլիսին, ափովը՝ ճակտին զովութիւն դնելով: Ու անոր չըթներէն աղօթքը՝ առանց բառի, աղօթքը, որուն ստեղնը չ'անցնիր չըթներուն դալուկ աղերէն:

Դուրսէն, ձայներ որոնք կը պատուին չերեցող մեծ թուղթերու, մեծ զիրքերու կողերէն:

Դուրսէն քայլը անոր որ չի քալեր բայց կուգայ:

— Ինչո՞ւ չի գար:

Հիւանդէն այս աղաղակը, այնպէս, ինչպէս փակ պատուհաններէն մեկնումը մահուան:

Աղջիկը կը սպասէ անոր որ պիտի գայ: Ու անիկա պիտի մեռնի, աղջիկ ըլլալուն:

* * *

— Ի՞նչու չի դար:

Կը մտնէ տղան, զլխահակ, այնպէս, ինչպէս լուսնի զիշեռով, արծաթ ջուրին վրայ, նաւակէն կախելով իր լոռոթիւնը, Ու անոր ետեէն Ռւրիշ մը, ան որ չերեար և զոր պիտի տեսնենք, ամէնքս, մեր կարգին, օրուան մը ծայրին:

Քոյրը, լոիկ, կը գոցէ գուռը զուրս ելլելու:

Ու աղջիկը, կ'այրի բանկած շուշանի մը նման ու արիւնի աղքիւր մը որ կարծես մահակալին կեդրոնէն կը բխի, անոր մարմինը ծիրանիով կը պատնէ:

Անոնք իրար համբուրեցին դարձեալ, այնպէս ինչպէս ըրին լուսընկայ զիշերներուն, երբ ամսուր քաղցր էր աւազներուն վրայ ու ճամբուն պարոյրը թերի մանեակի մը պէս կ'օղակէր գէմէ գէմ բլուրները:

Անոնք իրար համբուրեցին դարձեալ, ինչպէս եղած էր ատիկա, անտառին ներսը, առաջին անդամուն:

Ու փուշին տեղ, հիմա մատը Անոր որ մեծ կնիքը կը նետէ երկու ըրթներուն մէջտեղը:

* * *

Պիտի մեռնի աղջիկը:

Անիկա պիտի մեռնի, վասնզի մեղքը ծանրացաւ իր մէջըն, մահուան մեծ կարժի մը նման:

Վայ այն ձեռքերուն որոնք կոկոն մը փետաեցին:

Վայ այն մատներուն որոնք կեանքին բաժակը կը խղգեն ու կ'երկնան մեղքին օղակին, որ երենց մէջքը կը փաթթէ, մահուան կարժի մը նման:

Տղան:

Անիկա կը նմանի բուրոր տղոց, որոնք դազազներու կը հետեւին ու լալու տեղ, աչքերնին կը գոցեն, ուրիշ անտառներու վրայ բանաւու:

Անոնք նորէն պիտի վազեն ջուրերուն:



ԱՐԵՏՈՒՄԸ

Երկինք մը մենէ վեր որ քիչ քիչ կը բարձրանայ: Մեր սուքերուն՝ մարմինը ճամբուն որուն գեղինը կը զատուի ձիթառաններուն ուժով գորշութենէն: Ու ամէնքս, մենք, մութի մը մէջ որ սև մշուշի մը պէս կը լեցնէ մեր շուրջը:

Շատոր ենք ան առառնւն:

Պղտիկ, գրեթէ կլոր հով մը որ լինէն կուգայ, կը դպի մեր երեսին, մեր՝ տղոցը երեսին, հոն բանալով չըսուելիք երազներ: Կը դպի աղջիկներուն փէշերուն որոնք անձայն ալիքներու պէս, մութին վրայ կը դողան աջ ու ձախ:

Մենէ առաջ, ծերե՛րը: Ու անոնց հաստ ձա՛յնը որ, խորհուրդով, կուգայ ու կ'անցնի մեր վրայէն, մեզ կանչելու համար իրական աշխարհին:

Վասնզի տարիքները իրարու կը վազեն, գոնէ օդին վրայով, ստուերուտ ճամբաններէն, երբ աղջիկները՝ չհասկցուող բանէ մը զրգուած, չեն կրնար իրենց գլուխները խելօք պահել իրենց ուսերուն վրայ: Ու տղաքը չեն կրնար իրենց ոտքերը խելօք պահել այն գետնին վրայ որ կը բաժնէ զիրենք խորհուրդի կարաւանէն:

Տրտում այս գնացքը: Տրտում տղոցը համար որոնց բերնին կուզպ է երգին ակունքը: Աղջիկնե՞րը: Անոնց ետ դարձող գլուխէն երեսներ միայն կը ճերմկին տարտամ սեռութեան վրայ: Ու անոնց ալ լուռ է հոգին, հոգին պէս որ մեզի կուգայ դանոնք համբուրելով:

Մենք ուխտի կ'երթանք:

* * *

Լոյս:

Իինէ, խելօք՝ ու նոր լուտցուած, բեհեզի մը պէս, թարմ ու գունաւոր:

Աղջիկներ, ափունքին, տարտղնուած՝ մեծ փունջի մը հասկերուն նման, ո՛րը ոտքի, արեխն դարձող ծաղիկի մը պէս, մեղմ ու օրօրուն, ո՛րն ալ ծուած մեծ ժանեակին զոր փրփուրը կը բանի ասանկ առառներուն:

Տղաք, աւելի հեռուն, կարմիր օղակով իրենց թևերը կ'անցընեն ափունքի աղջիկներէն:

Ամէն պատանի իր սիրածը ունի, մտքին խորունկէն, և ուրուն անունը չէ բացած ոչ մէկուն:

Անոնք կը նային աղջիկներուն աչքէ գուրս ճամբաներով ու հակառակ նշանի ոսկիներուն, խենդ հաւատքը չեն կրնար թաղել, տարիներ վերջն ալ, մինչև որ հարսնիքը գայ որ աղջիկները կ'առնէ տէրերուն յանձնելու:

* * *

Թուխս և ուժով, գեղին ադ տղաքը: Անոնց մօտ՝ քաղքենիքարակութիւնը որ իմ է, ամօթի մը պէս կը ճնշէ աչքերուս:

Ես չեմ հաւատար Աստուածածինին որ լճին տակը կը պտտի այդ պահուն և որուն օրհնութեանն ու գութին կը յանձնուին աղջիկներուն մենաւոր կուսութիւնները:

Ես չեմ հաւատար ուրիշ սուրբի մը որ ջուրին խորէն ականջ կը բանայ մայրերու աղօթքին ու ծերերու պահանջին: Ասոնք իրենց փեսացուներուն՝ որ ու ոսկի կը սակարկեն:

Բայց չեմ զիտեր ինչո՞ւ, կը տարուիմ տեսնելու հէքեաթին աղջիկը որ ոսկեզօծ իր միսը կը բանայ ու կը գոցէ պատմութեան մէջ ու միամիտ աղաքը կ'առնէ կը տանի:

Պատանի եմ ես: Ու նիհար, ու գունատ ու հիւանդ պատանի: Ու ճերմկած իմ մատներուս վրայ լիճին ջուրը կը գեղնի, մեռելի արցունքին նման: Գլխուս վրայ ծաղկած թուփ մը մորմենիի:

Կ'անցնին տղաքը իմ ետեէս, աւազներուն վրայ իրենց քայլը խմորի պէս կը խօսի:

Կ'անցնին աղջիկները իմ առջնէս, իրենց փէշերը քսելով ջուրին որ կը դողգուայ, կարծես անհուն տղայ մը ըլլար:

Կ'անցնի ան ալ իմ առջնէս, ծանր, չուզող ոտքերով որոնք աչքերուն չափ խօսիլ զիտեն երբեմն:

Կը նայիմ ետեէն:

* * *

Տարուընակ հորթ մըն էր ան, իր հասակովը, երբ ես ձգեցի գեղը:

Անիկա սիրած էի տղու հոգիով: Ու լացած՝ երբ նշանեցին: Ութ տարեկան չկայի ես այդ օրերուն:

Ու ամէն տարի, Աւետումին, մինչև գեղէն բաժնուիլս, եռ
անիկա բերի այս մորմենիին ներքեւ:

Քով քովի նստիլ, ոտքերնիս ջուրերուն տակէն իրարու եր-
կարել: Երբեմն թեեր թեերու տանիլ: Մենք պղտիկ էինք ու
մարդերը շատ չէին տեսնար այս խաղը:

Եւտո՞յ:

Քաղաք: Դպրո՛ց: Դիրք ու երա՛զ: Ու վա՛նք մը, ուրկէ
կը փախիմ մարմինս պարպած ու գլուխս կապարած:

Ես հիւանդ եմ հոս, գունատ ու նիհար, ու կը նայիմ անոր
ետևէն: Մազերուն՝ որոնց լարերէն ջուրը թռչունի աշուկներու
նման կը փայլի: Հասակին՝ որ կարմիր պարեզօտին մէջէն փախ-
չիլ կը սպառնայ:

Մեր աչերը կը վախնան իրարմէ:

* * *

Լիճը խելոք է այսօր:

Արեւ հազիւ մատ մը շուք կուտայ թուփերուն: Տղաքը ձի-
թաստաններուն տակը քունի կը քաշուին: Ծերերը մէծ կողով-
ներու ստուերին մէջ կը թաղեն իրենց գլուխը ու կը զցցեն աչ-
քերնին:

Մայրեր, հեռուները քաշուած, աղջիկ ու տղայ կը կարգեն:

Ու աղջիկները աւազին վրայ, ջուրին երկարած իրենց ստ-
քերը, զոյզ զոյզ զրկուուքներ կը փորձեն կարծես: Խոնարհ
կենգանի մը իր քուռակին կոնակը կը քթուէ:

Եւ կը սպասեմ որ ջուրերը պատոին ու հէքեաթին աղջիկը
ըխի փրփուրէն: Պարապ տեղը չէ որ տղաքը զիրք կը կարգան:

Բայց ջուրը, անկնճիռ տասնըհինդ տարու աղջկան մը նման,
կը վառի արեին տակ, մէծ ու միակառուր: Ու դիմացի եղերքէն
լերան կոնակը կը նիհարնայ դէպի վեր: Ո՛չ մէկ վանկ: Ուքիս՝
ջուրին պղտիկ ոլորուն հեծքը որ աւազին երկարած մէծ համ-
բոյր մըն է:

Հանգչած են զիծերը: Ու կը սպասեմ ոսկի աղջկան:

* * *

— Ինչո՞ւ կը դողաս:

Զայնը կը դպի անոր:

— Կամա՛ց:

Կը զոցեմ բերանս, բանալու համար դուռները աչքերուս։
Զեմ մտածեր թէ ինչո՞ւ եկած է հոս, խումբէն հեռու, նիհար
տղուն մօս։ Ու բան մը կուզայ ներսէս, բուռն, խենդ՝ առնեն-
լու անոր իրանը, թարմ տունկի մը պէս երկուքի կոտրելու։

Զեռքերս խելօք՝ կը կենան ծունկերուս վրայ։

Ան ունի ափին խաշած ձուկ ու հաց։ Բայց ինչո՞ւ կը դու-
ղայ։

Հիմա ես ալ կը վախնամ իմ ձայնէս ու բառերը կը գրուին
աչքերուս մէջ, բառերը հարցումին։

Անիկա ուտելիքը կ'երկարէ։

— Անօթի չեմ։

Գլուէ թէ ցամաք հաց եմ բերած։ Ու զրեթէ ցաւ կայ իր
գէմքին։

Ինչո՞ւ չ'երթար։

Հանգչած են բոլոր զիծերը ու բոլոր ձեերը։

Ան կը ծոփ ձեռքինները քարին գներու, ու նշանին ոսկին,
կտրուկ հնչումով, դուրս կ'իյնայ կուրծքէն։

Այս ատեն, ձայնին վրայ մեր աչքերը կը հանդիպին իրարու։

Կարմրած՝ կը դառնայ կրունկին վրայ ու անոր պարեզօտը
արեին մէջ բռնկած մեծ շուշանի մը կը նմանի որ կը քալէ։

Ու անոր գլուխը կը նմանի ոսկի սաղաւարտի մը, կարմիր
երազի մը վրայ։

Ու անոր գնացքը քաղցր է ինչպէս խունկինը որ կը դան-
դազի։

— Բուբո՛ւլ։

Մինակ է իմ ձայնս, արեին մէջ յանկարծ բուսած խորունկ
ցաւի մը նման։

Անիկա կը կենայ սպասելով արձագանգին։

Զուբը խելօք է մեր առջին։ Քունը, մեր ետին, մեծ վեր-
մակի մը նման կ'իյնայ իրերուն ու մարզերուն։ Կիներուն խում-
բը սոսիին տակը կը շարունակէ նշանն ու հարսնիքը ու աւելի
մօտիկ՝ զրկուած աղջիկները ոտք կը փոխեն ջուրերուն վրայ։

Ու կուզայ անիկա՝ հովէ գզրզուած մեծ վարդի մը նման։

Տեղ կուտամ անոր, ան տեղը զոր ունեցաւ հոս, տարիներ,
իր պղտիկ մարմինին համար։

* * *

Մորմենիի ծաղկած թել մը մեզ կը դատէ իրարմէ։ Ու մեր

ոտքերը, զգուշաւոր, իրարու զուգահեռաբար կը ձգուին աւազին վրայ:

Մենք չենք խօսիր: Բայց իրարու կը նայինք ու աչքերու լեզուն անսահման կ'ըլլայ շատ անդամ:

Ես պատանի եմ, նիհար ու զունատ ու զիրքերու մէջ ծերացած պատանի:

Ան պարմանի է, նուրբ և սպիտակ, այտերուն տեղը ոսկի են թափած:

Առնել անիկա, կամաց, շատ կամաց: Խմել կախարդուած բաժակի մը պէս անոր մարմինը: Խմել անոր ձևերուն կաթն ու ծիրանին: Հանել անոր սիրաը և ուտել, լիճին աղջկան նման ու մտնել ջուրերուն տակը, ա'լ չելլելու համար:

Խհնիթութիւն: Անշուշտ: Արն է պատանին որ իր խենթ օրը չէ ունեցած:

Բայց անիկա խելօք է նոր հարսի մը նման:

* * *

Իրկուն:

Կարաւանը մտած է ձիթաստաններուն ճամբան, առոտուան նման խումբերը իրարու կը հետելին:

Գեղը վերն է ու հիւանդ տղուն համար դժնդակ՝ իր զանիւգերովը:

Տաքուկ բան մը որ հողէն կ'ելլայ, մերկ իմ ոտքերուս կը պլլուի բարի զգուանքի մը պէս: Ճամբորգներ՝ բառերուն բարեքը թափելէն: Ու մութցող կապոյտէն՝ մեծ մեծ աչքերը անոնց որոնք օր մը մեղի պէս տառապեցան հոս:

Գեղին մօտիկ, աղբիւրը: Հոն կը նստիմ մինակուկ, ըստասելով այս անդամ աղբիւրի աղջիկներուն որոնք հէքեաթը կը զնէ հոս:

Ու քիչ քիչ ճամբան կը հանդչի: Մութը մեծ զգեստի մը պէս կ'իյնայ ձևերուն վրայ ու իրերը կը զադրին աղբելէ:

Այն ատեն է որ տուն տանող ամայի ճամբիկը կը քաշէ իմ ոտքերս: Գեղը ումու է, իր լոյսերուն սանդուխովը:

* * *

Ամուր կը բռնեմ ձեռքէն:

Կը զողայ բայց չի քաշեր:

Մեր առջին՝ տուներուն տարտամ քառակուսիները, միջոցին մէջ ուրուային գծագրութեամբ։ Երկու եզերքէն գեղնաւոր թեւերը թթենիներուն որոնց վրայ տերեները՝ անհամար իրենց ականջներով։

Ու մեր ոտքերը կը չեղին պղտիկ ճամբայէն։

Այն տաեն մեր մարմինները իրարու կը մօտենան ու կը խօսինք մութին վրայէն, լոյսէ բառերով։

Ու ինձի կը թուի թէ կը տեսնամ անոր մանրիկ հոգին որ պատառ պատառ կը քակուի իր բերնէն ու կոտրտող ու տեական կրակի մը պէս կ'իյնայ իմ սրտիս։

— Բուրբուլ։

Մայրն է, տունէն։

Մենք պւելի մօտ ենք իրարու։ Քրտինք կայ ափերուս մէջ ու այրող բան մը չըթունքիս։

— Ինչո՞ւ եկար։

Կը սեղմուի կուշտիս։ Ու բարակ իր զգեստէն կակուզ ու տաք բան մը կ'անցնի իմ կողերուս։ Զի խօսիր։ Բայց քայլերը ծոյլ են ու չեն ուղեր յառաջանալ։

— Ինչո՞ւ եկար։

Վանքէն դարձէս ի վեր, առաջին անգամն է որ մութին մէջ այսքան մօտ ենք իրարու։ Գիշերը աղջիկները կը դադրին նշանած ըլլալէ։ Արագ է մեր շունչը ու կը վախնանք աղմուկէն։

— Ես գիտեմ։

Կը նայիմ այս ուշացող պատասխանին։

Դիտե՞ն թէ ինչու կուգան աղջիկները երբ մատղաշ են տակաւին։

Բայց մենք կը քալենք։ Ծառերէն ճիւղեր կը քսուին խունաւ, համբոյրի պէս, մեր երեսներուն։ Անոր մազերուն տերեներ կը կախուին։ Յանկապատ մը։ Աւելի վար՝ տուները։

Ու ան քարին վրայ ուր տարիներ առաջ, առանկ մութեւրուն, ծունկ ծունկի, զրեթէ իրար զրկելով մենք խօսեր ենք իրարու, հիմա առանց զիտնալու կը նստինք նորէն . . .

Մեղմով ես կ'ընէ վնտուող իմ մատներս, կուրծքին վըստին։ Ու լոռութեան մէջ, չես գիտեր ինչպէս, ոսկիները կը հնչեն խորունկէն, ծիծերուն բարձունքէն։

— Բուրբուլ։

Երկար ու ծանր բառը մութին մէջէն կը լայննայ։

Կը բանեմ բերանը պատասխանը արգիլելու համար։

Բայց ոսկիները կը շարունակեն խղդուած իրենց ճիչը երբ

անիկա կը թօթուէ իրանը, ազատելու համար փաթթող բազուկներէս:

Կը նստիմ մինակ, քարին վրայ, ավերս վոռած այն տաշութեան որ անոր մարմինէն կը մնայ:

Բան մը կը պատի չորս գիս: Հո՞տ մը, ձե՞ւ մը, սարսո՞ւս մը: Չեմ կրնար ճշգել: Բայց բան մը՝ որ աղաքը լեռնէ լեռ կը ձգէ կ'ըսեն:

* * *

Աւետումին գիշերը տօնական անուշութիւնները ունի: Տուներու առջև պառաւները կղակ կը չարժեն ժամերով ու յաղթուած ձմեռուան վրայ կը խնդան:

Երիտասարդները հարսնիքին երազովը կը գոցեն աչքերնին: Պատանինե՞րը:

Անոնք, իրենց մինակ անկողնին մէջ կը համբուրեն աղջիկներ, որոնք թաղին ամէնէն աղուորները կ'ըլլան:

Ու անոնք ուշ գիշերով կը փաթթեն աղջիկներ որոնց ճիշէն ուրիշին ոսկին, դեղին աչքի մը պէս կը սպառնայ իրենց պատանի երազներուն:

«ԵՐԲ ՊԱՏԱՆԻ ԵՆ»^(*)

1922

(*) Այս հատորը կը պարունակէ հինգ պատմուածք և երեք պատկեր, նիւթ ունենալով պատանեկան աշխարհ մը, մեր մէջ անոսվոր բանաստեղծականութեամբ մը թաթաւուն: Հատորի չեն մտած Երբ պատիկ շն շարքը կազմող կտորները:

ՀԱՃԻ ՄՈՒՐԱՏ

* * *

Երկու ամիս ետքը, առաջին գէպքէն, նաւահանգիստէն գարձին, անիկա մտաւ ներս գասական կիրճէն։ Զորս քայլ չէր ըրած, երբ մացառին տակէն չօրս ասպատակ ցցուեցան ուղիղ։

Չէին զիջած նոյնիսկ սովորական ծպտումին։ Գուլպայի կապիչները, չուխային օյս ծազիկները կը մատնէին անոնց գիւղը։ Անվախ, պարզ, առանց ատրճանակնին գործածելու պէտքի մը, անոնք առաջացան գէպի տղան։ Կը նմանէին թէժիի գէտերուն, բայց չունէին անոնց կէս համազգեստը։ Մէկը հրաւիրեց զինքը անձնատութեան, մինչ երկրորդը ատրճանակը երկարած էր անոր քթին։

Ծուեց գլուխը արագ։

Շարժումին հետ հանուծ էր մէջքէն վեցհարուածը ու անմիջական կրակով չօրս զնդակով չորսն ալ փուած գետին։ Ճիշդ իրենց ճակատներէն։ Գրեթէ ակնթարթի մէջ տեղի ունեցած այս անընթառնելի ողբերգութիւնը կը թուէր սուտ անոր հեղինակին։

Մուխը, աղմուկը, ժայռերուն հակընդդէմ արձագանգը և հետեւող իրարանցումը անիկա շահագործեց ահաւոր գիւրութեամբ։ Նոյն անընթառնելի արագութեամբ անիկա առաւ ինկողներէն երկու ատրճանակ ու զոյգ ձեռքերով պարպեց անոնց պարունակութիւնը մուտքի ժայռերուն գէպի կռնակը, որոնց ետեէն մուխերը կը բարձրանային դարանակալ միւս ասպատակներուն։

Իր նշանառութիւնը խուճապահար ըրաւ պահուողները, ուրոնք կաքաւի ձագերուն նման, տարտղնուեցան զէնքերնին իսկ փախցնելու ատեն չգտած։ Ասոնք, տունի տղաք, մօտիկ գեղերէ, Մայրաքաղաքին մէջ բովանոցներու հերոս ու ընկեր, նոր գարձած զինուորութենէ, քանի մը հատն ալ նոր զինուորցու, կրակը լսած էին իրենց մեծերուն պատմումէն, առանց զայն տեսած ըլլալու, և միացած ի պաշտօնէ աւազակներուն, գեղանի կնիկ մը բռնաբարելու հեռանկարով։ Կին փախցնելը չէ ասիկա, այլ ստորին գաւաղրութիւն մը որ կը գործագրուէր յաճախակի թուրքերու կողմէ իրենց ազգակիցներու վրայ։

Մէկ մասը ասպատակներուն, գաղայէն, հաստատ իմացած էին թէ նոյն օրը կը հասնէր Պրուսայէն, նոր անուանուած

թղթակցութեանց զիւտնապետին շատ նշանաւոր կի՞նը, Զերքէզ
Սահմամը, աշխարհագեղեցկունի տիտղոսով, որ կ'ապրէր թուր-
քերուն համար վիրաւորիչ կեանքով մը, իր կիրքերուն համար
չպատկառելով ոչ մէկ օրէնքէ ու սրբութենէ ու իր սիրահար-
ները ճամբելու կամ նորոգելու ատեն կ'ախորժէր սիրտ այրելէ:
Զայն տեսած էր մէկը ասպատակներէն, Պոլիս, քրիստոնեայ
կնիկի պէս հագուած ու պարելով ծովային սպաներու սրճարա-
բանին մէջ, ճիշդ ու ճիշդ հանրատուննէն վերցուած աղջիկի մը
նման: Ու երգում կ'ընէր զայն խաղցնել, քարայրին մէջ, որ
այդ առիթով յարգարուած էր քիչ մը և կիրճին վերօքը կը
գտնուէր:

Մուսիր փարատեցաւ: Կիրճին երկայնքը խճուղին կը մնար
պարապ: Զիերը գագրեցան խրխնջելէ ու ձորակին վտակը գգալի
ըրաւ իր խաղաղիկ մրմունջը:

Մէջտեղը, Տէր Մատթէոսինց Հաճի Մուրատը, շեշտ, տը-
խուր, մայլ, որ նայեցաւ չորս գին:

Ծառէ ծառ, ինկան անոր աչքին կապուածները, հայ, թուրք,
խառնիխուն: Զէին հասկցած կատարուածը ու կը սպասէին ի-
րենց ճակատագրին, կիներու մարգէն, քանի որ այր էին, կամ
հայր ու եղբայր, մեծ մասը այդ գերիներուն:

Քակեց չուանները: Ու մարգիկը կը գժուարանային բաժնուիլ
իրենց կոճղերէն, Հաճի Մուրատը ընդունելով պետը աւազակ-
ներուն: Անոնք տեսած էին հրաշքը որ կատարուած էր իրենց
աչքին առջեւ ու չհաւատացած, ինչպէս ճակատագիրն է ըլլալ
մեր հրաշքներուն:

Խեղճ մարգեր էին, մանաւանդ հայերը, մեծ մասը բոպիկ,
զգեստէն թափիթփած, զրամինուկորուստէն աւելի — տուած էին
իրենց զաւկներուն բերնի պատառը — տագնապելով պատիւին
արատէն: Ահարեկ աչքերով ընդունեցին աւետիսը իրենց ազա-
տութեան: Անոնք արթնցուցին միտքը քաջ երիտասարդին որ
հաւաքեց զիւկներուն մէջքէն գողօնը, — արծաթեղէն ու սոկե-
զէն, մատնի, ժամացոյց, զրամ, նոյնիսկ մանկական կօշիկ ու
թաշկինակ, — ու դարձուց տէրերուն զես զմայլազին սարսափի
մէջ շփոթահար:

Օրհնեցին զայն թուրքերը, արցունքը աչքերնուն, արաբե-
րէն քանի մը այսք արտասանելով, ինչպէս երեք անզամ թըք-
նելով գետնին, չար աչքէ ալաշտապանելու համար արեը կրակ ե-
րիտասարգին, որ քիչ մը տժոյն, բայց այլապէս յանկուցիչ իր
նայուածքովը կը խուզարկէր, կիրճին վերերէն թլուրներուն կո-

զերը։ Մերունի հօճա մը, այդ տաղնապին իսկ խղճի պարտ համարեց նման երիտասարդ մը հրաւիրել սուրբ կրօնին, անշուշտքիթին տակէն, բայց այնպէս որ լսողներ ըլլային ու ինքը կատարէր իր պարտականութիւնը։

Օրհնեցին զինքը հայերը, սրտառուչ պարզութեամբ անոր կանանչ արևը վստահելով Ամենակալին աջին։ Տէրտէրի տղայ։ Ու անոնք կը խորհեին ինկած գիտակներուն ու առիւծ երիտասարդին, որուն կախաղանը կը սպասէր շատ քիչ ժամանակէն։

Անիկա յուզուեցաւ մեղմ ջերմութեամբ մը երբ քովընտիմացաներէն ներս նշարեց կիները, որը նուազ, որը գլուխը ծածկած գոգնոցին, որն ալ պառկած, ոտքերը շղթայած իրարու։ Զլսեցին իր ձայնը, վասնզի հրացանին որոտը զանոնք ըրած էր ցնորուն ու մեռել։ Կանչեց կրկին, հայրերուն լեզուովը — Քուրիկներ։

Վերցուցին իրենց գլուխները ու կը նայէին պիչ, գողոտ, լալով։

Անոնք խուժեցին, փաթթուելով իր ոտքերուն և արցունքով կը համբուրէին անոր կօշիկները։

Հայ հարսներ էին, հետիոտն ընող վերադարձը՝ նաւահանգիստէն, ուր իջած էին ծանր հիւանդութիւններ դարմանելու և որոնք պիտի լլկուին իրենց չունեցած գեղեցկութեանը համար, պարզապէս հայ ըլլաւնուն։ Մէկը, տարիքը առած, Հաճիին զեղէն, կը սեղմէր իր քիթը, մեղքնալով տղուն արեին։ Անիկա աչքին մէկը չէր կրնար բաժնել զիւկներէն։

Յետոյ, նոյն այդ կիներուն ցուցմունքովը անիկա շեղեցաւ քիչ մը ձախ։

Հոն, հոկայ ապառաժէն քարայր մը կը փոսնար, դուրսէն ժայռի մը թեռվը ամբափակ։ Հաճի Մուրատը այցելած էր անոր, ամիս մը առաջ ու գտած յատակին լաթի կտորներ։ Անիկա կը գործածուեր հովիւներէն ու չարագործներէն հաւասարապէս։

Մուտքին գտաւ նուազած կին մը, որուն մէկ ոտքէն բգկառած էր զուլպան, մէջտեղ զնելով անորակելի սպիտակութեամբ որունք մը, սև մետաքսէն կարծես առնելով շլացուցիչ իր փայլը։ Երեսէն աւելի սրունքին վրայ զոց, ակուներով կազապարուած այդ ձուածիրը, կարմրորակ ու կիսովի կապոյտ, կը պատմէր խոր ու թրթուուն հէքեաթ մը, որոնցմէ այնքան առատ կը բուսնին այդ լիճին խորշերուն։ Խածած էին։ Բզկտած էին։ Աւելին։ Անիկա լոիկ վարանումով ծռեցաւ վրան ու մահ-

ուան վարժուող ամէն սպաննողի նման, առաւ թե երուն մէջ
անոր մարմինը:

Թեթև, հոտաւէ՞տ:

Կոշտ իր բազուկներուն վրայ ինչո՞ւ անիկա զգաց մտերիմ
ու պարզ ընտանութիւնը, զոր մարմինները կ'ունենան իրարու
համար, տարիներով կենակցութենէ յետոյ:

Այդ գիրքով վերցուց անիկա լաչակն ալ որ ճեղքուած մէջ-
տեղէն, բայց կը մնար փակած մազերուն սոսինձին: Բացուածը
անհաւատալի երազ մը ըլլար: Գոյց թարթիչները կը բխէին ուն-
շճակէ մը, տարօրէն փափուկ: Ըսես ծարիրը հալէր ու ըլլար
կապարի ջուր: Ու բաց գեղին էր մորթը անոր այտերուն վրայ,
նուազած դէմքի մը դասական տժզունութեամբը: Թուրք հա-
նըմը, ան՝ որուն հէքեաթը կար այս մարդերուն բայց հետզհետէ
գժուար հաւատալի, թէև ոչ անկարելի:

Արթնցո՞ւց թէ արթնցաւ:

Անոր աչքերը կը նայէին, առանց տեսնելու: Անհնարին
սարսափին կնիքը փրթած էր այդ ակնակապիճներէն:

Իջեցուց զայն կուրծքէն ու ըսաւ.

— Գնա՞:

Կլնը չէր հասկնար: Վասնզի կը շարունակէր նայիլ ու չեր-
թալ, որքան կարելի էր ատիկա իր կոտտացող սրունքովը ուր
ակուներուն ասեղը գեռ կը կոտտար, որոշ ու բիրտ:

Ատրճանակը, վառօդին քաղցր ու կծու բոյրը, երիտասար-
դին մենաւոր ու պարզ առնութիւնը, մանաւանդ պակասը
նասնական այն հոգին, որմէ պարուրուած զգաց ան իր մարմի-
նը երբ քիչ առաջ ուրիշ չորս մարդու հետ մտած էր այս քա-
րայրը, չփոթեցուցին զինքը: Վարէն ձայնիր, իրական ու մարդ-
կային: Կիներուն զիթը որ հասած էր իրինց, հետեհցաւ սա-
կայն երիտասարդին որ իջաւ իմուղին:

Զինքը ընգունեցին սրտազեզ յուղումով: Իր կառապանը
ստքերը ինկաւ հանըմին ու համրուրեց զուլպաները,

Ճամբան ստացած էր սովորական իր պատկերը: Սայէեր,
զաղթական թուրքերէ առաջնորդուած, որոնք կ'առաջանային
կիրճին մուտքէն: Դիակներուն հոտը — վառօզը զիակին հոտո-
վը չփոթելի է երբեմն — որ կը սուտանէր: Տեսաւ զանոնք,
վը չհասկցաւ: Քակուած մարդերը չըջապատեցին զայն: Հա-
րայց չհասկցաւ: Քակուած մարդերը չըջապատեցին զայն:

Մէկը, քանի մը բառով փորձեց պատմել կատարուածը, զոր

չհասկցաւ: Տուաւ կրկնել, ջանալով տեղաւորել բառերն ու գետինը:

Անիկա կրակի մէջ թաթիսուած պատկեր մը դարձաւ, երբ ըմբռնեց պատահարին վայրազ, զրեթէ անկարելի գեղեցկութիւնը: Բրաւ վար լաշակը, ինքզինքը պատսպարելու համար: Ու ապահով անոր նայուածքը չափեց սա հայուն կտօրը, այնքան խոր ու իրաւ որ ծունկերը կթուտեցան ու ջերմացաւ փոսը անոր զիստերուն: Այսքան քաջութիւն:

Անիկա վերցուց քողը երեսէն: Անոր մէկ այտին կը շարունակուէր հրդեհը, միւսին գալկօրէն քաղցը դեղայնութեանը առընթեր:

Անիկա գոյն տուաւ ու տուաւ աչքին լոյսերը մինչեւ: Առանց գիտակցելու, բացած էր կուրծքին թևերը: Ակնխտիզ այդ եւստանկիւնէն, զոր կը ձեւէր անոր ոլուզը, ցաթելով շատ ճերմակ կաթնապուրի մը նման, վերցուց անիկա գեղին շարոցը: Հանելու համար զայն զլիմէն, քիչիկ կամարեց իր ծոցը, ուրեկէ արձակուեցաւ հօտը անոր մարմեին, ջերմ, խոնաւ, զգլխիչ ու իրաւ: Դրաւ անիկա ոսկի խարար ափին մէջը զինովցած երիտասարդին, որ առնուած այդ ծոցին խորհուրդէն՝ զոցեց աչքերը, մեղմագին ընելով ետ երկարող ափն ու շարոցը:

Երբ վերստին նայեցան իրարու, կատարուած էր անխուսափելին:

Անոր մէջ պուտ պուտ, բայց անդիմազքելի թափանցումով ճամբայ կ'առնէր զողը, տաք ու ցաւ նոյն ատեն, որ մինչեւ այդ պահը քուն ու կոյս անոր ոսկորներուն կամարները կը ծաշելու ու կը քալէր, հատ հատ, զատ զատ, ամէն մէկ կամարի՝ կոր ու զարնող: Այնքան իրական էին այդ բզկտումը, տըրութը, մազացումը իր զգացական կարգ մը կերպոններուն, որ զուրսէն օգնութիւն մուրողի մը հայեցքովը դտաւ ատրճանակը: Ծոեցաւ գետին:

Երկաթը քիչ մը ամբութիւն նետեց անոր կակուզցած, քակուելու վրայ ջիզերուն մէջ:

Վարանոտ, բայց չընելու անկարող, անցուց իր ձեռքովը շարոցը անոր ճիտին: Կառապանը, հիացիկ, կը հետեւէր տեսարանին: Թուրքերը կ'աղօթէին ու մոլլան իր մօրուքը շոյած ատենը կը լզէր մտքովը կիսավառ շղարշը տիկինին այտերուն:

Եղելի, տարօրէն խեղճ երիտասարդը սակայն: Անոր այնպէս կուզար թէ երազ մը կը հագուեցնէր, կը քօղէր, կը սուզէր: Ու չէր ատիկա սա մեր աշխարհին մէջ: Ատեն ատեն ան-

կ'անդրագառնար իր վրայ, նայելով խոր, տղայ ու ծեր, դնելով
իր սպանեակին՝ մեր բոլոր զգայութիւնները, անոնց ստեղին
բոլոր չափերը, նիշերը, նոյն առեն իր վրայ համազրող իր նայ-
ուածքը զոր բարակ մշուշ մը կը պղտորէր՝ արցունքի^o, արիւնի^o,
աւելի նո՞ր բանի մը, — չէր կրնար ճշգել:

Երբ գարձաւ ճամբորգներուն, տպաւորիչ էր անիկա, ինչ-
պէս հէքեաթի իշխան մը — պատմուած հոդ ներկաներուն բո-
լորին ալ մանկութեան, բայց ծիած անուած կեանքին, աղաց-
ուած կեանքին ալիւր-փոշիովը: Որ կը նետուի, պահ գրուելու,
մտքին խորշերը, ինչպէս կը պատահի ատիկա հինցած նկարնե-
րուն, երբ կը հանուին ասոնք խորաններէն ու կը շպրտուին
աւանդատունները, մինչեւ որ ժամանակը խաւ կապէ անօնց
վրայ ու թաղէ:

Ճամբորգները չէին կրնար իրենց լացն ու յուզումը զսպել
մեծութեան, հոգեկան գեղեցկութեան եղակի այս տեսարանին
գիմաց, ինչպէս պատմած ըլլալու էր հէքեաթը, անոնց հեռու
մանկութեան զիշերներուն, մամերուն բերնէն, լալով ու լաց-
նելով զիրենք և ունկնդիրները, մեծ ու պղտիկ: Ու մեծ ու
պղտիկ համբուրել ջանացին ձեռքը անհաւատալի այս երիտա-
սարգին:

Անիկա մերժեց բոլորին ալ նուէրները, բայց տկարացաւ
Զէրքէզուհին դիմաց:

Երիտասարգ, իր զմայլումին ու սիրոյն մէջ տասն անգամ
աւելի գեղեցկացած, բացեր էր անիկա իր երեսները, տիրական
ու պերճ, ցեղային իր ծագումը ունենալով արդարացնող փաստ
այդ սրբապղծութեան: Զէրքէզ գեղերուն մէջ կիները չեն ծած-
կուիր լաչակով: Անիկա տուաւ, շարոցէն վերջ, մատնի որ մա-
տին վրայ աչքի մը պէս խոր էր ու շլացուցիչ:

Կան պահեր, որոնց մէջ վեր ենք աշխարհէն:

Տեսան թուրքերը, բայց չնեղուեցան:

Ու տիկինին նայուածքը, մատնին վրայով, ինկաւ խոր,
շատ խոր, հոգիին մէջը երիտասարգին, ըսելով ակնթարթի
մէջ, ինչ որ մեր յաւիտեանը կ'արժէ, քանի որ պարտաւոր ենք
մարդկերէն իմաստ մը տալ այդ բառին: Ո՛վ որ առած է մար-
դոց աչքերէն՝ անկորնչական այդ պահը, նման վտանգէ մը
վերջ, նման շրջապատի մը վրայ, անիկա միայն «արժանաւո-
րութեամբ» պիտի թափանցէ այն բզզիւնին մէջ, որ կը յառնէ
մեր լուռթեան խորխորատներէն, մեր ուղեղին պատերը խմորի
պէս մեղմ ու ընկալուչ կ'ընծայէ, ու, քակելով մեր անձնաւո-

բութեան մեզայատուկ հէնքը, հոն կը նկարէ, կը դրոշմէ, ան-
կորուստ ու վճռական, ուրիտը, ան՝ որ մեզմէ աւելի սուզ պիտի
ըլլայ մեզի: Որուն համար, մենք, առանց թարթելու, պատ-
րաստ հնք զոհելու մեր անձը անգամ:

Անիկա պարտաւորուեցաւ, այդ նայուած քին նիզակին տակ,
խօսիլ. ու տուաւ, բռնադատուած՝ գեղը, անունը, մականունը,
ու, — ամէնքը զգացին ատիկա — նաև սիրտը:

Եետոյ, չարժեցան կառքերը:

Մարդիկ առին իրենց ուղղութիւնները. ոմանք՝ նաւահան-
գիստ. ուրիշներ՝ զազան ու իրենց գեղերը:

Կիրճէն ելլելէ յետոյ, չեղեցաւ անիկա խճուղիէն, չանցնե-
լու համար պահականոցին առջեէն, քառորդ ժամ վեր, վստահ
ոստիկաններուն մեզսակցութեան, քանի որ հրացաններուն ո-
րոտը զանոնք անհանգիստ չէր ըրած արիշին չուքէն: Ասիկա
թէե գժուար, բայց ընթացիկ զիտութիւն մըն էր: Ասպատակ-
ները «քաղցր աչքը» կը վայելէին իշխանաւորներուն:

Անիկա անկարող եղաւ մերժել տիկինին ստիպումը, անոր
կառքը մտնելու, անոր պատասխանատուութեան տակ:

Բ.

Տէր Մաթոսենց հաճի Մուրատը, մաքսանենք, ասպատակ,
պաշտօնապէս չափուած կառավարութեան ուժին հետ, լիճին
ամփիթատերաձեւ լեռներուն վրայ հաստատեց իր գահակալու-
թիւնը, գեղերուն մէջ հոսող խոռվքը զեկավարող, աւելի ճիշդը
անկէ տարուելով:

Թեթե՛ւ, այսինքն՝ առանց ծանր կապերու (հակառակ սո-
վորութեան անիկա լեռը ելած շաբթուն իսկ ետ զրկեց իր
նշանը, քակելով իր կապը իր նշանածին հետ), բայց ինքնա-
գլուխ, ականջը քիչ՝ սրճարանի ու քարոզի սիրահարներուն,
մանաւանդ Պոլսէն զրկուած բարակ վիզ պարոններուն, չունե-
նալով զգացական տխուր չղթաներ, որոնց մով տղոց սիրտը կը
կապկառի աշխարհի համերուն ու մեզք՝ կիներու վիզէն, զին-
քը տուներու քաշող (անիկա մաքուր էր տասնըհինդ տարեկան
աղջկան մը պէս), միշտ առանց գիմակի, միշտ անունը պոռա-
լով լեռնէ լեռ, աճած՝ արկածով, ոճիրով, յանդգնութեամբ,
եփելով տաքին ու պազին, ձիւնին տակ քնանալով ու ջուրին
մէջ թաղելով ինքզինքը, օրերով քալող, չաբաթով քալող,

անիկա միսի տեղ երկաթ կը կրէր իր ոտքերուն, ու կուրծքին տակ՝ սիրտի տեղ, կտորիկ մը քար:

Զարնուեցաւ, անպայման, — ասով կը զատուէր անիկա ասպատակային ռազմավարութենէն —, իրմէն տասնապատիկ, երբեմ յիսնապատիկ վեր ուժերու դէմ, միշտ ազատելով իր գլուխը, ունեցած պարագային՝ խումբը, երբեմ կէս եփուած ոչխարը: Այս բախումները շատ զիւրաւ կը ծանրանան հէքեաթին փետուրներովը ու կը վերածուին, երբ մթնոլորտը նպաստէ, պատմական կոյւներու:

Ուրիշ բա՞ն է ըրած արգեօք մեր մատենագրութեան ամենէն «ստուգապատում» պատմիչը՝ Դազար Փարագեցին, երբ երկու հարիւր էջ է նուիրած Մամիկոնեան Վահանին ասպատակային կոյւներուն:

Գեղերը կ'երգէին իր փառքը: Ու անոր անունը ապահով գրաւական մըն էր պատահական ասպատակներուն ընդգէմ: Դաւ, դարան, մեծածաւալ պաշարում անզօր մնացին անոր կրունկներուն և մատներուն դէմ: Փշրեց, սարգի ոստայն մը աւրելու գիւրութեամբ, ոստիկանները երբ իրենց անծանօթ լեռներու սիրտին, փոխանակ հետապնդելու, չուքերու տակ քուն կը քաշէին: Անոր բնազդը հասաւ արտակարգ յայտնումներու:

Քունը եղաւ լուսաւոր ու լեցուն ուրիշ կեանք մը, որ կը նախապատրաստէր անոր ցորեկը ու կը գծէր անոր ճամբանները: Անիկա այնպէս վարգեցուցեր էր իր զգայարանքները որ անոնք ստացած էին խոր պայծառութիւն, աւելի հարազատ բառով մը՝ պայծառազգացութիւն: Կը լսէր, ժամ մը տեղէ, թշնամիին շշուկը ու կը տեսնէր վտանգը գեռ լերան ետենէն: Մարգերը բացուած թուղթի կը նմանէին ու կը զատէր անոնց մտածումներուն զսպանակները անվրէպ գիտութեամբ: Այս գերազգայութիւնը ըրաւ անոր անունը կախարգութեամբ պսակաւոր:

Հնօրեայ քահանայ մը, իննըսուն տարեկան, որ ունեցեր էր խոսվ երիտասարգութիւն, թուղթ բացողի անուն, ու քանի մը մեծ մեղք, և որ քաշուած կ'ապրէր իր գեղէն ուրիշի մը մէջ, խուլ, խեղճ ու հեռաւոր խորշ մը՝ լեռներուն մէջ կորսուած, լսեց անոր համբաւը: Կղպուած անոր ըրթունքները, փրթուկ թելի մը վերածուած անոր շունչը զինքը անկարող կ'ընէին պաշտամունքի:

Տարին տասը հեղ հազիւ քալելու կարող, ինչպէս հինգ քայլ հեռուն զատել անկարող, բարձրացաւ լեռնաշղթան, զտաւ ասպատակը այն ջուրի զլխուն, ուր գեռ երիտասարգ,

կի՞ն էր լոզցուցեր, քաղաքէն բերուած, օրհնեց անոր մատները մէկիկ մէկիկ, անծանօթ տարագէ աղօթքներով, օրհնեց կրունկը, աջը զատ՝ ձախը զատ, զանկը, կոնակը, զիստերը, սիրտը:

Տարիներէ ի վեր աղօթքի փակուած այդ միտքը, ո՞ւրէկէ կը ճարէր այս գրաբար բանաձևերը: Քահանան սրտառուչ էր իր տկարութեան ու հաւատքին զօրութեան հակապատկերին մէջ: Անիկա ծռեց անոր զլուխը, ճրտէն անցուց փոկը եռանկիւն համայիլի մը, կաշեպատ կողքի մը մէջ ամրացած: Տէր Առաքելը անունը կը կրկնէր փոխանակ առաջին գէմքով աղօթելու, գերագոյն զոհողութիւնը կ'ընէր մատղաշ երիտասարդին: Պիտի պահէ՞ր յուռութքը իր հոգուն համար:

Անիկա, հին մեղաւոր, սարսափին մէջը կ'ապրէր հոգեվարքին ու այդ պահը քաղցը ընելու համար բարձին տակ կ'ուզէր հրաշագործ եռանկիւնը, որուն ձեռագիր մէկ հատուածը կը փաստէր հոգին տալու զիտութիւնը, հարց—պատասխանիով, հոգեառին հետ: Պագաւ անոր ճակատը: Ապահովցուց զայն աշխարհին բոլոր չարքերուն գէմ: Եռանկիւնը զայն պիտի պահապահէր ոչ միայն թուրքին, այլ զեւերուն գէմ:

Իջաւ իր գեղը, Միմէսն ծերունիին նման, լոււաց ձեռքերը ժամուն աղքիւրին ու պատրաստուեցաւ մեռնելու, բերնին՝ զեղեցկութիւնն ու քաղցրութիւնը, փառքն ու զովեստը լեռներու առիւծին:

Թուրքերը այդ օրերուն զեռ չէին որդեգրած, առպատակին համար, զեղերը պատժելու քաղաքականութիւնը: Կառավարութիւնը ձերբակալութիւններ ըրաւ, բայց քիչ ծաւալով: Ասպատակին մեծ հայրը, Տէր Մատթէոս աւագ, որսորդ, հայհոյիչ քահանան, ինչպէս կը պիտակէր զայն Առաջնորդը, միշտ, անունը տուած ու լիշած ատեն, թոռանը մեղացը համար քաշելուտեցաւ Պրուսա: Մտաւ Առաջնորդաբանին զնտանը, հակառակ իր ութեան տարիներուն՝ երիտասարդի մը պէս ուզիղ ու ալեփառ, ենթարկուեցաւ աղուհացի պատիժին ու փրկելու համար օձիքը անօրէնին ժանիքներէն, ստիպուեցաւ անոր զիշիլ տարիներու մերժումէ մը վերջ ձեռազիր ու զեղանկար հնօրեայ աւետարան մը, զոր կը սիրէր զաւկէն աւելի ու զուցէ անձէն աւելի: Որ հազարներով մարդ էր բժշկած, ամէն ազգէ ու տարիքէ և հազարներուն ալ հոգին արձակած էր մարմինին գելութիւններէն, երբ մեղքերուն սոսինձին մէջ այդ հոգիները չկարենային ազատուիլ անոնց տոսուններէն:

Տէր Առաքելին հմայեկը և Տէր Մատթէոսին աւետարանը իրար կ'արժէին։ Ու ծախեց անիկա ականակուռ իր խաչը, գերդաստանին նոյնքան նշանաւոր ուրիշ մէկ յիշատակարանը, հրաշագործ որքան գեղեցիկ, ամենազօր՝ գեւերուն ինչպէս ցաւերուն դէմ, որով օրհնուելու կը վազէին, եօթը լեռներէն, թըլփատեալներն անգամ։ Որ կ'անցնէր թունէ թոռ ու կ'աճէր իր ուժին ու սկզբնական հէքեաթին մէջ, վերանալով մինչև Քրիստոսի կենաց Փայտը, որմէ մասնիկ մը կը պարունակէր քառաթեին հանգոյցին խորը, ըլլալով սիրութ պատկերին, հասնելով բոլոր սիրտերուն մուրատին։ Իր զաւակը թաղած օրը Տէր Մատթէոսը չէր լացած այնքան որքան ըրաւ ատիկա, խաչէն բաժնըւած ատին։

Եպիսկոպոսը, օրինապահ՝ թուղթի վերաբերեալ բոլոր ձեւակերպութեանց համար, կազմեց գրաբար արձանագրութիւն, յիշելով հէքեաթը, թուղականներով և պատմական փաստերու առատութեամբ մը, հանելու համար խաչին հնութիւնը մինչև առաքեալներուն դարը ու արձակեց բանտարկեալ ծերունին։

Գեղ գարձին, աւելի մեռել քան թէ ողջ. կանչեց թոռը իր հոգեվարքի սնարին։ Հաճի Մուրատը մտաւ հոյրենի երդիքին տակ, աչքերը այրած ու հոգին՝ պողպատ։ Նստաւ ծունկի մեծ հօրը թեին հասողութեանը։ Մեծցած, անոր կուրծքը, կարծես, տեղ գտնելու համար վեց շարք փամփուշտներուն, աճեր եր տարապայման, լեցուած և ուռած, ցեղին ցաւէն, դէպի դուրս։ Անոր աչքերը էին բարի, երկաթէ բխող անհուն տրտմութեամբ։ Ու անոր այդ խոնարհած պատկերին մէջ կանգուն էր մեր ցեղին անխորտակելի ինքնութիւնը, ան զոր գէպքերը, գարերը ջանացին փշրել, կողոպտել մեռէ և որ մեաց մեր ներսը, գալով մինչև մեր օրերը։ Անոր մայրը, ոտքի այդ զաւկին վերե, լալու ինչպէս յուղուելու անկարող, մատները հիւսած մատներուն, կը ջանար մեղմել սլաքումը իր սիրտին, սուր, իրաւ, շերտ շերտ ու պահպատ։ Ու անոր կուշտին մատաղատի աղջիկը, ան որ հարսը պիտի ըլլար այդ տունին։ Կիսաքսը ու գարսած։ Ճերմակաւելի քան երկօրեայ մեռելը։ Որ աչքերը գամած երիտասարդին դէմքին, պուտ պուտ դուրս կուտար ինչ որ կիներու սիրոյն իսկութիւնն է եղած։

Հոգեվարքը գտաւ ինքղինքը։

Անոր բառերը պարզուեցան «մահուան ստուերներէն»։ Օրհնեց առանց տիսրութեան գոյզն նշանի, թոռանը վատանգահար գլուխը, երեք հեղ խաչանից կնքելով անոր գանկն ու ճակատը։

Ու հակառակ իր ուժերուն սպառ սպուռ նուազման, հոգին տալէ տառաջ դրաւ անոր անունը ԳԱՅԼ ՎԱՀԱՆ:

Երբ փակուցան անոր աչքերը ու մօրուքը ճերմկցաւ մարմինէն առաջ, տունը թաղուած էր արցունքի մէջ:

Գիշեր էր ատենը: Ու քահանային հոգեվարքը իշխանի մը մահին չափ աղմուկ կը բանայ: Գեղը շարժեցաւ: Ու խուժեցին տուն:

Անիկա պահուցաւ տանը ախոռին մէջ ու սպասեց որ կատարուին, ամբողջ ու անայլայլ, քահանայաթաղի պաշտօնական արարմունքները տունէն ներս: Ու, առանց մեծ հրացանի ու փամփուշտի, պարզ սպաւոր, հետեւցաւ մեծ հօրը թափօրին մինչեւ եկեղեցի: Առանց թարթելու անցաւ չուկայէն, ուր չորս սատիկան չշարժեցան իրենց տեղէն, հակառակ անոր որ ունէին հրաման զայն սպաննելու, ուր որ հանդիպումը ընէին: Ու յուղարկաւորներուն սառած զարմանքին մէջ մտաւ ժամ. վառեց աւուր պատշաճի աշտանակին վրայ իր մոմը, իջաւ ծունկի մաշարեմին հանգչած գագաղի կուշտին, զլիսերաց ու խոնարհ: Եկեղեցին կը լցուէր անդադար: Ու անոնց հետ՝ սարսափը հաւանական բախումին:

Անհոգ. իրը թէ ըլլար իր լեռներուն ներսը, անիկա սպասեց արարողութեանց աւարտումին: Լուսարարը մարեց կանթեղները ու խունկը հոտեցաւ երկինքէն յաղթուած: Գերեզման իջնելէ առաջ, նոր իր կեանքին անդրանիկ օրը քահանան կ'անցընէ եկեղեցիին մէջ: Հանուեցան իրենց շապիկներէն դպիրները ու տէրտէրները՝ իրենց շուրջառներէն: Ամբոխը, անկարող կենաւու ինչպէս գուրս ելլելու, կը յուղուէր ինք իր ծփանքին մէջ: Անիկա ծռեցաւ պառկողին գէպի զլուխը, նայեցաւ խոր խունկի գոյն այդ խաղաղութեան: Վճարեր էր ծերունին իր պարաքը մեր աշխարհին: Երենէկ իրեն: Ո՞վ գիտէ: Պիտի թաղուէր իր պապերուն քով, առքով ու փառքով: Պիտի ելլեր իր հողքէն դատաստանին օրը, իրեններուն հետ: Ի՞նք: Թո՞ոք այդ մեռելին: Ու պղտոր եղաւ անոր ուղեղը՝ ինչպէս խմոր մը զոր մեծուռ մը կը ճգմէ:

Պագաւ անոր ճակտէն, աչքերէն, խաչաձեւ կուրծքին հանգչող ձեռքերէն: Ու փղձկեցաւ: Անոր հետ՝ ամբողջ ժողովուրդը: Անոր մաշը որ տարօրէն դալուկ, պլոււեր էր վիզին ու չէր կրնար լալ: Անոր հետ՝ նշանածը, հէքեալի՛ սրբուհիի մը նման գեփ գեղին, որ տեղը կ'ուղէր երկու զիրկերուն մէջտեղը: Ինչպէս ու ե՞րբ հաներ էին զինքը գուրս:

Անիկա հազիւ ազատեցաւ իր մօրը զրկախառնումէն, որ
մատաղ մեռած իր ամուսինը կը զրկէր, այդ պատկերին վրայով,
գուցէ վերջին անգամ: Պլուած, անքակտելի. չաղուուած՝
տղուն: Մայրերու սիրո, գոնէ քեզ յարգելու համար, քուր-
ֆերը մոռնալու չին ճնած լլլանին:

Տուն չգարձաւ սակայն, հոգեհացը ուտելու, վասնզի գա-
զայէն ժամանած ոստիկաններ հետզհետէ կը բռնէին զառիթա-
փերը գեղին:

Անցաւ փողոցներէն, պահելով զնդակին հեռաւորութիւնը
իր և ոստիկաններուն ընդմէջ: Անոր սարսափը պարտազիր կ'ընէր
այս զգուշաւորութիւնը: Դեռ թուրքերը թնդանօթ չէին գոր-
ծածեր խաղաղ գեղերու վրայ:

Ելաւ գուրս գեղին ըրջանակէն, երկաթէ ցանցապատ առար-
կայի մը նման: Ոստիկանները ինկան ետեէն, բայց չմօտեցան:
Եօթը չէ, տասնով եօթը հոգի ունէր անիկա, ինչպէս ընդհան-
րացուցած էր հեքեաթը իր վիրաւորումներուն: Քանի քանի ան-
գամ զինքը կը հաւաստէին «սատկեցուցած» ըլլաւ քաջարի ոս-
տիկանները, կշռելով ձայնը իրենց զնդակներուն, որոնք հողին
ու միսին մէջ տարբեր կշռոյթով կը թափանցեն: Քանի քանի
անդամներ անոր արիւնը վազած էր, ինչպէս կը ճշդէին կառա-
վարութեան ուղղուած տեղեկագիրները, հետեւելով արեան կա-
թիւններուն որոշ հեռաւորութիւն մը մինչեւ, ուր մարդկային ա-
մէն արիւն ինքնարերաբար սպառած կ'ըլլար, քանի որ մէկ կող-
մէն չի բխիր կրկին: Հակառակ այս ամենուն անկէ չէր եւած
ոչ իսկ մեկ հոգին:

(Հայրենիք Ամսագիր, 1933)

ՀԱՃԻ ԱՊՏՈՒԼԼԱՆ

Խնչակը և տեղի ունեցաւ ոճիրը:

Անհաւատալի պարզութեամբ, գրեթէ սուտ արարողութեան մը պէս: Ննջարանին կիսաբաց գանէն մանկիկին զօրաւոր ճիչը, լեզի, որ զանոնք սարսացուց: Երիկ կնիկ, գրեթէ գուրս ոճիրէն ու սպանդին գոլէն, լաւագոյն օրերու ճառագայթման մը մէջէն, ուղղուած էին ննջարան: Պատկերը ո՞ր հրաշքով հաճի Ապտուլլահին մաքին մէջ յանկարծակի հագաւ սառնիճի coloris մը: Օրօրան, տղայ, Մոլլային աղջիկը, պատերը, գետինը անոր թուեցան պատնուած ըլլալ այն անբացատրելի ուրուայնութեամբ որ երազներունը կ'ըլլայ երբեմն, մեր արթնութեան մէկ պահին իր անակնկալ վերերեսումովը, և մեզ խորապէս կը խոռովէ:

Պոլսուհին ծունկը կոտրեց օրանին առջև, հանելու համար տեսիլքին սրուակը: Քիչ առաջուան շիշն էր սակայն, բայց տարօրինակ հարազատութեամբ՝ սառնիճինն ալ: Ու զրեթէ նոյն կարգով անիկա օծեց իր ստինքին պտուկը, թուխս ու խիստ գիծերով, բայց չհասաւ զայն դնելու փոքրիկին ժապտագին բացուած բերանին: Անոր կռնակէն, ըրածին հետեւող ու տեսիլքին պատգամէն խենթացած հաճի Ապտուլլահը ազատելու համար իր տղան սա իրական թունաւորումէն երկու ձեռքերովը օղակեր էր կնոջ վիզը ու սեղմեր, մեծ չունչ մը առնելով:

Անիկա պէտք իսկ չունեցաւ իր բոլոր ուժին:

Քովընտի ինկա՞ծ, պոլսուհին՝ երբ անոր էրիկը քակեց մատներուն օդակը անոր վիզէն:

Դէմ էր Մոլլային աղջիկը, ապշահար, բայց առանց վախի, կարծես շատոնց պատրաստուած սա արդար տեսարանին: Պա-

(*) Հանի Ապտուլլան, երկրագործ, ունի երկու կին, մէկը՝ պոլսուհի, գեղանի բայց ամուլ, միւսը՝ գեղացի, որմէ զաւակները կը ձնին առողջ բայց տարին չբուրած կը մեռնին: Հաճիին աները, Մոլլա Սայիս իր փետականին մոքին մէջ կասկածը կը ցանէ թէ պտտիկները կը թունաւորուին պոլսուհին ստինքներէն: Պարզամիտ հաճին ներկայ ըլլալէ վերջ սառնիճին մէջ կախարդական հանգէսի մը, իր կասկածին մէջ կ'ամրանայ: Վարդի հաւը իր ստինքներուն պտուկին քսող պոլսուհին պիտի մեռնի, երբ կը փորձէ իր ծիծը զնել բերանը պղտիկին:

տուհասողը կը պատուհասուէր։ Անոր կովի ուզեղը այսքան մը
մտածում հազիւ կարողէր բանաձևելու։ Պոլսուհիին զլուխը
կոթնած էր օրօրանին մէկ ոտքին։ Մանկիկը իր շատ լեզի, ու-
րիշ ճիչովը հարկազրեց զանոնք որ օրօրանին ոտքէն հեռացնէին
զլուխ արգելքը։ Հաճի Ապառւլահը ձեռքը տարաւ կնոջը բարակ
վզին ու քաշեց մէկդի։ Դեռ տաքուկ փափկութիւն մըն էր ու
խորունկ։ Անոր ափերը անցան չպաղած տղեկին։ Օրօրանին
ոտքերը խարիսուլ, ծեծել սկսան տախտակամածը։ Բայց պարզ
այդ աղմուկը կը թուէր խոչոր, խորհրդաւոր։ Պատուհաններուն
վանդակեալ լոյսը իրենց ոտքերուն ցանցակերպ բան մը կը նե-
տէր։ Տունը՝ տուն։ Դուրսը՝ դուրս։ Գետին ինկած որուակէն
յարաբուրում մը որ կը գողգողար անոր հոգիին շուրջը . . .
Ե՞րբ եկաւ գիտակցութիւնը ոճիրին։ Մարսաց, բայց խորունկ
խոռովքով։ Վասնզի ոճիրին հետեւող հինգ տասը վայրկեանը
ծանրագոյն պահերը կը նկատուին։ Դրաւ ձեռքը անոր ճակա-
տին։ Պա՛զ։ Վիզին՝ պա՛զ։ Ափերուն՝ սառ։ Կիսաբաց կուրծքին
գեռ թեթեւ գոլուտ մը։ Աշխատեցաւ սիրաը գտնել։ Կը զզջա՞ր
ըրածէն թէ ետ կ'ուզեր կինը։ Ակոաններու տակէն . . .

— Մեռա՛ւ։ Ու իր ձայնին գոյնէն վախնալուն, նայեցաւ
Մոլլային ազջիկին, հազիւ խոռոված սա սուտ պատկերին։ Բացի
քիչիկ գալուկէն՝ ոչինչ, որ պոլսուհիին գէմքը մօտեցնէր մահ-
ուան գասական պատկերին, որ այդ տարիներուն վրայ ահսւոր
տգեղութիւն է, հիւծումին նուէր։

Յետո՞յ։

Անիկա յիշեց տարի մը տուաջուան պատահար մը, որուն
մէջ հարս մը ինքզինքը կախած էր յուսահատ, իր ամուսինէն
առանց պատճառի արձակուած ըլլալուն։ Ռստիկանութիւնն բժիշկ,
երեւելիներ, որոնց կողքին հաճի Ապառւլահը խումբով հեծեփի(*)
էին գացեր ու գտեր հարսնուկը որ գրան վերի տախտակէն ամ-
րացուած գամի մը տակաւին կը մնար կախուած։ Հագուած էր
լաւագոյն զգեստները։ Վիզին ճերմակ պոչը՝ լաչտկին։ Մահուան
մէջ իսկ անիկա կը կրէր թուրք կնոջ պարտազիր սքօղուածքը։
Անոր մա՞րքը։ Որ չէր կրնար լալ ու խօսիլ . . .

Անիկա կախարանին չուանը առաւ ու ամբացուց կեռին,
որ սենեակին առաստաղէն կը կախէր մեծ լամպը, նուէրը կախ-
ուողին մայրիկէն։ Եինեց չուանէն օղակ, անոր վիզը առնելու
չափ փոքր։ Անցուց վիզին, բաւական դժուարութեամբ ու քա-

(*) Քէօմ՝ կառավարական քննութիւն ոճիրի կամ արկածի։

չեց չուանը: Կճրտուն ու խուլ աղմուկով, պոլսուհին դանդաշօրէն սկսաւ բարձրանալ հետզ հետէ ծանրանալով: Տախտակամածէն կէս կանգուն վեր դիտէր դամուեցաւ: Հաճի Ապտուլշահին բաղուկները սպառած էին: Անոր օգնութեան փութաց կինը, որուն դաստակները մէկ երկու թիզ աւ վեր նետեցին միւսին մարմինը: Հաճի Ապտուլահի թողուց որ գործէ անոր ուժը: Կինը ամբացուց կապը, դրաւ երկաթին: Այսպէս խաղաղ պոլսուհին բոպէ մը մնաց, յետոյ դարձաւ ինքը իր առանցքին վրայ: Հայլիին մէջ անոր գէմքին դալուկ նայուածքը — աչքերը չէին գոցուած — ծակեց հաճի Ապտուլահին սիրութ: Ու այդ նայուածքին սուր ասեղը տարտղնեց անոր ամբողջ քաջութիւնը:

Մանկիկը կուտար ուժգին, սրտապատառ:

Օգտուելով կնոջը զբաղումէն, որ տղուն ծիծ կուտար կոնակը դիտէին, անիկա քակեց կապը: Պոլսուհին իջաւ, ոտքերը զպան գետնին, յետոյ կոտրեցան սրունքները: Յետոյ մարմինը որ երկարեցաւ քովընտի: Անոր գլուխը կրկին գտաւ օրանին ոտքը:

Կափկափուն, չուանով միասին Հաճին զայն գրկեց ու եւլաւ գետնէն հազիւ թիզով վեր անկողինը, աջէն:

Այն ատեն զգաց որ տկար էր չափագանց, շունչ առնելու համար իսկ: Անոր հա՛զը: Որ կուրծքը նեղցուց բայց թոքերը ընդլայնեց ու կը սպառնար զինքը խեղդել: Պատրաստուեցաւ ընդունիլ օգնութիւնը Մոլլային աղջկան որ կը հետեւէր անոր ամէն մէկ շարժումին, կարծես չուքը ըլլար անոր մտածումին: Թաց լաթ գրաւ անիկա էրկանը կոկորդին ու սրտին: Զխօսեցան սակայն: Պղտիկը՝ լուռ:

Ճանճ մը, ապահովաբար հեռուներէն, ծակեց ապակին — վասնզի պատուհանները մշտապէս փակ են թուրքերուն — մտաւ ներս, ըրաւ քանի մը զիկզակ թռիչքներ, թրթռաց, սաւառնեցաւ ու շիտակ իջաւ նստելու մեռելին քթին ուր սև կաթիլ մը բան պակեր մնացեր էր: Ահազին, աշխարհասասան բզզնցը որ անոնց ջիղերը հանեց սարսափի: Նետեցին վրան սոկեթել վերմակը, չուանը գալար գալար ոլորելէն ու դիտէին կուրծքին դիղելէն ետքը: Մաղերուն խուրձը, լաչակէն ազատ, կը հաշտուէր վերմակին, բարձրին տիրական գոյնին:

Բակէն սեւ շունը ոռնաց, յաւոտ ու մատնիչ:

Անոնք կը սպասէին: Որո՞ւ:

Նոյն բոպէին բացուեցաւ մեղմ, դուռը ննջասենեակին:

Մոլլա՞ն :

Ուզիղ, կիսամալիս, առանց շուշրման ու առանց վախի, կարծես նախապէս ինք իր ձեռքովը ըլլար կարգադրած այս ամէնը: Մօտեցաւ անիկա անկողինին: Վերցուց վերմակը: Չուանը, անոր գալարքը դիակէն: Նայուածքը չրջեցաւ փեսային որ սառեր էր նստիլ չկրնալով, հակառակ անհուն ուժաթափութեան:

Ահաւոր պաղարիւնը նորեկին :

Հանեց անիկա քթախսախին տուփը, առաւ պտղունցը, բայց քաշելէ առաջ երկարեց խոտը իր փեսային: Նոյն ատեն բացեր էր պինչին ծակերը, լայն, լիալիր, սա ոճիրը ներս առնելու խուլ իր եռանդին մէջ, տաք ու վարակիչ: Սպանի՛չը...

Հինգ վայրկեան յետոյ, խաղաղութիւն էր սենեակին մէջ ու ատոր հեղինակը՝ ամենազօր Մոլլան, որուն բառերը աարօքէն հզօր ու գաշն կը հնչէին: Անմեղ մանուկներու մահը ողբալով ու անէծքն ու հայհոյանքը՝ տարօրէն դիպոլով(*), խարանելու համար չորցած, քար արգանդները բոլոր ամուլներուն: Անիկա իր հայհոյութեան մէկ կարեոր մարտկոցը ուղղեց շէյթանին, որ պարտուած վերջապէս, կը հեռանար սա տունէն, Աստուծոյ բոլոր բարիքներուն համար այնքան արժանաւոր ու նախասահմանուած: Հօճան չէր խօսեր: Այլ իմաստութիւնը, որամարանութիւնը, սա մեր աշխարհին կարելի իրաւոնքն էր մարմին գարձած:

Արդարութիւնը գործադրուած էր վերջապէս: Ու մանկասպան կինը գտած իր պատուհասը այս աշխարհէն իսկ Միւսոն մէջ Բարձրեալն Աստուած կը լրացնէր պակասը:

Ու տարօրինակ էր որ երեքն ալ մտածէին մէկ ու նոյն կերպով:

Անոնց բերնին մէջ որ կը բացուէր վախէ գրեթէ գերծ, ճշմարտութենէն զեր էր թունաւորման հէքեաթը: Ու անոնք իրարու կը մօտեցնէին տունէն գուրս սպրդած շշուկները մեռնողին մասին: Քաղաքին մէջ ո՞վ չէր զիտեր թէ անորդի այդ կնոջ զերագոյն վայելքն էր իր ծիծին պտուկները տալ ծծկանի բերանը, ու խարել չեկած, չզալիք մայրութիւնը: Ազգականները շատ չէին տեսներ պոլսեցի հանըմին այս սկզբան (սէր): Բոլորն ալ մայր, որոնք սիրտ ունէին մեղքնալու համար անմուրատ մայրը: Այս մտածումները, սա զիտկին կուշտին,

(*) Դիպոլ՝ յարմար:

նոնց մէջ կաղղուրիչ ըմպելիքի մը նման կը բարձրացնէին առոնց արամագրութիւնը:

Մոլլա Սայխտը կարգագրեց ամէն բան: Ու ահաւոր էր այդ մարզուն խելքը, որքան կանոնաւորութիւնը, կիրքը, որքան հնարամտութիւնը: Անիկա մտածեց երկուքին ալ տեղը: Երացուց ինչ որ իբր ուրուագիծ ներկայացեր էր հաճի Ապտուլահին ուղեղին, ինքզինք կախող հարսնուկին զրուագէն: Երեքը մէկ հանեցին անկողինէն կարծրացած կինը: Հանդարտ, մտածելով, շտկրտեցին օղակին լայն պարոյրը, որպէսզի ճշգուէր անիկա իրականութեան լոյսով: Կախեցին զայն կրկին, հաշիւով ու չափումով ստուգելէ յետոյ երկայնք ու բարձրութիւն որ ըլլալու էին ողջին ու կախուածին: Մոլլա Սայխտը յաջողեցաւ սպաննել ճանճն ալ, զիակին քիթին իջեցնելով հաստ իր տպակը: Զո՞վ կը ծեծէր: Յետոյ մանկիկը հագցուց անոր մայրը, ոսկեկամար զլխանոցը անցուց անոր մանրիկ զլխուն: Այսպէս հանդարտ ու խաղաղ երեքը մէկ ելան գուրս գուռէն: Փողոցին իրենց հանդիպումը պառաւի մը որ անոնց հարցուց ուր երթաւնին: Նոր ժամանած իմամ մը բարեկց նշանաւոր հօճան: Ու անոնց գնացքին մէջ ոչ մէկ հետք շուարումի, փութացումի: Ու անոնց գէմքին վրայ մեծ վայելուչ անդորրութիւնը պայծառ խղճմտանքին:

Հաճի Ապտուլահը միայն իր ծունկերը քիչ ու տկար կը զգար իր հերթին: Ատեն ատեն, անիկա զլուխ կը դարձնէր ետ, գէպի պատուհանը իր տունին: Ինչո՞ւ:

Իր մօրը գրկէն մանկիկը կը ժպտէր պապային:

ՍԻՒԼԷՅՄԱՆ ԷՖԷՆՏԻ^(*)

Երբ բարձրացաւ հօրը կառքը ու թաղուեցաւ այն անկիւնը ուր սովոր էր ունենալ մայրը, փղձկեցաւ անիկա: Մօրը մահը նո՞ր կը յուզէր զինքը: Առտուն, անիկա կառքը պարապ գտնելով, չէր հարցուցած հօրը բացակայութեան պատճառը: Ու կառապանը, քաջածանօթ այդ պալատին մասնակի հանգամանք ներուն, զգուշացեր էր անոր բացուելէ:

Կառքը կը քալէր: Ուզիլ ճամբու երկու եզրերուն, պաշտամածե բնակարաններ, բոլորին ալ պատուհանները ամբավանդակ: Գեղեցիկ չենքերու այդ շարանը կը կտրտուէր համեստ ու հարիւրամեայ, ցածէկ խշտիներու կէսերով, որոնք կը պահէին իրենց հնօրեայ նկարագիրը, հակառակ թաղապետութեան սպառանալիքին: Այդ խշտիներուն տէրերը անչուշտ կայսերական պաշտին մէկ ազգեցութիւնը ունին իրենց կռնակին, այդպէս զիւմագրելու համար կառավարական որոշումներու: Երբեմն մզկիթի մը կամբարը կը նստէր, խոնարհ, բարձր, բազմայարկ բնակարաններուն մէջ խղդուած բայց պահելով իր պարոյրը: Հետզ հետէ շուկան նուազեցաւ: Սոսիներ: Բացօթեայ որճարաններ: Ու մեծ գերեզմանատունը զոր կը ճեղքէր ուզին մէջտեղէն, — մեծ կուսակալի մը քաջագործ ձեռնարկ —, Խաղախորդարանի բոյներ: Բրտանոցներ: Թթենիի պարտէզներ: Ճամբան կը մտնէր Պրուսայի համբաւաւոր գաշտը:

Անիկա կեցուց կառքը:

Իջաւ հնօրեայ սօսիին տակ կայլակող աղբիւրին ուրկէ, ըստ աւանդութեան ջուր էր խմած բերդաքաղաքին — Պրուսայի Բիւզանդական պարիսպները իրը բեկոր կը պառկին հինքաղական չպատճենագույնը — պարման իշխանուհին, երբ հրապուրառած Սուլթանի մը աչքերէն, կը ձգէր բերդը, վախչելու համար երիտասարդ քաջորդիին ետեէն: Պատմութիւնը յաճախանքնէ անոնց որ ներկայէն կը տառապին:

(*) Սիւլէյման էֆէնտի դոլբոցական իր ընթացքը քաղաքը բուրելէ զերչ կը դառնայ իր հօրը տունը ուր իր մայրը մեռցուած է հօրը կողմէ, անտարազելի սրիկայ մը, իր կարգին ճակատագրուած իյնալու իր տղաւն գանակին տակ:

Նկարագեղ տեսաբանին խորքը, սօսիին երկիւզած սօսա-
փին մէջէն, բուսած էր անշուշտ պատկերը այդ իշխանուհիին
զոր անոր պատանութիւնը ըրեր էր տարօրէն հրապուրիչ իրեն
հէքեաթը զոր կը կարդար իր տանձնութեան մէջ: Ու չէր ան-
գրագառնար որ սա զբուազը, հաւանաբար այդ գարերուն այն-
քան ընթացիկ առևանգումը կամ բռնաբարումը սկեզօծող
հէքեաթ մըն էր: Անոր հոգին քսանամենի ու քիչիկ մը աւելի
երիտասարդ, ջերմացաւ անոնց հուրքովը անծանօթ սարսուռէն:
Որքան պիտի ուզէր ունենալ թուրք իշխանին մին, անոր քա-
մակին այդ նունուֆարի պէս գեղեցիկ կինը ու սլանա՞լ . . .

Դարձաւ քաղաքին: Որ կը պասկէր մեծափառ ու ձիւնա-
զգեստ լերան ոտքին: Տուները ա'լ կորսնցուցած իրենց նկարա-
գիրները: Ու ատոնց խաժամութին մէջէն մինարէները, պահող՝
երկինքը նիզակելու իրենց կեցուածքը: Սուիններու այսքան
առատ թիւ մը մէկէն տիսրեցո՞ւց զինքը, թէ յիշեց կեանքը որ
այդ զանգուածէն ներս պիտի շարունակէր իր աղտերը, ատե-
լութիւնները, սնուտիքը: Իշխանուհինե՞ր: . . . Կը փնտռե՞ր թէ
կը փախչէր անոնցմէ:

Հեռուէն թեթե փոշի մը: Ուրկէ վերջ ձիերու, բաց կաթ-
նաթոյր ձիերու լծուած սև լանտո մը: Ամէն ճամբորդ անծա-
նօթ մըն է և ունի ասոր ձգողութիւնը: Սիւէյման էֆէնտին
մոոցաւ իր կառքը:

Լանտոն մօտեցաւ, հանգարտ ու վեհափառ: Ու կեցաւ
ջուրին մօտիկ:

Կին մը. կիսալաչակ, հանեց զլուխը դռնակին պատու-
հանիկէն: Դոնդողցած կաթ ըլլար, որուն վրայ աստուածային
ածուխ մը յօնք ու աչքի պարոյր միայն ըլլար ձեւած ու այդ-
քան: Այդ աղեղներուն կտրուածքը կը շեշտէր պայծառութիւնը
անոր ճակտին: Տեսա՞ւ անիկա սպասող երիտասարդին մտազբազ,
հեռազգած խովզքը թէ կարմրեցաւ, թեթև ժպիտէն, ինչպէս է
ընել սովորութիւնը երեմն կիներուն: Տարի՞ք: Դի՞ք: Կի՞ն:
Աղջի՞կ: Նամմէհրամը^(*) թուրք կինը կ'ընէ անճանաչելի: Կառ-
քէն ցատկեց սեւ երիտասարդ մը: Լեցուց չողչողուն գաւաթը
ջուրէն ու սպասանացայտ նայուածքով մը գէպի Սիւէյման է-
ֆէնտին՝ երկարեց զայն տիկինին:

Կառքին շքեզութիւնը, ձիերու անսովոր գեղեցկութիւնը,
լաշակին ճաշակը բայց մանաւանդ գէմքին բաց մասէն բխող

(*) Նամմէհրամ՝ թուրք կիներու քօղով ժածկուելու օրէնքը:

իսոսվքը հազուագէոլ բաներ էին: Անիկա չունէր մտքին մէջ կտոր մը երես, որմէ այդքան խորունկ յուզում անցած ըլլար իրեն: Աւելին: Պաշտօնական՝ կառապանին համազգեստը:

Անիկա հազիւ ամփոփեց մտածելու իր կարողութիւնը ու կրցաւ մտովի հարցնել:

— Իշխանուհի՞ մը:

Ո՞վ զիտէր:

Յիշեց յանկարծ, քաղաք ջերմուկի իջած, Պոլսէն, արքունի պալատէն՝ տիկիններուն գոյութիւնը: Ու վախցաւ, անակընկալորէն գողալով: Անոր մտքին այցելած էր նոր օրերուն հեքեաթը որուն համեմատ, այդ լանտոններու մէջէն, կիներ, իշխանուհիներ, իրենց համակրանքը արթնցնող տղաքը կ'առնէին գէպի իրենց պալատը ուր այդ տարաքախտ տղաքը կը քաւէին իրենց ստեղծած հրապոյրը, իշխանուհիներուն ծոցէն գէպի նկուղ առաջնորդուելով ու խեղզամահ կորսուելով: Գիշերուան վայելքին փոխարքէն:

Դոնակը փակուեցաւ: Մեզմ ու անձանօթ անուշահոտութիւն մը գտաւ ու անցաւ Սիւէկյման էֆէնտիին երբ կառքը քալեց գէպ առաջ: Իշխանուհին չէր նայած ետին:

Օրը մօտ էր իր վախճանին:

Հազար ու մէկ յոյզերէ, միտքերէ, փափաքներէ ու վախերէ փոխնիփոխ այցուած, երիտասարդը զրեթէ լալով ելաւ իր կառքը ու հրամայեց կառապանին քչել արագ ու երգել տիսուր մեղեղի մը, որուն հանդէպ անիկա եղեր էր տկար: Բաժանումի ողը մըն էր, ուր օտարութեան մեկնող երիտասարդը կը պաղատէր ճամբուն քիչիկ մըն ալ բարի ըլլաւ ու թոյլ տալ իրեն տեսնելու հասակները իր սիրելիներուն: Կառապանինը բացաւ իր բերանը, ու կառքին միօրինակ աղմուկին մէջ, այդ երգը տեսակ մը օրօր էր անոր ալեկոն հոգիին որ հիմա զրաւուած էր հօրմուլ, մէկը Սուլթան Համբէտին ստեղծած պէյերէն, առասպեկտական արկածներու ասպետ, երկու երեք դար առաջն խմորէն: Որուն նմանները, շատ ցանցառ՝ արեւմտեան Անատոլուի մէջ, այն օրերուն հանգիստելի էին քրտական և արարական ցեղախումբերու շրջանակին:

Սա վերագարձը, անոր հոգիին վրայ կ'արձակէր կրկին հին հրդեհը, քանի մը պատիկ աւելի ուժով քան մաղմազը ուրկէ խորովուեր էր անոր պատանութիւնը: Կեանքը տղոց համար խաղ է կ'ըսեն: Անիկա տանելի է նոյն ատեն, ցամաք հացին կամ օրական ծեծին գինովն ալ: Երիտասարդները այդ

առեղծուածը կը հանդուրժեն սփինքոը — կինը — հարցաքննելով։ Ծերերը վրէժ կը լուծեն անկէ, իրենց աղտերն ու աւերակոյտը ժուռ ածելով ու կը յաւակնին արհամարհել ալ, անոր լծորդուած ու այնքան թանգ արժեորուած յիմարութիւններ, այսինքն՝ ալ գաւազաններու վստահուած իրենց ոտքերուն ձեռքերուն երեմնի զարկը ու ակնոցներէ վոնտուած, բիժով թաղուած աչքերու հեռաւոր հրաշքը։ Մէկն ու միւսը հիմա շղթայուած, ծոցւոր՝ արիւնով ու մութով։ Այսու Զեն հերքուիր այս բանները։ Բայց կեանքը՝ նժարին մէջը պատանիին։ Հարցուցած ունիք ձերը, ձեզի, երբ նոր մտեր էիք քսան։ Ու Սիւլէյման էֆէնտին կ'երթար վերստին սկսելու այդ կեանքը հոնկէ ուր ձգած էր։

Ու վտանգը։ Կը պակսէր հիմա մայրը, որ արիւնին զիւնովը պաշտպաններ էր անոր հոգին իր հօրը հրէշութիւններուն գէմ։ Ատենը եկած է որ մօտենանք այդ մարդուն որ մեր վէպին հերոսին իրական ամբողջն է։ Անոր կանքը պատմել բաժնել չի նշանակեր այս վէպին^(*) գործողութիւնը։

«ՍԻՒԼԷՅՄԱՆ ԷՖԷՆՏԻ»

(*) Այս վէպը մասամբ լոյս տեսնելէ վերջ Նոր Գիր Հանդէսին մէջ, Ամերիկա, ամբողջութեամբ հրատարակուած Յուսաբեր օրաթերթով, Գահիրէ 1940։

ՄՆԱՑՈՐԴԱՅ

(ՀԱՅՈՒԹՎԱՅ)

Իր մահեն ամիս մը առաջ, անիկա չորբորդ անդամ Երուասաղէմէն դարձին, աներեսոյթ, այսինքն խորհրդանշական հանգէսը ըրաւ հարսնիքի մը, աճապարող ու անժամանակ, երբ կրնար սպասել մէկ տարի և իրականը տօնել իր մէկ զաւկին: Թափեց իր բարիքները, աղբիւրի պէս, իր գոներէն: Եօթը օր անոր ձիթարաններէն հնձաններն ու զուբերը իւղ բաշխեցին բուլորին: Ով որ սափոր մը բերաւ, զայն լեցուն շալկած տարաւ տուն: Եօթն օր անոր մատազները կշտացուցին բոլոր փորերը: «Թագաւորի ուժ», ինչպէս կը դիտէ հէքեաթթը: Ու ոչ ոք հասկըցաւ ինչո՞ւն: Զայն տեսան այդ օրերուն քիչ մը տրտում, աւելի բարի, աւելի լուս: Վերջին կիրակին, հակառակ սովորութեան, անիկա հագաւ շապիկ: Պարզ այդ կիրակիին համար, որ լուր օրուան մը պէս կ'անցնի գեղին վրայէն, անիկա կարգագրեց հսկայական հոգեհանգիստ: Ինչո՞ւ: Ինքն ալ չէր զիւտեր: Բսուեցաւ որ տեսիլք է եկեր աչքերուն: Զարդարեց ժամը Զատկուան մեռելոցին բոլոր շքեղանքովը: Ու երգեց Որ յանիիցը, այնքան սրտառուչ, այնքան անդիմագրելի՝ որ բոլոր ժողովուրդը գողգղալ առաւ: «Փլխուն գալիք կայ», ըսաւ ծեր մը, արցունքը դանդաղ սրբելով իր ափին: Պատարագէն ետքը անիկա թափօրը առաջնորդեց գուրս, եկեղեցիին հարաւի բակը, ուր աշտանակ մը՝ լման ոսկի, եօթը թեերով, բոլորն ալ ընդելուզուած, — իր սրահին ամենէն թանկ զարդը որ այսպէս կը դառ-

(*) Հաճի Արթին, Նախահայըը նալպանտենց տունին, Նախազգալովի իր մահը, հոգեհանգիստի պաշտօն կատարել կուտայ անժամօթ մեռելին հոգուն: Այդ մեռելը մայրն է տղու մը զոր մանկահաւաքի ատեն հաճի Արթին փոխանակած է իր զաւկին հետ: Մայրը պիտի ուղէ զաւակը մեծագօր աղայէն որ ազատելու համար այս թախանձումէն կինը պիտի զրկէ վատառողջ իր մէկ կալուածը ուր մալարիան պիտի մաքքէ այդ մարմնացեալ բողոք-խզէի խայթը:

Այս հատուածին մէջ հաճի Արթինին տղան հաճի Սերոբէն, տեսիւթով կը տեղեկանայ եմիրին: Թուրքերուն զիջուած տղուն մայրն էր որ կը զառնայ ետ վահէն ու հաճի Արթինին պալատին աւերակներուն վրայ տեղ մը կը սպասէ ուրուականին: Հաճի Արթինը պարտաւոր է քաւել իր մէկ հատիկ ոճիբը:

նար ժամուն իր վերջին նուէրը — լուցած կը սպասէր։ Տէրտէրը կարդաց աւետարանը։ Յետոյ ինք շապիկը հանած, պարզ մարդու իր հագուած քովը — երբեք իր կոնակին չտեսան մուշտակ կամ սուզ չուխա — մէկիկ մէկիկ մարեց մոմերը հօթնաստեղեան աշտանակին։ հանեց արցունքոտ խաչը և նշան ըրաւ։ Թափօրը շտկուեցաւ գերեզման։ Գեղը տեղէն թնդաց ու վազեց սիրական վայը։ Հոն, համատարած ու հոկայական հոգեհանգիստը կատարեն տուաւ, բոլոր մեծ ու պղտիկ, արդար-մեղաւոր հնջեցեալներուն հոգուն։ Գերեզմանոցին զոյզ սօսիները իւրենց ձիւղերէն կախուած կանթեղներով, իրենց բուներուն շուրջը շարուած մարդահասակ մոմերով անջնջելի պատկեր մը ստեղծեցին։ Ու քահանաներով ու տիրացուներով շրջապատուած՝ անիկա ծունկի եկաւ անծանօթ մեռելի մը քարին, խոնարհ, կուրծքը ծեծելով ու լալահառաչ։ Տէրտէրը չկրցաւ յիշել՝ թէ ո՛վ էր թաղուած անոր տակը, ոչ ալ ուրիշներ։ Այն օրհնութենէն յետոյ անիկա գերեզմանոցէն դուրս սպասող ձիէ մը բերել տուաւ պայտսակ մը, պարպեց հանգիստի քարին անոր պարունակութիւնը — սուկի՛ — ու կտակ ըրաւ. եօթը տարի, եօթը գեղէ աղքատներուն բաշխել զայն։ — Տուն գարձին, կողէն վար ցաւով մը մտաւ անկողին։ Քուն։ Արթնցաւ քրտինքով։ Կանչեց տղաքն ու աղջիկները մահիճին շուրջ, ծառաներն ու հին աշխատաւորները։ Ու խօսեցաւ, երկար, հանգարտ։ Արդարութեան, հալալ վաստակին գովքն ու ծարաւը երբեմն կը գունաւորեն անոր բառերը։ Կը չեշտէ, այդ խաղաղութեան մէջ զգալի ուժգնութեամբ մը, մարդոց մարդկային տկարութիւնները։ Կը ցուցագրէ փառքին, բոլոր փառքերուն սպասող վախճանը, ափ մը աղտահար փոշի՛ որ կը բուսցնէ մի՞ր որդնահար մեղքերը մեր աղուոր, առողջ, անկործան սեպուած մարմիններէն։ Ու կը խօսի անոնց տեսիլքէն, որ կը սկսի։ — Խաղաղ ու լայն ու գեղեցիկ է անոր հոգեվարքին անկողինը — խորհած էք ձերինին, զուք, որ կը կարդաք այս տողերը —։ Բայց տեսլի գեղեցիկ՝ ինքը՝ պառկողը, լման, հազիւ քիչ մը գեղին, ցորեկուան քունի մը մտած ըսելդ կուգայ։ Բայց տարտամ անձուկ մը անոր աչքերէն կը պատրաստէ քուներուն մեծը։ Հազիւ անորոց ստուերում մը, տեսարանումին վրան, անհասկնալի ու արագ որ շուտով կը լուծուի արարուածին ընդհանուր ոլորտին մէջ։ Մնացեալը՝ լոյսէ և ժպիտ։ Արքայութիւն և հրեշտակներ։ Ան կ'աւանդէ հոգին առանց ցաւի ու առանց լացի։ Անոր աչքերը կը գոցուին կնկանը մատներով ու կը զոցուի, ըսես, նոյն այդ մատներով, բախտը

Նալպատենց տունին։ Տակաւին անոր գերեզմանին վրայ հողը չչոցած՝ անոր հարստութիւնը հէքեաթին կը պատկանէր արդէն, կարծես անոր հետ գերեզման մտած ըլլար։ Ու եղաւ ատիկա, անակնկալ, անլուր ճամբաներով։ Անոր ողջուցը, ոչ ոք — մարդկային արարած — համարձակած էր անկէ ոչինչ ուղելու։ Բայց ահա, մահուան յաջորդ շարժուն երևան եկաւ կարաւանը ազաւաւներուն։ Պոլսէն, Պրուսայէն, Իզնիկէն ու Նոր-Քաղաքէն ու Նաւահանգիստէն բուսան անոնք, մարգեր, թուրք, հայ, յօյն, քուրդ նոյնիսկ, մէյմէկ թուղթ ձեռքերնին, բանակ մըն ալ վկայ իրենց առջևէն։ Յօշոտումը սկիզբ առաւ կառավարութենէն, որ տուրքին անունով — անիկա անփոփոխելի կապաւառուն էր տէրութեան հարկերուն —, կնքեց անոր կալուածներուն դաները և գրաւուած հոչակեց անոնց պարունակութիւնը մինչև հաշիւներուն քննութիւնը։ Ու մէջտեղ եկան մեծ տետրակները ու փաթթոցաւոր ենարիպեները։ Անոնք երկու օրուան մէջ աւարտեցին իրենց գործը և յաջորդ օրն իսկ կառավարութիւնը անհուն բացի մը մեծագորդ հոչակումովը գրաւեց ու ծախեց անոր շարժուն կալուածները, ամենէն առաջ անոր նախիրը՝ որ հազարէ աւելի գլուխ կը համրէր։ Ու գրեթէ ձրի բաշխեց իր մարդերուն, շրջանի թուրք աղաներուն՝ երամակը անոր ընտրազզի մարուկներուն, որոնք մինչև կայսերական աշխուները տարած էին անոր անունը։ Մատաւ պալատէն ներս, առանց ձեռկերպութեան, ինչպէս որ էր օրէնքը այն օրերուն բոլոր ինկողներուն համար, օրինաւոր թէ բանամահ, գրաւեց ու ծախեց, տեղին վրայ, ինչ որ գտաւ գորգեղէն, պղնձեղէն, մետաքսեղէն և արձաթեղէն։ Ամբողջ զագան ծախու առնելու բաւող այդ հարստութիւնը — ժողովրդական ամէն չափազանցութիւն կը մեկնի հասկնալի պատճառներէ — այսպէս զընահատուած, անբաւական եղաւ պետական տուրքը փակելու։ Կրեցին ձրի և առանց զիրի, — ինչպէս պիտի ըլլար 70-80 տարի յետոյ պատկերը մեր ժողովուրգին ամբողջ զոյքերուն — կազ էշերն ու հսկայ ջորիները, շրջանի գեղերէն, գէպի կեդրոն։ Ու կառավարութիւնը ձեռքը երկարեց նաև զիւղէն զուրս ուրիշ հասութաբեր կալուածներու, աճուրդի հանեց և փոխանցեց զանոնք իր անդամներուն անուան, ամենացած զիներով։ Ի՞նչ որ անոր կնոջը սուր բնազրը չէր յաջողած ծածկել ադամանդէն ու սուկինն, սոկեղբուագ նկարներէն և զարգեղէններէն, զնաց չորս հովերուն։ Ու այս ամէնը այնքան արագ, որքան չէր եղած ինքը մահը։ Ոչ մէկ բողոք, ընդզիմութիւն, ձեռնարկ՝ կասեինքը մահը։ Ոչ մէկ բողոք, ընդզիմութիւն, ձեռնարկ՝ կասեինքը։

յընելու այս քայքայումը։ Ամբողջ քառսուն տարի գեղին տեղը
ան էր մտածած այդ բաներուն վրայ, ու հիմա չկար։

Ու հաճի Աերորէն կը տեսնէր այսպէս, ամէն զիշեր իր
աղա, բարեպաշտ, սուրբ հայրը, գամուած պատկերին մէջը
հզօր ու գալարող միւս տանջանքին, որ կը սկսէր երբ առաջին
մտրակումը կենար։ Պահ մը պալատին ամայութեանը վրայ,
դալկօրէն գեղին, լոյս ըլլալէ աւելի ծծումքի բխում մը, զօ-
րաւոր այրուցքի հոտի մը մէջէն, — նշան թէ կը բացուէին
գժոխքին բերանները — անորոշ սղոցում մը, քսքսում մը,
ոսկորներու շկահիւն մը, առաջ պատիկ պատիկ, յետոյ հաստ հաստ,
քայլերու կը սոյթով կը լեցնէին արգէն խոկ եղծուած ոլորտը։
Ահարեկ, փախչելու անկարող, ուրուականը, զլուխը պատսպա-
րած, — աչքերը կը գոցէր — ծունկի կուգար կէս վառուած
պատի մը բացուածքին — դուռը՝ ուրէէ ելեր էր գուրս որբե-
ւայրին։ Ան կը խածնէր կապոյտ լոյսը իր ըրթունքներուն ու
երեսը կը թաղէր գետին, կորաքամակ, մինչ ծոծրակէն հրա-
բուխի մը իրը բերնէն մեղքը սիւնակ սիւնակ կը ծառանար,
յետոյ կը դառնար վար ու կրակէ շիշերու գառագեղի մը մը մէջ
կը հիւսէր անոր ամբողջ ծնրագրումը։ Բայց ի զո՞ւր։ Կը բուս-
նէր խելագար կինը, նոյն այդ բացուածքէն, ահեղ ու անդի-
մադրելի, կեանքին տուած բոլոր զրկանքներուն գումարովը,
տեսարաննէն հազնելով տրտում ու այրուած գառնութիւն, մահ-
ուան մէջ չյագեցած բայց մարգկայինէն ձերբազատ։ Կոտրուած,
թերես անհուն միօրինակութեան մը ձանձրութէն, թերես մօր
սիրտի անյատակ զրկանքներէն, այրած, բայց չսպառումին վա-
խէն մազաղկուն, միշտ խելագարի խստութեամբ, որ մահուան
մէջ այնքան կը նոյնանայ մեր յիմար բանականութեան, ան-
հետզ հետէ կ'ըլլար պղտիկ, այսինքն մարգկային քէն, վրէժ ու
մեր ջիղերով պայմանաւոր ատելութիւն, թշուառական ու կարծը,
ու անողոք։ Ու կ'ըլլար ան ինքինքը ամբողջ, զգեստի տեղ
ունենալով այն գեղնահար, հողամոյն ու ահաւոր տգեղութեամբ
բանը, որ մաշարայական ախտերով ծիւրածներուն կտակն է գե-
րեզմանին։ Որ կաշի չէ, սոկոր չէ, ազր չէ։ Որով իջեր էր ա-
նիկա լիճին յատակը։ Կը կենար գէմը զլիսահակ հաճի Արթինին,
կը զնէր մէկ սոքը քամակին, որ ստիպուած կը շտկուէր ու
կ'ելլէր ոտքի։ Լուս, աչքերը կուզպ, ինչպէս պիտի պատահէր
բայց անողոք պառաւը։ Կը զպէր մատովը անոր գունչին, կապ-

տաւուն, մեռելի գոյն ցոլարձակմամբ մը, որ լոյսի վազքին փսորուող հոգեկան հեղանուտի մը կրնար նմանիլ ու կը ստիպէ զայն ցցելու, միշտ աւելի վեր, զլուխուր Ու հաճի Արթինին գլուխը կը լարուէր դէպի ետ, ծոծրակի ճախարակին վրայ պրկուած ու կճրտուն, պինդ ու կզակները նետուած իրարմէ, ըսես գամ էր մնուած ծոծրակի այն անտես խոռոչին մէջ, որ կեանքին ծառին արմատը կը պատսպարէ: Ու ներսէն գէպի ակնակապիճները ձգուուած կը մնար անոր նայուածքը, առանց աչք ըլլալ կարենալու, բայց տարօրինակ կերպով իրաւ, մարդկային կիրքերուն բոլոր կշիռովը, կարօտի, ծարաւի, զիզջի ու անսփոփ տրտմութեան տեսակ մը ջրհո՛ր՝ ուր կարելի էր տեսնել: Ու միշտ նոյն մատին ծայրովը, անիկա կ'ողորէր այդ գլուխը նման գունախ մը որ ժանդուած ծխնիր մը վրայ կը դառնայ ու կը բզկուուի, ամբողջական հոլովումով մը, կեցնելով զայն, քիչ մը աւելի շատ, զոյդ ուսերուն վրայ, որպէսզի պատկերը, այդպէս կառուցուած, հազնէր լիութիւնը իր սարսափին ու ընէր զայն քիչ մը աւելի լայնօրէն, դառնօրէն հրէջ, յետոյ կը տանէր ու կը խարսխէր կռնակի կողմին: Ու վշաքազիչ բան էր տեսնել այդ մեռելը ատանկ, որուն բերանն ու աչքերը կը նայէին սեպհական կռնակին: Ու այս ամէնը, առանց որ մարմինը մազի չափ խախտէր գամուած իր կէտէն: Ու զարհուրելի էր համակերպուն, անպարփակ տրտմութիւնը, որ կը թափէր այդ թաւալող կողիճներէն, սուտ գոհարի պէս զրուած պղպջուն մոխիրի մէջ ու թարթելով անդադար, վանելու համար աղը կրակին, մազմազին: Ու մա՛տը, ազա՛տը, ցոյց կուտար, աւելի ճիշդ, անոր աչքի գիծին կը բերէր, կը վերբերէր համապատկերը հսկայական ու անլուր կործանումին, ինչպէս գարձգարձիկ կտաւի մը վրայ, մանր, մանր, առանց ընդհատի ամբողջական այն դժունքը՝ որ անոր սերունդին կեանքը պիտի կազմէր, ծրարուած այդպէս ծոցին մէջը ամբաւութեան, բայց ճամբայ ինկած դէպի հողէ արգանգները, տնօրինուելու և իրանալու: Ու կը վերբերէր նոյն այդ գիծին ինչ որ կը պառկէր գետինը, աւերածին վրայ: Ու ահա մոխիրները գոյն ու արիւն կ'առնէին ու քարերը կը ճեղքուէին: Կէս ծուած սիւները, գանդաղ գանդաղ, հսկայական օձերու նման իրենց ազեղները կը ձեւէին լուսախտիդ միշտին վրայ ու կը բարձրանային կենալու իրենց պոչերուն վրայ: Յետոյ, ուղղաձիգ, ներկուն, իրարու կը կիւսուէին, շինելու համար պալատը, որ հրաշքով մը կը պահէր թէ շարժումը շինումին, թէ սառումը աւարտած ճեխին: Ու անոր կը տրուէր իր

կեանքին փառքն ու վայելքը, այնքան քիչ կշիռով։ Ո՞վ յիմառ-
րութիւնը բոլոր շինողներուն։ Հաճի Արթինին պէս պիտի գոհա-
նաք կուտ մը ձիթապտուզով ու պիտի դիզէք կամ պիտի բաշ-
խէք, առանց որ յագեցման գոհունակութիւնը հանգչեցնէ ձեր
մոլուցքը։ Ու այդ պրկազին հեղիւսումին մէջ անիկա թաթիսուած-
էք ոսկեջուր պատմուանի մը մէջ, ինչպէս, հազած էք այն
գժբախտ, անբացատրելի մենութիւնը, սէրէ, զորովէ օտար իր
եսութիւնը, որմէ խուսափելու իր տառապանքին մէջ անիկա
փորձեք էք աշխարհիկ համերը, կինն ու զաւկին հպարտութիւնը՝
մարմառութիւնը ուրիշ պատկերի մը տակ մեր անխորտակելի
իրականութեան, — ոսկին ու կիրքերը խառներ նոյն ձանձրոյ-
թով։ Հարուստի, իշխանի, աշխարհակալի ոզինե՞ր։ Զե՞րն է այս
պատմուանը։ Զե՞րը՝ այս լեզի ու ցաւէն ալ վեր ձանձրոյթը՝
որ ձեր մահովն իսկ չի կշտանար . . .։ Այդ գալկութեան մէջ,
մեռելներու յատուկ այդ կապուտիկ շղարչումին մէջ, ի՞նչ
տգեղ, անտանելի, մանաւանդ գարչ էք, ինչ որ մենք կեանք
կը կոչենք, ու մանաւանդ այն մասնաւոր մէկ տեսակը որ հան-
րային զրօսավայրերէն, ճամբաններէն հեռուները կը պատի և իր
ցանկութիւններու ասեղովը ծակծկուած, իր կիրքերուն չոզիովը
տապկուած, կը շեղի ու, մեղքով իսկ չի կրնար լիանաւ։ Ոչ
միայն այսքան։ Զարագուշակ մատը կը բերէք անոր տեսողու-
թեան գիծին շեղջակուտակ պատկերը իր տղոցը մեղքերուն,
սե, սե, ու ամբաւ ու ահարկու, ու ան միւս դէղերը, պարկ
պարկ, թշուառութեան ու տառապանքի, որոնք պարպուէին
պիտի տղոցը զլիսուն։ Ու աւելի՝ այն մռայլ, անկշտում, ան-
քանցելի ցաւերը, որոնք նեարդ նեարդ, ինչպէս սաղմորդը,
տեղաւորուած էին զաւկըներուն միսերուն խորը ու պիտի ա-
նէին, հիւսելու զանոնք իրենց փաղազիչ շապիկովը . . .։ Կը
յոգնէ՞ր մատը։ Ան կը կենար, անկուշտ և ատով թշուառ, տա-
ռապանքէն անդին նոր բան մը հասարել անկարող ըլլալուն։ Հո-
զին խաղաղ վերջաբանումը կը պակսէք հոգեփարքին և մահուան
տեսարանումին։ Ու ցաւը երը կ'երկարի, կը գագրի իր իսկու-
թենէն։ Զգգալու համար տառապանքը, կը բաւէ յոզնիլ անկէ։
Պառաւը կը գառնար նորէն մարդկային պայմաններուն։ Ու ա-
նոր մաղերը կը փշանային։ Անոր ոսկորները իրենց ծխնիներուն
վրայ բարակ շառաչիւնով, շարժի կ'ելլէին։ Ելիրքը կը հրդեհէք
անոնց շուրջ բոլորը թրթռացող ցանցը, ջլու ու դնդեր։ Անիրա-
կանին պաշտպանութիւնը կը լքէր զայն ու կ'իյնար անիկա
մարդկային իր խեղճութեան անյատակ կակիծին։ Կը բացուէին

անոր շրթները, կատարելապէս անուրուատիպ, լզար, զիակնային կապոյտով որ կանգի, ժանգի կը մօտենար, անխմոր ու սուս՝ ինչպէս են տենդէն յետոյ մը գունաթափ այտերը: Ու կարմիր, թարախոտ լորձունքի մը մէջէն, կայլակ կայլակ անոր, հաճի Արթինին գլխուն կը հեղուին ալիքները անէծքին, երկար, միակտուր, անսպառ և իրաւ, աստեղորին աղովն ու կսկծեցնող լեզուութեամբը: Բայց ահա աւելի տիսուրը: Այս պարապումէն յետոյ, որ օձերով լեցուն տոպպակի մը սմքումին կը նմանէր, սողուններուն հետզհետէ գուրս թափուելուն հետեանքով, կարծըրակուռ կինը կը մեզմանար, բռնի: Ան ստիպուած էր կեցնելու օձագալար ու օձընկէց ծորակը իր բերնին, երբ իր աջին, փայլակումներու մէջէն թրթռագին բան մը մարմինի ծուէնները հաւաքէր: Բայց ի՞նչ հաւաքում . . . — տեսակ մը մշուշոտ խտաւորում: Կը բուսնէր անոր ալ պղտիկը, աղուոր, ճիշդ ու ճիշգ այն պատկերով, այն մեծութեամբ, ու լիքութեամբ որով կը ճնշէր, այսինքն կը շինէր ան իր կուրծքին՝ իր տեղը, տակաւին թուրքէն չառնուած: Որով խելած էր անիկա թուրքին ձին՝ երթալու համար անոր ետեէն, բայց աչքերովը կապուած մօրը մարմինին, ինչպէս էր անոր փոքր պորտը, երբ առաջին անգամ սողաց գուրս մօրը արգանդէն: Ու անոր աչքերէն տարօրինակ աղիքի մը լարերուն նման կ'երկննային թելեր, նայուածքին կապերը, բարակ ու ոլորուն, որոնց կծիկը, սիրտը, կը քակուէր անգադար ու կուտար լարին՝ իր բերանը . . .: Ո՞վ մայրերու թշուառութիւն: Բայց, ի՞նչ հարկ հետեխ պատկերին, մէծցնել պղտիկը՝ ամենէն անարգ պատկերներուն աղբովը . . .: Հաւը կը խօսէր ու պառաւը ստիպուած կը քաշէր իր երկու թեկերը, թօթուելով հաճի Արթինին հեղիւսուած գանկին, որուն կատարին, որմէ վար անոնք օձերէ հիւսուած ոլորքի մը որուն կատարին, կը դնէին ամենէն գարչ պսակը, ցօղուն, ցօղուն վերածուած, կը դնէին ամենէն գարչ պսակը, ցօղուն, ցօղուն ինչպէս արտի աղջկան մը հիւսակները ու կը գրկէին, կը գրկուէին մէջքին կըումին: Ի զուր հաճի Արթինին հսկայ բարիքները, եկեղեցին ամբողջ, հիմերովն ու աւանդատունին գանձովը (բառը ակետական լայնքով) և ուրիշ անհամար խերեր կը միամտէին, բզկտելու համար այդ եղերահիւս պսակը: Օձերը կը ջամտէին, բայց գետին թափիելէ առաջ կը շուլուէին կրկին, իփրթէին, բայց գետին թափիելէ առաջ կը քուէին իրենց լեզուին բանն ի վեր, սողուն ու մեռել, ու կը քուէին իրենց լեզուին պսակին: Ու կը պլէին իրենց ականակուռ, փոշոտ ու փայլուն պսակին: Ու կը պլէին իրենց ականակուռ, փայլուն պատական: Ու ի՞նչ որ երեակայած է Տանթէն: Ինչ թեկերը անոր թեկերուն: Ու ի՞նչ որ երեակայած է Տանթէն:

որ տարօրինակ էր, տեսաբանին տեսղութիւնն էր հաւախօսէն ետքը, որուն պատգամին հնազանդ եղան տեսիլքներն ու ուրուականները բոլոր գարերուն: Իր ողջուցը սուրբ, ժամանէր, առաքինի և աննման հաճի Արթինը, այսպէս գարզմանակուած պիտի մտնէր քիչ քիչ հողին ծոցը: Ու կէտին, ուրկէ տեղի կ'ունենար սուզումը, զզուելի ու պազ կենդանիները գեռ կ'եռային. ու հաճի Արթինին անհետացումէն վերջն ալ գեռ հողը կը մնար օձերու զեռում մը, որ կամաց կամաց կ'իյնար իր լայնքէն ու լոյսի բխումի մէջ կ'աղքերանար: Այս հանդարտութիւնը՝ օձին լոյսի լեզուի մը վերածումը՝ ո՞ր օրէնքներուն կնիքովը տեղի կ'ունենար:

«ԱՐԳԱՆԴԻ ՃԱՄԲՈՎ»

ՄՆԱՑՈՐԴԱՑ

(ՀԱՅՈՒԹՈՒՅ)

Դարձուցին զլուխը ետին։ Շուք մը, ճերմակ, սրբուեցաւ իր կէսէն։ Քոյրն էր, վերջին անգամ նայելու ելած աղքօր եւ տեէն։ Անիկա խածաւ վերմակին եղրը, ամուր, արգիլելու համար ձայնին պոռթկումք։ Տեսեր էր եղրայրը տեսիլքին գոլովը, օձերէ հիւսուած ու շղթայով ու աղտով։ Զայն կը տանէին հեռու, բայց վար։

Անոր մայրը, ափը լուսամփոփ ըրած խեղճուկ ճրագին, կը հետեւէր իր տղուն, լուռ, կապուած ուրուականի մը նման, պահելով սկզբնական անջրպետը։ Ինչո՞ւ։ Չէր զիտեր։ Որմէ՞ կը զգուշանար անիկա։ — Լոյէ՞ն թէ մօր իր սրտէն։ Միւս կողմէն անիկա ամուր կը դնէր իր կրունկները, փակցնելու զանոնք տախտակներուն, արգիլելու համար իր խուժումք իրմէն դուրս։ Ինչո՞ւ։ Մայրերուն պէտք չէ շատ հարցնել երբ իրենց զաւակներուն ձգողութեանը մէջ լոյս կ'առնեն աներեսոյթ հեղանուտները ու կը վառին։ Անոնք միայն կը հասկնան թէ ի՞նչ ըսել է տղայ մը թաղել կամ դնել ճամբայ որ չունի վախճան։ Կամ... ու անոր մայրը այցուեցաւ ահաւոր ուրուականէն որ կը պատրաստէր իր թաթերը տարիներէ ի վեր։ Ի՞նչ։ Ո՞վ է իմացեր ու հասկցեր թէ ինչ կ'ըսէ բոպէական ցնցումը որ կուգայ, քեզ կը թօթուէ ու կը լոէ բայց երկու վիճակներուն ընդմէջ կը փոք պատգամը քու ապառնիիք։ Ան որ զգացեր է այդ զարհուրագին պահերուն այս մահատիպ բախումը, ան միայն պիտի չզարմանայ երբ՝ օր, ամիս, տարի վերջը, հսկայ՝ անդարման կորչ զգարմանայ երբ՝ օր, ամիս, տարի վերջը, հսկայ՝ անդարման կորչ առնումին առջև յուշքի մը կամարովը ինքինքը գտնէ նախատիպ պահին, բոլորովին նոյնը սա ունեցածին։ Աղետը, իրը փայլակ եղեր էր, բխեր էր տեսողութեան ծոցէն, գեռ այդքան առաջ։ Մենք, աշխարհներ հեռուէն, մահերը կը զգանք երբ կը յօրինուին։ Ապառնի՞ն։ Ուրիշ բան չէ անիկա եթէ ոչ դէպի մահը արևելուած յարգարանք մը, զոր կը ստեղծենք մեր միմահը

(*) Նալպանտենց ծառան սպաննելէ վերջը նալպանտենց հաճի ըննան, տղան կը մտնէ իր տունը մայրը տեսնելու և կ'ելլէ դուբու։

լիոնաւոր բջիջներուն լոին հոսումէն։ Մեր գժրախտութիւնը մեր գործն է յաճախ, մեր յարդարա՞նքը։

Սողոմենց կնիկը տգէտ, յիմար, կործանած, ջիղերէն փրցուելու մազ մնացած, կը քալէր իրը արձագանքը իր մանչուն։ Ու անհուն խռովք էր անոր հոգին։ Տեղեա՞կ, կանխազգայ ճամբով, եղեռնէն։ Ոչ անշուշտ։ Մայրերը կախաղանին տակն իսկ պիտի չհաւատան իրենց տղոցը ճօճուող մեղքերուն։ Բայց տեղեա՞կ՝ ինչ որ ժամանակին արգանդին մէջ զրուած էր ու կ'աճէր, լոյսին պոռթկալու։ Անիկա ինքզինքը զգաց շատ աւելի թոյլ, շատ աւելի փոշի, որքան չէր եղած ատիկա երբ իր «գլխաւոր»ը ժամէն ճամբայ հանեց գէպի գերեզման։

Սողոմը բացաւ պատիհոնի մը կափարիչը։ Լոյսի լայնկեկ երիզ մը ծխնիներուն յօրինած բացատէն ինկաւ ներս։ Գիրքե՞ր։ Ճրագալոյցներուն կարդացուող «Յամին» ներուն(*) մէջէն ճակատազարդը, սիրուն ողկոյզ մը հրեշտակներու որուն համար աշխատեր էր վեց ամիս։ Ի՞նչ ողբերգութիւն է կեանքը։ Ի՞նչ հզօր ինկաւ իր մէջ տասնըհինգամեայ տղան, անանկ մաքուր, անանկ երկինք, անանկ ջերմ՝ ինչպէս կ'ըլլար այդ օրերուն, հազարաւոր աչքերու համբոյրին տակ խենթեցած։ զինով՝ լոյսէն ու հոտէն ու իր Աստուծմէն։ . . . Ժամագիրք։ Երգարաններ։ Թուրքերէն զիրի տեսրակը որմէ հինգ տող կը սենար, օձի ու ճճիներու իրը արագէսք մը։ Ի՞նչ հզօր եղաւ այդ զիրերուն խայթը։ Իր տղայութիւնը։ Անիկա զայրոյթով փակեց անխելք այդ տախտակը։

Զէր կրնար դառնալ մօրը։

— Ո՞ւր։

Նոյն էր ձայնը, աւելի յստակ, հրամայական, անճողոպելի, որ իր պատասխանը կ'ուղղէր։

Ապահովութեան, տունի մը ներս գտնուելու իր բափուփանքը չքացաւ ակնթարթի մէջ։ Փողոցին վրայ քայլերը շատցեր։ Էին։ Արտաքին աշխարհը կը բռնանար։ Մարդիկ կը խօսէին ու կը դատէին։

— Ո՞ւր։

Անոր քայլերը, ձայնի այդ ուաքին տակ, առին սանդուխին ուղղութիւնը։ Բայց քստմնեցաւ երբ զգաց մօրն ալ ահարեկ քայլերը որոնք ողբերգութեան մը չափ խոր իմաստ ունեին անզգայ այդ տախտակներուն պատմուած։

(*) Յամին՝ Դանիէլի Դիրքը, որ կը սկսի «Յամին» . . .

— Ա՞ր :

Դարձաւ ետին : Մայլըն էր :

Դաժան ու անզօր իր նայուած քը :

Անիկա կը քաշուէր մօրը ծոցին : Զսպեց այս գորովանքը ,
ակուաները աղալէն : Իր պրկումը տարտղնեց դէմքին քաղցրու-
թիւնը : Մռայլ , խեղճ անոր դէմքը աւելի վատ կը տպաւորէր
քան բարձին հանդչած մեռելի մը գլուխը : Քալեց : Զքալեց
միւսը :

Նորէն չափեցին իրար :

Ու , սուզուելէ առաջ վար , սանդուխէն , ուրկէ չունէր
ալ ելլելիք , անիկա նուաճուած , մանուկ , ամբողջ գորով ու
քաղցրութիւն , կեցաւ , մօրը սպասող մահապարտի մը նման :
Գելացին իր զաւակները համբոյրով չի յոզնեցներ : Ուժաթափ
նստեցան անոնք զիրկ զիրկի , սանդուխի գլխին : Ոչ մէկ բառ :
Որք , բեկուած , մէկը իր երիկէն , միւսն ալ ինքնիրմէ : Անոր
մէջ արձակուեցաւ տարմը գողար զգայութիւններուն , որոնք
տղոց հոգին աղաւնետուն մը կ'ընեն :

— Հա՞ր . . .

Բոնեց ձեռքովը անոր բերանը :

Ռուքի : Թուլցած , փրթելու վախով մը դանդաղուն , խել-
քէն , ջղկերէն , նոյնիսկ ոսկորներէն : Քիթն ի վեր թէ վար բան
մը կը չափէր ինքղինքը : Ճճի՞՞ մը , կոյանցէն հոն փակած :
Ճմռեց սունգերը :

Ցուզո՞ւմ , մտածո՞ւմ , արցո՞ւնք : Կաթիլ մը ջո՞ւր : Ով
հասկցաւ թէ ինչէ կը կազմուին մեր ջուրերը . . .

Վա՞ր : Գահավէժ , յիմար , խեղճ :

Մայլը , ձգած ճրազը , հետեւցաւ ետևէն :

Չեռքերը դրած մղլակին , թեթե վարանքով , Սողոմենց
տղան չուզի՞ց տեսնել հեղ մըն ալ մօրը դէմքը , թէ մութը ա-
ւելորդ կ'ընէր նման պահանջ մը : Կը զողար սակայն : Կուլա՞ր :
Մեր ստուերը երբեմն կը թուի ընել ատիկա երբ մենք մութ կը
ծամինք :

Մէկ ստքը զուրս սեմէն : . . . Հայլը՝ ճաղին կէսովը
գուրս նոյն այս սեմէն : Կեա՞նքը , սանկ տասը - տասներկու
տարուան մը զըլուով , թեղով : Որ անցեր էր սա սեմէն :

Մռաթ :

Մարդեր :

Զկրցաւ չնայիլ ետ :

Ունէ՞ր բանալիք սա դուռը հեղ մըն ալ :

— Ո՞ւր, տղաս . . .
Մայրն էր, մօտ խենթենալու :
— Էզին :
Միակ ու վերջին բառը :
Ու հալեցաւ անիկա :
— Էզին, կրկնեց խեղճ կինը, առանց գիտնալու որ կը
լսէր վերջին բառը իր զաւակին :
Անիկա ինկաւ բակին, այցուած իր ցաւէն :
Գլխուն՝ աղջիկը որ կուլար Սողոմին ետեէն :

ՄՆԱՑՈՐԴԱՑ

(ՀԱՅՈՒԹՈՒԹ)

ԵՐԲ ՀԵՅԽՈԾ ԵԼԱւ ոտքի, իր ծնրազրումէն, շփեցին անոր սրունքները, ծնկոսկը Սիւլէյման փէլլիվանն ու տասնապետը: Միւսները իրենց սկզբնական դիրքերով, աղուն մարմինը անշարժ պահելով: Տարօրինակը ան էր որ բոլոր դէմքերը թեթև մը գոհ, իրարու կը նմանէին: Անոնց արտայայտութիւնը կը մատնէր սպասում մը:

— Զգեցէք:

Ժանտարմաները լքեցին անոր մարմինը որ ինկաւ գետին: Իր սիրական Մոսկվայէն ու սրբազան Տարօնէն այսքան հեռու Մաթիկ Մելիքխանեանցը իր տուրքը վճարեց իր ցեղին: Անգին, Կովկասի մէկ խուլ գեղին մէջ, անոր մայրը, սա գիշերասկիզբին, իր անվախճան գիշերին խորը, տեսա՞ւ, հոգու աչքերով, իր մինունարը, անուշիկ տղեկ, համակ խանդ ու բարութիւն, գեռ այդ տարիքին, գպրոցէն դարձին իր ծոցը նետուող:

— Մամա . . .

Բացուեցա՞ն անոր կարկամ շրթները, հեռու այդ սպատկերին վրայ, ըսելու համար:

— Պալիկ, պալիկ ճան

Ինչպէս կը գիմաւորէր գժբախտ որբեւայրին իր տղեկը, գպրոցէն դարձին . . .: Հէյ մայրերու սիրտ, որքան քիչ են մեր բառերը տալու համար ուժգնութիւնը պատկերին

«Մրիկս կ նման ի փուռ» . . .

որ մեր երգերունն է և կը ջանայ թելազրել սա ներսէն բոնկած միսին տանջանքը որ պէտք է այրի, այրի ու իր իսկ զինով չսպառի, վասնզի մոխիրը, պա՛զը՝ պատանքն է անոր:

. . . .

(*) Թակոյկներու գետնավոր սենեակին մէջ Մաթիկ Մելիքխանեանց և ընկերը կը մահացուին Սողոմին — երբորդ ընկերը անոնց: Բայց մատաղատի գեղաձայն որ պաշտօնաթիւնը կը վայելէ, իր թմրութեան մէջ երգած շատ որտառուչ մէկ եղանակին զինով, գոմանստան վաշային աղջկան — աչքերուն առջեւ որպէսզի այդ սարսափին տակ Սողոմէ ընէյայտնութիւններ:

Զահերը ծռեցան դէպի գիտկը :

Ի՞նչ խեղճ, ի՞նչ քիչ բան էր միսի այն կտաւը որ դէմքն էր Մաթիկին, լուացուած իր արիւնին մէջ։ Մոմի գալկութիւն։ Ու խաղաղութիւն։ Ավաննա՛ ի բարձունս

— Ալլահ էքպէ՛ր

Շշո՞ւկ, թէ զուրուն ներս ինկած նուազ։ Լոել կարծեցին ժանտարմաները։

Իրականին մէջ, խում գիշերին մեծազօր աղօթքն էր որ զուրսը քաղաքին հարիւրաւոր մինարէներէն կը մատուցուէր Ամենակալին՝ ոչ

« Եթեր զբուրումն սաշխ ու խունկի »
այլ իր պակումը սա երկնահամ Ոճիրին։

Շէյխը, ժամացոյց նայելէ յետոյ — ամէն հաւատացեալ աղօթքի պահերուն ճիշդ ստուգումին համար իր վիզէն կախ կ'ունենայ խոշորկեկ ժամացոյց, շղթան մեծազին՝ հարուստներու մօտ — երկրին փորին մէջ, իր կարգին, բողէտկան ձշութեամբ արտասանած էր մեծազօր աղօթքին առաջին նախաղասութիւնը

— Ալլահ էքպէր, Ալլահ էքպէր։

Յած՝ կրկնեցին միւսները։ Մոգական այդ տարազով այդ մարդոց հոգին կ'ոզոզուէր զթութեամբ։

Յետո՞յ։

— Պիսմիլլահ երանման երանիմ։

Ար թարգմանի

« Յանուն Աստուծոյ, զթածներու զթածին »։

Այսպէս խօսեցաւ շէյխ Սապիթը, հեշտագին իր խաղաղութեանը մէջ, լայն իր մօրուքը երեք հեղ թեթեակի հոգելէ ետքը։ Աղօթքին աւարտումը յայտնող այդ սովորութիւնը, երբ կ'ելլէր ոտքի գետնամած իր լքումէն և ինքզինքը կը յանձնէր Բարձրեալին անտես ձեռքերուն, կատարելու համար Անոր կամքը աշխարհէ աշխարհ։

Յետո՞յ։

— Բերէք միւսը։

Եղաւ լուսթիւն ու եղաւ շարժում։

Օսման պէ՞յը։

Գրեթէ զուրս զուռէն։

Թուրքի անկարելի՞ դիւրազգածութիւն։

Կվաֆի մեծազօր տնօրէնը վայրագ տեսարանը պատճառ ունէր չհանդուրժելու։ Պատկերին առջեւ, անիկա այցուեցաւ

այն մօրը ուրուականէն, որ տարիին մէջ քանի մը գիշեր, անհանգիստ կ'ընէր անոր արդարի քունը: Ուրուականը՝ մայրն էր երիտասարդի մը, սպաննուած իր մէկ տղուն ձեռքով, պոռնիկի մը հաճոյքին համար: Հակառակ եօթը տարիներուն որոնք պատահարը կը նետէին անոր ետին, ու աշխարհք մը ուրիշ բռնութեան և ոճիրի, այդ մօրը պատկերը, զաւկին զիակին վրայ, թեերը փռած, կը գարձնէր իր քունին ամբողջ այն դառնազին խոռվքը, որ իրն էր եղեր, երբ երկինքին ամբողջ կրակը անոր բերնովը կը թափուէր իր զերդաստանին: Քաղաքին լեռնաւկողմը, զեղեցիկ իր մէկ տալատին մէջ էր տեղի ունեցած այդ մահացու մալումը գժբախտ երիտասարդին, սարքուած՝ Օսման պէյին մեծ տղուն քմայքովը, գոհացում տալու համար պոռնիկի մը նախանձին: Կիներուն հաշիւները, արդիւնք ու այդ զգացումին, մեծ մասով կը մաքրուին արեան մէջ: Օզիի սեղանին չուրջը, քսանի մօտ խմողներու ներկայութեամբ կատարուած այդ սպանութիւնը գատական իշխանութիւնները ընկունեցին իբրև գուրսէն յարձակում, անյայտ տաղակներու կողմէ, վկաներուն միաբերան հաստատումով: Օսման պէյին աղան կէս ժամիսկ բանտ չէր իջած: Ու վկայութիւնն ալ, գուրսէն յարձակումը վաւերացնող, զրաւոր զրկեց արդարութեան տաեանին որ փակեց խնգիրը: Բայց Աստուած ուրիշ կերպ կարգադրեր էր: Ու Մաթիք Մելիքսանեացին համար գատական զրգովում ալ տեղի չունենար պիտի: Աստուած ապահովաբար քուն էր, այդ ոճիրին կատարման պահուն:

Միւսը մօտեցուցին:

Ըմբիշ Սիւլէյմանը, նիզակի մը ծայրով յաջողեցաւ չուան մը անցնել մեծ կեսին: Ո՞վ էր ըսած այդ հրամանը, երբ չելո Սապիթը կ'ալօթէր հանդարտ, ու համրիչին հատիկները խուլ աղմուկով մը պահէ պահ կը կրծէին շրջիւնու լոութիւնը: Մնաց որ, ամբողջ սա արարողութեան ընթացքին բոլոր շարժումները տեղի կ'ունենային զարմանալի բնականութեամբ մը: Ոչ ոքէ, ոչ մէկ չուարում, զերի, պաշտօնի, ակնարկ հասկնալու, չըսուածը ըսելու: Նախապէս սորված դաս մը այդքան անսայթաք մարդ մը ունին:

Միւսը:

Հասկցաք անշուշտ: կողքին երկարահասակ ընկերը Մակեցուցին աւազանի կողքին արարքները տարօրինակ ընտանութիւն քերուն համար սա կարգի արարքները տարօրինակ ընտանութիւն գը ունին:

թիկ Մելիքսանեացին։ Զէր կրցած քալել, քանի որ կոճերը հիւսուած էին իրարու։ Բայց ութը բազուկ, փայտէ միւակտուր արձանի մը պէս, անոր ոտքերը գետնէն կտրած քշեցին առաջ։ Չուանապիրկ այդ մարմինը Սողոմին մտքին արթնցուց գերեզմանէն ելող Դազարուը, «ոտիւքն կապելովք», ինչ պէս կը նկարագրէ Յովհաննու Աւետարանը։

— Քակեցեք կապերը։

Հրամանը գործագրուեցաւ։

Բայց տազանդ պէտք էր հասկնալու համար հրամանին չըսուած մասը։ Իեթանիա կատարուածին պէս Յիսուս մը չէր ըսած

— «Թուլի՛ երպալ»։

Վասնզի ազատուող սրունքները մահակի մը հարուածով ծոեցան գետին։ Երիտասարդը ծունկերուն վրայ ստիպուեցաւ մնալ։ Չորս բազուկ անոր թեսերը ամրապէս կաշկանդած էին իւրենց մէջը, ատեն տալու համար ուրիշներու որոնք անոր ետևն անցած սրունքները ըրջեցին գէպի վեր, ազդրերուն կապելու համար զանոնք։ Այս գործողութիւնն ալ անցաւ փրթող յօդերու, բգկատուող միսերու, խուլ, սրտակեղէք կճրտումով։ Ամէն միսի ճիչ դահճճներուն վրայ կ'անդրադանար, հանգարտ եռանզի մը մզելով զանոնք։ Յաւը սաստիկ ըլլալու էր, վասնզի փոքր հեծքեր կը փրթէին տղուն բերանէն։ Բայց նշանակալից էր ատոնց իմաստէ գուրս ըլլալը։ Մաթիկին երկարահասակ ընկերը համբաւ ունէր իր համբերութեամբը։ Ժամ մը ծեծէ ետքը անիկա հազիւ անունն էր տուեր . . .

— Անամ . . . անամ (*) . . .

(*) Անամ . . . անամ՝ զերագոյն տագնապի պահուն հոգին կը դառնականի մը բերնին պէտք չէ վրդովէ ընթերցողը։ Կեսարացի այս երիրողութիւնը ֆուզզին մէջ բանած էին զինքը եղբօրը հետ, պատկեցուարիւնած կէտին։ Հօրը մէկ ծանօթը առած էր զայն զանակի տակէն ու հասցուցած տուն։ Անկէ ասդին յամա լուսւթիւն մը։ Տարին հազիւ չորս հիշոցին, օգտուելով Մաթիկին գէպի արեւմուտք ուղեսորութենէն, Արմիտ, հաւատաւոր, պակաս, մանուան համար տարօրէն հասուն։ Ես տեղեռքը էր կապուեր էր Մաթիկին, ասոր կեսարիա գտնուած մաշու Զարիսափանին ուիստի մը ծրագրով, հետեւեր էր Մաթիկին միաւայ զինքը, հին նահասակներու այլուրութեան մը մէջ, արգէն մեռած, թուրքերը ստիկա։ Ոիսի մեռնէր, հանոյքով, երբ ուզէին կընան հաւատքի խորսութիւնը մեր կեսարացիներուն, հիմա վաճառաւական ու աշխարհի մարդ։ Այն ատե՞ն։

Հուժկու՞ Ռ. Պէրպէրեան պիտի ըսէր, կաշմբուռն ժամաներով ժանտարմաներ անոր սրունքները ամբագէս կապեցին ազգակուն: Եղուած չուանը, բարակ տեսակէն, կարեց միսերը ու հասաւ ոսկորներուն:

Ժանտարմաները կ'ընէին այս ամէնը արագ, վարժ շարժումներով, կոտրած սրունք մը երկու տախտակի մէջ փաթթող մարդոց խնամքովը: Երկարահսակ երիտասարդը կը հեկեկար, լաւ ամշնալուն: Անիկա լեցուած էր մեռնող յեղափոխականներուն գրուագներովը, մահուան գէմ, բոլորն ալ Մաթիկին պերճ պատմումովը:

— Ճա Շեօլի . . . :

Ուրախ, երջանիկ: Հայերու կողմէ տառապանքի դէմ սակորովը զանոնք զայրոյթի կը հանէր:

Զահերը կը թուէին տկարանալ: Ու տեսարանին վրայ, երեք մեծ լապտերներու խաղաղութեամբը չինուած տեսակ մը հարսանեկան հո՞վ՝ որ գրական բառ չէ հոս: Թուրքերու հարսնիքը սուրբ պար է միշտ: Թմբուկ ու հրացան: Կոիւ ու արիւն:

Քմբիչ Սիւլէյմանը երիտասարդին ծոծրակէն աւելցուք չուանը միացուց կեռէն կախ պարանին: Հասկնա՞լի՝ առկէ ետքը, ձեւը մահուան, որ կը սպասէր երիտասարդին: Կախաղա՞ն: Գուցէ՝ եթէ պատուիրակ փաշային հնարամիտ հանճարը զերմանական իր շահագիտութեամբը չվարէր այս քսամինելի ոճիրը: Հայուն զիակն ալ պէտք էր օգտագործել: Այլապէս՝ ի՞նչ հարկ այս ամենուն, քանի որ նկուղին (զովուօծ) մէջ, ութը տասը թուրք բանտարկեալ կարող էին սա մարդերը նրբու(*) չարձակած՝ խեղզել քուն թէ արթուն, ինչպէս կատարուեր էր ատիկա, հազարներով, օսմանեան բարեխնամ կառավարութեան բոլոր բանտերուն մէջ: Բայց որոշուած էր որ յեղափոխականները մահուան հասնէին «տպաւորիչ եղանակով» ինչպէս կը պահանջէր ոճրային հոգեբանութիւնը, Պերմանիա ըրած փաշաներու ուղեղէն: Արդիւնքը ծանօթ է մեղի:

Զքաշեցին սակայն չուանը:

Տասնապետը, փոխանորդիւն չէլիս Սապիթը, հատիկ հատակ ըրաւ անոր բոլոր հարցաւմները որոնք տրուեցան Մաթիկին: Ոչ մէկ աճապարանք: Տո՞ւն չունէին սա երկու մեծահաչակ անճնաւորութիւնները, իրենց սպասող կին կամ զաւակ: Տղուն դէմքին վրայ կծկումներ: Անհուն անձկութիւն: Ո՞վ էր որ խելքն

(*) Ճթթուչ հեծք:

ունեցաւ տառնք հասկցած ըլլալու : Կեավուրը կ'աճապարէր
մեռնիլ : Բայց ժանտարմաները անոր պէս գերեզմանի մը չէին
վաղեր : Իրենց նստած սենեակէն լաւ էր հսու Յեղային մկրտու-
թիւն, ինչպէս ըստած էր իմաստուն հազարապետը : Հեշտագին
բան կար անոնց դանդաղութեանը մէջ :

Երկարահասակ երիտասարդը ոչ խիկ մէկ աչքը բացաւ այդ
հարցումներուն :

— Կո՞յր ես թէ խուլ :

Ու անոպայ տառնապետը, սուրին ծայրը մխեց անոր ակ-
նակոպիճին : Սեւ արի՛ւն : Արագ մատ մը լայն քով որ բաց մնացած
բերնին մէջ լզրճուեցաւ :

— Մամաս . . .

Միւս աչքը չէր բացած :

— Գործի :

Չորս բազուկներ հիւսուեցան երկու պարանի :

Ու երկարահասակ երիտասարդը սկսաւ բարձրանալ, օգն
ի վեր, գլուխը տարօրէն ցից :

Բոլոր ազատ ձեռքերը վերցուցին ջահերը, կրցածնուն
չափ, այդ համբարձումը ընծայելու համար աւելի լուսաւոր,
աւելի «տպաւորիչ» : Պատկերը՝ Առզոմին ուզզութեամբ, չունէր
ոչ մէկ սահմանափակում : Ուշագրութեամբ կը գործ ադրուէր
պատուիրակ փաշային հրահանգը : Ժանտարմա մը պաշտօն ունէր
անոր մօտ հսկելու, արգիլելու համար հնզըրը աչքերը փակելէ :
Նիդակի մը կոտրած սայրը, խթանի մը պէս կը մշտէր անոր
սրունքները, նոյնիսկ գետին նայած ատենը : «Համբարձողին»
մարմինը, առանց սրունքի, տարօրէն այլանդակ, կը զառնար
ինք իր վրայ : Կոկորդին առնչութիւն չունեցող կապը արգելք
չէր անոր շնչառութեան : Ու անոր մայրը, հեծքի ձեռով, գուրս
կ'իյնար անոր բերանէն : Չուաններուն պրկումը, կճրտուքի մը
նման ձայն մը կը հանէր ժանդատած կեռէն, սուրի պէս խիստ
ու խածնող :

Հասաւ անոր գլուխը կեռին, ու անշարժացուց մարմինը :
Ճիպ : Գլուխը զիմացաւ :

Չորս նոր բազուկներ աւելցան հիներուն :

Գրոհ :

Ու այդ հերոսական զրոհին առջեւ, զոր թանկագին ու
թանձրաչարաւ հայնոյութիւններ կ'ընէին աւելի զարհուրագին,
գլուխը կոտրեցաւ ծոծրակին ծխնիէն, չըջելու համար կեռին
կիսազեղին : Ու անցաւ :

— Հա ռկոյլէ . . . :

Շունչ Հառին: Անոնք չուանները քիչիկ մը թուլցուցած ,
կը սպասէին իրանին որ իր բեռովը փրցնելու էր զգակոթի միսն
ու կաշին : Բայց վրիպեցան , վասնզի փրթող բան չեղաւ :
Երկաթ զիծին երկու կողմերէն , երիտասարդին մարմինը
մնաց կիսուած : Ու անմարդկային բան էր այդ պատկերը ըլջուած
գլուխին , կուրծ քին վրայ , գանկը ցած՝ զէմքը վեր , ստեղծելով
ամենէն սարսաւզգեցիկ մանրամասնութիւնները սա տանջան-
քին , զոր պիտի չկրնար երեակայել Առզոմինց տղան , նոյնիսկ ,
գժոխքին խորը : Ժամուն Դատասանին նկարը , որ լայն բաժին
էր հանած տանջանքի բազմազան տեսարաններու , չունէր նման
մը : Յուզային ինքինքը կախելը , ժայռի մը եղջիւրէն , բոլոր
իր վայրագութեանը մէջ կը մնար մարդկային : . . . Կամաց ,
անաղմուկ , իրանը կը ճօնէր , փայտի կոճի մը նման : Ու պահէ
պահ , տակի աւազանին կաթիւ հեծ քեր կը խառնուէին խոշոր
շունչերու :

Ցետո՞յ :

Լքեցին չուանները որոնք հսկայական օձերու նման ձգուե-
ցան աւազանի եղբերուն :

Այս ամբողջ արարողութեան ընթացքին ոչ մէկը մտածեց
նահատակուող երիտասարդին մեռած կամ ողջ ըլլալուն : Առանց
մարդակազմութիւն սորված ըլլալու մսագործները մեր մարմի-
նին կարգ մը մեծ օրէնքները ու անոր նրբագոյն զօպիները
բժշկապետի մը չափ կը ճանչնան : Անզամ մը գլուխը իր ծխնիէն
բաժնելէ յետոյ , անոնք մէկէն ի մէկ անտարբեր եղան կախ-
ուած մարմինէն : Մեռելը նախատելը աւելի բարձր մշակոյթ մը
կ'ենթագրէ : Թուրքերը զեռ չեն հասած հոգ :

Ու տեսարանին ամբողջ ձանրութիւնը , այդ բռպէին փո-
խագրուեցաւ ողջին վրայ , զոր ժանտարման անընդհատ կը նի-
զակէր , աչքերը բաց պահելու երբ զիակը առաստաղէն այդ-
պէս կախ , գառնար աչ կամ ձախ , զլխուն մասովը զալու հա-
մար ճիշգ Առզոմին ճակատին ուղղութեան :

Ցետո՞յ :

Այս : Շէյխ Սապէթը երեք լապտերներու լոյսը կեղբո-
նացնելով Առզոմին զէմքին , մօտեցաւ անոր : Լուրջ , բարի ,
օծուն ու հայրական :

— Տեսա՞ր , օլլում :

Սողոմը փակեց իր աչքերը :

— Բաց սա աչքերդ : Ու մի վախնար :

— Մի վախնար, մի վախնար, կրկնեցին ժանտարմաները :
Տղան բացաւ աչքերը, բայց չէր կրնար հանդուրժել
չէյիս Սապիթին նայուածքը :

— Տեսա՞ր :

Տղան չպատասխանեց :

— Խօսէ :

— Խօսէ, կրկնեցին ժանտարմաները :

— Խօսէ, թելագրեց խորապէս յուզուած Օսման պէյը,
որ հայր էր եղեր :

Առզումին լոռութիւնը անոնք ընդունեցին նոր փաստ մը
անոր ցեղին անխելքութեան, մտովի : Մոմերը անցեր էին իրենց
վերջին քառորդէն ալ վար : Զահերուն մէկ մասը՝ առանց բոցի
կրակ : Ժամանակը լոյսով կը չափեն մարդիկ, նոյնիսկ ոճիրին
արդանդին մէջը :

Ու, նոյնքան լուրջ, բարի օծուն ու հայրական :

— Մինչև արշալոյս քեզի միջոց :

Մտածել :

. . . Ու շարունակեց

— Կ'ըսես զիտցածներդ այդ շանսատակներուն մասին ու
կաշիդ կ'ազատես :

— Կաշիդ կ'ազատես . . .

— Նաւն ազատողն էր նաւապետ :

• Սիւլէյման փէլլիվանն էր տէրը այս առածին :

Հակառակ իր բծախնդրութեան, չէյիս Սապիթը կը հան-
դուրժէր այս միջամխումները իր խօսքերէն : Ոճիրը յոգնեցու-
ցե՞ր էր զինքը, թէ ծերութիւնը սկսեր էր սիրտէն :

Մտածեց ու շարունակեց .

— Հայ Տիեր (Ս. Հաւատքը) կ'ընդունիս, քեզի կուտանք
աղուոր աղջիկ մը ու երկու աշխարհներուն մէջ ալ կ'ապահովես
քու հանգիստը, ով յիշար կիսավուր :

— Երկու աշխարհներուն ալ մէջը . . . :

Տղան մնաց լուռ :

Շէյիսը մտածեց ու շարունակեց, խիստ, վայրագ, ան-
ժուժելի՝

— Եթէ ոչ, քեզ կը սպաննեմ շերտ շերտ, բոլոր միսերդ
կը քերթեմ վրայէդ սղոցով, ու սկսերդ կը կախեմ, զիտցած
ըլլաս :

Անոր բառերուն մէջ փշուր մը իսկ սուտ չէր զետեղուեր :
Կեցաւ Բայց մատը նետելով անոր աչքերուն ուղղու-

թեամբը՝ ամբողջ պատկառա'նք ու սալսուռ, ամբողջ վեհափառութիւն՝

— Աեմ վալլահի, հեմ պիլլահի . . .

Մեղմ, շոյեց մօրուքը։ Աւարտա՞ծ։

— Աեմ վալլահի, հեմ պիլլահի, չէյիսը սուտը բերան չէ առած։

Կրկնեցին բոլորը։

Հինգ վայրկեան յետոյ, պարապ էր թակոյկներու սենեակը։

Սողոմը, ողջ՝ իր օղակին, «մինչև արշալոյս»։

Մաթիկը՝ փոռւած իր մօտը։ Առաստաղին՝ մարմինը անոր ընկերոջ, որ կը թուէր աճիլ ու բարակնալ։

Աւազանի եղրին փակցուած մոմը, մեռա՛ւ։

Ու մութին փորին մէջ, Սողոմինց տղան . . . ինչպէս Յովանը կէտ ձուկի փորին։ Այսպէս մտածեց անիկա . . . «ինեղութեան իմում ես առ Տէրակարդացի» . . .

Աղօթհոց։ Սազմոսը սառած էր չըթներուն։

ԾԱԿ-ՊՏՈՒԿԸ

(ՀԱ.ՏՈՒ.Յ) (*)

Հայրապենց Նազիկը:

Երբեմն բառերը անիմաստ են ու օտար՝ այն պատկերին որուն նշանակը եղան։ Անոնք կմախքն իսկ չեն իրենց տաղաւարած խորհուրդին ու ողբերգութեան։ Ու մանաւանդ որքան քիչ կուգան անոնք բացատրելու համար այն եղերական երեսյթը որ աղուոր աղջիկն է գեղերուն մէջ։ Ժուժկալ ու ճակատագրական, գեղացին պարտքի մը պէս կ'առնէ իր անկողինը այն աղջիկը զոր իր ծնողքը, աղջականները իրեն համար ընտրած են, առանց իր զիտնալուն։ Անիկա չ'անդրագառնար իսկ անոր երեսին, վասնզի գեղի աղջկան ընդհանուր տիպարը ոչինչ կ'ըսէ աչքերուն։ Բայց երբ այդ միջինէն կը զատուի աղջիկ մը իր գոյնովը, մարմնովը, աչքերուն յանդգնութեամբը կամ կուրծքին շքեղ խոռովովը, այն ատեն անոր անունը կը պտտի տղոց բերնին մէջ, կամաց, գողզոջուն, երազի մէջ ըսոււած, փսփսոււած բաներուն նման։ Ու ատով իսկ՝ անիկա ենթակայ կը գառնայ իրական ու հաւանական բոլոր փորձանքներուն։ Մեր օրերուն՝ թուրքի վախ չկար թէե, բայց հին աւանդութեան մը պէս, այդ աղջիկներուն անունին հետ կը պտտէր արիւնը, ոճիրը, խենթութիւնը, ով գիտէ ինչքան հեռաւոր տուամներէ տեղաւորուած, բիւրեղացած՝ այդ յղացքին խորը։ Անոնց ճակատագիրը։ Աստուած թշնամուն չտայ։

Ու Հայրապենց Նազիկը մէկն էր անոնցմէ։

Բայց ամենէն առաջ ընտանիքը։

Գինով Հայրապետին թոռը, հաճի Ստեփանը, ընտանիքին բերաւ ահարկու, խոռովիչ ու մեծափառ համբաւ մը։ Անիկա փոխեց գերգաստանին բոլոր միջոցները։ Ու ահա անիկա։

Պատմութիւն մը ամբողջ անոր երիտասարդութիւնը։ Անձն նեղ ու զգլիխիչ ըսուելու չափ աղուոր, անիկա ապրեցաւ մասաւանդ գրացի թուրք գեղերուն մէջ ուր, պատերազմով կուրուած այրերուն պակասը փնտուել կուտար, հուժկու, գեղեցիկ

(*) Մակ-ՊՏՈՒ.Յ հերոսներէն մէկ քանիի նկարագիրներէն։

քրիստոնեայ երիտասարդները։ Եթէ ուրիշներ անոնց գուռները կը մտնէին աշխատելու, յետոյ մտնէլու համար իրենց խաթռուններուն անկողինները, հաճի Ատեփանը զիշերները իր առջև բաց կը գտնէր գուռները, զանազան պատրուակներով։ Կիներ հետապնդելու այս արկածալից կեանքը անիկա իրը թէ կանոնաւուրեց իրեն զլխաւոր զբաղում ընտրելով ծխախոտի մաքսաննեղութիւնը։ Հայկական շարժումներէն առաջ, թուրք զիւղերու մէջ այս քաջ տղոցը գոյութիւնը հաճոյքով ու քաջալերութեամբ կը գիտուէր։

Անոր օրերը, այսպէս, կ'անցնէին գուրսերը, ձիուն քամակին, հրացանը անպակաս ուսէն։ Ու անոր օրերը կ'անցնէին թուրքերուն տունները, խմելով կամ խաղալով, կամ պոսնիկներ խաղցնելով։ Զօրաւոր ու չքեղ, անիկա խաղալիկն էր կիններուն։ Ու յաղթական էր միշտ այն կոփւներուն մէջ որ ոզիով կը սկսին, կնիկներու պարերով կը կնճռուտին, ու անոնց համբոյրովը նախաճիր կը գտունան։ Այն ատեն տեսնել կ'արժէր այդ ամենի աղան որ միս մինակը, իր գանակին կռնակովը բանակ մը թուրք կը հալածէր ու կը փախցնէր պոսնիկը։ Բայց առնի կիներ, թուրք ծերերու, պէյերու, հարուստներու հարէմին պահծու կնիկները կը սիրէին զինքը որ մահը աչքն առած զիշերը կէսին, կը մտնէր անոնց տուններէն ներս ու իր հզօր գրկին մէջ անոնց նրբացած մարմինները կը ծէր ու կ'արիւնէր։

Կը յարգէին զայն, լիճին բոլոր զիւղերուն մէջ, մշակները որոնց մաքսախոյս ծխախոտները կը զնէր անիկա, մզ կիթին հրապարակը, բէժիի դէտերուն աչքին առաջ, զբամը կանիսիկ վճարելով ապրանքին։ Ու զմայլելի էր անոր ընդարձակ, «գաշտ» մը կուրծքը, ինչպէս կը սիրէին ըսել նրբին ու փոքրաւանջ թըրքուհինները երբ կը մտնէին անոր բազուկներուն մէջ, որ գէպի կոնքը կը նեղնար ու անոր չքեղ հասակին կը զնէր լերան մը չափ ամրութիւն, ու ուժ, ու սրտոտութիւն։ Ու երբ, յիսուն վաթսուն բեռ ծխախոտը առջին ձգած, ոսկեզօծ ու արծաթ առանգակներով իր ձիուն վրայ ուղարարձ՝ գունազեղ ու կիննեպահակներով ու ձիուն վրայ ուղարարձ՝ մաքայլիկն(*) ծովերը հովուն, անընու արցունքներով ողողուած միջիկին(+) ծովերը հովուն, ան կ'անցնէր ապշահար վողոցներէն, հայ թէ թուրք զետին կը թքնէին

— Թու, րու, րու, երեք անգամ, իրենց մարդկեղէն աչ-

(*) Քէմլիյէ մետաքոէ բանուած գոյնզգոյն ու նրբահիւս թաշկինակ, զոր օձաձեւ կ'ուղերեն գդակին շուրջը

քերուն հնարևոր չարիքը խնայելու համար կտրիճ, անհման ձիւորին:

Իրականը ան էր որ զառամ ամուսինով թուրք կնիկներ հոգի կուտային անոր աչքերուն զոր կը լրտեսէին իրենց թաքըս-տոցներուն ետեէն: Անոր հզօրագոյն հմայքը իր աչքերը եղան որոնք ինկած տեղերին կրակի պէս կը տաղէին: Իրական էր որ մէկե աւելի կնիկներ իրենց էրիկները խղդեցին, աղատելու համար զայն գաւագրուած մահերէ ու անոր ձիուն պոչին փական, բռնկած՝ իր կիրքերէն: Ու անոր սիրոյն, մանչու տարագով, լեռ ելաւ գայմագամի մէկ կնիկը: Ան կառավարեց տարափի այս հեղեղը տաղանգով ու զիւցաղնութեամբ: Երբեք չսոնքաց: Երբեք կնիկի անուն չտեսան իր բերնին մէջ: Իր կատաղութիւններով, պոռնիկներու մօտ յաճախանքով, հրապարակներու մէջ իր զգուշաւորութեամբ անիկա անցաւ զիրկէ զիրկ, զեղէ զեղ, քաղաքէ քաղաք: Անիկա թուրք կիներ միայն ճանչցաւ: Ու հէքեաթի հովով այս կեանքին վրայ անիկա աւելցուց ուրիշ աւելի հաւառը հէքեաթ մը: Ան իրենց զեղին էն հարուստ հաճին տղան սպաննեց ու առաւ անոր կնիկը: Օր ցերեկով այս սպանութիւնը անկարելի եղաւ ապացուցանել: Վկանները չտեսան իրենց աչքին առաջ գաշունուած երիտաւարդը որ բառ չարձակած մեռաւ երկու վայրկեանէն: Անոր սարսափին ու հմայքը գործեցին փոխնիփոխ: Կառավարութիւնը կաշառեց որ այդ օրերուն բարակ չէր քններ: Գիշերային խուժութենքը, ահարեկումով սպանաց Փանելինց հաճի Մանէլին: Ու վեց ամիս ետքը հաշտուեցաւ սպաննուածին ծնողքին հետ, առնելով անոնց տունէն եղերական հարսը որ այրիութեան այդ կարճ չըջանին իր տագրերը իրարու դէմ հանեց զանակով ու կացինով, իր ազգապիշտ մեղքին համար: Անիկա իր տունը տարաւ, պսակէն առաջ, անպատճելի աղէտը, կնիկներուն ամենէն զրաւիչը, ամենէն կատաղին, ան որուն համար ժողովուրդը պիտի ըսէր, հաճի Ստեփանին բոլոր փառքին հակառակ, իր անանուն ու անգտանելի երգահաններուն բերնովը

«Սիրեմ, Նազիկ, ընկուինը,
Օսկի զրբիչն բաւած...»:

Սիրուելէ աւելի բան էր կախարդութիւնը որ անոր յօնքերէն կուգար: Անոնք անոր ճակտէն՝ խօսող ու շտկուած բերանի մը պէս, մշտական հրաւէր մը կը ներկայացնէին: Այդ յօնքերուն յիշատակը մինչեւ այսօր չէ ելած զեղին պատկերներէն: Բայց սիրուելէ շատ աւելի բան մըն էր ան որ կը բխէր

անոր աչքերէն։ Անոնք նայուածք չէին կընար ըլլալ, այնքան մերկութիւն ու միս էին հոգի ըլլալէ առաջ։ Ու այս խռովքը կուգար լրացնել իր երեսը որ «հստիւ» չզիացաւ, երգին բացատրութեամբը։ Խօսէր թէ կենար, նայէր թէ մտքով ըլլար, անոր այսերը ընդերկրեայ աշխատանք մը ունէին, կազմելու համար խենթեցնող փոսիկը որուն մէջ «խղդուեցան», զարձեալ երգին բառերովը, արեները այնքան «ճահիլ» ներուն։ Անոր համար արիւն թափուեցաւ երբ դեռ չկար տասնըչորս տարեկան Զկարգուած, անոր համար երիտասարդ մը մեռցուց ինքզինքը, լերան մէջ, անոր անունը շրթունքին։ Ու ան իր էրկանը զլուխը կերաւ, հանդիպած ըլլալով օր մը, Հայրապենց հաճի Ստեփանին գեղին շատ մօտիկ, ազրիւրի մը առջին երբ աղցան կը մաքրէր, թեւերը չափէն աւելի սօթտած։ Ու հէքեաթ, ու հէքեաթ . . . ։ Աւելորդ է ծանրանալ։ Բայց այս ամբողջէն մարմին կը հազնի ամբոխին մտքին մէջ պատկերը ճակատազրական կնոջ որուն կրունկին ոճիրն ու արիւնը կը պտաին։ Որուն կոխած տեղը կրակ կամ արցունք կը բուսնի։ Որ անիմանալի, անխուսափելի ողջակէզ մըն է։ Որ չի կրնար չխարել, մահուան իսկ զինով։

Անիկա խղդուած գտան երկունքի անկողինին մէջ։ Ու ոչ ոք գիտցաւ թէ որուն գործն էր գարձահատոյց հարուածը։ Գեղացին խորհեցաւ երկինքին ու թաղեց անոր մեռելը վայել, Հայրապենց հարսի մը վայել պերճանքով։ Եթէ պղտիկ շշուկներ սահեցան գուրս մեծ տունին թափանցիկ պատերէն, ու փսփուքը ծայր տուաւ, ողջ ըլլայ դայեկ Մէլէքը, անոնք թագուեցան նոյն թեթեռութեան որ թուլլերան կ'ընէ ասպարէզին կիները — կղպեց բերանը ու չվախցաւ երգումէն։ Գեղի աղաձգաներէն մեռելը այնքան շատ ու բնական էր որ մոոցան «յերիւրանքը»։ Ու հաճի Ստեփանին մայրը կապեց իր լեզուն տարիներով, որպէսզի զսպէ անճառելի հրճուանքը, զրեթէ հեշտանքը, իր սրտին «պաղչտուքը», հրապարակով չպօռալու համար։ Ան՝ որ բաներ էր իր աղիճ հարսը տունին մատ մը տղուն հետ, տասնըհինգամեայ ծառային հետ ու ամբողջ տարի մը չէր մատնած, մեղքընալով անմեղ պատանիին զոր չիշին անցուցած կ'եփէր իր տղան, եթէ խմանար։ Բայց կերած էր ինքզինքը, «մաղմաղ» կըակի վրայ տարի մը բանած իր սիրաը։ Բայց որ չհանդուրժեց միւս անլուր նախատինքին — էրկանը ծացէն ելլել ու մտնել ծոցը տունին մէկ հիւրին։ Դէմի գեղերէն այդ աղուոր երիտասարգը լերան մէջ կորսուեցաւ ու ոչ ոք հարցուց զինքը։

Ու անոր աղջիկը, Հայրապես նազի՞կը:

Որ ժառանգեց մօրը անունը ու ըստ օրինի նաև անոր մեղքերը: Պառաւը գեի ծիծաղով որ երեսին չի դար, բայց ակռաներուն մէջ կը բարախէ, թաղեց անոր մայրը: Գովքեր ալ ըստւ, գիւղին վրայ ու գովեց անոր «օսկի» յօնքերը: Բայց աշխատեցաւ աղատել անոր զաւակը: Ու մեծցուց անիկա իժի այդ ձագուկը, անոր մէջ ատելով անհնարին ատելութեամբ մը, պոռնիկ անոր մայրը, նոյն ատեն իր արիւնը սիրելով անոր բարակուկ մարմինին վրայ: Ու այս հակամարտ զգացումներուն ներքե, ան ակռաները սեղմեց չխեղդելու համար իր մատներուն մէջ անոր պիտիտիկ վիզը: Ու ան իր սիրաը քիչ, պղտիկ, չորցած գտաւ, անկէ առնելու համար անորակելի այդ գորոշանքը որ մեծ մայրերէն կը ծորի, ու զրեթէ տեսանելի զոլի մը պէս կը պտտի պղտիկ աղջիկներուն չուրջը, զանոնք պաշտպանելու համար աշխարհքին չարերէն: Այսպէսով որբը, բոլորովին անորը կը զատուի մեր առջե միւս, մեծ մօր մը շունչէն անցած մանուկներէն:

Ու անիկա իր հեղինակութիւնը, փառքը, նոյն ատեն սիրաը գործածեց պղտիկը գիեցնելու: Դրացիներուն հարսները, հեռու հարսները չսակարկեցին իրենց կաթը անոր թոռնիկին: Ան վաթսունէն ետքը գժուարին մայրը եղաւ: Իր չիտակութիւնը որ համբաւ ունէր գեղին մէջ, ան արժեցուց այս անձկութեան օրերուն: Զթոյլատը որ օտարին կիները անցնին իր մեղաւոր շեմէն, նոյնիսկ բարիքի համար, վախնալով իր գաղան աղէն, ու ձիւնին ու բուքին խանձարութքը տարաւ անոնց ծիծերուն: Իր միւս տղոցը ու աղջիկներուն զիջում ալ չըրաւ, անոնք որ հաճի Ստեփանին գայթակղութեանցը համար կտրած էին իրենց ոտքերը պատենական տունէն:

Ու աղջիկը կը մեծնար: Ու քանի կը մեծնար, նոյն չափով կ'աճէր տառապանքը որ պառաւին հոգին երկուքի կը բաժնէր — սև, գժուսային, ոճրապարտ զաւիթի մը, ուր անոր մայրը ածխացած կուռքի մը պէս ամէն օր կ'ընդունէր անէծքն ու հայհոյութիւնը կեանքէն ալ անդին: Անոր հոգիին այդ մասը կը սևաւորէր, իր ժահրին ուժգնութեամբը անոր հոգիին միւս մասը ուր թոռնիկին զուրգուրանքը, պաշտամունքը կը ծաղկէր, աղ-

ուր ու լուսոտ:

Պղտիկին մարմինը եղերական հաւատարմութեամբ մը կը հաւաքէր տարրերը այն կախարդութեան որ մեռնողին քայլերուն հետեւ էր իբր անոր ստուերը, իբր անոր գեղեցկութեան

արտաքնացումը։ Ու քիչ քիչ կրկնուեցան մեռնողին յատկանշական ու զարհուրելի գիծերը։ Շատ կանուխէն, վեցի դուռնոյն դալուկ մորթը որ միսէն դուրս բանով են չիներ ով գիտէ որ վհուկները երբ անոր մոյնքին համար այդ հատած գեղինը ու կրակի պէս ձերմակ գոյնը իրենց մոգական գաւազանովը խառներ, շաղեր ու անցուցեր էին անոր սոկորներուն։ Այդքան փոքր, անոր այտերուն վրայ միսը կարծես լեզու կ'ելլէր ու մանչերուն ակուաները կը կանչէր կարմրելու համար։ Աւելի ետքը, քանի մը գոյն փոխելով, անոր մազերը մտան նոյն այն գեղինին մէջ որ հիւսքերուն խորը կակուղ ու խելօք ծփանք մըն է մետաքսի, բայց քակուած պահերուն աշխարհք մը խոռովք կը ծորէ։ Ու մանաւանդ խենթեցնող կամարը յօնքերուն, կարծես վհուկի մը պէս ոսկի գանակով փրցուած մեռնողէն ու հոսանցուած, նոյն սպաննող, օսոկի զրիչէն քաշած» յօնքերը որ ճիշդ իրական կնիկ մըն է, մերկացած ու ինքինքը ցոյցի դրած, աչքերուն վերե։ Այս տպաւորութիւնը եղերապէս հաւաքագատ էր մօր ու աղջկան համար։ Ու նայելու, խնդալու, պոկունքները շարժելու, ծամմմելու միեւնոյն ձեւերը որոնք օդէն ու հովէն, տղոց երեսէն ու այլերուն բերաններէն համբո՞յթ կը կտրեն։

Եշանեցին անիկա, հօրը պնդումով, գեղին մէջ նոր բուսած քաջերէն մէկուն, Զաքարենց Զաքարին։

Զաքարենց Զաքա՞րը։ Ան՝ որ հաճի Ստեփանին քով սկսաւ իր ասպարէզը, անոր ծխախոտի բեռներուն հոկող ու առաջնորդ՝ Ողիմագոսի կիրճերէն Ուշագի գաշտերը իջնալու ատեն։ Հաճին երկու նայուած քով կրցած էր գնահատել այդ վայրագ, հուժկու, բռնած տեղը անպատճառ փիտառող երթասարդը որ, որսի, գողութեան, մաքսանենգութեան բոլոր վտանգներու դիմաց երեան բերաւ ահաւոր կորով ու անմամն սառնութիւն։ Աւելի՝ անսխալ հաշիւ, այսինքն պէտքին առջև նահանջի զիջում, բան մը որուն երբեք չկրցաւ վարժուիլ իր վարպետը։ Աւելի՝ անզթութիւն մը որ զինքը խուլ ըրաւ մորթուելիք կնիկներու լաց ու կոծին երբ զրկուեցաւ պատուհասելու մատնիչ վրան մը լեռնարնակ թիւրքմէններու։ Ու անոր այս ներքին կարծրութեան փոխարէն համեստ, բոլորին պարզ արտաքին մը։ Զերեւալու, չապուելու, չտպաւորելու վճռական կամք մը։ Ան մաքուր եղաւ, աղջկան մը պէս, բոլոր այն մեղքերուն մէջ, որոնք իր վարպետին կամքը պէս, բոլոր այն մեղքերուն մէջ, որոնք իր վարպետին կամ-

Նիկներու դէմ։ Ու մերժեց դարձեալ ծուղակները տունի կիներուն որոնք եթէ առաջին օրէն չատեցին զինքը, բայց բնազգով փնտուեցին անոր կրքոտ, կատաղի անսասունի վայրկեանները։ Ոչ մէկ զինով ոտք նշանածին տունէն ներս ու հարսնուկի պէս կը կարմրէր երբ նապաստակ(*) կ'ըլլար։ Ու անոնք իրարու չգպան մինչև պատկին օրը։

Այս ժառանգութիւններով, այս մարմինով ու այսքան հեռու, զրեթէ չէզոք նշանածով մը Հայրապենց նշաղիկը զիւմաւորեց իր ճակատագիրը հակառակ մեծ մօրը բոլոր զգուշութիւններուն Ճիշդ է որ անոր հայրը, տեղի տալով իր մօրը թախանձանքներուն, աւելի չիտակը իր ոտքերը ազատ ունենալու համար չբերաւ նոր «պոռնիկ» մը, Հայրապենց օճախը աղարտելու (պառաւին ըմբռնումով հարսները ընգունակ չէին ուրիշ բանի), բայց երբեք մտիկ չըրաւ անոր միւս թելագրութիւնները։ Անիկա շարունակից Ուշագի դաշտերէն աղուոր ու բարակ ձիաւորներ իր տունը թափել։ Գեղը կը թնդար, երբ այդ նրբակազմ ձիաւորները ձիերուն պսակազարդ թամբին վրայ վարանստ բայց գրաւիչ, կ'անցնէին մեծ փողոցէն ու կը մտնէին հսկայ տունէն ներս։ Անոնց հետ կը խմէր ու կը պօսար մինչև լոյս։ Գեղացին չէր ուշացած իրականութիւնը սորվելու։ Ու աղտն ու մեղքը չէին ողմեր տանը բակին մէջ ու դուրս կը պոռթկային։ Ի զուր իր մայրը, կսկիծ ով ու արցունքով անորներկայացուց ընտանիքին անունը, օճախին պատիւը, աղջիկ տղու տէր ըլլալը, ու բողոքեց մանչու պէս հազուած այդ կնիկներուն անլուր դայթակղութեան դէմ։ Հաճի Ստեփան ոչ մէկը մտիկ ընող մարդը եղաւ գեղին մէջ։ Ու մօրմէն դուրս ոչ մէկի պիտի ներէր նման համարձակութիւն մը։ Տէր Եղիան, իր տղայութեան ընկերը մէկ անգամ անոր յիշեցուց մեղքն ու վարձքը ու առաւ բերնին չափը։ Ալ ոչ մէկը կար այդ յանդգնութիւնը փորձող։ Փեսացուն որ լաւ կը ճանչնար, աւելորդ սեպեց ատանկ ձեռնարկ մը։ Ու անսանձ, ու անվախ, ու անպատկառ, ու ահարկու, թմբուկը առջին, զուռնան առջին, զինով ու մուլեկան, ան պատեցաւ այդ «մանչ» երուն հետ, գեղին փողոցներէն, պարելով, պօսաւով, զլառելով, խայտառակ, խէնէշ բայց ցանկայարոյց։

(*) Նապաստակ ըլլալ՝ երբ նշանած մանչն ու աղջիկը, որոնց արգելուած է իրար տեսնել, անակնեալ կերպով մը զէմ զիմաց գտնուին։

= 77 =

ՍԱՀԱԿ ՊԱՐԳԵՒԵԱՆ^(*)

(Հ. ՏՈՒՄ. Վ.)

Հարցուցին անոր

«Ի՞նչ է աշխարհը» :

— Յիմար հրախաղութիւն :

«Լուցիները» :

— Զիստերը կիներուն :

Անիկա իմացական ամէն երեսիթ միսի կը կապէր ու կ'ընէր
ատիկա բնազդական իմաստութեամբ, գուշակի նման ու նման
վհուկի :

Հարցուցին անոր

«Ի՞նչ է երկինքը»

— Ամայի կապոյտ, աղի ու անպէտ, ատենին՝ ապակի եր
գոնէ, հիմա՛ չեզոք օդ :

«Մարդոքը» :

— Անասուն կամ գաղան :

Կը լուսաբանէր պատկերը՝ ստամոքսով կամ ճիրաններով :
Երբ զիտել տուին թէ անոր» չէր ատիկա .

— Հիներուն մէջ թերահաւատ էր տարազը, հիմա՝ ուղ-
ղափառ ու անխալական :

«Ամէնքը» :

— Ոչ իսկ ի՞նքը, որ ըլլար դուրս տարադէն :

«Աւրիշ ոչի՞նչ, աս աշխարհէն» ,

— Անչո՛ւշտ . կինի՞քը :

«Այսի՞նքն»

— Հանգիստի պատաշո, գաղանին վայլող :

«Ազմո՞ւկը՝ որ անոնցմով կը յուզէ աշխարհը»

— Արգէսզի փրկուի կճրութեքը ակռաներուն ու հառա-
չա՞նքը «յօդուածներուն» :

«Ազջի՞կը» ,

— Խո՞մ՝ անասուններուն :

«Այսի՞նքն» ,

(*) Սահակ Պարգեւեան, արեւմտահայ մեծ արձակազիրին կար-
ժիքները և նկարագրին քանի մը զիժերը

— Համբիչի հատիկ :

«Այսի՞նքն»

— Նայեցէք ասոր :

Մօրուքն էք ըսներ : Մարզիկ հասկցա՞ն թէ ինքզինքը կը նմանենէք տէրվիշներուն որոնք աղօթքին տուները համբիչով կ'աղան ու . . . : Երբ նեղեցին զինքը, պահանջելով պարզումը բարատոքուն, լսեց, նշանացի ցոյց տալով հասուն կիւները որոնք «աղջիկ չին ալ» :

«Աւելի՞ն»

— Զէք հասկնար, ինչ կ'ուզէին հարցումով :

«Մայլը» ,

— Պատահական ջլախտ :

«Այսի՞նքն»

— Յիմարութիւնը կարգ մը զեղձերու :

«Ուրի՞մ»

— Ի՞նչ :

«Սահակ Պարզեւեանը»

Թօթուեց ուսը ու անցաւ անդին :

«Ուրի՞չ, ուրի՞չ»

— Այսի՞նքն :

«Ազգը» ,

— Այս՝, չուրջառուած սողում, փերեղակներու ածու, պանդոյներու մը պաստան :

«Ի՞նք, այդ ազգին մէջ»

— Դուրս էք անկէ :

«Ազգերը»

— Մեծ ցուցէք չուրջառը : . . .

Սրամի՞տ, այս ամէնը :

Աչ անշուշտ : Անոր ցաւերէն մէկն ալ անկարողութիւնն էք սրամիտ ըլլալու : Կարուկ՝ անոր մտածումը ժխտումի զառիթափէն կ'ինար պարսաւ, խանդի ջուրերէն՝ գէպի հեղեղատները հանտորութեան : Իր հիացումը անհուն էք, իր զիծէն ու տաղանդէն իրեն ժամանակից ուրիշ զրոյի մը մասին որ, կը քոտ ու յեղեցուկ, կը զովանար իր մեղուի, պիծակի խայթումներով ու կը շարունակէք տառապիւ, հարուածէն վեր : Խնդա՞լը, կրնալ ատքանը ընե՞լլը : Զուրկ էք ծնած այդ բախտէն : Վասնզի կը տեսնէք որ միւսը, անօթին ու իրեն պէս հաւածուածը, այդ պուտիկ մը ժպիտով տանելի կ'ընէք ինքզինքը իրեն ու զինքն ալ աշխարհին : Սահակ Պարզեւեան իր տարազ-

ները կը հանէր իր մաղձին գուրերէն ու սոկորներէն։ Հարցուցին անոր

«Թուրքին գերի իր ժողովուրդ»

Մտածեց ու խոնարհեց աչքերը։

Աւ ամէն անգամ, նոյնիսկ ամենէն անսիրտ պարսաւին տենդին մէջ, անիկա պարտաւոր զգաց ինքինքը զուսպ ընելու այդ հարցականին դէմ։ Զէր կրնար հերքել իր գոյութեան խոկ պատկերը։ Բառորդ դար ամբողջ, այդ կենդանակերպէն, աշնիկա շողացուց (իրաւը սուտը ինք միայն պիտի վճռէր) մեծ իր իմացականութիւնը, ու «հոկայ» սիրան ու սէրը ի սպաս դրաւ այդ սրբազն գատին, երբ կանամբի, անդնդային իր սուզումներուն մրուրը պուկին՝ ելլէր վեր, ջուրի երեսին։ Կապոյտ, հո՞վ, զո՞վ փնտուելու։ 0°, ոչ։ Ի՞նչ կար հոն արդէն։ Զէ՞ որ պատմած էր տասը փարանոց այդ ապակիին անվերածելի ու անհուն փոշին, կարճ իր պատգամովը։ Չուրացաւ անշուշտ մեր ողբերգութիւնը ու չեղաւ մէկ քանիներու չափ իմաստուն, մեր մորթուելուն պատճառը մեզ ընդունելու, ինչպէս ըրին աւելի վերջը նոյնիսկ պարկեշտ մարդեր, մուկին չներուած յանդզնութիւն մը պատրուակ տոնելով։ Բայց շահագործեց մեր աղետով մեր մէջ զայրագնուած թերութիւնները։ Բայ թէ անոր պորտին կապը կորուած էր Բիւզանդիոն։ Ըսել կ'ուզեմ՝ եղելութիւնները նանըրութիւններու վերածելը հօմանիշ է մայրաքաղաքացի ծնելուն։ Մասնաւորելով մեր վրայ, ըսել կ'ուզեմ՝ անզամ մը թուրքին ահէն ինքինքը զուրս զգալէ յետոյ, անիկա պիտի մանէր շատ բարակ, ու հակառակ ահաւոր իր սրատենութեան, իրատեսութեան, պատրանաթափ վիճակին, եղաւ անիկա կամովի կոյր ու պոռպոան։ Չաեսաւ թէ ինչ կ'արժէ՞ր իր սերունդը, ի՞նք որ իր արժածը զիտէր շատ լաւ։ Ի՞նքն էր որ մեր ժողովուրդին հայհոյելու քիչ մը ալ հասարակ կեցուածքը փրկել փորձեց, զայն՝ այդ կերպը, վերցնելով ոճագեղ պարսաւի ու իր ընկերները բղկտելու տենդին մէջ բարձրացաւ վաւերական զայը ընկերները բղկտելու հայուհին։ Բայց անոր սրբազն, անպաշտը պահ գժրախտութիւնը նիւթ ըրաւ զահանդազին, կեղծ, զայթակլութեամբ միայն տապաւորիչ պատմումներու ու երգել կարծածած այնքան սրտառուչ մեր սուզը կորակոր լզրճեց ու ըրաւ զապելի։ Անոր այն պատմուածքներուն մէջ ուր մեր կիներն պազիկները կը պառկեցուին անզամահատութեան, զարչանքը ու աղջիկները կը պառկեցուին անզամահատութեան, զարչանքի։ Աւ պարտկելու կը պատի, ծանը ու խզող, նման գլորովորմի։ Աւ պարտկելու պատհամը անհուն ու պատարոյ իր օտարութիւնը (անորակելի պատ-

բա՞նքը մեր բոլորին երբ մեր ցաւին մեծութեամբը տպաւորել փորձեցինք ու ստեղծեցինք լացի գրականութիւն, չկասկածելով թէ ազգերը օտար են ազգերուն ընդ միշտ: Զիրար պիտի ատեն, հետեած ըլլալու համար Օրէնքին որ հասարակ տեղիք է արդէն: Մեր Եւրոպա մեծած սերունդը հազիւ պահեց իր կապը իր ժողովուրդին հետ) անիկա մթերեց, սեւեռեց այդ լիսկումներու արնաշաղախ փառումներուն վրայ ծիրանի ու բզզուն ճանճերը ոճին, զարդ չող, զոհար, փոխարերութիւն: Միւս կողմէն աճեցուց մեր ժիտական, կոտորակուած, ճճի փոքրութիւնները, վերածելով զանոնք ցեղաբանական բջիջներու ու ճզմեց մեր պարտութիւնը, կրկնակի, մեղքէն զառածած ու արժէք զարձած առաքինութեանց ծանրոցին ներքեւ: Մեղքցաւ անշուշտ մեծ ողջակէզը բայց ամենէն շատ իր իսկ տաղանդը որ պիտի ճզուէր, ճզուած էր զատակնիքովը ցեղային ծնունդին: Երբ զիտել տուին իր պատանութեան ըրջանի խանդավառ մտաւորականութիւնը, աւելի վերջը, այդ դատին համար թափառական, տարագիր, ողբուկուծային, մեծաթուիչ, «սահմակեցնող» իր զրականութիւնը,

— Հաց, պատասխանեց ու անցաւ:

Երբ զիտել տուին միւսները, ընկեր կամ ոչ, որոնք չէին գոսալիք, իրմէն աւելի գժխեմ պայմաններու տակ

— Զհաց մեր հանապազորդ տուր մեզ . . . կրկնեց ու անցաւ:

Երբ չօշափեցին իր տրամադրութիւնը, աւելի ճիշգ՝ գատումին կերպը տէրունական ազօթքին միւս համարին մասին որուն մէջ պաղատանք կայ «փորձութեան չտարուելու»

— Թո՞ղ կարգուէր . . . պատասխանեց:

Ամերիկացի միսիոնար մըն էր այդ ընդդիմախօսը, քաջածանօթ գրագէտին անցեալին: Որ մնաց կարկամ լրբութեան սաշափէն, բայց չնահանջեց: Անիկա պաղարիւնը գտնելէ ետքը վէճը փոխազբեց բարոյախօսական մարզին ու գրաւ մէջտեղ «մարդկային արժանապատուութիւն» որակուած ոսկեհատիկը:

— Մարդկայինը, բայց ինչ զործ ունիք հոս, պօռաց Սահակ Պարզեւեանը անոր երեսին: Ի՞նչ զործ ունիք հոս մեր մէջը փնտուելու: Անոր հայրենիքը, Ամերիկան է, ա՞ն՝ որ Տէրոջը փառքին համար, փորձութեան գացող արարածները լինչով կը սպաննէ, անշուշտ յանուն Սուրբ Հոգւոյն: Սահակ Պարզեւեան մասնագէտն էր թատերական զայրոյթներուն: Մի մոռնաք որ պորտին կապը ինկած էր Պոլիս: Ու կը նմանէր մարդոց որոնք իրաւոնքը կը շահին իրենց կոկորդով: Ամէն

հոետոր մեծ մասով եթէ ոչ ամբողջ, ինքզինքը կը պարտի իր ձայնին: Անիկա ջախջախեց միսիոնարը, հայերու մէջ գործած առաքեալ, աստուածաբան, բժիշկ «հոգւոց և մարմաց», քառարդ ժամ տեւող հեղեղի մը մէջ ոչ թէ մեղքի, այլ «անառարկելի» առաքինութիւններու որոնք մեր ժողովուրդին նուէրները եղան իր կազմակերպութեան կողմէ: Անիկա ամբաստանեց Պորտը, լուսաւորչականներու դասական զէնքերով, որոնք անոր պերճ բարբառին տակ ծիրանի մեծվայելուչ քամիթներ եղան: Սահակ Պարզեւեանին նախասիրած գետինն էր ատիկա: Ամբաստանեց հոկայ ու «քառակուսի» կազմակերպութիւնը որ զանազան անուններով ու մարզերու վրայ ըրեր էր ամէն բան, խրամատելու, նոր ժամանակներու ամենէն շիլ զէնքերով, արդէն խարիսուլ զրահը մեր ժողովուրդի հաւատքին: Որ խաթարեր էր ազգային աւանդական բարոյականը ու խորտակեր հոգեկան միութիւնը, ապականելով նենդ ու պղտոր միջոցներով, հաւատքին խոկ վեհութիւնը, զայն վերածելով հացի, ազգեցութեան, գործի ամենազօր ջաղացի մը: Ի զուր, ընդդիմախօսը, պարկեշտ մարդ, փորձեց տրիբունը բերել իրողութեանց, հաստատել իրենց գործին խոկական արժէքը մեր բարքերոն մէջ բերած բարոյական աւելի պարզ, աւելի մաքուր ըմբռնումներուն փաստերով: Սահակ Պարզեւեան առաւ անոր ձեռքէն մանրազիր աւետարանը ու բացաւ գլուխը ուր գրուած է զայթակղութեան առակը: «Լաւ կ'ընէ որ երկանաքար կապէ ճիտին ու մանէ ծով ա՞ն, որուն ձեռքովը զայթակղութիւնը պիտի զայ»: «Փրկիչին» բերնով այս մեծ ճշմարտութիւնը կամացուկ կրկնեց անիկա միսիոնարին ականջին ու համարն ալ քսեց քթին: Անիկա քաշուելու ատեն կը հրաւիրէր բոլոր պատուելինները հետեւիլ «Տէրոջը» օրինակին: Հայ ժողովուրդը ունէր իր Քրիստոսը Ամերիկաներէն և Եւրոպաներէն շատ առաջ: Ի՞նչ էր իրենց գերը եթէ ոչ զայթակղութիւնը ժուռ ածել տանիքէ տանիք: Անիկա ամբաստանեց ծայրագոյն արեւմուտքի այդ քրիստոնեայ, մեծափարթամ ու արգար հասարակապետութիւնը որ, ձգելով վաչկատուն, «լոյսին իրավէս կարօտ», բարբարոս ցեղերը «աւետարանելու» զեղեցիկ թերեւս քաղաքակիրթ ալ գործը, եկերէր արեւելք, իր միսիոնարներու սպայակոյտով, ու չտեսնելով թուրքերը, կը քանդէր, առանց խոճահարութեան, գարաւոր եկեղեցի մը, խալվալուրեան ու սիրոյ գիրքէ մը հանելով մուլեանգութեան, ատելութեան, կիրքի կարմիր փոթորիկ մը, լարելով եղբայրը եղբօր, զաւակը՝ հօր ու մայրը՝ ազջկան դէմ.

արիւնոտ բախումներ անդամ չվարանելով քրքրել Անատօլուի հեռաւոր գիւղերուն իսկ խորը: 0՝, օրինապահ անոնց կեղծաւորութիւնը որով հաճելի ըլլալու համար թուրքերուն, ինքնարքարար մեր երկրին անունը ջնջեցին իրենց մամուլէն ու գիրքերէն մեր լեզուով գործող: 0՝, անոնց աշխարհագրական կեղծանուն գոլէ ձները որոնք մեր ժողովուրդին ընտրանին, մեր գաւառներուն ծաղիկը պատուելիներու սեւերամ ջուրի մը վերածեցին: Ու ատկէ աւելի ահաւոր, անոնց մերազգի բրօֆէսունները, հաստ տգիսութեան ու «չահապինզ» գիշախանձութեան կիտուածազարդ նմոյշները որոնք «իրենց Ամերիկային» քարտէսներովը կը ծածկէին իրենց տան պատերը ու աղքատներու համար հոս ու հոն հաստատուած ուսումնաթոշակները անլուր, օրբազան ճարտարութեամբ մը կը շեղեցնէին իրենց օրինաւոր հասցէներէն, իրենց տղոցը կամ պարագաներուն, առնուազն բողոքականներուն զլխուն ուղղութիւն տալով նպաստներուն: Պարգեւեան չէ դադրած հրապարակելէ իր խոր ատելութիւնը անոնց գործնապաշտ, անհորիզոն ու տափակ կրթութեան դէմ, անիրաւ իր մոլուցքին մէջ տարածելով իր ոխը մինչեւ ժխտումը անոնց կրթանուեր գործին, զայն որակելով «անբանացուցիչ ու անբարոյ»: Անիկա կը խօսէր անունովը բանի մը զոր վախցածէր ունենալու: Ու կը պօսար պարկեշտ քարոզիչի երեսին

— Մրցանի՞ցը ձեր առաքինութեանց:

ու չտալով միջոց

— Հանգիստի թօշակ ու գէջ ծերութիւն . . . :

Կապուացեր էին անոր այտերը: Յեղին գարաւոր դայըլը, իշմիածնի միակտուր, «կրանիթ» արեղաններուն անմահ ատելութիւնն էր որ կը յառնէր անոր բերնով ցեղին յաւիտենական թշնամիին; պառակտումի վիշապին, հերետիկոսին ընդգէմ:

ՄԱԹԻԿ ՄԵԼԻՔՆԱՆԵԱՆՑ

Ն Ա Խ Ա Բ Ա Կ

Ներկայ վէպը (ինչպէս այն միւսները որոնք լոյս տեսան հայրենին Հանդէսին մէջ Հանի Մուրաս, Հանի Ապսուլան գլխատածած տիտղոսներով, քանի որ շարքին ընդհանուր վերհագիրը, Հարիւր մեկ տարուան կը գտնենք միայն Յառաբերի մէջ հրատարակուած երրորդ միութեան վրայ, (Սիլէյման հէթենսի) նանուած է, ըսել կ'ուզեմ՝ անջատուած Մնացորդացի երկրորդ հատորէն, Արիւնի նամբով։

Մնացորդացի ստեղծագործեան մէջ վիպային իրադարձութեան հետզհետէ ընդարձակուիլը, ծանրաբեռնուիլը, յորդումը գլխաւոր պատճառը կազմեցին սա առանձնացման։ Ճակատազբին մէկ խաղովը, նկուզի մը մէջ գառագեղուած այդ մարդերը շատ բարդ իրողութեանց հանդոյցներ էին։ Կեանքը այդ մարդոց վրայ առանձին թէւ հանդունատիպ ողբերդութիւն մըն էր։ Բայց Մնացորդացի հեղինակը չէր յաւակներ աշխարհներ նուածել։ Այդ գլխաւոր նկատումն է որ թելազրեց անջատումը։

Մնացորդացի Բ. հատորը, Արիւնի նամբով, պատմած է Մաթիկ Մելիքխաննեանցին այն կենսաշերտը որ կը պատկանի անոր ձերբակալման, հարցաքննութեան և նահատակման պարագաներուն։ Ներկայ վէպը կուտայ Մաթիկ Մելիքխաննեանցը, ատոնցմէ առաջ եւ որովհետեւ մեկ հատիկ մարդ աշխարհ մը ազգմունք է և հակազդմունք, կը հասկցուի թէ Մելիքխաննեանցի առիթով ես ըլլամ փորձուած այդ աշխարհը նուածել, ուժերուս ներած չափով։

Կը յայտարարեմ թէ անիկա հնարովի անձնաւորութիւն մը չէ, վիպային գործողութեան մը համար յլացուած և հանգերձուած։ թէ ներկայ հատորը, թէ Մաթիկին պատկանող Մնացորդացի մասերը կը պատմեն ստոյգ իրողութիւններ որքան վաւերական անձնաւորութեանց ապրումները, անշուշտ ենթարկըրուած որոշ վիպայնացման։ Մնաց որ մեր յեղափոխական յուշագրութիւնները ինքնին ընդարձակ մթերք են ապրումներու որքան անձնաւորութեանց։

Վիպասանը, մեր օրերուն, զուարձացնող մը չէ։ Անիկառնի այդ հասարակ գերեն վեր յաւակնութիւններ։ Ստոնցմէ են աշխարհներու նարտապետում մը (Պալզագ), նողիներու առարկայում մը (Տայսթովոքոքի), բնկերութիւններու բնական պատմութիւն մը (Զօլա), կորուած երկրամասերու վերագիւտ մը (Մարսէլ Բրուստ)։ Մնացորդացի հեղինակը աւելի համեստ է ներկայ հատորին մէջ։

1900-ը մեր ժողովուրդին այն աշխարհն է որ արեւմտահայ գրականութեան մէջ հազիւ թէ գալուկ անգրագարձ է արձանագրած։ Գրական շքեղ սերունդ մը և աւելի քան եղերական, շատ ծաւալուն, ահեղ իրադարձութիւններ մեզի կը ներկայանան այսօր, կարծես իրարու անհաղորդ եթէ ոչ կոնակ դարձուցած։ Զեմ խորացներ վերլուծումը, պատճառներու ազգականեր առարկայելու։ Նպատակս է գտնել, առանձնացնել այդ սերունդին (որ գրական, գործօնական, մարտական իր երեսներով ինքզինքը կը պարտագրէ իմ մուքին) քանի մը ամուր զիժերը հոգիէ և միտքէ, ու այդ առիթով քանի մը համապատկերները (tableau synoptique) այդ ժողովուրդի հաւաքական ապրումներուն։ Անչուշտ ծանր աշխատանք է ասիկա, տրուած ըլլալով մեկ հատիկ մարդու զգայութեանց գումա՞րը, կազմուած այնքան զանազան բաժիններէ։

Մնացորդացի Փ. հատորը, Դժոյս, յոյս չունիմ որ ըլլայ նուաճելի այլես նուազած իմ ուժերէն։ Իր կիսին մէջ կտրուած, կործանած այդ գործին հոկայ առքն է սակայն որ գեռ կը յամափ ու կը մզէ զիս, գէթ հատուածակի՝ իմ պարտքին վճարսան։

Մաթիկ Մելիքիսանեանցը ճանչցայ անձնապէս, կեանքի գրեթէ սեմին, ինչպէս կ'ըսեն։

Իր ընկերոջը հետ, ան ըրաւ ինծի հետ իր հանգիպումը իբր յեղափոխական անանկ օրերու ուր այս բառը լսող ականջներն իսկ գատապարտելի էին մահուան։ Մեր ժողովուրդը — հոս նկատի ունիմ պոլսամերձ շրջաններու հայութիւնը — կարծես, այս գարուն սկիզբը մեղքը կը քաւեր ջարդուած չըլլալու։ Անոր գլխուն յօրինուած էին պայմաններ որոնց չէին մտածած հին ու նոր յաղթական ժողովուրդոնները իրենց գերիներուն համար։ Պէտք չէ սխալ կշռել տարողութիւնը սա հաւասառումին։ Մենք չենք պարծենար չունեցուած ազատութեան մը սնոտի, մուրացկան փառքով։ Բայց կը ճշգենք ուրիշ ստուգութիւններ։ Ինչ որ 1900-ը ըրաւ ամենէն անարդ, ախուր գերութիւնը

մեր պատմութեան, բացատրելի է թրքական բռնութենէն աւելի մեր հոգիին բացառիկ մէկ բարեխսառնութեամբը։ Կը հասկնայինք որ զերինք էինք. բայց ողբերգութիւնը հոն էր որ կորսնցուցած էինք գերութեան իմաստը, զգայաբանքը, նման չըլլալով մեր պապերուն որոնք կը հասկնային գերութիւնը երբ երբեք չէին ընդուներ իրենց գերի ըլլալը, քանի որ իրենց հոգիներուն խորը, չքեղ՝ կը բաղմէր իրենց ցեղային գերազանցութեան պատգամը։ Յետոյ չէինք հասկնար աւելի տարրական ճշմարտութիւններ։ Մեր հոգին, պոլսամերձ շրջաններ ու Պոլիսը մասնաւանդ, լայնօրէն իւրացուցած արեւմտեան գաղափարաբանութիւնը, ալ չէր սեղմուեր ըլլալը այն ձեւին մէջ որով եղեր էին մեր պապերը թուրքին հետ։ Իմ մեծ հայրս թուրքէն չէր տառապեր։ Բայց իր թոռը աշխարհ մտաւ քուրքը ապրելով։ Զեմ գիտեր, պատմած եմ տեղ մը. — մանկութեանս ամենէն հեռաւոր յուշը ծեծն է զոր կերայ թուրք գիւղի մը բաղնիքին մէջ։ Ես մօրս գիրկէն չէի բաժնուած տակաւին։ Ու ինծի տարեկից մանչ մը զիս փուեր էր գետին։ Մայրս չորցուց իմ կոկիծը բայց չչորցուց անոր հետքը իմ լման կեանքիս վրայէն։ Ի՞նչ ըրեր էի այդ տղուն։

Մեր յեղափոխականները անշուշտ ինծի պէս զիւղէ մը չէին գար։ Անոնք գաղիացի էին, սուս էին, գերման էին, անդպացի էին։ Բայց մեր ժողովուրդը՝ հիմնովին արեւելք։ Աս եր որ չկրցանք զգալ։

Պիտի զգուշանամ, որքան կարելի է, դատումներ բանաձեւելէ։ Այսօրուան մեր հոգեվիճակը շարունակութիւնն է այդ օրերու գաղափարաբանութեանց։ Շահուած։ — Կայ կէտ մը, ատ ալ՝ մեր գիտակցին է մեր պատրանքին։ Ազգերու երջանկութեան, ազատութեան հմայապատկերներուն բոլորանուէր մեր յարումը հերքուեցաւ նոյնիսկ այն ազգերէն որոնք ատոնց ճարտարապետութիւնը գասախօսեր էին մեզի։ Ու ի՞նչ սուզ զճարեցինք սա խեղճ փորձառութիւնն ալ, զոր լաւ կ'ընենք իրարուցինք սա խեղճ գարձառութեանը շահագործել, 900-ին, գիտակից ոչ մէկ դէմ երբեք չմտածելով շահագործել։ Զիմա, մեր շլմորումին մէջ, մեր Այսօր ճեղքուած է ճակատը։ Հիմա, մեր շլմորումին մէջ, մեր յիմարացումը մեզի մատչելի ընելու համար, իրար կը հարուայիմարացումը մեզի մատչելի ընելու համար, իրար կը հարուայիմարացումը մեզի 1900-ին պատանիներս հեռու էինք նման սրբապիղքանիին։ Ճենք, խելքի տասնաբանեաներ խորտակելով իրարու գլխին, ծենք, իրար աղէտը արդիւնքն ըլլար այդ տախտակներէն մէկ իրը թէ մեր աղէտը արդիւնքն ըլլար այդ տախտակներէն մէկ քանիին։ 1900-ին պատանիներս հեռու էինք նման սրբապիղք մտածողութիւններէ։

Քանին վար էի ես այդ օրերուն, ու նման այն հազար-
ներուն որոնք իմ գեղիս ու շըջանի միւս գեղերուն մէջ կը վա-
րանէին բաժնուիլ պատանութենէն, քանի որ իրենց սպասող
աշխարհը գոեհիկ խանութն էր արհեստներուն և կամ կրծուած,
կտուած, զողցուած հողին չերտը ուր արիւն պիտի թափուէր
պատառ մը հացի համար: Մաքէ ոչ մէկ փորձառութիւն, քանի
որ թաղային վարժարան մը և տարի մըն ալ վանական ընթացք
(Արմաշի Դպրեվանքին առաջին դասարանը) մը միայն ունէի
ինծի իրը մթերք: Վանքի այդ տարին գեռ կը թափառէր ետեէս,
իմ գիւղիս մէջ: Կ'ատէի այդ տարին ուր կը յիշեմ օրինակած
ըլլալ հարիւրէ աւելի տետրակ, որոնց կէսը նիւթ ունէր որքան
կը կարծեմ, աւետարաններուն մեկնութիւնը, մէկ չորրո՞րդը՝
ծանծաղապատում, տժգոյն, անխելք վերակազմութիւն, մեր
եկեղեցին պատմութեան, զրուած առանց ոճի, առանց հոգիի,
պարզ անուններու և թուականներու խաղարկութիւն: Աւելի
վերջը այդ պատմութեան հեղինակը (Ազգապատումը, Օրմաննեան
Սրբազն) գէշ ազէկ եղանակ մը ճարեց, վասնզի իր ժողովուր-
դին իրական կեանքին հետ հաղորդակցութիւն մը գտաւ, մեր
պատմիչները իրը այդ, այսինքն կեանք կարդալով ոչ թէ Վիէն-
նացիներուն նման իրքե բանասիրական մրցանքի կրկէս: Հա-
րթերաւոր այդ էջերուն մէջ ես ատեցի այդ պատմութիւնը, այն-
քան խորունկ էր ճանձրոյթը բան չըսող այդ մռայլ, անկանաչ
պատմումին: Երեսուն լման տարիներ պէտք եղան, այդ օրերէն
ասդին, որպէսզի սրբազրուէր իմ մէջ այդ սպաննող նողկանքը,
փարատէր ատելութեան ժանգը ու ես հասկնայի, սիրէի, խան-
դառ ու հպարտ, իմ ժողովուրդիս հոգիին այդ անզուգական
հանդիսասրահը, սրտառուչ, քաղցր, գեղեցիկ, մանաւանդ իւ-
րաւ: Ու խորհիլ որ սրբազրումի սա բախտը զլացուած է շատ
շատերու: Հարիւր տարի առաջ օտար եկեղեցիներ կը հրապու-
րէին մեր ժգուն միտքերը: Յիսուն տարի առաջ եկեղեցին դադ-
րած էր ինքիրմէ: Եւ սակայն հոն էր, է անիկա, մեր ամբողջ
պատմութեան խորհրդանիչ խտութիւնը. ոչ իրը տեղի՝ հոգեոր
պազարի, ծէսի, պաշտամունքի, առնուազն շէնքի, կառոյցի
հանդէս, այլ իրքե մարմին, զոյացութիւն՝ կազմուած մերդ ա-
րերուն ամենէն ազնիւ տարրերով: Ու այս տարրերը ձայն են,
արիւն, մարմար, սոկի, ապրչում ու բեհեղ, մեղք ու ապաշ-
մարդկեղէն հաստատ տախտակներու, ձեւերու վրայով: Մեր
կողմէ յօրինած, բանաձեւած հակազդեցութիւն՝ մեզ ընկճող ու

րէնքներուն դէմ, մեր ծաբաւին՝ արդարութենէ, բարութենէ, խաղաղութենէ, երկինքէ։ Դպրեվանքի այդ տարուան մը դասերէն իմ մէջ միակ անուն մը կ'ապրի, այսօր, եպիսկոպոսի մը անունը, Աղքիանոս։ Ու չեմ ալ զիտեր թէ ո՛ր հրաշքը միջամտեց որպէս այդ մէկ հատիկ բառը ազատէր ընդհանուր սուզումէն . . . :

Քսանն չէի մտած ես այդ օրերուն։ Ահաւոր տետրակները իրենց չարիքը տարածեցին մեր հին մատենագիրներէն իմ ընթերցութերուն ալ վրայ։ Կարծես նոյն ապիմաստութիւնը հասարակաց բարեխառնութիւնն ըլլար մեր պատմագիրներուն (աւելի վերջը մատենագրական հետաքրքրութիւններս պիտի յաջողէին սրբագրել պատանեկան այդ տպաւորութեանց անարդարութիւնը ու ես պիտի հասկնայի մեր մատենագիրները, իրենց բոլոր մեղքերուն հակառակ, դարձեալ իրը վկայութիւններ, միշտ իմ ժողովուրդէս զոր իր գրբախտութիւնը կ'ընէր կրկնապէս սրտառուչ ու յանկուցիչ)։ Ուրիշ ազգերու պատանիները իրենց անցեալէն ոչ թէ կը վանստուէին, այլ կը հաօնուէին։ Մեզի համար հակառակն էր որ տեղի կ'ունենար, վանուած այդ աշխարհէն, ստիպուած էի դառնալ ներկային։ Այդ ներկան՝ 1900ը։ Կատարուած էր մեր մատենագիրներէն ողբացուած աւերածներէն մէկը, անոնց չափ ընդարձակ։ Ու մանաւանդ թուղթերէ վեր իրականութեամբ մը։ Աղէտը քսուած էր մեզի։ Տեղ մը պատմեր եմ թէ ինչպէս Սստուածածնայ տօնին յաջորդ մէկ գիշերին մեր գեղը վազած էր ժամ, արդարի մեղաւորի բաժնած՝ կրակին ջուրը, ձէթը որպէսզի անուզ օծուած, այրէինք, թշնամիին չյանձնուելու համար։ Այս բաները կը պատմուին զիւրութեամբ։ Թող բախտը խնայէ ձեզի ու ձեր զաւկըներուն զանոնք ապրելու անորակելի պահճը։

1900-էն քիչ վերջն էր, վանքէն փախուստիս հետեւող քանի մը տարիներուն, որ ինձի տրուեցաւ խելամուտ ըլլալ մեր հակառագրին։ 1915ը յստակ չէր անշուշտ իմ մտքին։ Բայց աղէտ մը կը յօրինուէր։ Մաթիկ Մելիքսանեանցը կը լրացնէր, իրը հեռու հայրենիքին կենդանի պատկերը, իմ պատանութեան շատ չըջանը, զիս դարձնելով իմ ժողովուրդիս իմաստին, շատ աւելի պարզ, մարդկային ճամբով մը որքան չէին կրցած ընել ատիկա Արմաշի վանքին հարիւրաւոր տետրակները։

Կուտամ Մաթիկ Մելիքսանեանցը։ Կենդանագիրը կազմուած է անձնական, ամբողջ ու հարազատ տարբերէ։ Ապրեց աւելի վանքին հարիւրաւոր տետրակները։

ցայ հետը երկու շաբաթ, զիջում՝ զոր չեր ըրած ուրիշ ոչ մէկ տեղ։ Մարգն էր որ կ'երեւար։ Կենալը, զործելը, աշխատիլը՝ ուրիշներուն փառասիրութիւնը։ Իրը՝ տեսնել, նաևն նալ, սորվիլ մեր ժողովուրդը։ Մանուկ մըն էր, հակառակ մեծ զարգացումին։ Մնացած էր հայ, Մոսկվայէն մինչև իմ գեղը։ Գիտէի վտանգը որ կախ էր գլխուն ու յուսահատ բան էր ատիկա արդիւր չկրնալը։

Ի՞նչ որ կը պատկանի պատմական հարազատութեան իր ու ընկերոջը անհաւատալի ոգիսականէն, այսօր չեմ ենթարկեր մանրակրկիտ հետազօտութեան։ Մեր յեղափոխականներէն շատեր պատմած են իրենց յիշատակները։ Այդ էջերէն յառնող ընդհանուր տպաւորութիւնը շատ մօտիկն է անոր զոր ես առի Մաթիկ Մելիքսաննեանցէն։ Ու այդ մարդերը մէկ չէ, տասը չէ, հարիւր չէ, այլ հազարներ էին որոնք Կովկասէն ժամանած կամ ոչ՝ ելան մեր իսկ հողերուն ընդերքէն ու պտտեցան մեր լեռներն ու անդունդները ու պսակուեցան «Երկնային պսակով» ինչպէս կը պատկերեն միշտ զիրքերը։ Այսօր չեմ հարցներ ինձի անոնց ցեղաբանութիւնը։ Մաթիկ Մելիքսաննեանցն ու ընկերը մեռան բանտին մէջ (Մնացորդացի Բ. հատորը, Արիւնի նամբով կուտայ այդ նահատակութիւնը լրիւ)։ Թուրքերը արդարութեան ծարաւն ունին, արեան ծարաւին չափ զօրաւոր։ Ընթերցողը կը դրկեմ Արիւնի նամբովին։

Այսօր, մղձաւանջէն հեռու, յիսունէն շատ վեր, երբ աշատ երկրի մը մէջ կը մօտենամ այդ մարդուն, այդ օրերուն ու մասամբ այդ պատանիին ու յարակից տշխարհներուն, ահարեկում մը կը պաշարէ։ Քառսուն տարի առաջ, այդ պայմաններու ճնշումին զինովը, ինձի համար գժուար հասկնալի այդ մարզը, այսօր ալ չէ գագրած անկարելի ըսուելու չափ դժուար (հասկնալի) մնալէ։ Հայրէնէ չանդէսին (Ամերիկա, 1922-էն սկսող) մէջ լոյս տեսած հարիւրաւոր յուշագրութիւնները գեր ունեցան սակայն։ Մարիկ Մելիքսաննեանց (ներկայ հատորը) չի նուաներ անշուշտ հայ յեղափոխականը, իրը տիպար ու միսթիք, բայց կուտայ թելագրանք մը այն զգացումներուն, վիճակներուն մասին որոնք մերը ըլլալու էին այսօր, բոլորովին տարբեր անոնցմէ որոնք մեր ամենուն սեպհականութիւնը, միսն ու ոսկորն են գարձեր այժմ, երբ անկարող բացատրելու մեր աղէտը, կ'ալիւրենիք (բառը՝ հին իմաստով) ու իրարու գլխուն կը տեղանք ոչ միայն մեղագրանք այլէ անազնուութիւն, մոռնալով

այն բացառիկ իրականութիւնը՝ որ այս ժողովուրդին գերազոյն ապրումն էր յիսուն տարի առաջ, մեր գերութեան տարտարուխն վերև անկարան պաստառը՝ աղատութեան երազին, պարզ, իրաւ, ամենուն խօսող նոյն տաեն։ 1900-ին, ըսի, Մաթիկները հազար էին, սկսած մաքսի բեռնակիրէն մինչև ամենէն մաքրատաղանդ գրագէտը, ինչպէս հազար են ու աւելի այսօր մեր գաղութները երկառաւակող, քառահերձող մեծափառ ճճիները ուրոնք գաղութները կը խաչեն, ամէն օր քիչ մը աւելի, կոնսկնին տուած աս ու ան հաշուետախտակներու, մէկը միւսէն պղտոր, ամէն երանդէ դաւաճանութեանց հազցնելով զոյնզգոյն պաստառը աս ու ան զաղափարականներուն։

Ու եղած է, աւազ, իմ ալ պատանութիւնը, որ նոյնքան անկարելի կը թուի որքան իմ ծերութիւնը, երբ իմ աչքերը կ'իյնան իմ շրջապատին ու թիզ մը հողին որ կը սպասէ իմ տառապանքիս շիջումը ընդունելու։ Ո՞վ կանանչորակ գարունը մեր գերեզմանին ուր խոտը չէր զիտեր մեռնիլ։ Ու՝ ո՞վ լալկան, հոտած, բորոտ չորութիւնը սա սուրբ որակուած աշխարհներուն, ու մրկած, կոնծած ամայքի աղեկառուր հանդէսը ուր մահն իսկ կը վախնայ ինքնիրմէ։ Ու ճիշդ է ասիկա զարձեալ հոգեղէն ալ մարզին համար։ Ինչ որ զաղթաստանն է այսօր, ամբոխն է մարզոց որոնց խցուած է ամենէն խորունկ զզայարանքը, ան՝ որով ժողովուրդ մը ինքզինքը կ'ըլլայ, ատկէ ուժ կ'առնէ և ոչ թէ զայն կը ջանայ քանդել, իր մէջէն, ամօթ մը պակաս տեղաւորելու համար խլճի սեմին։ Բացի Ամերիկաներէն, եղեր եմ Սփիւռքի բոլոր հոծ ու կարեոր կայքերուն։ Եղեր իմ մանաւանդ ամէն զոյնէ ու խաւէ մարզոց ոլորտներուն։ Ու ամէն տեղ մարդիկ նոյնն էին։ Այսինքն՝ իմ տարիքիս մօտ, վեր, գեղազմաններէն մերժուած, աշխարհն նետուած ուրուականներ, բոլոր հոս այդ աշխարհն կը ջանար պատուհասել թերես իրենց գերազոյն մեղքը իրենց յիշեցնելու չարիքը յաւերժացնողներ նկատեցոյն մեղքը իրենց յիշեցնելու չարիքը յաւերժացնողներ նկատեցով։ Ողբերգութիւնը յիսունէն վերերուն, օտար, ուրացուած ու հերձուածող։ Ու անոնք որ հասեր էին քառսունի զոններուն, մարդեր էին, Տանթէի քաւարանին արժանի, զրկուած ըլլալով մարդեր էին, աւանդութեան, հոգիի պատկանելու բարիոր և է ժողովուրդի, աւանդութեան, հոգիի պատկանելու մաքէն կամ չարիքէն, քանի որ հոգի կազմելու իրենց շրջանը ծաքէն կամ չարիքէն, անապատին ու ջարդին ու կ'ապրէին մոռնալու, միայն խեր էին անապատին ու ջարդին ու կ'ապրէին մոռնալու, միայն միայն մոռնալու սարսափէն հալածական, իրենց զլուխնեռուն զինը սարսափով մարսել ջանալով ու չկրնալով։ Քսանին բուն զինը սարսափով մարսել ջանալով ու չկրնալով։ Քսանին ու երեսունին մէջտեղ ծաղկող տարրը ինծի կը թուի բոլորովին

նոր, օտար ժողովուրդի մը պատկանել։ Այդ տղաքը կը խօսին ու կը գրեն երկրին լեզուն ու կ'ապրին, բայց կ'ամչնան իրենց արեանը լեզուէն։

Մնացորդացը վկայութիւն մըն էր։

Այդ վկայութեան մէջ տախտակ մըն է Մարիկ Մելիքիսան-իսնցը։ Իր առիթով ես կը ներեմ մաս մը բան ազատել դարձ-եալ մեր պատանութեան աշխարհէն։

«ՄԱԹԻԿ ՄԵԼԻՔԻՍԱՆԵԱՆՑ»

(Անտիպ)

(Յաւելուած Մնացորդացի ԱՐԻԽՆԻ ՃԱՄԲՈՎ ԲԱՏՈՐԻԱՆ)

ՆՈՐ ՊՍԱԿԸ

(Հ. Ա. ՏՕՒԹ. ԵՎ) (*)

(Ուժին էլ կը նայէ Երանեալու բաշխելին վըսայ ու էլուստած հօրայի ու եղացածքուն: Յեղոյ կը բանայ, բաշխելը, ունի յը ուժիամակ մարդունք կը զարնե, հասունի հասունի ու Երանեալուն: Արյաքանչը ու ուսուր է և անեալին մէջ կը բերէ խորունի մէլահայշունին: Կը բանէ Մարդուած:)

Մարիամ. — Գայցին: (Կը հօրենաց):

Անձել. — (Կը նայէ աղջիւն առանց իւսուելու: Կը իւսույ նորէն սպեղներուն հետ):

Մարիամ. — (Հերածիք+բառած) Աս մէկը ինչո՞ւ առանկ լացի համ ունի:

Անձել. — Սաեղներն ալ աղջիկներուն կը նմանին:

Մարիամ. — Հաստ է գլուխս: Ինտո՞ր կ'ըլլայ:

Անձել. — Դուն հսու գալէդ առաջ, ուրիշ առաներ չե՞ս եղած:

Մարիամ. — Շա՞տ:

Անձել. — Աղջիկներ չկայիր՞ն:

Մարիամ. — Որքան կ'ուղես:

Անձել. — Ամէնն ալ կը իսնդայիր՞ն:

Մարիամ. — Խնդացողն ալ կար, լացողն ալ:

Անձել. — Աս ալ (սարնելով սուծին արիստ սպեղնին վըսայ ու իւնալով) ատ ախուր աղջիկներուն կը նմանի: Հասկցա՞ր հիմա:

Մարիամ. — Խելքս չի հասնիր: Ամօթ չէ ես:

Անձել. — Նայէ, աս ինչ պօռացող է: (Կը շաբնե սուծին սպեղնին):

Մարիամ. — Հա, Օրիորդ նուարզին ձայնին կը նմանի:

Անձել. — Ո՞վ է Օրիորդ նուարզը:

Մարիամ. — Դուն չես ճանչնար: Մինչեւ վերջը կը իւընդար ու կ'երգէք:

(*) Տիկին Մարգարեան, ամուսնալուծուած, չի կրնար այցելել իր աղջկան Անձելին որ կը մնայ հօրը տունը, խիստ հսկողութեան տակ: Իր աղջկան Անձելին որ կը մնայ հօրը տունը, խիստ հսկողութեան տակ: Օքտոնելով տնեցիներուն (հայր և հօրաքոյր) բացակայութենէն մայրը Օքտոնելով տնեցիներուն (հայր և հօրաքոյր) բացակայութենէն մայրը պատմնի կը մտնէ տուն, աղջիկը տեսնելու: — Վերցուած է Բ. Արարականին:

Անձել. — Նշանուած էր :

Մարիամ. — Հարկաւ :

Անձել. — Ուրախ էր, բայց ու :

Մարիամ. — Ուրախն ալ բառ ըլլար : Տէր Յիսուսուս : Միշակ քեզ եմ տեսեր, որ չի խնդար : Օրիորդ Փիշթօֆը իրաւունք ունի :

Անձել. — (Որո՞վ) Անոր խօսքը չընես պիտի : (Կը իւնայ : Աւելի հշու) Քեզի բան մը հարցնեմ. զուն ալ նշանուած եղած ես :

Մարիամ. — Յիսուս - Քրիստոս : Ատ ի՞նչ հարցում է : Հարկաւ : Մեր գեղին մէջ տասը տարեկան աղջիկը կը նշանուի :

Անձել. — Այդքան պղտի՞կ : (Կը ճոածե բայց երաշուն յևով ժը) Է, համ կ'առնե՞ն :

Մարիամ. — Ինչուդ է պէտք համը : Զըլլալն է գէշը : Անտունը որ հասուկ աղջիկ կայ ու նշան չի կայ, մեռել - տուն է :

Անձել. — (Կարեն իւնայի հետառները) Դուն ալ նշանածիդ հետ խօսած, խնդացած ես :

Մարիամ. — Զէ : Անտեղը քաղաք չէ : Մենք իրարմէ կը փախչինք : (Խօսութ իւն իսուսի երիսութեն ալ) Միւսուր Սինանին օրն է այսօր, չէ՞ :

Անձել. — Ուրիէ ուր ցատկեցիր : Ինչո՞ւ :

Մարիամ. — Անոր ալ պիտի չբանամ զուս :

Անձել. — Ինչ անխելք ես : Անիկա տունին մարդն է :

Մարիամ. — Թողլ ըլլայ : Հրաման չառի :

Անձել. — Ինչ գախկոս բան ես զուս :

Մարիամ. — Դուն գոնէ Փիշթօֆը նոր չես ճանչնար : Աանկ աչքերը ւարելէն փրփրի մը ունի որ, կարծես մարդ ուտէ պիտի :

Անձել. — Շատ վախցեր ես : Ով որ զուսը զարնէ, բանաս պիտի :

Մարիամ. — Խելքս չեմ կ'երեր :

Անձել. — Դուն ձգէ անիկա : Նշանածիդ հետ մինակ եւ զա՞ր բնաւ :

Մարիամ. — Աման զուն ալ : Ի՞նչ կեցեր խենթ խենթ բաներ կը հարցնես :

Անձել. — Անուշիկ Մարիամս, պատասխան տուր :

Մարիամ. — (Ակա իւն +աշբացած) Ի՞նչ սատանայ ես զուն : Ատեն ատեն, զիշերները մեր պարտէզը կուզար :

Անձել. — Դուն ալ . . .

Մարիամ. — Ես ալ ոտքերուս ծայրը կոխելէն սենեակէն դուրս կ'ելլայի ու շիտակ պարտէզ . . .

Անձել. — Ի՞նչ կ'ընէիք :

Մարիամ. — Ատիկա կը հարցնե՞ն : Դուք ի՞նչ կ'ընէք :

Անձել. — Մենք կը խօսինք :

Մարիամ. — Զի՞ք պատառուիր :

Անձել. — Դուքը միշտ բաց է, չե՞ս տեսնար : Չեմ թողուր :

Մարիամ. — Անանկ է նէ դուք իրար չեք սիրեք :

Անձել. — (Հեռացած) Մարիամ, ի՞նչ է ուրը :

Մարիամ. — Աէ՞րը : Ինձի՞ կը հարցնես :

Անձել. — Քեզի կը հարցնեմ :

Մարիամ. — Զե՞ս ճանչնար :

Անձել. — Ո՞ւրդէ ճանչնամ :

Մարիամ. — Մեզայ Տէր : Խենթ խենթ բաներ կ'ըսես :

գիտցած ըլլաս :

Անձել. — Իրա՛ւ : Կատակը մէկդի : Ի՞նչ է ուրը : Ե՞րբ
կ'ունենայ մարդ : Ինչի՞ն կ'իմանայ :

Մարիամ. — Տէր-Աստուած : Նշանուած աղջիկ ես նէ :
Ի՞նտոր չես ճանչնար : Նոր կ'իմանամ : Աչքդ անոր ճամբան չէ՞
հիմա :

Անձել. — Բնաւ : Զգայ, շատ աւելի զոհ կ'ըլլամ :

Մարիամ. — Զարմանալի բան : Բովդդ նստի, չե՞ս տաք-
նաբ :

Անձել. — Բնաւ : Աւելի կը պաղի արիւնու :

Մարիամ. — Զարմանալի բան : Զեռքը երբ բանես, չե՞ս

գողաբ :

Անձել. — Զէ, Մարիամ, չէ : Անանկ ցուրտ է անոր ներ-
կայութիւնը որ չեմ կրնար բացատրել :

Մարիամ. — Է, շիտակը խելք չի հասնիր ըստծներուդ :
Անանկ է նէ, մեղք բան է ըրածնին : Դուք իրարու համար չեք :
Ետքէն գժբախտ կ'ըլլաք :

Անձել. — Հիմա չե՞մ որ :

Մարիամ. — Հիմա ուրիշ է : Իմին գիտցածո, մարդ նշա-
նածին մօտիկը, որքան աւ խելօք ըլլայ բնութիւնը, նորէն կտոր
մը խենթ կը գառնայ : Սանկ թենք մը կ'առնէ : 0°, աչքիս կու-
գայ, նայէ : Իրարու փաթթուած ատեննիս, ստքերս կը կարէին,
կը հատնէին գետինէն :

Անձել. — Մէրը մարդը օդին մէջ կը բանէ ըսել է :

Մարիամ. — Մինակ ատ ըլլար : Խեղճ աղջիկ, այդքան
աւ կը կարդաս : Զե՞ն սորզեցներ :

Անձել. — Զգէ թուղթերը : Աւրիշ ի՞նչեր կ'ընէ անիկա :

Մարիամ. — Տղա՛յ: Անիկա ծերը երիտասարդ, երիտա-

սարգները մանուկ կ'ընէ: Անոր չկրցածը չի կայ:

Անձել. — Այդքան ուժով է:

Մարիամ. — Իրաւ չի զիտեր: Սուտ կը կարծէի: Հօել է
չե՞ս լսած: Աղջի՛կ, մեռելներն ալ կը վախնան անկէ: Անիկա
բերնով չի պատմուիր: Կրակ է, կրակ: Ինկած տեղը խոտ չի
բուսնիր ալ:

Անձել. — Կայծակին պէս:

Մարիամ. — Կայծակ է նորէն: Մէկ անգամէն
կ'առնէ կը տանի քեզի: Աս ուրիշ է: Օրերուդ հետ օր կ'ըլլայ,
ամիսներուդ հետ ամիս: Դուն կը հատնիս, ան կը շատնայ:

Անձել. — Դուն ունեցե՞ր ես տատնիը:

Մարիամ. — Ի՞նչ զիտցար ես: (Պատուա իւ շաբնեն վարէն):

Անձել. — (Պատուանեն իւ բանայ իւ նայէ, մէկն իւ բոցե և իւ
նեպուայ):

Մարիամ. — (Սուեն). Ո՞ւր:

Անձել. — Դուռը բանալու:

Մարիամ. — Ո՞վ է եկողը որ: Դուն ատանկ չէիր եղած:

Անձել. — (Ուրբէն ուսուր է սենեավէն):

Մարիամ. — (Վակէւաւ, իւ ամէլ երւէն ու ներս իւ բերե) Ար-
զիլած են, օզուլ:

Անձել. — Զգէ, խենթ ես դուն:

Մարիամ. — Խենթը ի՞նչ պիտի ըլլայ: Դուն ականջովդ
լսեցիր. ինծի ոզջ ոզջ կը մորթէ:

Անձել. — Զգէ կ'ըսեմ քեզի: (Վասով աղապէլ):

Մարիամ. — (Լաս բանայ) Զեմթոզուր: Դարելի չէ: Ո՞վ է:

Անձել. — (Ուրբէն նայէլը) Կին մը:

Մարիամ. — Ի՞նչ ո՞ւ կը դողաս: Ո՞վ է: Ի՞նչ կնիկ է:

Անձել. — Մարիամ ձգէ, երթամ: Մեղք է ինծի, նայէ
ինտոր կը դողամ:

Մարիամ. — Ով է, կ'ըսեմ, չես ըսեր:

Անձել. — (Լուս է, մէկն) Մաման է: (Կաւաց):

Մարիամ. — Մաման է: (Կաւաց) Ի՞նչ ընենք:

Անձել. — Մայրիկո է, Մայրիամ, մայրիկո: Երեք ամիս
է չեմ տեսեր: Զգէ երթամ:

(Պատուա անդամ ճըն ալ իւ նայէ, անելէ իւ նայէ):

Մարիամ. — (Մէլը բանայ) Փիշօֆիը: Հացէս կ'ըլլամ,
աղջիկ, ինծի ալ մեղք է:

Անձել. — Մամաս է, մամաս է: (Մէկն իւ նորմէն+ը աղապէլը)
Պատուհանէն ցատկեմ պիտի: (Կաւաց մարտահան):

Մարիսմ. — (Վաղըցք) Խելքիդ եկաւ: (Կը հըե իւհաց ժը դուրս: Սանդուխներուն վըսյին իւշտըսս յայնը +այլընուն: Մարիսմ պնակէ է և առջնուուր) Հացէս ըլլամ պիտի: Հացէս: (Դուրս է եւլէ: Բեմ պարուն է վըսյին օը: Աը մոնին հայր ու արջին քանդուուն իւտըս: Մայըս մէկ յէտուուն ուշիւն բրիւն է և մուսուն է և հանե գիլարին):

Անձել. — Մամաս, մամաս: (Կը համբարէ կապառունիւնունք: Երաբս է և նային, նորին է և համբարունին ըստ):

S. Մարզարեան. — Կարօտցա՞ր:

Անձել. — Մամաս, մամաս, անուշիկ մամաս: (Կը իշնոյ, սրբածնին ժէղին ժողովըշէք): Դուն չկարօտցա՞ր:

S. Մարզարեան. — Ուրիշ բանի չի նմանիր աս կարօտը: Բանս չէ աքսորն ալ աչքս առած եմ այսօր: Խենթենայի պիտի:

Անձել. — Ինչ լաւ զուզագիպութիւն: Պոլիս իջաւ:

S. Մարզարեան. — Գիտէի: Ամսուն երկուքն է: Պահպան պէտք է երթայ ստորագրելու իր թուղթերը:

Անձել. — (Աչերը հիշուցւ շաբել հայրին) Մամաս, ինչո՞ւ նիհարցեր ես:

S. Մարզարեան. — Քիչ մը: Դուն ալ նիհարցեր ես: Լաւ չե՞ս ուտեր կոր:

Անձել. — Գիտցածիդ պէս է տունը:

S. Մարզարեան. — Իմ վրաս կը խօսի՞ն:

Անձել. — (Լուս է):

S. Մարզարեան. — Պոլի՞ս:

Անձել. — (Գլուխուն) Այս:

S. Մարզարեան. — Ի՞նչ է:

Անձել. — Այս, մամաս, զուն ալ չըլլաս, բան մը չէ խենալը:

S. Մարզարեան. — Հայրդ կոիւ կ'ընէ՞:

Անձել. — Ինձի հետ, ոչ:

S. Մարզարեան. — Հօրաքոյրիդ հետ:

Անձել. — Միշտ:

S. Մարզարեան. — Եխթըլ ի՞նչ է:

Անձել. — Ինձմէ կը պահեն: Բայց յայտնի է որ քու վրագ կը դառնայ: Զիս տեսնելնուն պէս կը փոխեն: Բայց երեսնին չեն կրնար: Ատկէ կը հասկնամ:

S. Մարզարեան. — Քեզի կը նեղե՞ն:

Անձել. — Ես իրենց չեմ մօտենար: Բայց ինձի թող տուած չունին: Հօրաքոյրը կը հսկէ ամէն քայլերուս: Դեռ փողոց մը չեմ ելած մինակու:

8. Մարզարեան . — Զե՞ս հարցներ որ ի՞նչ ո՞ւ այսպէս կ'ընէ :
Անձել . — Պատասխանը պատրաստ է : Միւսի Սինանը այդպէս կ'ուզէ եղեք :

8. Մարզարեան . — Շատ կուզա՞յ :

Անձել . — Ամէն օր գրեթէ :

8. Մարզարեան . — Այսօ՞ր ալ : Պիտի գայ հարկաւ : Ի՞նչ կ'ըսէ :

Անձել . — Զեմ զիտեր, ի՞ր թէ անոնց կողմէն, ամէն բաժնը ատենը՝ կը պատուիրէ որ քեզի չմտածեմ : Վանտելս կուզայ :

8. Մարզարեան . — (Առաջինորդ) Իրմէն ալ կրնայ ըլլալ, առնոնցմէ ալ :

Անձել . — Օր մը այնքան առաջ գնաց որ սպասնալիք ըրաւ թէ նշանը ետ կ'ընէ եթէ իմանայ որ տեսնուած եմ հետք :

8. Մարզարեան . — Կը վախնա՞ս :

Անձել . — Զէ : Բայց չխառիկ ըսեմ, ես համ չեմ առներ այս տունէն : Մէկը թող ինձի ազատէ, ով կ'ուզէ ըլլայ : Ատոր համար է որ տակաւին կը դիմանամ կոր քեզի ըսուած նախաւինքներուն :

8. Մարզարեան . — (Առաջինորդ և Էմանց) Ամենէն չատ ան իւրաւունք ունի նախատելու :

Անձել . — (Գարմացած ու Քշոստ) Այնքան մեծ մա՞րդ է որ :

8. Մարզարեան . — (Աը Նայէ Խոշնակի, Էւս Քըսիսով ու Էնդինը Առաջ) Ամբողջ ըրածը խաղ է, աղջիկու : Անիկա զրամէն զատ բան չի ճանչնար :

Անձել . — Ինչ զզուելի է, տեսնասու : Ամէն վայրկեան բերնէն չի ձգեր : Ես սկլիզբները ինչ երազներով սպասեցի իրեն : Հայրիկին ըսէ, հայրիկին ըսէ, հինգ հազարը քիչ է, քիչ է, թող տասնի բարձրացնէ : Ժամ մը եթէ խօսի, հաւաքէ բառերը ու առոնցմէ զուրս բան չես գտներ :

8. Մարզարեան . — Դուն ալ զիտեր ես ըսել է : Նորէն առջի պէս իրարու զէմ պա՞զ կը մնաք :

Անձել . — Սկսած օրէն մինչև հիմա քայլ մը մօտեցած չէ հոգիս : Ե՞ս եմ մեզաւոր, մայր, ըսէ : Դուն գոնէ կը հասկնաս զիս : Ինչո՞ւ այսքան տգէտ եմ ես :

8. Մարզարեան . — Լաւ է որ տգէտ ես : Վիճակդ սոսկալի ըլլար պիտի :

Անձել . — (Վախնած) Ինչո՞ւ, ինչե՞ր կ'ըսես :

8. Մարզարեան . — Ես այսքան կ'ըսեմ : Շատ չանցնիր, սա տղան իր գոյնը բոլորովին դուրս կուտայ :

Անձել. — Այսինքն :

Տ. Մարզարեան. — Տեսնես պիտի : Անիկա ամենէնքն քիչը տասը հազար ոսկիի պէտք ունի, զիրք մը շտկելու համար : Հայրիկդ պիտի տա՞յ այդ գումարը :

Անձել. — Դուն ինձմէ լաւ կը ճանչնաս : Կը մեռնի, նորէն չի տար : Արդէն միւսի Տինանեանին դասն ալ կտրէ պիտի :

Տ. Մարզարեան. — Բարբարո՞ս : Դրա՞մին համար :

Անձել. — Հարկաւ :

Տ. Մարզարեան. — Առ մարզը մեռնէր, գանկը ոսկիով լեցնէինք, անանկ թաղէինք, թերես կշտանար :

Անձել. — Մի ըսեր այդպէս, մայր : Շատ տխուր է, անանկ տխուր որ լալս կուգայ երբեմն :

Տ. Մարզարեան. — Տիո՞ւր : Չեմ յուսար :

Անձել. — Շատ փոխուած է : Ո՞ւր է ան հացը առանց թարթելու գործ տեսնալու պէս ուտող մարզը : Աեղանին առջե տեսայ որ պատառները քիթին կը զարնէ : Ասիկա յաճախ պատահեցաւ : Լալը պակաս է :

Տ. Մարզարեան. — Կուլա՞յ :

Անձել. — Տեսած չեմ, բայց . . .

Տ. Մարզարեան. — Դուն կուլա՞ս :

Անձել. — (Պաշտէ ոռ ուրբոռ, ժողով ճը մեյն) :

Տ. Մարզարեան. — Ինչո՞ւ կուլաս : Ե՞րբ կուլաս :

Անձել. — Երբ սենեակս առանձնանամ : Ինչո՞ւ այսպէս ըլլար, ինչո՞ւ, կը հարցնեմ ես ինձի, ու արցունքը ինքնիրենը կը քալէ :

Տ. Մարզարեան. — Ախ, ատ ինչուն, ատ ինչուն : Աղջիկս, Աստուած քեզի ողորմի եթէ կայ : Սիրել սորվէ : Անձել. — (Ստրատէն) Չեմ զիսեր, մայր, չեմ զիսեր : Ասոր համար՝ թափած լացս : Ինչո՞ւ : Ուրկէ կուգայ այս պաղութիւնը իմ մէջ : Քիչ առաջ Մարիամին ատ է կ'ըսէի : Դուն ալ հասկցած ես ըսել է :

Տ. Մարզարեան. — Հանդարտէ, սխալ կը հասկնաս կոր : Ես քեզի չէ որ կ'ուղղեմ խօսքը : Քու վրայէդ ես հայրդ կը են Հայրիկի չէ ուղղեմ խօսքը : Քայն ու սէրը նոյն բաներն են : Հայրիկդ կեանքին մէջ չէ լացած :

Անձել. — (Եթ հոգածութեան շաբանակելով) Կը սառիմ, չես զիսեր :

Մարիամին, երբ գայ : Աչքս ժամացոյցէն չի զատուիր :

Տ. Մարզարեան. — Տարի մը առաջ ես զէմ եղայ այդ նշանին ու ատոր համար ըրին : Կրթուած տղայ, Բժիշկ : Երես

միայն : Հայրդ ալ մըջիւնին վրայ չի կոխեր . անցնող հաւուն
բարե կուտայ : Բայց հոգի՞ն :

Անձել . — Հոգի՞ն : Ան ուրիշ բան է չէ՞ , մամա :

Տ . Մարզարեան . — Հոգի՞ն : Չերեւցածն է : Եկու տես որ
ամուսնութեան մէջ ուրիշ ոչ մէկ բան արժէք ունի : Վայ եթէ
երկու կողմերէն մէկուն պակսի անիկա :

Անձել . — Ի՞նչ կ'ըլլայ (անձիսնեամբ) :

Տ . Մարզարեան . — Ինձի պէս զաւակս , ինձի պէս : Դըժ-
բախս կ'ըլլայ :

Անձել . — Հայրիկը չա՞ր մարդ է :

Տ . Մարզարեան . — Գառնուկի չափ բարի , բայց հոգի
չունի :

Անձել . — (Մասձիսոր) Լաւ չեմ հասկնար կոր , ինչ ըսել
կ'ուզես :

Տ . Մարզարեան . — Գոցէ , լամ պիտի :

Անձել . — Զէ , մամա , չէ : Մի լո՛ր : Ես չեմ հարցներ :

Տ . Մարզարեան . — (Աը շայէ Քը բարդ նորէն համ-
բուրեմ քեզի : Ի՞նչ զեղեցկացեր ես :

Անձել . — Եիհար ըսիր , չէ՞ :

Տ . Մարզարեան . — Եիհարութիւնը աւելի վայեր է : Ա-
նուցեր , սիրտ առնող բան մը գարձեր ես : (Աը Քենայ) Ախ , իմ
զաւակս , ձագուկս : Քեզ ինչ երազներով , ինչ երազներով եմ
մեծ ցուցեր . . . ու հիմա (Ժօդ և Համար . . .) :

Անձել . — Զէ , մամա , չեմ ուզեր : Նայէ , խոշորցան աչ-
քերդ : Գոնէ այս տեղ մի լար :

Տ . Մարզարեան . — Զեմ լար : (Թաշինակունչը Քը իւն է իւ բանէ :
Յերայ չէրնաւը շաղել իւն+չին+ը յեւ+Եը իւ բանայ) Խմին հրեշտակի
պէս մաքուր , անհնման աղջիկս : (Աը +աշէ ուժին , իւ համբուրէ ,
արած արած , շար շար , յերայ Երեւը իւ դնէ անոր Երեսին) Ես իմ ամ-
բողջ երիտասարդութիւնս , ամբողջ զեղեցկութիւնս , ամբողջ
հոգիս քեզի եմ անցուցեր : Ամէն օր կտոր մը բան , մորթէս
զիծ մը , հոգիէս լար մը , աչքերէս պուտ մը քեզի եկած է : Ու
գուն հիմա : Գոնէ ինձի պէս չըլլաս :

Անձել . — Այգակէս մի խօսիր , մամա :

Տ . Մարզարեան . — Ելիր , քալէ , տեսնամ նորէն , նայիմ
ետեէդ : (Աը +աշէ նորէն , իւ Քաղինու ամբողջ մաքինչը) Ես ինձի կը
տեսնամ , ինձի , կենդանի հայլիի մը վրայ , քու վրադ , Անձէլ :
Ախ , Տէր Աստուած , ի՞նչ զեղեցիկ է , որքան մօտիկ սակայն
գժբախտութեան :

Անձել. — Հիմա ինչ բարի ես, մամաս Դուն անդամ չը հաւատաս պիտի:

Տ. Մարգարեան. — Ուրիշ անդամ չա՞ր եմ եղած:
Անձել. — Ինձի՞ հետ Երբեք: Բայց հայրիկին հետ կոխ ըբած ատենդ տարբեր մէկն ես: Դուն չես յիշեր հիմա:

Տ. Մարգարեան. — Դուն չես հասկնար առ տագնապները:
(Կը կենաց) Ես քեզի շատ ըսելլիքներ ունեի: Բոլորն ալ միտքէս ելան:

«ՆՈՐ ՊՍԱԿԸ»

(Անժիայ)

≈ 100 =

ԱՐԵԼԻ ԱՆԴԻՆ

Գ. Ա. ՐԱ. ՐՈՒ. Ա. Ծ

ՏՎԱԲԻ. Խ. (*)

ՆՈՑՆԵՐԸ ԵՒ ԱՆԱՆԻԱ

Անանիա . — (Երկու բևերէն բանառած : Դեմքը լավերու մէջ, հա-
զէ պեսանել) Օրհնեալ է Աստուած : Հասայ :

Հազարապետ . — (Առաջնորդին) Հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ
չէ յարգուած ժամանակը :

Հայկ . — Ճիշդ հակառակն է որ կը հասկնաք, հասկցած
էք, պիտի հասկնաք : Ըրինք կարելին որպէսզի սա մարդուն
խնայուէր սա տեսարանը :

Հազարապետ . — Երիտասարդ, մի ստեղծեր անօգուտ ու
աւելորդ յուղում:

Հայկ . — Արցունքը, յուղումը, սա բոպէին, իրենց պակ-
սելովն է որ պիտի ըլլային անմարդկային : Հայր է անիկա : Ու
աշխարհ չի ձանչնար զօրութիւն մը այդ զգացումը յաղթահարող :

Հազարապետ . — Ասոր համար էր անշուշտ որ քեզ ուզեց
փախցնել :

Հայկ . — Անանիա Ամպէրին տղան չէ փախած : Զի կրնար
փախչիլ :

Հազարապետ . — Բայց կրնայ կնիկի լաթ հագնիլ :

Հայկ . — Ազնուութիւն, առնուազն մարդկութիւն : Ըրէք

(*) Տարագրութեան օրերէն : Քաղաքի մը կուսակալը զիշած է
քաղաքը զերծ պահել տարագրութենէ պայմանաւ որ ազգային առաջ-
նորդարանը յանձնէ կուսակցական երիտասարդները : Առաջնորդը, քա-
ղաքական ժողովը չեն կրնար իրենց ձեռքով ցանկը կազմել այդ երի-
տասարդներուն, մասուցանելու համար կառավարութեան : Ոստիկանա-
կան հազարապետը ծեծի տակ սպաննած է ազգային ժողովականներուն
տղաքը ու բերած եկեղեցի, անոնց դիակները, սպանաւով ամբողջ ժո-
ղովուրդը տարագրել : Ատենապետ Անանիա էֆէնտիին տղան որ թուրք
բարեկամի մը միջոցով հեռացուած էր քաղաքէն, լուրը առնելուն կը
դիմէ եկեղեցին, մինչ իր հայրը, իր ընկերներուն մահացումէն վերջ
դարձեալ ծեծի տակ, տուն է տարուած, կուսակալին և բարեկամ քոմի-
սէրին միջամտութեամբը : Երիտասարդները — կուսակցական — հաւաք-
ուած են ժամ, վերջին հաղորդութիւնը առնելու : Անանիա Ամպէր կը
ձգէ անկողինը ու կը հասնի հաղորդութեան արարողութեան :

գոնէ զիջում ձեր աստիճանին։ Ժանտարմա մը վայելչութեամբ կը խօսի սուտը։ Փաշա^o մը։ Դուք չեիք անշուշտ իմ կռնակէս առնողը ֆէրաճէն։ Ու դուք տեսաք որ Անանիա Ամպէրին տղան ձիու կռնակին մտաւ ձեր պաշտօնատան բակը։ Ոչ հպարտութիւն։ Ոչ մեծամտութիւն։ Ոչ ալ խուլիգաննութիւն։ Ուղղակի։ Եկայ որ ազատեմ ուրիշները։ Այս ամէնը յստակ են ձեզի ու կը զարմանամ թէ Գերմանիա ըրած փաշա մը ինչպէս կը ներէ իրեն խղճմտանքին ըսել այդքան անգոյ ամբաստանութիւններ։

Առաջնորդ. — Հայկ, մի խօսիր բաներ որո՞նցմէ չի գար, չէ գալու որ և է բարիք։

Հայկ. — Ես անդին եմ բարիքէն ինչպէս չարիքէն։ Այս մարդը վեր է նախատինքէն, իր ամենազօր գերովը միւլիոններու կեանքին վրայ։ Այս մարդը վեր է գութէն ալ, իր արեան գարերուն պաշտպանութեամբը, թեներովը։ Մեզի չիյնար ւալ, ինչպէս մուրալ։ Ոչ ալ մեր ճակտի զիրը անարգել։

Անանիա. — Տղա՛ս, ձայնդ կ'առնեմ. բայց ո՞ւր ես։

Հայկ. — Հոս եմ, հայրիկ, դասին մէջ, ընկերներուս քով։

Անանիա. — Քեզ կը հրամայեմ որ ըլլաս կարճ։

Հայկ. — Կարճէն ալ կարճ եմ, հայր։ Իմ ըսելիքներս հազարապետին երեսին։ Բայց գուն այնքան շատ բաներ սոր- վեցուցիր ինծի։ Դուն խօսեցար մարդոց ամէն տեսակներէն։ Վայց կը պակսէր քու նմոյշներէդ ան որուն անունն է Գերմա- նիա ուսած հազարապետ Աէլիմ փաշա։ Ո՞վ է դրեր սիրտին հիմը այս մարդուն ու նմաններուն։ Ո՞ր Աստուածը։

Առաջնորդ. — Լուսարար, վարագ՛յրը։

(Կը բացուի Հայոց յշը)

Ց Ե Ս Ի Լ Զ.

ՆՈՅՆԵՐԸ ԵՒ ՔԱՀԱՆԱՆ

Քահանան. — (Զէւսպատու) Խաղաղութիւն ամեննցուն։

Գլիրներ. — Եւ ընդ հոգւոյդ քում։

Սարկաւագ. — Աստուծոյ երկրպագեցուք։

Գլիրներ. — Առաջի քո, Տէ՛ր։

Քահանան. — (Սէլլը յեւ-ին, բառաւով ժառանգութէն) Ի սո՞ւրբ, ի սո՞ւրբ պատուական մարմոյ և յարենէ Տեսան մերոյ Յիսուսի թրիստոսի։ Ճաշակեցուք որբութեամբ որ իջեալ ի յերկնից բաշ- թրիստոսի։ Ճաշակեցուք որբութեամբ որ իջեալ ի յերկնից բաշ-

թիւն և թողութիւն մեղաց : Սազմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերում : Սազմոս ասացէք երկնաւոր թագաւորին մերում անմահի որ նստի ի կաս քրովբէականս (վարչուցը և էլեկտուն) :

(Ժողովարձը, ուղիւնելը, առաջորդը, երկուառութելը և ձերադին : Կանքան են +ով +ով հաղորդուելո՞ն ու +մուելը) :

Դպիրներ . — Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Տէր ողորմեա, Տէր ողորմեա :

Փողովուրդ . — Տէր ողորմեա, Տէր ողորմեա :

Դպիրներ . — Ամենասուրբ երրորդութիւն,

Տուր աշխարհիս խազաղութիւն

Տուր զերելոց ազատութիւն

Ննջեցելոց արքայութիւն :

Փողովուրդ եւ դպիրք . — Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Տէր ողորմեա, Տէր ողորմեա :

Սարկաւագ . — Սազմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերում, ձայնիւ քաղցրութեամբ զերզս հոգեսրու :

Դպիրներ . — Օրհնեալ է Աստուած .

Քրիստոս պատարազեալ, բաշխի ի միջի մե-

րում, ալէլուիս :

Զմարմին իւր տայ մեզ կերակուր և սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ, ալէլուիս :

Մատիք առ Տէր և տոէք զլոյս, ալէլուիս :

Ճաշակեցէք և տեսէք, զի քաղցր է Տէր,

ալէլուիս :

Օրհնեցէք զՏէր յերկինս, ալէլուիս :

Օրհնեցէք զնա ի բարձունս, ալէլուիս :

Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակը նորա,

ալէլուիս :

Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա,

ալէլուիս :

Սարկաւագ . — Երկիւզիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հազորեցարուք . . .

(Միւշ երկուառութելը և հաղորդուելն, ուղիւնելը և երգելն) :

Անանիա . — Արքազան Հայր, զիս մի մոռնաք :

Առաջնորդ . — Հայր, բեր հայրիկը :

(Հայտ է ճեղչէ ժաղժութելը : Գրիան ե քրենե էր հայրը ոքուն էնիւն է երկուառութ անը սոսին) :

Անանիա . — Մեղայ Աստուծոյ, մեղայ Աստուծոյ : Մեղայ ժեր բոլորին ներումն ու ազօթքը կը խնդրեմ սա բոպէին :

Առաջնորդ. — Աստուած թողութիւն շնորհեցէ :

Անանիա. — Իհսան պէտք է, օրը չեմ զիտեր ինչպէս իրկուն կ'ըլլայ : Տղաս կը յանձնեմ քեզի : Փաշա հազրէթլէրի, մեր կրօնքը մեզ կը սորվեցնէ աղօթել զիրենք նեղողներուն, հաւած ողներուն համար ալ : Գաղանիքներու Աստուածը տայ քեզի ալ քու սրտիդ չափովը : Կաւին վրայ որ մեր մարմինն է, մեղքին հետքը արեկին մէջ կը չորնայ : Յիշէ սա ժամը, սա տղաքը, սա հայրը : Ու խորհէ օրին որուն մէջ քեզի պիտի ներկայանայ ըրածներուդ կշիռը արձանագրող ձեռքը : Պատրաստէ պատասխանդ :

Քահանան . — Եեցո՞ւ, Տէր, զժողովուրդու քո և օրհնեած զժառանգութիւնս քո, հովուեա և բարձրացո զոսոս յայսմ հետէ մինչեւ յաւիտեան (ահանձնան իւ դաշնայ իորուն որուն վարժուաց էածնիւ դիմուու) :

Առաջնորդ. — Օրհնեալ է Աստուած :

Հազարապետ. — Աւարտած է :

Առաջնորդ. — (Ուստից պարտավոճութւու) Օրհնեալ եղերուք ի չնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք խաղաղութեամբ և Տէր եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ ամենի :

(Ժաշկաւութւ իւ պարտապատճեն դաստիարակութւու և արտադիմուու իւ աշաւու իորունի լուսաւուն մէջ) :

Հայկ. — Հայր, զիր ձեռքդ գլխուու :

Անանիա. — (Եացածէ գլուխու ուստի) Մազերուդ զգուանքը զտայ, տղա՞ս : Օրանիդ եղերքը կը զգամ ինքզինքու, այնքան սուս է միջոցը ուր կը պառկին քսանըհինդ տարիներդ : Այն սուս է համբուրէի այդ ազնիւ հասկը որ մեր արիւնին ծառատեն կը համարին եմ ալ կեանքէն : Ինծի կուգայ զիկն էր զլխուդ : Հիմա անդին եմ ալ կեանքէն : Ինծի կուգայ որ իմ արիւնիս բոլոր ուժերը կ'ընկըմին, կը հալին ինչպէս որ իմ արիւնիս բոլոր ուժերը կ'ընկըմին, կը հալին ինչպէս ծով սուզուող ուռկանը քու ժատազ մարմինիդ անդունգներուն ծով սուզուող ուռկանը քու ժողովուրդդ : Կ'օրհնեմ քեզ, քեզմով այդ ժողուրդը կ'ապրի քու ժողովուրդդ : Մոոցիր թէ մեծահարուստ մէկն էիր : Քեզի կտակեղովուրդը : Մոոցիր թէ մեծահարուստ մէկն էիր : Քեզի կտակեղովուրդը ոչ վրէժ ունիմ, ոչ ալ բարիք : Այս քաղաքը կը յիշէ իմ միք ոչ վրէժ ունիմ, առ ամարիք կ'անցնին դարերը : Ու կ'անցնին փառքերը, ամայս աշխարհը : Կ'անցնին դարերը : Ու կ'անցնին փառքերը, ամայս բոպիկ ոտքերը, հոգ մտած ատենս : Այս քաղաքը պիտի տեսնէ բոպիկ ոտքերը, հոգ մտած ատենս : Այս քաղաքը պատասխան պատասխանութիւնները, անդթութիւնները : « Զանցնիր այս ժողուրդը », ըստ առտուն մէկը իմ ընկերներէն որոնք բոլորն զովուրդը », ըստ առտուն մէկը իմ ընկերներէն որոնք բոլորն զոցեցին իրենց աշխարհին կեանքը : Տղա՞ս, բարի հանաւ ալ զոցեցին իրենց աշխարհին կեանքը : Տղա՞ս, բարի հանաւ պարհ : Բու և ընկերներուդ ոտքերուն տակ քարը դառնայ պարհ :

բատ գետին։ Զարիքը ձեր մարմնին վրայ ծաղիկն ըլլայ բարիքին։ Ու Տէրը ինքը ուղղէ ձեր գնացքը, միշտ արդարութեան, միշտ գութին, միշտ օգուտին, ուրիշներու բարիքին ճամբաներէն։ Զեր պապերուն նման որոնք լեռները չենցուցին անապատները սոտաններու փոխեցին։ (Ես-նշը էը +ինայ: Թէ՛լ ցնցում ճը)։

Առաջնորդ. — Անանիա էֆէնտի, կը բաւէ, յոզնեցաք։
(Ու մէկ յայն)։

Առաջնորդ. — Անանիա էֆէնտի, Անանիա էֆէնտի (իւ շնչե) Անանիա էֆէնտի։

Քահանաները. — Օրերը ձեզի, Անանիա էֆէնտի մեռաւ։ Հայկ. — (Գրէելով հայրը իսոբծ+ին լըն ուստած+ին վրայ ու լըները լըներուն) Մեր պապերուն նման, հայր, մեր պապերուն նման։ Տղա'ք, քաղեցէք։ Մեղմէ անդի՞ն, Աւելի անդին։

Ա.արագոյն

«ԱԻԵԼԻ ԱՆԴԻՆ»

(Ա.Յիպ)

Ա. ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

ՈՒԹՈՒԱԳԻԾԵՐ^(*) ՄԵՐ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՆԵՐՆ

Ժ. Բ. Դ. Ա. Բ.

ՄԱՐԴԸ

1. ա) — Ծննդաբանութիւն. — Ծնորհալիի քրոջը և կամբը Օչին իշխանին զաւակն է, աւազանի անուամբ Ամբատ, որուն ծնունդին շուրջը սրտառուչ աւանդութիւններ կազմուած են, քերթուածի մը չափ գեղեցիկ։ Ուշացող ժառանգն է անիկա կամբը առունին, ուխտով մը գրեթէ բռնի կորզուած երկնքի գութէն։ Աւանդութիւնը տռամաթիկ գոյներով կը ներկայացնէ մանկան վայելլութիւնը, չնորհը, ու առոյդ կորովը, այնքան որ այդ մանկահասակ գեղեցկութեան վայելքին մէջ իշխանն ու իշխանուհին կը մոռնան զինը այդ զաւկին։ Ծանր հիւանդութիւն մը զիրենք կը դարձնէ իրենց ուխտին իրազործումին։ Ու տղեկը առնուելով զգեակէն կը յանձնուի այդ օրերուն հոչակ հանած Սկեւոա վանքին։

բ) — Պատանութիւն եւ դասիարակութիւն. — Կանխահաս տղայ մըն է։ Իր մեծաւորները հիւացման մէջ ձգելու աստիճան։ Հեռու է իր տարիքին բոլոր ախորժակներէն։ Իր հաճոյքը կը կազմեն առանձնութիւն, ընթերցումը, խոկումն ու աղօթքը։ Կը խորհիմ թէ առջի պատանութեան այս վարժութիւնները պիտի դիմանային իր կեանքին ամբողջ տեսողութեանը, որպէսզի գործունէութեան բաղդատարար քիչ տարիներուն մէջ անիկա կատարած ըլլար այնքան ընդարձակ վաստակ, եկեղեցւոյ սպասը իր խոնարհագոյն աստիճաններէն, վանական կենցաղը իր խոսափոյն պայմաններուն մէջ, դարձեալ կը խորհիմ, անոր տուած են բուռն, անհանդարտ, խստեռանդն գործելու կերպը, որով կը զատուին իր կեանքն ու գործը իր ժամանակի հանդարտ, խոհեմ, հայրագորով հայրապետներէն։

(*) Մեր հին գրականութեան զանազան դէմքերուն ու շըջաններուն մասին խօսուած դասեր են առոնք։ Ժ. Բ. Դ. Ա. Բ. պարը, որմէ վերի կտորը, գրական քննադատութեան տեսակէտով ամբողջացած աշխատանք մըն է։

թէ ինչ սորված կրնար ըլլալ Ամբատը՝ պատանին, իր հօրը հովանաւորած վանքերուն մէջ, կը մնայ խնդրական։ Դիտենք սակայն թէ անիկա կը խօսէր յունարէնը՝ յոյն իմաստասէրները ապշեցնելու չափ գեղեցկութեամբ։ Աւելի վերջը երբ Պոլիս կայսեր նախագահութեամբ կրօնական ժողովի մը կը մասնակցի, կ'ընէ անմռուանալի տպաւորութիւն։ Իր մէկ կենսագիրը սապէս կը պատկերէ այդ վիճակը։ «Մին մարդ ամէնքը գերազանցեց»։ Դիտենք որ խաչակիւրներու արշաւանքով Ռուբինեանց հարստութեան մէջ լատիներէնը ստացաւ բարձր շահեկանութիւն։ Լամբրոնացին կը խօսէր, կը զրէր ալ այդ լեզուով պապերուն և կայսրերուն հաւանութիւնը գրաւելու աստիճան։ Իր կենսագիրները կը խօսին ասորերէնէ թարգմանութիւններուն մասին։ Յիշատակութիւն մը չկայ աքարերէնի մասին։ Բայց տրուածը բաւէ ցոյց տալու թէ որ աստիճան ընդարձակ գործունէութեան կեզրոնն էր այս մարդը։ Պէտք կա՞յ ճշգելու թէ բոլոր այս ստացումները միջոցներ էին աւելի բարձր նպատակի մը — իր մտքին տալու ծանրութիւնը իր ժամանակի լիակատար ուսումներուն։ Եկեղեցւոյ հայրապետ մըն էր ան ու զիտէր ամէն ինչ որ անհրաժեշտ էր բարձրաստիճան եկեղեցականի մը համար։ Որ խոկալու, գրելու, վարելու, հովուական պաշտօններէն անզին ունի ճակատագիր մըն ալ քաղաքական տարողութեամբ։ Ան կը ներկայանայ մեզի իրեն նուիրակ երկու մեծ եկեղեցիներու — յոյն և լատին — միացման գետնին վրայ։ Դեռ պատանի հօրը կամքն ու կտակն էր զի՞նքը տեսնել Սկեւու վանքին առաջնորդ և վարիչ։ Իր խուսափումները, մատաղութիւնը անբաւական եղան սակայն։ Ներսէս Շնորհալին 18 տարեկան հասակին մէջ զի՞նքը ձեռնադրեց քահանայ, կարգին հետ տալով նաև իր քրոջը տղուն իր խոկ անունը, Ամբատը կ'ըլլայ Ներսէս Լամբրոնացի։

զ) — Սկեւու վանքին ուսուցչութենէն մինչեւ Տարսոնի արքեպիսկոպոսութիւնը, 30 տարուան սուլ միջոց մը։ — Ներսէս Լամբրոնացի մեզի կը ներկայանայ շատ ուշագրաւ նկարագրով մը, ատիկա՝ մշտարթուն եկեղեցականի մը, մեծ երազներ հետապնդող տեսանողի մը և կեանքի դժուարութիւններուն մէջ անդագար հակառակութիւն ստեղծող և զանոնք հարթելու համար ինքզինքը սպասող տարօրինակ մարդու մը։ Կիլիկիոյ իշխանութեան ամենէն կարեւոր մէկ քաղաքին — Տարսոն — Քսանամենի արքեպիսկոպոս ըլլալ, հէքեաթային լուսապսակ մը կը բերէ այդ գէմքին։ Գործօն, սպասարկութեան միշտ

սպատըաստ սա մարդը՝ նոյն ատեն հայեցողական ձեռնարկներու սիրահար մըն է: Կը նշանակէ թէ այդ մարդուն ձեռքէն զրիչը չէ ինկած մինչև իր մահը: Քանի որ իր անունով մեզի եկած մեկնութիւնները միայն կը բաւեն մեզի յստակ նկարելու մշտագործոն այս միտքը: Աշխարհէ հեռու վանական առանձնութեանց մէջ, գժուար պիտի չըլլար ըմբռնել Լամբրոնացիի մեկնողական վաստակը, բայց զրիթէ կեանքին կէսը ձիու վրայ անցուցած, արքունիքէ արքունիք վազած այս եկեղեցականը ե՞րբ ժամանակ է գտած իր զրաւոր վաստակը իրագործելու, կը մասյ զարմանալի:

Մեր օրերու պապական նուիրակի մը վայել ընդարձակ ասպարէզ մըն է ներսէս Լամբրոնացիի երեսնամեայ գործունէութիւնը:

դ) — Գործունեութիւն եւ անոր մեջ մեծ բուականներ. — Ներսէս Լամբրոնացիի գործունէութիւնը, զիւրութեան համար, կը տեսնեմ երկու մեծ երեսներու վրայ: Ատոնցմէ առաջինը նուիրակային, եպիսկոպոսական, ներկայացուցչական իր գործունէութիւնն է, ամենէն արժէքաւոր մասը թերես այս մարդուն և ամենէն աւելի վիճելին: Դեռ 16 տարեկանին անիկա իր հօրը չըջանակին մէջը ինկող Սկեւոա մեծ վանքին առաջնորդ ընտրուելու արժանիքներ երեան կը բերէ — չմոռնալ որ անիկա իր կրթութիւնը իրագործած է մաս մը հօրենական տունէն, մօրմէն սորվելու չափ հելլէներէն, մաս մըն ալ այդ վանքերուն մէջ որ ճշմարիտ իմացական վառարաններ են այդ օրերուն — քահանայ ձեռնադրուելու թուականը քիչ մը հեռու է 4 տարիով միայն — Տարսոնի արքեպիսկոպոսութեան իր պաշտօնէն: Կազմակերպուած Ռուբինեան հարստութեան մէջ, Լեւոնի աջ բազուկն է: անիկա այն ծանր ու գժուար քաղաքականութեան մէջ որ այդ արքային պարտագրուած է: Խաչակրութեան չըջանն է, եւրոպական բանակներ կ'անցնին իլլիկիոյ հողերէն և յարաբերութիւններ կան Պոլսոյ և Հումի մեծ աթոռներուն հետ, թագաւորին համար քաղաքական հեռակէտներով, հայրապետին համար եկեղեցական անկախութեան կորուստին վտանգներով: Լամբրոնացին կ'ասաքուի Լեւոնի կողմէ Շիկամօրուսի ընդպատճ, կը գործածուի արեւելեան վարդապետները համոզելու վափուկ կը գործածուի արեւելեան զառմղայի մէջ 41 հականերու ժողովի մը գերին: Կ'ատենաբանէ Հոսմղայի մէջ 41 հականերու ժողովի մը գեռ 30 տարեկան չեղած և կը դնէ իր գործին տիրական կնիքը որ միացութն է բոլոր քրիստոնէական եկեղեցիներուն: Տարսոնի թեմին սպասարկութիւնը, կիլիկիոյ մէջ գանազան նոր եկեղե-

ցիներ կառուցանելու աշխատանքները, հիները նորոգելը, մանաւանդ եկեղեցական սպասներ գտնելու և անոնցմով այդ տան վայելչութիւնը հետապնդելը, աղքատախնամ ընդարձակ գործունէութիւն — իր հօրմէն ստացած 30000 հազար ոսկին պիտի գործածէր 30 տարուան մէջ այդ նպատակներով և մահուան դէմ պիտի ելլէր մերկ — կը կազմեն այս գործունէութիւնը։ Անշուշտ Շնորհալիի և Տղայի քով իր լեզուական ընդարձակ շնորհներով, գրելու լայն գիւրութեամբ, մանաւանդ սրտագին եռանդի անհուն մմէնքով, բարձր իմացականութեանն ալ թելադրանքներով, անիկա կը կազմէ տիրական դէմքը հայոց հայրապետանոցին ու արքունիքին։ Սխալ ըլլար կարծել թէ լատիներէն գրելու կարող թէրեւո՞ առաջին մարդն է մեր մէջ։ Ակնարկութիւններ մը կան թէ ֆրանքներուն հետ ալ իր յարաբերութիւնները, թղթակցութիւնները կը կատարուէին անոնց լեզուով։ Բայց պայծառ է վկայութիւնը իր կենսագիրին իր յունարէնին մասին։ Մահութնէ քանի մը տարի առաջ անիկա Պոլիս է, աստուածաբաններու ժողովի մը մէջ խօսելով յունարէնը պոլսեցիէ մը աւելի աղնիւ։

Վարչական, նույրակային այս գործունէութենէն գուրս կամբըսնացին կ'ապրի խօսելու, հեղինակելու, մեկնելու, թարգմանելու մշտանուէր սպասի մը մէջ այնքան այլամերժ կերպով հետապնդուած որ կ'ենթագրեմ թէ պատասխանատուն է անոր վաղահաս մահուան։ Կենսագիրները կը պատմեն թէ անիկա հացիսկ ուտելու ժամանակ չէր գտներ — յիշել անէթօտները — իր եռանգը այնքան զօրաւոր էր եկեղեցին յուզող հարցերուն կարգագրմանը համար որպեմթէ կը ինք անձամբ անձին կը պտտէր այդ տեղերը իր արդէն չարչարուած մարմինը ենթարկելով ոտքով կամ ձիով ճամբորգութեան տաժանքին։ Մեզի համար իր թուղթերը կը ներկայացնեն իր խառնուածքը չափացնեց կրքու։ Կը խօրհիմ թէ ներքին այս կրակը զինքը կանուխ մաշեցնող ուրիշ աղդակ մը պիտի ըլլայ։ Կան այս մարդերը որոնք քառասմբակ կ'ապրին և ուրիշներու տարին ամիսով կը վճարեն։

Մեռած է յիսունէն շատ վար — 46 — սուրբի մը վայել մահուան հանդէսով, գրեթէ առանց հիւանդութեան, աստիճանական սպասման մը մէջ որ վկայաբանական լուսապատճեն մը կը յօրինէ այս տարօրինակ մարդուն ճակատին։ «Քերթուած մընէ իր մահը», ինչպէս ըստ է Արշակ Զօպանեան, ուրիշի մը մահուան համար։

ԻՐ ՆԿԱՐԱԳԻՒՐԸ

2. — ա) — ԽԱՏԱԿՐՈՅ՝ մոլեռանդ քսուելու չափ. — ԿԵՎԱՆՔԵՆ բաւական բան ըստեցաւ ձեզի այս մարդուն մէջ կրօնական զգացումը պատկերող : Իր մատաղ մանկութեան մէջ իսկ անիկա եղած է կրօնական զգացումներու խոր ընդունաբան մը : Զուր տեղը չէ որ տղաք չեն խաղար, չեն վաղեր, չեն խառնը բարի իրենց տարիքի զուարճութեանց : Վեց տարեկանին կ'աղօթէր և կը տպաւորէր : Տասնէն նոր անցած՝ իր հայրը զինքը կը հետապնդէր՝ լեռներէն տուն բերելու համար, ուր գացած կ'ըլլար ճգնողական մարզանքներու : Իր պատանութիւնը քերթուած մըն է քանի որ վկայութիւն կը թելազրէ իր կենսադրին՝ վստահութիւնը հրաւիրելու չափ որպէսզի Լամբրոնի վիճակին խոշոր վանքերը ենթարկուին իր առաջնորդութեան : Այդ տարիքին իսկ անիկա կը թարգմանէ վանքերու յատուկ կանոնակրութիւններ, զլիսաւորաբար Ս. Պենեկղիկտոսի կանոնները : Բաւ է յիշել այս եռանդը պատկերելու համար ձեզի այն անհուն հմայքը որ պէտք է ունեցած ըլլայ իշխանուհի մօրը և քոյրերուն վրայ որոնք իրենց հօրենական գղեակէն իրենց կամքովը կը մտնեն միայնակեաց վիճակի : Պատմութիւնը կը յիշէ իր քոյրերէն Տալիկա և Շուշան կրօնաւորուած սրբուհիներ — Մարիամ իր քրոջը գիրք մը նուիրած է որ հաւանաբար մօտ զգացումներ ունէր հոգեկը թութեանը — : Քոյ առած է իր մայրը, հելէներէնը մայրենի լեզուին պէս զիտցող Շահանդուխտ իշխանուհին : Ազօթքը իրեն համար աւելի է քան սնունդը — յիշել իր աշակերտին վկայութիւնը — : Իր գործին մէջ տարտղնուած կատաղի այս զգացումը վարակիչ է զրեթէ : Թերես այս է պատճառը որպէսզի ինք ըլլայ նոյն ատեն հեղինակը մեր հին մատենագրութեան ամենէն բիրտ որակումներուն հակառակորդները զգետնող : Սրտառուչ զրուազներ են իր ճնշումին իրը արգիւնք իր երկու քոյրերուն կրօնաւորումը : Մասնաւորաբար պատարագամատոյցի իր մեկնութեանը մէջ իրեն կը ներէ զրեթէ ոսմանթիկ, հիւանդագին զեղծումներ և եխրազի մօտ վիճակներէ թիկ, Այս ամենուն նուերն է իր զիրկընդիմառն անձնաւորութիւնը :

բ) — Լայնամիտ՝ չհասկցուելու չափ. — Ասիկա կ'երեւայ զլիսաւորաբար իր ատենաբանութեանց, իր առաքելութեանց մէջ : Հայոց եկեղեցւոյ պատմութիւնը Լամբրոնացիի հարց մը չափութիւնուն առաջ զիրկընդիմառն է իր զիրկընդիմառն անձնաւորութիւնը :

ները իրաւունք կը ճարեն անոր ատենաբանութիւններէն հետեւ յընելու հայ եկեղեցւոյ անկախութեան բարձումին գինով եկեղեցիներու ընդհանուր միութեան մը երազատեսը ընդունիլ զայն: Իրողութիւն է որ լայն են իր մաքին գուռները: Բայ թէ հակառակ զինակի մը եպիսկոպոսը ըլլալուն, անիկա մեծ գործիչի մը տիպարն է: Իրը այդ, իր եկեղեցին վիճակը իրատես գատումի մը ենթարկող: Միւս կողմէն պէտք չէ մոռնալ վերի հատուածին «խստակրօն» եկեղեցականը: Գրեթէ առաջին միտքն է մեր մէջ որ գործնականին թելազրանքները բարեխսառնել փորձէ և Շնորհալիի օրով սկսած շարժումը ջանայ առաջնորդել իր փափաքելի լուծումին: Յետոյ միշտ պէտք է աչքի առջեւ ունենալ ԺԲ: դարը, խաչակիրները, Խուրինեանց հարստութիւնը, Պոլսոյ և Հոռմի աթոռներուն ցանկութիւնները, դատելու ատեն այս մարդը: Հոռմկլայի ժողովը, որուն նիւթին էր քրիստոնեայ եկեղեցիներուն միութիւնը, մեզի չի տար ոչ մէկ զիջումի փաստ հայ եկեղեցւոյ աւանդութիւններէն: Եթէ այդ ժողովին ներսէսի դէմքը կը պայծառանայ իրը միութեան պաշտպան առաքեալ, միւս կողմէն պէտք է յիշել թէ ինչպէս այդ ատենուան Հայաստանը, իր վարդապետներովը բուռն ընդդիմութիւն մը կը ցուցագրէ մեր եկեղեցին ուրիշի մը ենթարկելու ամէն մտածումի: Ներսէսի խիստ բառերը այդ մտայնութիւնը խարանող, Ծերես զիւր եկած են օտարներուն: Միջին կարծիքը կը մնայ չափաւոր եղբերու վրայ տեսնել Ներսէսի մաքին մէջ ճշմարիտ իմացականութիւն մը, եկեղեցւոյ բարիքովը խանդավառ և անոր փառքովը նախանձայոյզ, որ սակայն չէ ըրած էականնէն ոչ մէկ զիջում: Կը տարբերի Շնորհալիէն, իր զնուականութեամբ, հարցերը լուծելու: Բայց անոր չափ հաւատարիմ է ան այդ եկեղեցին գարաւոր անկախութեան: Ու ահա այսպէս մէկ մարդու մէջ լայնամիտ վարդապետը, կծու երգիծողը, խիստ աւանդապահը:

զ) — Մշաւարձ՝ կանուխ զերեզման իջնելու չափ. — Դիտենք իր կեանքը: Պէտք է ճիշդ տեսնել իր տեղափոխութիւնները աշխարհէ աշխարհ, պէտք է նկատի ունենալ մասնաւորաբար իր աթոռանիստ քաղաքին զիրքը և հայոց հայրապետութեան այդ ատենուան պայմանները: Միտքէ հանեցէք այսօրուան եպիսկոպոսները իրենց լայն խաղաղաւէտ պայմաններով և կրօնական սպասի մէջ մասնաւորուած պարտականութիւններով: Ամբողջ միջին դարուն եպիսկոպոսը պետական անձնաւութիւն մըն է շատ աւելի գործօն քան որ և է ասպետ: Մեր

եկեղեցականները չեն յիշուիր իրենց բանակներով։ Բայց անոնց բոլորին կեանքին մէջն ալ վարչական պաշտօններ, նուիրակութիւններ, երեմն զիւանդիտական ժափուկ առաքելութիւններ, աւելի յաճախ պառակառմներու բուժում՝ եպիսկոպոսը կ'ընեն մշտարթուն, մշտաշարժ։ Եւ անոր մէջ գործի կորովը շնորհուած է Աստուծմէ։ Բայ թէ մեծ ու պղտիկ, 50-է աւելի հատորներու հեղինակ այս մարդը ինչպէս կը ճարէ ժամանակ իր բազմատեսակ ծառայութեան։ Իր Պոլիս, Եղիպտոս, Կիլիկիա ճամբորգութիւնները զետեղեցէք իրենց ժամանակներուն պայմաններուն ծոցը։ Իր հոկումները, իր հօտին բոլոր կարիքներուն ընդառաջելու իր եռանդը տեսսէք արդար նայուած քով։ Մանաւանդ ճիշդ չափեցէք իր խառնուած քը։ Խոհեմութեան, լայնամտութեան չափ լայն է գործի իր կիրքը, գործողութեան զգայարանքը։ Դիւրին չէ միս մինակը 6-7 լեզու սորպիլ, տակաւին անկայուն իշխանապետութիւն մը կրօնական կազմակերպութեամբ մը ամբապնդել — Կիլիկիոյ կրօնական կազմակերպութեան կ'ակնարկեմ —։ Կը հասկցուի թէ ինչու այդքան կանուխ ըլլայ սպառած այս մարդը։

Դ) — Կրօս՝ իր հակառակորդները նախատել զիջանելու չափ։ — Վերը թուեցինք թէ ինչ ծանր որակումներ անիկա չէ խնայած իր մտածման հակառակորդները որտեղեւ։ Լեռոնին գրուած իր թուղթը եղակի է մեր ատենապրութեանց մէջ, այդ տեսակէտով, — կորով, զարնելու աշխոյժ, ճիշդ բառը գործածելու մէջ քաջութիւն, նկատումներէ չտարուելու չափ արդարագատու Անշուշտ այս նկարագիրները ազգեցիկ եկեղեցադարձականի մը լիուլի կը պատշաճին։ Բայց ահա աւելին։ Անիկա սաժիստական դերին մէջ կերպով մը իրեն կը ներէ մարգարէական շունչ մը, թերես արդիւնք իր խոր ընթերցումներուն մէջ կան չունչ մը, թերես արդիւնք իր խոր ընթերցումներուն։ Ամբողջութեամբ Քրիստոսով խորացուած վարժութիւններուն։ Ամբողջութեամբ Քրիստոսով լեցուած այս մարդը պիտի չվարանի ինքինքը գովել, անշեցուած ոչ սնապարծութեամբ, այլ խոր գիտակցութեամբը մէշուշտ ոչ սնապարծութեամբ, որ կը տառապի իր խորակուն մը որ վստահ է իր ըրածին, որ կը տառապի իր խորակուն մը տարօրինակ պիտի զայ ձեզի չունեցած գիտումները։ Թերես տարօրինակ պիտի զայ ձեզի չունեցած գիտումները։ Թերես տարօրինակ պիտի զայ ձեզի չունեցած գիտումները։ Զայը Ալիշան մակղիրը որով պատուած են զինքը կաթոլիկները։ Զայը Ալիշան կը տիտղոսէ Ասիրելի Ներսէս, նաև մեծ շինող, շնորհալի։ Կը տիտղոսէ Ասիրելի Ներսէս, նաև մեծ շինող, շնորհալի։ Գրիգոր Տղայ կաթողիկոսի թուղթը առ Տուտեղորդի, — վստահ Գրիգոր Տղայ կաթողիկոսի թուղթը առ Տուտեղորդի, — վստահ կաթողիկոսի եմ թէ անիկա խմբագրուած է Լամբրոնացին կաթողիկոսի մը վայել հայրական շունչէն հեռի ըլլալուն չափ տողորուած է մը վայել հայրական շունչէն հեռի ըլլալուն չափ տողորուած է

ուժգին այդ կիրքով, որով կը զատուի Լամբրոնացիին թուղթերը մեր մէջ ծանօթ նման պատճեններէն։ Իր անձնաւորութեան սա բարկ գիծերը երբ այսպէս կը զատեմ, տրտում մտածութներէ կ'այցուիմ։ Նման անձնաւորութիւններ յաճախ գժտութեան առիթներ են և փոխանակ խաղաղութեամբ աւարտելու իրենց գերը, կրնան կէս ճամբան իշնալ։ Զեմ մեղաղքեր Լամբրոնացին որպէսզի չըլլայ յաջողցուցած այնքան ցանկալի նպատակը իր կեանքին՝ եկեղեցիներու միութիւնը։ Ժամանակը ցոյց տուաւ թէ այդ երազը անմատչելի երազ մը պիտի մնայ տակաւին մինչեւ այսօր։ Բայց կ'այցուիմ Շնորհալիէն, Մանդակունիէն, Օձնեցիէն, որոնք իրենց ժողովուրդին շահը պաշտպանելու կերպին մէջ, քիչ անդամ կիրքին ու բանութեան դիմեցին։ «Սիրելի ներսէսը» ինքզինքը սպառեց այդ կատաղի եռանդին մէջ և առնուազն իր անձին կանխահաս պակասովը վլասեց իր հօտին։ Եւրոպայի հետ մեր յարաբներութեանց ամենէն վճռական կէտերուն անոնց լեզուները խօսող ու զրող իմաստուն զլուխի մը ստեղծելիք օգուտը ձեզի կը թողում զնահատել։ Այդ մարդը ինքզինքը կերաւ և այդ չենք ներեր իրեն։

Ե) — Ազդեցիկ՝ արքունիկներ տապալելու չափ։ — Պատասխանատու եկեղեցականի մը վրայ հեղինակութեան սա հովք աւելի քան արժանիք մըն է։ Եպիսկոպոսը եկեղեցւոյ աւագ պաշտօնատարն է միշտ։ և այդ գարերուն — միջին — անոր վիճակուած է հզօրագոյններէն մէկը — Աստուած ներկայացնելու պաշտօնը մարզկային տկարութեանց հեղեղին դէմ։ Խօսք, զրիչ, կորով նոյնիսկ քաջութիւն կը թուին անբաւական ինծի համար երբ կարզը կուգայ մարզերը սահնձելու, հսկայ փառասիրութիւնները զսպելու այլապէս դժնդակ պաշտօնին։ Ներսէս Լամբրոնացի այն քիչերէն մէկն է որոնք այդ տուրքերուն վրայ աւելցուցած են նաև իշխանական սա հեղինակութիւնը։ Իր կեանքէն ձեր զիտցածը երբ աւելցնէք տոհմային սա ընդուծին առաքինութեան վրայ — իշխանազարմ — զուք կ'ունենաք այս մարզուն ստեղծած խորունկ հիացումը, ինչպէս արտակարգ հակամարտութիւնները։ Տեղ մը կարգացած եմ որ խեղդուող կայսեր — Ֆրետերիք Շիկամօրուսի — գամբանականը խօսած ժամանակ ստեղծած ըլլայ խորունկ յուղում։ Մանօթ են ձեզի Պոլոսյ կայսերական ժողովին իր խօսածին հմայքն ու խօսքին ուժը։ Ըսեր եմ ձեզի կեւոն թ. մէծ վստահութիւնը անոր վարչական ընդունակութեանց վրայ։ Աշխատանքէ իր անխոնջութիւնը, խօսքէ իր կրտքը, զործէ՝ իր յանդուզն ոռոգումները, աղօթքի

ատեն ինքզինքը մոռնալը, մեզի կուտան դսպանակները սա պատկառանքին, սա հեղինակութեան: Երբ կը կարդաք Գրիգոր Ակեւուացիի յեղումը, յայսմաւուրքեան սուրբի մը կեանքին մէջ կը զգաք ինքզինքնիդ: Զեղջելով հանդերձ հոետորութեան բաժինը հատորիկէն, մենք կ'ունենանք դարձեալ բաւարար տարր այս ազգեցիկ եկեղեցականին դէմքը չքեղազարդող: Ինչ որ աշըլլայ մեր ժամանակին դատումը իր մասին — Մխիթարեանները զինքը կ'աստուածացնեն, Արմաշականները զինքը կը ջանան ճիշդ դատել — ինծի կուգայ թէ անիկա բացառիկ տիպար մըն է իր ժամանակէն շատ վեր և իր այդ հանդամանքը քաւած է անիկա կանխահաս իր մահովը: 16 տարեկանին Ս. Գիրքը մեկնել յաւակնող պատասխին, լիուլի արդարացուց Աստուծմէ իրեն յանձնըւած քանքարը շահագործելով իր հասկցած բարիքին հաշւոյն: Շատ լաւ չեմ ճանչնար մեր եկեղեցական մեծ դէմքերը մանաւանդ իրմէն վերջ: Ինծի կուգայ թէ չունինք երկրորդ մը իր նկարագիրը յօրինող սա գիծերը այդպէս ամրագին տիրակալող:

3. ա) — Համադրուքին դիմին. — Մեկնելով վերի վերլուծումներէն, դժուար պիտի չըլլար յօրինել համազրական պատկերը մարդու մը որ գրեց, գործեց, խօսեցաւ, մեկնեց, թարգմանեց և իր եկեղեցւոյ գերագոյն շահերուն սպասարկեց յուզումնայեղց օրուան տագնապանքն ի վեր: Եղաւ ազատազրուծ իմացականութիւն, բոլորանուեր հասկացողութիւն և սիրտ, գիտցաւ անցաւորէն, ըրջանայինէն ինքզինքը վերածել իրերեւ մէկը այն քիչ մարդերէն որոնք կրկէս կը նետուին աշխարհներ նուաճելու առաջադրութեամբ, կը պայքարին իրենց պայքարը անհականջ, կը սեւեռեն իրենց ժամանակին խոր կնիքը իրենց յիշատակին վրայ, կը ստեղծեն հիացում և հակառակութիւն հաւասար ուժգնութեամբ և կը գոցեն աչքերնին իրենց անաւարտ երազին վրայ, մեզի ձգելով երբեմն բզքտուած երբեմն պատմուանուած իրենց համբաւը: Դարերու փոշին անշուշտ կը ձեւազեղձէ այդ գիծերը այդ մարդոց դէմքէն: Այդ ժամանակներու անբաւական սեւեռումները, մեր քաղաքական և ընկերային կեանքին տիսուր անցուգարձերը, զրեթէ աււած, տարած են՝ մեծութիւններուն մարմինները, մեզի կտակելով ազօտակի փըշը բանքին վրայ: Հետաքրքրուեր եմ տեսնելու և գտնելու Ս. Սահակ Պարթեւը, մարդ մը որուն գործունէութիւնը մէկէ աւելի մատենագիրներ կան պատմող: Անհուն կեդրոնացում և ընդլայնում անհրաժեշտ եղան ինծի մեր պատմիչներէն եկած մեհենացրական վկայութիւնները բանալու: Բըի աշխատանքը: Գտած ու

անորակելի գեղեցկութեամբ հսկայ մըն էր, մեր օրերու հայրապետ մը կարծես։ Դժբախտաբար միայն պատանութիւնը կրցայ նուաճել։ Ներսէս Լամբրոնացի այս կարգի անձնաւորութիւնն մըն էր։ Ալիշան անոր նուիրած է իր միամիտ ջատագովականներէն մէկը։ Սկեռացիի համորիկը Լամբրոնացիէն աւելի ինքզինքը կուտայ։ Ինչ որ ըսի Շնորհալիի համար կը կրկնեմ հոս։ Լամբրոնացին կը սպասէ իր ստեղծչին — մեր բոլոր սրբազան հեղինակներուն ճակատագրով։

«ՆԵՐՄԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ»

(Անտիպ)

ԱՊՈՒԼ ԱԼԱՅԻ ՀՐԱՇՔԸ

(ՀԱՏՈՒԹՅՈՒՆ)

ա) — Ապուլ Ալան գրագետ մըն է, տարագին հազցնելով դտարիւն, ամէնը գոհ ձգող իր թանձրութիւնը: Բարի կ'ուզեմ որ ըլլաք, տարագին ետին ճշդելու անհրաժեշտ տարբերութիւնը ձեր օրերու հանրածանօթ կաղապարէն որ ստիպուած է իր ներսը ընդունելու գրելու տրարքին սուրբերն ու հետեւակները: Ապուլ Ալան արձակն ու ստանաւորը գործածած ոչ միայն վճռական, բացարձակ աղատութեամբ մը, այլև իր ըրածին վրայ զրած է շատ անձնական իր կնիքը որ ահա կը զիմանայ՝ կայ հազար տարի: Գրուգէտը ունի բազմաթիւ սահմաններ: Ատոնցմէ մէկն է ան որուն մէջ գիրի գործաւոր մը իր արարքը ինքնարեր, կամաւոր ձեռվ մը կ'ենթարկէ զառածումի, չըսելու զեղծումի (կ'արտօնուիք խորհելու բոլոր գրականութեանց ինքնատիպ բանուորներուն): Թուղթին հեշտանքն ու կիրքը երբեմն ա'ւ անվերածելի խստութեամբ մը, հոգիի մը տիրական, այլամերժ ազգութեները կը գառնան: Ունինք հարիւրաւոր պարագաներ ու բոնց մէջ գրելու կիրքը անով մեզանչողը կը հեռացնէ, կը տարագը կեանքին միւս գործօնութիւններէն: Ապուլ Ալան ոչ միայն գրելու արուեստը խորունիկն տիրակալող մըն է, այլև ունի խոշոր տարբեր երկրորդէն ալ: Բոել կ'ուզեմ՝ ստորակէտ մը սրբագրելու համար Ծուանէն նաև առնելով Բարիկ իջնելու չափ տարօրինակ մարդ մըն է (կ. Ցլոպէս): Ապուլ Ալան իր չունեցած աչքերը ուրիշներուն ձեռքովը, ոտքովը, փոխարինելու կերպը պիտի գտնէ օրպէսզի Պաղտատ իջնէ, կարդաւու: Ու բոլոր իրաւ գրագէտները կրկնուած են սա տարօրինակ կիրքով, այլուրութեամբ մը իրենցմէ գուրս փառքերու, մենագար կոչուելու լիովին արժանաւո՞ր: Բայց անոնք կ'արդարան, կ'եղբայրանան կիրքին մէջ որ գրելու գործաւորը կը տարբերէ ուրիշ գործառնութեանց սպասեակներէն: Մեր օրերուն իսկ Ապուլ Ալան մերժելի չէ դասակարգէն: Իր օրերուն անիկա վճռական գրագէտ մըն է:

բ) — Բանակեր մը, արեւմտեան մշակոյթին իմացական ամենէն հանդամանաւոր շարժումէն (ան զոր սովոր ենք Վերա-

ձնունդ անուանել թէև թիւր արժեսորելով) երեք չորս դար առաջ, տարազին բերելու աստիճան մեր օրերու թելազրականութեամբ ծանրութիւն, թանձրութիւն դարձեալ: Առնուազն՝ բանասիրութիւնը այսօր յարգաւորող մեծագոյն, իրաւ անուններուն մօտիկը տեղ ունենալու իրաւունքով: Քսաներորդ դարը անշուշտ կատարած է որոշ սրբազրում, կոտրած յաւակնութիւնները յիշողութեան ասպետներուն որոնք բառարաններ, յիշատակարաններ լաստակերտելու փառասիրութեան էին վերածեր այդ գերազանցապէս իրաւ, խորունկ կրթանքը (Գերման դպրոց, հայ Մխիթարեանները): Քսաներորդ դարուն, մասնակի, մասնաւորեալ, մենագրական ինչպէս քիչիկ մըն ալ մենագրարական այդ կիրքը փոխուած է ամրողջական, ամրողջապաշտ հետաքրքրութեան, հաստատ, պարկեշտ, իրաւ մեթոսներու պաշտպանութեամբը (ամերիկեան մերտը յանդիմանուած գերմանականին), գէպի մթարքը դարերուն, խաւարը՝ աւերակներուն, աղաւազեալ, մաշած, կիսաջինջ պատգամները՝ բառերուն, ճամբովը՝ գործիքներուն, զիրքերուն, զարգեղէնին ու քարերուն: Դժուար բայց քաղցր արկած ախնջրութիւն անցեալին համայնական արտայայտութիւնները դէպի, ընդերքները քաղաքակրթութեանց լարիւրինթոսներուն, ուր վառէր սակայն կիրքին, հետաքրքրութեան, ու շահախնդիր սիրոյն քով՝ ջահն ալ մտածումին որ այդ զիւտերը կենագործէր զգացումին ջերմութեամբը: Ուր գործէր մանաւանդ նորոգող երեակայութիւնը, անշուշտ, զգաստ, անշուշտ պարկեշտ, բայց որ այնքան ալ անհրաժեշտ է մեր միտքին գործառնութեանց մէջ, անդունդէ անդունդ, ծանօթէն՝ հաւանականը, անծանօթը կամար ու կամուրջ նետելու համար, որպէսզի ապահովուի միութիւնը իմացականութեան, ազատագրուի ճակատագիրը մարզուն որ զըրկըւած չէ միայն ջարգելու, ինքինքը անարգելու, այլ քալելու իր միտքին պողոտայովը ուր որ պիտի տանին զինքը իր անհուն հետաքրքրութիւնները: Այսօր մտնելու վրայ են լուսնին հետ հաղորդակցութեան: Վաղը պիտի տեսնեն երկինքն ալ, այսինքն զայն կազմող մութին վրայ պիտի բանան փոքր մուտք մը . . . : Չեմ շեղիր: Բանասէրը ամբողջական զիւուն է: Տարտամ են փաստերը որոնք կը յաւակնին Ապուլ Ալայի մաքին կազմաւորման մէջ արեւմտեան իմաստասիրութիւնները արժեւորել: Պլատոն: Արիստոտէլ: Քրիստոնեայ սկսող սքոլաստի⁸կը: Կը հարցնեմ ու կը մտածեմ շըջանին: Գիտենք որ Հարուն էլ Ռաշիտի սստանը ամենէն մեծ գրավաճառանոցը ունէր այդ գա-

բերուն։ Գիտենք թէ խալիքաները, խոլամ ուղղափառութեան խսութիւններէն (ԺԱ. - ԺԴ. դարեր) առաջ իրենց պաշտպանութիւնը կը տարածէին ոչ միայն բանաստեղծական մրցանքներուն, այլև տանեաբանական վիճարկութեանց։ Թէ ըրջանին ամենէն կենսական, «հրատապ» հարցերը կուգային կրօնքներէն ու ասոնց յաւակնութիւններէն, մարմնացած՝ մեծ կրօնաւորներով, ուսուցիչներով, գրողներով։ Գիտենք թէ Պաղտատի համալսարանին մէջ Ժ. դարուն քրիստոնեայ դասախոս մը Արիստոտէլի տրամաբանութիւնը կը սորվեցնէր, առանց տառապելու մեծ իմամներուն ըմբռնելի հակադգեցութիւններէն։ Կա՞ր արգելք մը որպէսզի Մատրայի ծարաւահիւծ ուսանողը իր միտքը չբանար լայն՝ Մակեդոնացի համայնագէտին այնքան բնական թելագրանքներուն։ — Չեմ կարծեր։ Բանասէրը սիրողն է Լողոսին, ըստ ստուգաբանութեան։ Ու Լողոսը ընդարձակ է անշուշտ, առնուազն Սոմֆիա-ին չափ։ Բան և Խմաստուրիւն։ Մեր թուականութեան երրորդ գարէն իսկ այս տարապները վառարաններու նման իրենց կը ձգեն բոլոր կենդանի հետաքրքրութիւնները, ըստելու համար կիրքերը։ Եթէ վերածնունդի մեծ Խմանիսները պիտի ընեն դարձը գէպի լատին, հելլէն մշակոյթները, Ապուլ Ալան իր միտքը պիտի գործածէ արաբական մերձաւոր հնուրեան(*) վերծանումին։ Անոր հետազօտութեան դաշտը — դասական հայրենիքը արար մշակոյթին — կը խօսէր անոր բանաստեղծի հոգիին խոր հրապոյրով, ձգողութեամբ։ Տիգրիսի վրայ վերանորոգ աշտարակուող քաղաքը, Պաղտատ, հանր

(*) Հոս կը մօտենամ արար գրականութեան պատմութեան մէջ կարեռ վէճ մը կազմող զրական տարօրինակութեան մը Երկար տեեն զրական դաւանանք է կազմած բարատօք մը, որուն համեմատ արաբական իրաւ բանասենդուրիւնը ծաղկած է իսլամէն առաջ (Մուլլազարի քերթուածները), անհասարելի համարուելով քննադատներու մէկ մասէն։ Աւելորդ է նման կարծիքի մը ծիծաղելիութեամբը զրադիւ, այն մեծ գրաստին առջև ող մարգկային միտքն է Զայն կազկակել։ Իր արտայայտութիւններէն մէկուն մէջ, սեռերու կեանք, զարգացում մահ վճռել, ԺԹ. գարու թէսան քննադատութեան մենաշնորհները չեն ուրեմն։ Բայց թէ Խլիւական մը այսօր անկարելի է, կը նշանակէ վոլթէրի ետին շուներոս մը ենթագրել, այսինքն գործել ամենէն յիմար զառածումը։ Ինչպէս որ Յանիացի կոյրը անկարող էր Փանտիսին սրամութիւնը գործածելու, Ֆէրնէյի նահապետն ալ (Վոլթէր) անբաւական էր իրաւ մարդերու իրաւ կիրքերը նուաճելու։ Արդ, ամերիկացի թատերագիր մը 0'նէյլ նորոգած է Եսթիլեսը (Օրէսպիին), հասնելու համար մեր օրերու թրամիկին, գրեթէ նոյն ուժնութեամբ որքան զգալի էր ասիկա Քրիստոսէ առաջ հինգերորդ գարուն։ Ճէյմս ճոյս վերակազմած է անշուշտ Աղիսեւսը,

զոյց մըն էր բազմազան ազդեցութիւններու, իմացական, կրօնական, տնտեսական պղղոտաներով հոն յանգող: Անջրդի թերակղիէն (Արարիա) կը մնար յիշատակը օրորանին: Անհուն երկիրներ ու հարիւրաւոր ժողովուրդներ Ապուլ Ալայի օրերուն, կը պարզէին պատկեր մը զոր այսօր գժուար կը մտապատկերնք, պատմական ինչպէս մերօրեայ կայսրութեանց փաստերուն իսկ լոյսովը: Պատմութիւն պիտի չընեմ, ձեզ զրկելով անոր էջերուն արձանագրուած ու ձեր աչքերուն փռուած մեծ կայսրութեանց ըմբռնումին: Ապուլ Ալան — ու հոս է իր մեծութեան, բացառիկ իր իմացականութեան ամենէն անխարդախ վկայութիւնը — պիտի զգայ իր ժամանակը՝ հանճարային յըստակութեամբ մը, պիտի ճանչնայ անոր խառնածին արտմութիւնը, կորանքը, դառնութիւնները ու պիտի յատկացնէ իր միջոցները, ոչ թէ իր ժամանակը անցեալին շրջելու անկարելի տօնդիշութութեան, այլ կիսով խորասոյզ այդ կեանքէն, այդ անձերէն փրկելու ինչ որ հնարաւոր էր տակաւին, իր օրերուն: Անոր այդ ջանադրութիւնը անշուշտ անբաւական՝ միջագետեան և սուրիական բարբառներուն ճնշումէն ազատագրելու թերակղիին, անապատին, պէտէվիին հին ու հարազատ բարբառը (մարդիկ իրմէ վերջ չգրեցին Գուրանին լեզուին հարազատութեամբ), մանաւանդ մաքանելու բարքերու արագ այլասերումին դէմ: Բայց մենք կ'արժենք մեր ջանքին չափովը: Ճամբան մնալը ճակատագիր մըն է բայց ոչ՝ դատապարտութիւն մը: Ահա թէ ինչու կը հրաւիրեմ ընթերցողը որպէսզի մեթոտի, հաւա-

բայց իր վեպը (Աղիսեւո) Տըպլինի մէջ կ'օգտագործէ նոյն քեման, հասնելու համար գարձեալ նոյն քամիզին: Դէրնշթայնի Ցութիքը նորոգեալ, արդիացած բանաստեղծութիւնն է աստուածաշնչական հէքեաթին: Ուշազրութիւն: Մեր օրերու նորոգումը մի շփոթէք վերածնունդի, մանաւանդ Ժէ. դարու Ֆրանսական Ողբերգութեան մօտ փորձուած միջոցներուն: Ռասինի Անցրումազը զուրս է ժամանակէն: Ապուլ Ալան իր Քաւուրին բուդրը գրած տառնը անշուշտ նկատի ունէր վերի տազնապը: Ոչ մէկ կապանք ուընին, գրական սեռերուն շրջափօխութեան ոչ մէկ առասպել: Արուեստը յաւիտենական փիւնիկն է: Ու անով պաշտպանուած ամէն գործ՝ կ'ապրի ոչ միայն ինքզինքը, այլեւ իրմէ անդին ալ: Բանասէրը բառերուն տարբալոյն քննիչը չէ: Անիկա կեանքին ալ գործաւորն է, հաւասար պաշտումով: Անբանաստեղծ մարդոց մօտ բանասիրական կըրթանքը գիտէք թէ ինչի կը վերածուի, Ապուլ Ալան իր Լուզումիյարին գժուամատոյց հանգամանքը պարտական չէ հնութեան հանդէպ ժանտիրոյ մը: Գարագաշ որ մեր մէջ գիւտն էր ըրեր և գարու գրաբարին, այդ լեզուով ալ թարգմանած է անկանդնելի, հիմնովին անբանաստեղծ

քումի, Ֆիւի, կարգ - կանոնի, մանաւանդ գորովի սևեռումներով այնքան ինքնարաւ որով և ոչ ողորմելի սա գործաւորին ետին — բանասէրը՝ ինչպէս կը հասկնանք մենք — դուք տեսնէք կոյրը, խուլը որպէսզի Ապուլ Ալայի հրաշքին համարձեր տրամադրութիւնը չայլայլի։ Յիշողութիւնը, միս մինակը բաւակա՞ն՝ իրաւ բանասէր մը ճարտարապետելու։ Մեր օրերուն ոչ անշուշտ։ Ապուլ Ալայի գարուն անկէ, այդ յիշողութենէն պահանջել արդիական թափանցումը պիտի նշանակէ անիրաւութիւն մը գործադրել։ Յետոյ, մոռնալու չենք որ ոչինչ է հասած մեր ձեռքը անոր մեծատարած գործէն, ուղղակի արձակին վրայ, որպէսզի մեղմէինք մեր գտած քիչին մեր մէջ արթնցուցած դառնութիւնը։ Բարձր իմացականութիւնները մեծ ապրումներ կը կտակեն։ Ապուլ Ալայէն մեզի հասածը, բանաստեղծութեան ճամբով, բարքերու որոշ մթերք մըն է։ Ու պարտաւոր ենք գոհ ըլլալ։ Չեմ լայնար, Բերէք Ապուլ Ալայի հմտութիւնը, խառնուածքը, միջոցները անգամ մըն ալ ձեր մտքին առջև որպէսզի քիչիկ մը պարզուին գժուար ըմբռնելի իրողութիւնները, որոնցմէ մէկն էր իսլամ աշխարհին մէջ իր անհուն վարկ։

զ) — Ուսուցիչ մը զոր բարի կ'ըլլաք վերակազմելու ձեր մտքին մէջ, ձեզի ծանօթ տուեալներով։ Նետեցէք բառէն արդի յաւակնոտ պատուելին որուն խօսէին իմաստին շշուկները բայց չհասնէին խօսվել անծակ միամտութիւնը, երբ վերջին երկու չհամարան հաւատաց թէ կը կազմէր ազգերուն խղճմտանքը ու համալսարաններու, աւելի խոնարհ կրթական յարկերու մէջ ինք համալսարաններու, աւելի խոնարհ կրթական յարկերու մէջ ինքն քրմացուց . . .։ Նետեցէք բառէն միւս ստորագասեղինքը քրմացուց . . .։ Նետեցէք բառէն միւս ստորագասեղինքը զանգն ալ որով կը զատուի տիպարը գասական մշակոյթին մէջ, բանգն ալ որով կը զատուի տիպարը գասական մշակոյթին մէջ, ըլլալով անազատներու, գնուածներու (գերութենէ), առնուազն՝ ըլլալով անազատներու, գասէն սանկ ու նանկ մարդուկ մը, շատ ոչ-ազնուականներու գասէն սանկ մարդուկ մը, շատ մօտիկը արուեստագէտին զոր կը ճանչնանք արդէն բաւարարչափութեան համաւորումէն առաջ, մեր գրքին սպասը, կրօնականներու ինչպէս աշխարհականներու զիծով մենք կը գտնենք կաններու ինչպէս աշխարհականներու տարի առաջ, ամբողջ աշանոնցմէ ստանձնուած։ Հինգ հարիւր տարի առաջ, ամբողջ աշանոնցմէն մէջ այս անգամ, անոնք վանքերու և եկեղեցիներու խարհին մէջ այս անգամ, անոնք վանքերու առաջ, անոնք շըջուն, անսպասարկուներն էին։ Հազար տարի առաջ, անոնք վանք շըջուն, անսպասարկուներն էին, գուք ծանօթ էք ասոր ալ, կողոպտելի մատենադարաններ էին, գուք ծանօթ էք ասոր ալ, կողոպտելի հազար ու աւելի տարիներ առաջ անոնք ճարտարապետերկու հազար ու աւելի տարիներ առաջ անոնք ճարտարապետ-

ներ էին իմաստասիրական գրութիւններու ու իրենց աշկերտաներով շրջապատ, ճեմելով կամ լոելով, կը սորվեցնէին իրենց ժամանակներուն ամբողջական իմաստութիւնը։ Ապուլ Ալան։ Իր խառնուածքը, հմտութիւնը, կենցաղը վերյիշեցիք անշուշտ։ Ուրիշ։ — Իր վայելած վարկը։ Ուրիշ։ Ի՞նչ գիտնամ։ Եղան իր վարդապետութեանց (գրական ինչպէս ընկերային) հետեորդներ։ Այսինքն իր ետևէն արար ընկերութիւնը, արար իմաստութիւնը, արար գրականութիւնը փոխեցի՞ն կերպարանք, ինչպէս սովոր ենք այսօր, արժեչափել մեր կրթական մշակները, իրենց անձին ճառագայթմանը ընդմէջէն, մոռնալով անոնցմէ եկած վաւերական բարիքը։ Հաղար տարի առաջուան համար Ապուլ Ալան իրաւ ուսուցիչ մըն է, իմացական արժէքին վրայ այդ բարին արդար յաւելումավը։

Դ) — ձգնազգեացը զոր կ'ուզեմ տեսնել ինքիր մէջ, առանց գրական յատկանիշներուն փառքին։ Անոր համար անապատը — բոլոր ճգնողներուն գրախաղը — հաւանաբար կը սկսէր իր փոխաթէն, հիւղակին շրջափակ ամայքէն, ներքնամասին անգարման մերկութիւնէն, ու սեղանին միօրինակ, անսրբագրելի թշուառութիւնէն, կամաւոր ըլլալու մեղքին ընդմէջէն վերածուելու համար նուրբ գժուարագին առաքինութեան մը (յիշեցէք հակասական վկայութիւնները իր գիւղաքաղաքին մէջ իր գերը լուսաւորող)։ Սինան, Նեղոսը, որոնք գեռ յիշատակ չեն եղած, քանի որ իսլամը չէ ըրած անհանգիստ հոն ճգնողները։ Խուժաստանը, Հնդկաստանը՝ իր ֆակիրներով, նեյներով, պուսերով, իրենց ճգնութիւնը զարմանազան նրբութիւններու, խըստութիւններու, խուժութիւններու հասցնող։ Պարսկաստանը իր սուֆիներով, Տերիւլիսիներով, որոնց ետին հերքումի կերպարանքով ամբողջ քաղաքակրթութիւնները կը կերպարանուին։ Ուղեղի հիւսիս արեւելք հեռացող հսկայ ամայքներուն անբացարելի մուրացկանները որոնց ցեղակիցները մերկ ձիերու քամակէն կը կորտեն սրբիները ըսի անգամ մը Բեքինէն մինչև Դանուբը։ Այս ամէնը իրաւ էին, չարաշուք իրաւութեամբ մը Ապուլ Ալայի գարուն, ասկէ առաջ ու ասկէ վերջ ալ։ Հրաժարել սակայն՝ ճգնութեան յլացքին զուգորդ բոլոր տարօրինակ կրթանքներէն, իրենց խորունկ որքան սնոսի, եսակեզրոն փառասիրութիւններէն, վանականութենէն, ու աւելի ազնուական որակումով մը՝ մշակոյթի մը յայտարար երկինքներէն, ընկերութիւններէն։ Ապուլ Ալան անապատ չէ գացած։ Բայց կրցած

է քառոսուն ու աւելի տարիներ իր անապատը պաշտպանել աւազին յորձանքներէն։ Քառոսուն ու աւելի տարիներ անիկա չըթներուն կաթ, մեղր, գինի չէ մօտեցուցած։ Չէ անցուցած իր ոտքերուն կաշիէ կօշիկ, տախտակին վստահելով զանոնք սանկ ու նանկ պատոպարելու պարտքը։ Իր հագուստը կը բաղկանար աններկ կտաւէն։ Սուտ չէր աս մարդը սակայն, երբ սա աշխարհին բոլոր բարիքներուն դէմ կը գոցէր ամրակուղալ իր երկու բանտերը, մարմինն ու խշտին, ու իր հոգիին երրորդ բանտն ալ չէր յօժարէր մեղմելու։ Նկատի առէք իր աղօտ երկինքը։ Յարութեան, անզիկ աշխարհի մասին իր ժխտական տողերը որքան ալ կասկածելի վաւերականութեամբ մը մեզի ներկայանան վիրաւոր, իր բանաստեղծութեան ամբողջ դնացքը կը լուսաւորեն, իմացականութեան վրայ անսասան իր հաւատքին քով զուգապատիւ գահաւորելով բարոյականութեան մասին իր նոյնքան անսասան վստահութիւնը, սա անխուսափելի չարիքը — կեանք կոչուած յիմարութիւնը — հանգուրժել կարենալու համար։ Ասերիզմը, ինքնիրմէջ շատ ընդարձակ կրթանք՝ ամէն դարու ինքզինքը նորոգող, մեր օրերուն ալ ենթարկած է մարգերը իր կարգապահութեան։ Հազարներ, հիմա, իրենց երիկամունքը, լեարդը, երակները, սիրտը աւելի դանդաղ սպասելու հոգի մը մէջ — խորքին՝ ծանր եսապաշտութիւն — իրենց քիմքը կ'ենթարկեն որոշ զրկանքի։ Արդի առողջապահութիւնը, բնախօսութիւնը անիմաստ բաներ էին սակայն հազար տարի առաջ։ Ու Ապուլ Ալա տողեր ունի որոնց ետին յստակ է տագնամը առողջ, յորդ, յդիմանքի մէջ լողացող կենդանիին։ Անիկա կ'արգիլէր, զիտէք, երիտասարդներուն, յամենալ քրիստոնեաններու եկեղեցիներուն մօտ, աղջիկներուն և կիներուն վտանգաւոր տեսքէն զգուշացնելով զանոնք։ Կիներու մասին իր գաղափարները չէին կրնար հակասել իր հիմնական վարդապետութեան։ Կ'արգիլէ անոնց, կիներուն, մագաղաթ ու երէգ։ Հասկնալի՛։ Բայց կ'արգիլէ մանաւանդ անոնց ուսումին համար այր ուսուցիչը։ Աս ալ հասկնալի։ Բայց խորագոյն տագնապէ մը չի բիսիր արդեօք միւս պատուէրը որուն համեմատ կիներու խօսող ուսուցիչը կ'ուզէ իրեն պէս կոյր, ներմկած մազերով, կործանած մարմինին մթին, ներքին, գաղտ սիւներէն։ Ժթ. և ի. գարերուն մեծ յունետեսները, որոնք կեանքը գատապարտեցին, թերես անոր գործարաններէն հիմնականներուն իրենց պակսելուն իրը անզիտակից հակաղեցութիւն։ Իր յիմարութեան խորխորատին մէջ միշտիլս նիցչէ, տասնէն աւելի տարիներու ըն-

թացքին, կը գրեն թէ քանի մը բառ ըլլայ արտասանած։ Ատոնցմէ մէկն էք Քոզիմա, վակնէրի սիրուհին ու կինը։ Ու մենք զիտենք թէ le cas Wagner պարսաւազիրը գրուած է զարձեալ մթին տագնապներէ վերջ, որոնք լուսաւորել հոգեխօսական եւ դանակներով հաճելի մարզանքէն աւելի տրտմութիւն մըն է սակայն։ Ապուլ Ալան Լուզումիյարը ապրած է, չնմանելով նոր դարերու բոլոր ժխտողներուն, բարոյախօսներուն, ընկերութիւնը նորակերտ ուզող մարզարէներուն, ամէնքն ալ իրենց զգայարանական խօժութիւնները որայ որայ շալկած ու կրկէս իջած, երբ ուժ կար իրենց բազուկներուն, աչքերուն, ողնուզեղին բայց եղան առաքեալներ երբ այդ ուժը լքեր էր զիրենք։ Հոգեկան, խմացական, կենցաղական ամբողջական պարկեցաւութիւնը որուն օրինագիրքը սխալ չէ յայտարարել Լուզումիյարը, այդ գիրքին մէջ սեենուուելէ առաջ, բնակած է բացարձակ հաւատարմութեամբ մը Ապուլ Ալայի մարմինին, մտքին, կէս դարուն մէջ։ Այս հաւաստումով արար բանաստեղծը կ'ըլլայ ճշմարիտ ճգնապղեացը, սրտառուչ ուրիշ ալ առաւելութիւններով։ Գիտէք թէ Թեփայիտի, Սինաիի, եւրոպական ու ասիական բազմարդէտ միարանութիւնները ինչպէս կը յօժարէին իրենց մարմնեղէնը ծախսելու։ Երկինքը շատ սուղ զին մըն էր անսոնց աչքերուն։ Ապուլ Ալան այդ երկինքը չէ ուրացած անշուշտ, բայց հոն րզխող վայելքին գրութիւնները (Քաւուրեան բուղրին երկինքն ու գժոխքը) ենթարկած է որոշ հեզնութեան։ Այս փաստը կը հրաւիրուիք արժենորել արդարութեամբ։ Այս ատեն։ Որո՞ւ համար, ո՞ր մօտ կամ հեռու շահին համար Մաարայի եռաշղթայ բանտարկեալը ապրած է այդ ճգնութիւնը, երբ իր կեանքը խշտիէն դուրս անկարող էր տեսք ուզելու և իր զիրը այնքան քիչ ճամբայ կը յուսար դէպի ուրիշներու վայելումը։ Ու դուք գիտնալու էք նոյն ատեն որ անիկա գրական տարութեամբ բազմաթիւ քերթուածներ է ձգած։ Ինքզինքը ազատագրել ուզող մը — Բասպալ մը կ'առաջարկեմ ձեզի իրրենմոյշ — պիտի չզրէր այդ ընթացիկ բարոյականին շատ մօտիկ թելագրանքներ։ Լուզումիյարը իմաստուն մատեն մըն է, այսինքն զիրք մը զոր կարդացողը կը դանէ կերպ մը ինքզինքը միսիթարելու, քիչ մը աւելի կազզուրուած զգալու։ Եթէ անիկա ուզած է կեանքին զադարովը զադարը մեր տառապանքին, ուրիշ շատ մը քերթուածներու մէջ ալ ուզած է աւելի մարդկային, աւելի զործ ադրբելի կենցաղ մը։ Անշուշտ, փափաքելի էր որ բուսակերուրեան վրայ իր տեսութիւնները գային աւելի

իրաւ ապրումներէ : Ու գարձեալ փափաքելի՝ որ կիրքերու բըռ-նութիւնը լուսաւորող ուրիշ նամակներ մեզի գծէին չատ խո-րունկ տառապողի մը ուրուստուերը գոնէ (Նմանութիւն Յի-սուսի, Սին Թերեզայի եերուածները, Գդոյսէլ, Ս. Օգոստինոսի Խոսովանենքը, Նարեկացիի Ազօրամատեանին կարգ մը գլուխ-ները, որոնք ճգնողական, extaseի գրականութիւն մը ըլլալով հանդերձ, անփոխարինելի տոփիւմենիներ են մարդ կենդանիէն), բարախուն, տաք ու մեզի չատ մօտ: Բայց չունինք իր գործին ամբողջութիւնը: Ու Լուզումիլյարը միտքի, մտաւորականի, ոճա-քանի մը զիրքն է քան կրօնական ուղեղի մը բարեփոմը:

ե) — Բանասեղծ մը զոր աւելորդ է հոս տարբաղադրել: Կը գոհանամ միայն յայտարարելով որ մասնագէտներ, արար լեզուի ու գրականութեան, զայն կ'ընդունին ամենէն մեծերու կողքին իրեւ վարպետ բանի, պատկերի, փոխարերութեան ու կչութիւն: Հստ օրէնքին որ արար բանաստեղծութեան վայելումը կ'իջեցնէ իր կէսին բոլոր օտարներու համար, այս տողերը չեն կընար ծանրաբեռնութիւն մասնակիով: Կը փոխազրեմ սակայն հարցը ուրիշ գետնի: Մեծ, գարաշրջան խտացնող, մարդկու-թեան համար Պոտլէսի փարոսները խորհրդանշող անձնաւորու-թեանց շարքին՝ տեղումը սա մարդուն: — Զայն կը գտնէք աւելի անդին:

զ) — Բարոյախօսը, Ազատամիտը, Ներկայացուցչական Անձ-նաւորութիւնը այս մարդուն հետ ու համար երբ կը գործածուին աւելի են իր թելագրանք, քանի որ մեր գարերուն այս բա-ռերը առանձին առանձին կեանքեր լիցնելու չափ ընդարձակ ի-րողութեանց կը մեան յայտարար: Տասներորդ գարուն ատոնցմէ միայն մէկը ըլլալն իսկ պիտի բաւէր Ապուլ Ալան մեր հիացու-մին արժանի ընծայելու: Թէս աւանդութիւնն, բայց չի դադրիր իւմաստ մը պարզելէ պատմումը որուն համեմատ անիկա ըլլայ-թոյն առած, իշխանաւորը գովելու կեղծիքէն, սուտէն ինք-դինքը ազատելու համար:

Հրաշքը, Ապուլ Ալային:

— Կը ներկեմ բառը,

որ բախտն ալ ունի ամբողջութեամբ մարդկայինով պայ-մանաւոր ըլլալու: Ու ինչպէս որ իր մտածողութիւնը — իր լայնագոյն մասերուն մէջ — օտար չէր մեր օրերուն, ուրախ եմ

կարենալ յայտնելու որ իր հրաշքն ալ կը չըջագծուի մեր օրերու
կարելիութիւններով։ Պահ մը մոռցէք ժթ։ դարու զիտական
հաստատութիւնները կոյրերուն, խուլերուն, համբերուն ուսում,
ընթերցում մատակարարելու։ Ապուլ Ալան իր խօթութիւնները
զիտցաւ վերածել արուեստի։ Կեցէք միայն ու միայն իր իմացա-
կանութեան առջև։ Խոլամին այդ դարուն, բռնութեան այդ ոս-
կեդարուն անիկա աղատ մտածումին, ժողովրդավայր սկզբունք-
ներուն արի մունետիկն է։ Առանց այլեայլի։ Ու ատիկա ինքնին

— գերազանց հրատել։

«ԱԹՈՒԻԼ ԱԼԱ»

(Անտիպ)



ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ

(ՀԱՅՈՒԹԻՒՆ)

Սլեւոր գրագէտը կը քալէ ահա, գառագեղ-նկուղին մէջ, այդ պատկերներու, յուշքերու, կոկծանքին տիեզերքը ամէն բովէ փշրելով ու վերաշինելով։ Ու, թուղթ առ Երեւանը ձեռքին անիկա, մզուած անոր էջերէն փչող անուշ, սրտայոյզ, լացնելու չափ մարդկային, դժբախտ, հայեցի հովէն, կ'երագէ Երկրին ուր իր արիւնէն մարդեր չունին վախ իրենցմէ, զիրար անարգելու, չուներու վերածելու տիկարութիւններէն, փոքրոգութիւններէն ազատազրուած։ Ու չունին վախ զուրսէն, դուք կը հասկնաք՝ թուրքէն որուն հետ կապուած ահ, ամօթանք, կորանք, իրենց ամբողջ կապար կշխովը կը թևան քանդակ՝ մեր նոր պատմութեան բոլոր ճամբաններուն, դռներուն, անկիւնադարձներուն։ կ'երագէ երկրին ուր անըրջափակ, անահ, պարտէզներու մէջ մեր հարսները, պտլիկ, կակաչուկ աղջնակները — սարահարթի ծաղիկներ — գարձեալ չեն վախնար իրենց հասցուցած վարդերը քաղելու, կամ քաղաքներու հրապարակին՝ իրենց այտերուն արիւնով հիւսոււած վարդերը, իրենց կոկ, տարօքէն նուրբ, բայց անհունապէս ընդքարշիչ հրապոյըները, իրենց գովուած գեղեցկութիւնները, փառքով, պատիւով, զգաստ սրբութեամբ մը կրելու, իրենց սոկի ձայները մեր ազամանդքերթուածներուն — աշուղները և ժողովրդական բանսատեղծութիւնները — ընդմէջէն, իբր սրբազան երգեհոններէ, չնորհով որքան քաղցր, հեղ գինովութեամբ արձակման, Հայաստանցի քերթողներուն սիրական տարագովը՝ վառման հանելու։ Ուր մեր գեղերուն միշտ պաշտպանուած բակերուն, մեր պալիկները, աղջիկները, տղաքը, հայրերը իրարու կը հիւսեն իրենց արդիւնաւոր ձեռքերը, կը մտնեն բոլոր — պարին առքին ու հմայքին մէջ, ու կը դառնան զինով՝ երգէն ու եղանակէն, կշոռյթէն ու կիրքէն, խենթ բայց զգաստ, լուրջ բայց ազատ, մինչ տուներու սեմին պատաւները, անդամալոյժները ուրախութեան արցունքներով ծափը կը կշռեն, իրենց չորցած զգախանքներուն մէջէն ինքնարերաբար հանելով ցեղին սրբազան յարանքներուն մէջէն սրբազներուն մէջէն սրբազն արեան և գեղեցկութեան, գինովութեան ու դաշնակութիւնը, արեան և գեղեցկութեան, գինովութեան ու

բարիքին, բուխ սրտին ու քաղցր հոգածութեան անմահ թելա-
զըանքները . . . : Ընթերցող, կը զգա՞ս այս ամենուն, այսինքն
սա խեղճուպատառ բառերուն իմ հագցնել ստիպուած ծով մը
ազրութեներուն թէկուզ ստուերը: Որքան գժբախտ բան է զրելը,
ըսեր եմ, այնքան անդամներ, այս կարգի խիտ կեանքերու զի-
մաց ողորմելի բառերը ունենալուս, երբ հեղեղ է անոնց ետքեն
վազածը . . . : Ու Թուղը առ Երևանը ձեռքին, յոգնած իր քայ-
ւերը քարէ քար փոխելով, ալեւոր գրագէտը տակաւին կ'երազէ
Հայոց հայրենիքին աննման զաշտերուն, լեռներու ոտքին փըռ-
ւած սուրբ սեղան, ուր զարեր ու զարեր մեր հասկերը գերի
աճեցան, անէծքին տակը զուցէ իմ պատերուն որոնք այդ հաս-
կերուն ոսկին պարտաւոր էին կրել օտարին ամպարները: Ուր
գերութեան գժնիկը ու բռնազիր մահուան մոլեխինդը պաշտօն
առին, իրը խորհրդանիչ պատուհաններ, խեղգելու իրաւ բերքն
ու բարիքը ընդերքներուն այդ երկրին, հիմա ծով ցորենի,
իւզի ու մեղրի, գինուոյ և կաթի, ինչպէս ծով առինքնող զոյնե-
րու, սրտապատառ հեշտութեան, ներդաշնակ շաղապատութիւ-
րու, գմբէթներու ու սլացիկ սիւներու՝ աչուլներուն, վայելու-
մին, հպարտացման զիմաց բոլոր անոնց որոնք զիտեն հողը փո-
խակերպել քերթուածի, ու զիրք մը վերածել լեռնաշղթայի,
այսինքն՝ իմաստութիւնը օգտագործել տարրերը զոպելու, կա-
ռավարելու: Ալեւոր գրագէտը միշտ կ'երազէ քաղաքներուն ո-
րոնց հրապարակներէն, փողոցներէն, բազմարուեստեալ կայան-
ներէն ըլլային ընդմիշտ չքացած եարալանն ու փաթթոցը, լու-
սին-մահիկներուն սպանալիքը, ու մինարէներու սլաքները եր-
կինք նայէին փոխանակ մեր վրայ թոյն թափելու: Մեր տուները
չէն մեղմով, կուշտ մեղմով: Ու միտքին ու զնդերին, սրտին ու
մատներուն ծորումները, ստեղծուածները ակօս ակօս գէպի բո-
լոր բացութիւնները, խորչերը, անկիւնները, արգանքները մեր
աշխարհին: Մեր արուեստը իր զանազան կերպարանքներով,
վերստին ծալկեցնելու սխրաշեշտ շնորհները մեր տաճարներուն
ուր թափէին մեր մաքին ամենէն յանդուգն սլաքները, մարմարի,
մետաքսի, կտաւի, ու բառի ձեերով: Ու մեր գրականութիւնը
իր աղատ որոնութեներով, իրագործութներով: Ու մեր լեզուն,
ոսկի ժապաւէն՝ մեր գարերը, մեր տարրերակ հոգիսառնու-
թիւնները — արդիւնք մեր հովիտներուն, լեռներուն այնքան
անկախ, այլամերժ կեցուածքներուն — իրարու ճարմանդով, որ
բացուէր իր զաւակներուն անխարդախ սիրոյն, արդար հիաց-
ման, իր տանջուած մարմինին վրայէն մեղի պատմելով մեր

ի վեր, հէքեաթին մարդարիտները որսալու, ցորեանին ծովերէն, ու առիւծները՝ հաստամեստերուն սիրտերէն։ Մեր կաթն ու կարսգը մնային մեր պալիկներուն անուշիկ բերաններուն։ Ու մեր հողերուն արիւնը, — մեր գոյները՝ քարի ծաղկի, ձևերով, միշտ մեր լեռներէն ու հովտակներէն, մեր աւաններէն ու անապատներէն, լիճերու լեզակէն ու ջրվէժներու աղամանդէն։ Մեր ցեղային, հոգերէն ալ մոյնքը, մեր բառերուն ու եղանակներուն հիւսքին։ Այտերուն վրայ մեր ազջիկներուն։ Նայուածքին մէջը մեր սուրբ մայրերուն, սուրբ հանիներուն երր կը թաղեն ամուսին, զաւակ, կ'անցնին որբերուն խնամքին ու երեսունէն վար կը մերժեն էրիկը, նորը, իրենց առջի սիրոյն պտուղներուն խնայելու համար հօրուի մը թէկուզ թեթեւ չուքը, անոնց անսփոփ ցաւին վրայ։ Հէյ, ջան երեւա՞ն։ Կը հասկընա՞ս այս անհուն ապրումներուն մարդկայնութիւնը։ Ու կը հասկնա՞ս մանաւանդ իմաստը քու ժողովուրդիդ, ալեւոր գրագէտին ու երիտասարդ քերթողին աչուըններուն ու հոգիին բոլոր դարպասներուն փոռուած սրբազան զիւցազներգութիւնը, (զոր կարգային բոլորը, առանց զիր ճանչնալու), սրբազան հանդիսարան ուր նայէին իր իրենց տուներուն, արտերուն անդրադարձ կրկներեւոյթները ընտաններար աչքերը մեծին, պղտիկին։ Զայն, այդ իմաստը հազնէին, ապրէին, վայլեցնէին առանց իմաստառիրական տեսութեանց բռնաշապիկին։ Ու ալեւոր գրագէտը, իր նկուղի խորքին, միշտ Թուլիր առ Երեւանը ձեռքին, վերակազմէր, ճարտարապետէր հայոց աշխարհ մը ուրկէ ըլլային ընդմիշտ վտարուած գարաւոր անարդանքը, մեր գերութիւնը, մեզ այնքան նկուն, գուցէ այնքան անմելք ընող՝ մեր պատմութեան մէջ անդարման գասուած, գասուած մեր անհամերաշխութիւնը։ Մեր երկիրը ուր երիտասարդութիւնը, ունկնդիր իր արեան հարազատ մզումներուն և ոչ թէ զայրացկոտ գասախօսներուն բռնիմաստ հանգանակներուն, փոխանակ եղբայրը ատելու հրաւիրելու, գրոհը սիրէր դէպի գրաւումը գարերով մեզմէ կողովառուած գանձերուն, աղատագրէր հարեմներու մէջ սենաւու գրուած իր արեան հարազատ ծաղիկները, ապրէր, իր ու աղատ, ոչ միայն ինքզինքը, մարմնով, միտքով, այս բառերուն զուգորդ հազարաւոր աղզմունքներուն լիագումար փառքին մէջ, այլև ապրէր, սրբազան առաջադրութեամբ, ընդմիշտ սրբազրելու, լուծելու, հունեն իսկ ջնջելու մեր պատմութեան տռամային, ան որ կը պառկի ահա իր Սփիւռք, թէ իրբե աշխարհ թէ իրբե անվախճան գժոխք, երկրագունակի չորս ծագե-

րուն։ Մեր երիտասարդութիւնը, մեր երկրին որբազան ծաղիկը, ու անոր ուժին կենդանի անօթը, խորհէր այդ Սփիւռքին գործվով, մարդկօրէն, եղբայրօրէն և ոչ թէ խստասիրտ դասախոսներու, քինալինդիր, մանաւանդ արտամարդկային տիպիկ-տիկայովը։ Խորհէր խորունկ կարեկցութեան, հպարտութեան զգացութիւնը, ու համոզուէր թէ «ծագէ ի ծագ» և «սփիւռքի ի սփիւռք» հազարներ ու բիւրեր, իրենց անձկութիւնը կը կրեն միայն ու միայն մեր երկրին երազէն ամպհովանուած։

* * *

Ալեւոր գրագէտը տեղ մը ըսած է որ Սփիւռքի գրագէտին գերազոյն, աղեխսարչ տագնապը չի գար իր առանձնութեան (արուեստը տիեզերք մըն է, իրմով լեցնելու, բազմամրաժենու համար իր սպասարկուները), իր լումն (որուն կը վարժըլի մարդ, մանաւանդ հայ գրագէտը, երբ կը խորհի թէ իր ժողովուրդը ինչ կրցաւ պահել իր ամբաւ գեղեցկութիւններէն, հարստութիւնէն որպէսզի իր գրողներով զբաղելու իր անընդունակութիւնը մեր օրերուն ջանար գարմանել), փառքը կրելու իր անկարողութեան (մեր հէքեաթները երբեմն կրակէ սազաւարտով կը պատկեն մեր փառասէր նախարարները), ոչ առ նեռանկար հանդիսին իրեն գրուած չըլլալու իր բախտին (իր ընկերները մեռան սուրի տակ)։ Այդ տագնապը, ուրեմն,

— Անիկա ձեռակերտն է խուլ, անխուսափելի ցաւի մը որ կարճ օրը հեզ մը կը թօթուէ անոր հոգիին այնքան ընդարձակ տաճարը, անոր հոկումն ու քունը կը փոխէ զալուկական մշաւանդի, անոր ներքին նայուածքին փոելով

— Մարմինան, այնքան տւազ, այնքան տժգոյն, այնքան լուս, անայց ու չորցած, ինչպէս է զերը նեղոսի հովիտին, հոն ուր կը պակսին գետին ջուրերը։

— Փրկիչը, այնքան անդաշն, այնքան լքուն, նեղ, անկանաչ ու անյոյս, գերեզմանատուն մը ըլլալու այնքան անկարըող։ Երուսաղէմը իր բոլոր փառքը կը կազէ իր հոգեոր զինուուրներուն։

≡ 130 ≡

— Բեր Լաւեկը, այնքան քաղքենի, պուպրիկ, արուեստակեալ, սուստ, ուր մեռելներուն արձանները կը չարունակեն պատմել կեղծիքը նոր Բաբելոնին:

Չեմ եղած Սփիւռքին ուրիշ հանգստավայրերուն մէջ: Իմ տեսածներուն այս ահաւոր ճնշումը՝ երբ իմ մտքին կը բացուի իմ գեղին անուշ գերեզմանը, իմ ծննդավայր քաղաքէն դարձեալ հոծ, կանանչի, յոյսի մէջ խզդուած գերեզմանատունը, հօրս կուշտին . . . :

Կը հասկցուի՞մ արեհօք, սա սուզիս մէջ:

Սփիւռքի զբողին:

— Գերեզման մը,

Երա՞զ,

— Արարամի շուքին,

Նոյնիսկ առանց քարի: Ու առանց նշանի, զիրի,

բայց տաք հո՞ղը վրաս՝ իմ պապերուն արեան հանքերուն:

«ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ»

(Անժիայ)

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

(ՀԱՅԱՍՏԱՆ)

Դանիէլ վարուժանի զործը քերթողական անխառն վաստակ մըն է . ու այդ իսկ հանգամանքով արեւմտահայ քնարերգութեան մէջ ունի բացառիկ նկարագիր : Զեմ կրնար , իրեն չափ ու թերես իրմէ աւելի օժառուած բանաստեղծներ , որպիսին է Պ. Դուրեկանը և ուրիշներ , որոնց տաղանդը համազօր ըլլար իր տաղանդին (Մ. Մեծարենց) եղր ունենալ ուսումնասիրելու համար իր գէմքը , թէս երկու անուններն ալ պատկանին անխառն քերթողներու նոյն ընտրեալ փաղանգին : Ասիկա անոր համար , վասնդի վարուժանի զործը ամբողջուրին մըն է ուր կը մանեն շատ կարեսոր ազգակներ , իւրաքանչիւրը մինակը բաւող բանաստեղծի գէմք մը փրկարործելու : Արգարե մօտ երեք քառորդ դար անցեր են Տքառաջին (Պ. Դուրեկան) օրերէն : Գրականութեան պատմիչը Դուրեկանի տաղարանին մէջ կը հաստատէ այսօր ինչ որ իր ժամանակը տեսեր էր ու քիչիկ մըն ալ կը ծանրանայ Դուրեկանով արմատ առած քերթողական ըմբանումին : Անկարելի է այդ տաղերէն վերակազմել Զարթօնքի Սերունդին հոգեկան պատկերը : Անսոնք կը պատմին ամէն ժամանակներու մեծ բանաստեղծը ու այդքան : Պարագան զրեթէ նման է Մեծարենցին : Բայց գրականութեան պատմութիւնը պատմութիւնն է ժողովուրդի մը ամենէն տարածուն , խոր , բախտորոշ ապրումներուն : Քերթող մը որ ըլլար բաւական զօրաւոր այդ ամէնը իր մէջ առնելու ու զանոնք իր ձեւովիլ յանձնելու ապառնի ժամանականերու , անիկա այդ իսկ բարիքին համար պիտի բարձրանար բաշառու , արդէքի արդէքի : Ասիկա զգացեր էի , մօտ երեսուն տարի առաջ , ցառիկ արդէքի : Ասիկա զգացեր էի , մօտ երեսուն տարի առաջ , վարուժանի զործին հանգէպ (դեռ անիկա հեղինակն էր Յեղին Սիբու հատորին) իմ տպաւորութիւնս բանաձեած ատեն : Ու զայն անկէ ասդին շատ բան է փոխուած մեր հոգիներէն : Մեր քնարեր անկէ ասդին շատ բան է փոխուած մեր ճակատագրին : Ու նոր անուն գութիւնը կնիքին տակն է մեր ճակատագրին : Այլ պակասը այն ներու պակասը չէ որ զիս կ'ընէ մելամազձուտ : Այլ պակասը այն ամենուն որոնք վարուժանի զայնութիւնն էին յօրիներ , մեր պատմութեան զարարար ծորումներով ու նոր մարդուն մէջ յուրաքանչիւրը առաջ առաջ առաջ առաջ :

նող ուրիշ ալ զգացումներով։ Անոնք որ այսօր, Բարիզի զոհին ներուն մէջ, իրենց վրայ կամար կապող թշուառութեան մէջէն կը դատեն զայն, Վարուժանը, ու կ'ուրանան անոր անձին հերքումովը, հազարամեայ զգայնութիւններ, և ուրիշ ալ, աւելի անմահ տեսիլներ, ու կը ծանրանան արտայայտութեան երկրորդական մեզքերուն վրայ, մտախ փաթթելով ասոր հոետորականութիւնը, խուռութիւնը, չըսելու համար սոմանթիզմը, անոնք իրենց թշուառութիւնը միայն կ'ապացուցանեն։ Զգայարանքներ կան որոնք չգործածուելով կը չքանան։ Ասոնցմէ՝ գեղեցկութիւնը զգալու կերպը մէջ։ Ու զաղթականի հոգերանութիւնն ալ ուրիշ կերպ, այդ գեղեցկութիւնը խաթարելու։

* * *

Քաղցր երիտասարդ մէն էր երր զինքը ճանչցայ։ Հակառակ հւրոպային՝ ուրիշ կուգար իր ուսման ընթացքը բոլորած, անիկա չըրաւ իմ վրայ տպաւորութիւնը զոր պիտի առնէի իր ընկերներէն, զլխաւորաբար կ. Զարեանէն։ Գաւառական պարկեցտութիւնը, candeurը անոր անձը կը պաշտպանէր, զօրաւոր, զրեթէ տեսանելի գոլի մը պէս։ Ու չունէր Եւրոպան սպառած (իր տրտմութեանց ու փոքրութեանց մէջ) տղոց ո՛չ յոզնութիւնը, ո՛չ անիմաստ մնամտութիւնը։ Կը հաւատար մէր արքէքներուն, աւանդութեանց, գերին, բոլոր իր ընկերներուն նման, բայց այդ հաւատքը մտքէն պիտի չանցընէր համբաւի պատուանդան կամ գահաւորակ ընծայելու։ Այս վերապահութիւնը, մտքի սա համեստութիւնը, զիւղական անփոփոխելի բացսիրատութիւնը առաջն տեսակարար յատկանիշներն էին որոնք զինքը կը տարրերէին, օրինակի համար կ. Զարեանի մը, Սիամանթոյի մը, Ռ. Զարդարեանի մը կերպարանիներէն, ըսել կ'ուզեմ՝ ասոնց բարյական կենդանազիրներէն (portrait moral)։

Համեստ սա իմացականութիւնը անիկա պիտի չչարչարէր, անկէ պահանջելու համար իր տարողութենէն վեր իրացումներ։ Իր բանաստեղծի տաղանդին վրայ իր հապատութիւնն իսկ պիտի մնար ենթակայ իր մտքին սա հիմնական նկարագրին։ Անշուշտ տկար էր իր մէջ գործօնութեան (action) երակը։ Բայց ատոր զիտակցելը իր արժանիքը պիտի ըլլար ամենէն առաջ։ Կը յիշեմ մէր խօսակցութիւնը Պոլսոյ մէջ։ Մեծ խռովքներու օրերէին։ Եւրոպայէն նոր էր դարձած։ Ու թրքական սահմանադրու-

թեան վրայ իր վստահութիւնը խախտեր էր Աստանայի եղեռնով։ Քսինք իրարու շատ բան։ Հոս կը խնայեմ իր հասկացողութեան վերլուծումը մեր իրականութեան վրայ։ Յողափոխութեան արտայայտութիւնը անիկա վերածեր էր պատմական արդարութեան ու չէր զգար թէ որքան տարբեր բաներ էին անոնք։ . . . Պիտի մեկնէր «հայրենին», որուն կարօտը իրեն ներշնչած էր մէկէ աւելի գլուխ-գործոց քերթուածներ։ Այդ կարօտին ետին՝ խոր, անպարազրկելի միւս ալ կարօտը, իր ժողովուրդը նանջնալու իր պապակը զոր կը ծածկէր, բայց որուն իրականութիւնը ինձի համար զուրս էր կասկածէ։ Խանութիլ հողին, յոյզերուն, ապրումներուն որոնք եղեր էին իր պապերունը, Փոքր-Հայքի հեռաւոր մէկ աւանին մէջ, — ահա իր արուեստին մեծագոյն զըսպանակը։ Բաժնուեցանք իրարմէ, գէպի մեր զիւղերը։ Պոլիսը ինձի համար չքեղ խաղ մըն էր, տեսակ մը թատերաբեմ։ Հոն իմ գտածը վար էր իմ մտապատկերէն։ Վարուժանի համար ալ այդ Պոլիսը ծաղրանկար մըն էր, իր Բարիզէն վերջը։

Սերաստիոյ մէջ անիկա պիտի չփուի այդ ժողովուրդին։ Պիտի ունենայ հիասթափութեան, բայց պիտի օգտուի սուզ այդ օրերէն։ Հացին Երբէ անկարելի պիտի ըլլար, առանց այդ մէկ-երկու տարիներուն, որոնք անիկա անցուց այդ զիւղական ուսուակն մէջ։ Զեմ պատմեր իր գառնութիւնները։ Իր սումանթիզմը կուրած էր այն բոլոր բրտութիւններէն որոնք գաւառական, գիւղաքաղաքային պայմաններուն փուշերը կը կազմեն, ամէն պիւղաքաղաքային պայմաններուն զիւղերը կը կազմեն, արուեստագէտի համար։ Պոլիս գարձաւ։ Գտանք կրկն զիւղար։ Զեր էի ես ալ զիւղը։ Մինչեւ իր ձերբակալումը անոր հետ ու Զեր էի ես ալ զիւղը։ Մինչեւ իր ձերբակալութեան կապեր։ Իր զործերուն զտած նեցայ մտերիմ եղբայրութեան կապեր։ Իր զործերուն զտած լնդունելութիւնը, զտանգելու չափ չէր ազգած իր արուեստաընդունելութիւնը, զտանգելու չափ չէր ազգած իր համարական վրայ։ Զեռուէ հեռու միայն կը կասկածէր զէտի խզճմտանքին վրայ։ Զեռուէ հեռու միայն կը կասկածէր իր Բանին տարողութեան։ Զուղեցի վրդովել իր հասկացողութիւնը, համոզուած ըլլալով որ ամէն արուեստագէտ հարիւր թիւնը, համոզուած ըլլալով որ ամէն ամենէն մեծատաղանդ քննադատը։ անգամ աւելի կ'արժէ քան ամենէն մեծատաղանդ քննադատը։ Իր հոետորութիւնը, զիւրութիւնը՝ կեանքը զդայցաւն ։ Պատմունագեղ պատկերներու (ուրիշ խօսքով՝ տպաւորիչ նկարագրու-նեգեղ պատկերներու (ուրիշ խօսքով՝ տպաւորիչ նկարագրու-նեգեղ պատմատացած հաւատագը՝ բանաս-թեան) վերածելու։ Իր մէջ արմատացած հաւատագը՝ բանաս-թեան վերածելու։ Իր մէջ արմատացած հաւատագը՝ բանաս-

աղդակներ ու տակաւին ուրիշ բաներ, զիխաւորաբար Եւրոպա-
յէն իւրացուած (իր Հեթանոս Արքերը ամբողջութեամբ պատմու-
թիւնն է այդ տպաւորմանց), մեր սպասումները, խանդը ու
մեր ճակատազրին մոռացումը, առանձին առանձին վերլուծման
նիւթեր կը դառնան հիմա ինձի: Ու մեծ է ցաւը իմ անկարո-
ղութեան, այս ամէնը պարզելու, իր առիթով, լաւն ու վատը,
հաւասարապէս: Պոլսոյ մէջ անիկա պիտի տպէ իր երկրորդ հա-
տորը (Հեթանոս Արքեր): Պիտի պատրաստէ նիւթը Հացին Արքը-ին
զոր իր մահէն վերջը իր համակիրները պիտի հրատարակեն:
Մաս էր առած Մեհեանի խմբազրութեան մէջ: Իր բաժանումը
խումբէն (Մեհեանականներ) արդիւնք էր ոչ թէ արուեստի հակա-
մարտ կեցուածքներու, այլ աւելորդ զիւրազգածութեան, եւ.
Զարեանի քիչեկ մը խոչըր յաւակնութիւններուն որոնք տանելի
էին ինձի ու Գեղամ, Բարսեղեանին այն մեծ փաստով որ թերթը
կ'ընէին կենդանի ու նոր: Մեզի համար էականը շահն էր մեր
զրականութեան: Ու այդ շահուն սիրոյն՝ հանդուրժելի թէկուզ
ծիծաղելի քրմութիւններ, հերիք էր որ տաղանդը չպակսէր այդ
զերազրումներու ետին: Ու Կ. Զարեան տաղանդ ունէր:

1915-ին զինքը տեսայ, վերջին անգամ Ռ. Սեւակի
տունը, Բերա: Քաղաքը անճանաչելի էր զարձած: Ու մէկէ ա-
ւելի զրոյներու մասնակցութեամբ, սեղանի մը գլուխը անիկա
բաժակ մը զինի պարզեց մեր գրականութեան: Ու կարգաց իր
կարմիր հողը: Զեմ կրնար մոռնալ կրակը որ ձայնն ու զէմքը
առած էր իր մէջ երր քերթուածը կը յօրինուէր, մեր ամենուն
հիացման առջե: Անոր մարմինը ճշմարիտ նուազարան մըն էր:
Ու բոլորս ալ զգացինք թէ կին օրերու ներշնչեալիները (inspiré),
տեսանողները տարեր տեսակէ արարածներ ըլլալու չէին, քան
ան որ ահա իր զրածը կ'ապրէր մեր առջե այդքան անզիմա-
զրելի խոսվքով մը: Սեւակի կինն անգամ, զերմանունի մը, որ
տունի հայերէն մը հազիւ ճարած էր իր ամուսնին սիրոյն, առ-
նըւեցաւ բառերուն այդ կրակէ շապիկին մէջ ու լացաւ, վստահ
եմ: առանց հասկալու թէ այդ բառերուն ընդմէջէն մենք, հա-
յերս, ինչ ահաւոր, ինչ քաղցր, ինչ անհուն բաներ կը ծծէինք:
Իր առածը զոյնն էր միայն բառերուն:

Խղճամիտ էր իր արուեստին համայնշութեան որքան գոր-
ծազրութեանը մէջ: Կը որբազրէր անդադար, գտնելու համար
մտածիպարը զոր քերթուածը կը թելադրէր իրեն, զեռ չնուաճ-

ուռած : Ցեղին Սէբուլին նախսերգանքը կը խորհրդանշէ այդ վիճակը երբ «մրրկալարս», հրաչուի» քերթողը կը մտնէ ներս «նույիրական» իր արհեստանոցէն, «կը փակէ փեղկերը» արեւին ճաճանչներուն դէմ, ու կը քանդակէ . . . մինչև որ մարմարին ծոցէն ծաղկի գլուխը կնոջ մը : Իրեն համար ալ ճիշդ էր ստեղծումին սա հրայրքը : Մինչև իր մահը, ստեղծագործ երկունքի իր տասը տարիները անիկա դաստիան գեղեցկութեամբ մը արդինաւորեց, չքեզ անդաստանի մը պարբերականութեամբը պտղաբերելով իր անմահ բերքը, առանց աճապարանքի, առանց տենդի : Ինչոր կեանքը պիտի տար իրեն, բաւ էր հարիւր քերթող իսկ բեղմանաւորելու^(*) : Այդ է թերես պատճառը որ իր սերունդին մէջ ըլլայ մինչև այսօր ամենէն քիչ տուժողը, ժամանակին աւերէն : Անշուշտ իր տաղերը մեծ զարկերն են իր ժողովուրդի հոգիին : Բայց անիկա չզառածեցաւ երբեք այդ վաստակը ընել ի հաշիւ իր փոքր հաճոյքներուն : «Փնտուած», «տօնուած» քերթող, խնայեց իրեն, ըսել կ'ուզեմ արուեստագէտի իր խղճմտանքին, ու եղաւ զգոյշ ողողելու հրապարակը բարձրաճիչ, փայլուն, հուտորաշունչ արտասանուրիններով :

«ՀԱՅԱՍՏԱՆԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ»

(Անժիայ)

ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ

(Գ. Վ.ԱՐՈՒԵԺԱՆ)

(*) Արուեստագէտ Սէբունդին մէջ քերթողական կարելիութիւնները զուր տեղը չէ որ կը ներկայացնեն մեր բարձրագոյն իրազործումները : Բացի լիքարենցէն որ չտեսաւ եւրոպան, միւսները ապրած են զայն, ու նոյնիսկ անօթութեամբ «վարշամակուած» քերթողը կը շահի կեանքէն այն զոր անկարող պիտի ըլլային իրեն տալ հայ գիւղն ու հայ կոլիսը : Այդ զրկանքին գինովէ որ այս սերունդին քերթողները կը ճագուիրաւ իրենց գործին համար նորագոյն չնորներ : Առանց այդ նւրոպային ընթանակի չէ ինչ որ Վ. Թէքէեանի քերթութեան ամենէն սրտառուշ, ըմբռնելի չէ ինչ որ Վ. Թէքէեանի քերթութեան ամենէն սրտառուշ, իրաւ, մարդկային յատակը կը կազմէ : Գեղեցկութիւնը ձրի բառ մը չէ : Անիկա «կրկնաւորումն» է ընութեան, աւելի ոնաւորաւած :

ՅՈՎՀԱՆՆԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

(Թ. I. Կ. Ա. Տ. Ի. Ց. Բ.)

(ՀԱ. Տ. Ա. Ա. Ը. Վ. Ծ.)

Կը յիշեմ թէ զրական համախմբումի մը մէջ, օր մը, — պատերազմէն վերջն էր — իրական հարցապնդման մը ենթարկեցայ կարծիքի մը համար որ Յովհաննէս Յարութիւնեանը Արեմտահայ Գրականութեան մեծագոյն դէմքը կը յայտարարէր։ Առարկողները կը ծանրանային այդ մարդու գործին ձևական թերութեանց, խորին հրապարակագրական նուազումներուն, գրական զգայարանին իր մօս անզարդ նկարագրին վրայ։ Զեմ յիշեր թէ ինչպէս պաշտպանեցի այս մեղքերուն դէմ զաւարի գրականութեան անառարկելի վարպետը։ Բայց իմ կարծիքը զօրաւոր հաւատաք մըն էր իմ մէջ, թերես արդիւնք սեպհական հակումներու, զրականութիւնը ըմբռնելու մասնաւոր կերպի մը։ Երեսունի մօտ տարիներ անցեր են այդ շրջանէն։ Այսօր երբ իր գործը դատելու համար վերստին կը մօտենամ անոր ժառանգին, ուրախ եմ յայտարարելու որ իմ կարծիքս կը պահէ իր ամբողջ ուժն ու իրաւունքը։ Արեմտահայ Գրականութիւնը խոր ու խոշոր վկայութեանց հանդիսարան մըն է Հայ Հոգիէն։ Անոր մշակներէն իւրաքանչիւրը բան մը առերեած է այդ Հոգիին շնորհներէն։ Բայց այն գրագէտը որուն մօտ Հայ Հոգին ամենէն յատկանշական իր կողմերով նուաճուած ու արտայայտուած ըլլայ, անիկա Յովհաննէս Յարութիւնեանն է նորէն։ Այս վճիռը կը պաշտպանուի ոչ միայն վերընթերցման փաստովը, այլ ուրիշ ալ փաստերով։ Գրականութեան պատմութիւն մը ճարտարապետական կառ կառուցում մըն է հաւանաբար։ Ու արդիւնքներու կշիռը այն ատեն իր ճիշդ իմաստը կը ստանայ, երբ կը կատարուի ամբողջական աշխատանքի մը առիթով։ Արեմտահայ Գրականութեան մեծ վաստակաւորներուն գործին զատումէն յետոյ է որ կը ձեռնարկեմ Յովհաննէս Յարութիւնեանի վերընթումին։ Ու մեծ ուրախութիւն է ինձի հաստատել թէ մեր ժողովութիւնէկ որոշ ու բաւական ալ ընդարձակ հողելուրշին տեղագրումը՝ իրմով միայն կարելի, իրմէն գուրս պակասաւոր բան մը պիտի ըլլար։ Զունիմ տալու անունի պակաս մը որ այնքան բան ջնջէր

մէկ անգամէն, Հայ Հոգիի հասկացողութենէն որքան ատիկա պիտի կատարուէր եթէ երբեք վերցուէր Թէկատինցիի գործը Արեւմտահայ Գրականութենէն: Հայեցի, հարազա գրականութեան հարցը, իր բոլոր փշուտ երեսներով, փառքովն ու տկարութեանց կչիոսվը, կը գրուի անոր անունին հետ:

Արգարե, Արեւմտահայ Գրականութեան մէջ, գրական յղացքին չըջափոխութիւնը քանի մը զօրաւոր անուններու հետ կապուած եղաւ առաւելապէս Գրական դպրոցներ, իրենց իմաստին լիութեամբ չեն զարգացած մեր մէջ: Գրաբարամոլութիւնը գրական դպրոց մը չէ: Երապատօւրինը մեր մէջ ընկերացին չեցտ ձգտումներու կը հպատակի ամենէն առաջ, երկրորդաբար՝ գրական հեռապատկերներու: Մեր մէջ, եթէ կարելի է այսպէս ըսել, երկու մեծ հոսանքներ գոյութիւն ունեցած են — ազգային և դասական (չըսելու համար լինիանրական) լմբոնումները: Ասոնցմէ երկրորդը սկզբնական է, գէթ ժամանակ իրեւ: Զարթօնքի Սերունդ, Աւագ ու Կրտսեր Ռոմանթիկներ ըրած են գրականութիւն մը ուր մարդկային ընդհանուր արժէքներ, համամարդկային ձգտումներ կուգան առաջին բլանի: Անուշիկ քերթուածի մէջ Մ. Պէշիկթաշլեան կը խտացնէ մեր գրականութեան այդ յատկանիշները: Կարգացէք Ոհ, ինչ անուշ եւ ինչպէս զով տողերով սկսող տաղիկը: Հոն ամէն բան ընդհանուր է: Հովք, կոյսը, հայրենիքը, վտակը, նոճիները, աւերակները կուգան տեսարան ու կը թելազրին գեղարուեստական յուղում մը որ իրաւ է որքան քաղցր: Բայց որ կրնայ խոսվել միջին գաղիտին, անգլիացին: Բայց կարգացէք նոյն քան պղտիկ ուրիշ քերթուած մը Խմ բախտա (Թէկատինցի): Այն խոսվքը որ կը յառնէ այդ տաղիկէն, միայն ու միայն կրնայ տեղ զտնել Հայ Հովիի մը խորը: Անիկա չանցնիր այդ միջին գաղիացին ու անգլիացին: Անոնք որ առաջին կարելիութիւնը կը մեծցնեն ու երկրորդը թերի կ'արժեւորեն, գրական զգայարանքի պակաս աճում մը թերի կ'արժեւորեն, գրական զգայարանքի պակաս աճում մը թերի հայեցի, հարազա գրականութեան մը հարցն է նախ: Երկրորդ հարցը որ կը հետևի առաջինին, հայ բարեւոր պատկերացուածնեն: Թէկատինցիին հետ զրուած ամենէն մեծ հարցը կ'ապացուցանեն: Այս գործը առ կը հաստի առաջինին, հայ բարեւոր պատկերացուածնեն, այնքան տիրական ուժով մը նուաճուած և յանձնուած գարերու յարգանքին, հիացումին: Այս երկու մեծ հաստատումներուն լուսաբանուամը կը կազմէ Թէկատինցիի գործին փառքը, արդարութիւնը: Գրական ուրիշ խնդիրներ, — ոճ, լեզու, կառուցում, արուեստի հանգանակներ — ամենէն ուշ կը մանեն կրկէս:

Անոր գործին մէջ որակը, իրը ազգային տարր, կը մնայ զրեթէ միւտ բարձր։ Գործին երեք չորրորդը անկորուստ գեղեցկութիւն մըն է զոր կը հայթայթեն մեր զգայնութիւնը, մեր բարքերը, մեր աշխարհը, ուզիղ եղանակով մը շատ յաճախ։ Գործին խառնուած հրապարակագրական տարրերը չեն յաջողիք խղել միջուկին արժէքը։ Այդ գործին մէջ մուտք չունեն գրական սեթեթ, վայելչաբան խնամք ու ասոր պարտազրած աւելորդը։ Ոչ մէկ փշրանք այն խակ ալ հսետորութենէն որով կը տառապին արտայայտութիւնները Խրիմեանի, Արևանձտեանցի և այն ոսկեզօծ հսետորութենէն որով վիրաւոր է Ռ. Զարդարեանի գործին զրեթէ կէսը։

Թերեւս զուք չէք զիտեր թէ հազար տարիէ ի վեր, հայ զրականութեան մէջ Թլկատինցին մուտ կուտայ, առաջին անգամ, հայ գիւղին, ոչ միայն իրեւ զրական ստեղծումի յատակ ու ներշնչաբան, այլև իրեւ հում իրողութիւնը^(*)։ Այդ գիւղին արտաքին յօրինումը, անոր միջոցներով շահուած ստոյգ տախտակ մըն է, անգին նշխար մը մեր ժողովուրդին սեպհաւկան հարստութիւններէն։ Կը հրաւիրեմ ընթերցողը վերցնել այդ գիւղին նկարագիրը (նկարագրութիւն) ու փոխազրել Ե. գար, օրինակի համար Դազար Փարպեցի գիրքին մէջ։ Ուրիշ խօսքով, Դազար Փարպեցիի Պատմութիւն Հայոցը ենթագրել գրուած Թլկատինցիին թէքսիկովը։ Գիտէք ի՞նչ կ'ըլլար արզիւնքը։ — Հայ ժողովուրդին ամբողջական զիւը։ Ահա թէ ինչու այնքան մեծ էի կտրած զինը Թլկատինցիով մեզի կտակուած զանձին։

Այս մարդը պետն է, ներշնչաբանն է գրական հմտարիս դպրոցի մը որ արեւմտահայ զրական ընդհանուր արդիւնքին մէջ կը զատուի չքեղ բաժինով մը։ Հայոց աշխարհին մէկ կարեոր մասը կայ Խարբերդցիներով նուաճուած զրական վաստակին մէջ։

(*) Անշուշտ հայ ազգագրութեան սկսողը չէ անիկա։ Բայց, ազգագրութիւնը իր գիտական, անհրապոյը չորութենէն, կամ ազգայնական-պատմական աւելորդ զբագերուն տակ խղուած, անզրական կերպերէն ազատագրովը ինքն է ապահովաբար ամենէն առաջ։ Արեւելահայ զպրոցը՝ կազ մը չունի գրականութեան հետ, ըլլալով շնչտօրէն բանասիրական զբաղանք։ Սրուանճտեանց շատ ենթակայական պատկերով մըն է։ Թլկատինցիի հայ Պիւղը առաջին լուրջ աշխատասիրութիւնն է ուր պատկերը, անանձն զիտող մը, ինչպէս զիտածը գոյնով, շնորհով տալու ընդունակ միտք մը իրար կը պաշտպանեն։

Եթէ պոլսական ընդհանրականութիւնը, չըսելու համար աշխարհաքաղաքացիութիւնը զօրաւոր ազգակ մըն է անոր տկարութիւնն, ապա ուրեմն վասպուրականեան — Տարօնեան հողամասէն ու Ծոփաց աշխարհէն (Խարբերդ) մեր ունեցած վկայութիւնները (մինչև Համաստեղ, Օհան Կարօ, Բ. Նուրիկեան), մեր ժառանգը՝ այդ տկարութիւնը արժանիքով զիմաւորով յաղթանակ մը: Թլկատինցիի մէջ ուսուցչի շունչը բաւական ուժով է եղած իր գաղափարները տարածելու, այնքան որ իր մէկ հատիկ օրինակը կը չնորհէ մեր գրականութեան ամենէն ինքնատիպ, չնորհագեղ քանի մը անունները, բոլորն ալ Ծոփաց աշխարհէն: Իր անմիջական աշակերտն է Ռուբէն Զարդարեան: Իր շունչին հեռու ազգմունքները կը զգաս Համաստեղի, Նուրիկեանի, Վահէ Հայէկի մէջ, որուն Հայէնէն Շխանը գեղեցիկ գիրք մըն էր, բայց չգտաւ իր արժանաւոր վարկը, ինչպէս կը պատահի երբեմն կարգ մը գործերու:

Ու, բարտառ' քս, արեւմտահայ հոգիին արտայայտութիւնն է ատիկա, բեմական արուեստին մէջ, մարդու մը կողմէ որ զուրկ ապրեցաւ բեմին, չճանչցաւ գերասանը: Բայց զրեց մեր առաջին խաղերը, հայ հոգերանութեամբ ու հայ խորքով:

* * *

Իր գործին մէջ մտնելէ առաջ, սա քանի մը ընդհանրացումները չի նշանակեր աւելի ընդլայնել, երբ կը խօսիմ իրեն անունէն անբաժան ուրիշ ալ մասնայտակութեան: Ատիկա եւրոպական լեզուի մը պաշտպանութենէն զուրկ արուեստի մը իրական լեզուի մը մտքին կը ներկայանան անունկանութիւնն է: Անչուշտ մեր մտքին կը ներկայանան անունները Խրիմեանի, Սրուանձտեանցի, Հրանդի, որոնց գործերը նման պայմաններու կը հպատակին զրեթէ: Բայց Թլկատինցին կը զատուի այս խմբակէն անով որ իր հակայ երկը իրազործած է իր խել բունին մէջ: Անիկա իր զիւղը ունեցաւ իրեն հորիզոն: (Անոր քաղաքքը երկարաձումն է գիւղին և ոչ թէ փոխատնկում (transplantation) ինչպէս է պարագան միւսներուն համար: Ամը (transplantation) ինչպէս զարագան միւսներուն համար: Առանց Պոլիսին չէր կրնար զրուիլ Պատուի և Թառուիը որ փախուստ մըն է այդ Պոլիսէն:

Թատրոն, քրօնիկ, վիպակ, ֆերուած, ինչ որ ելած է ա-

նոր զբիչէն, բացառիկ ուժգնութեամբ մը պայմանաւոր է արուեստի զգայարանքով։ Զէ խառնուած ալօրեալին, ըսել կ'ուղեմ՝ հրապարակագրութեան։ Ու ատիկա բարիք մըն էր։ Զէ դառածած իր ուսուցչութեամբ, հասնելու համար ճառերու, ընդհանրութիւններու, վարժապետական սովիետութեանց որոնք Պոլսոյ մէջ իրական վտանգներ եղան ու տկարացուցին արդիւնքները ճշմարիտ տաղանդներուն։ Մամուրեան, Պէրպէրեան, Զերազ, Սէթեան մասնակի զոհերն են այդ զառածումին, քանի որ իրենց գործին մեռեալ մասը կուգայ այդ կալուածէն։ Թէկատինցին զերծ եղաւ նաև յեղափոխական հռետուրութենէն, իր գործը ազատագրելով ամբոխային հիացումէն ինչպէս մռացումէն։

Այս տողերը, որպէսզի տրուեին քանի մը գիծերը սկզբի վարկածին։

«ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՏԱՆԱՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ»

(Անժիայ)

ԱՐՈՒԵՏԱԳԵՏ ՍԵՐՈԽՆԴ

(ԹԱԿՈԾԻՆՅԱՅԻ)

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱ

Արեւմտահայ Գրականութեան մէջ ամենէն շատ մելան սպառած մարդերէն մէկը։ Մէկը, նոյն ատեն այն բացառիկ գրական խառնուածքներուն որոնք քանի մը սերունդի հետ կարենալ ըլլալու ճկունութիւնը մեզքի չեն վերածեր, քանի որ իրերուն բերումն է ըսկել ատիկա, երբ այդ իրերը մեզ կ'առնեն իրենց հոսանքին մէջ։ Գրեթէ կէս գար անոր ձեռքէն պիտի չիյնայ գրիչը։ Իրապաշտներու խանդին անոր երիտասարդութիւնը կը խառնուի սեպհական ալ խանդով։ Արուեստագէտ Սերունդին պատկանելով հանդերձ իրը գրագէտ, կը զիմանայ պատերազմէն վերջն ալ։ Ու տարօրինակը հոն է որ բոլորին հետն ըլլայ ու բոլորին գէմ։ Ու կը շարունակէ կատարեալ պոհեմի իր գործը, իր ժամանակին բոլոր ծանօթութեամբ մը ուր լրագրողը, գրագէտը, գործիչը կը միանան իրարու և կը լրացնեն զիրար։

Լրջութիւնը իր սկսուածքին, այդ ըրջանին երևան բերած իր ախորժակները, լրագրական իր շեշտ հակումները բայց խառնըւածքին այլապէս զօրաւոր ազգեցութիւնները իր երիտասարդութիւնը կ'ընեն անտարազելի։ Ատեն մը պետական պաշտօնեայ։ Աւելի շատ ատեն զատարկապորտ, պոհեմ։ Միշտ լրագրող։ Իրապաշտներուն զրական, քաղաքական ձեռնարկները զայն ունին յաճախ իրենց հետ։ 96-ի դէպքերուն արտասահման, Եգիպտոսն ու Եւրոպան։ Ատհմանագրութեան հետ Պոլիս ուր կը փոխազրէ այդ արտասահմանին բոլոր կիրքերն ու կոիւները։ Լրագրող։ 1915-ին տարագրութիւն, որմէ վերապրող շատ քիչերէն։ Պատերազմէն վերջ Պոլիս։ Ցեսոյ կրկին Եգիպտա քիոսկը աչքերը զրիչը ձեռքին զրեթէ։ Այս կհանքը ուրուազիծ մըն ալ չէ, առ տողերուն վրայ։ Տուի այդքանը որպէսզի պարզուին իր գործին քանի մը անակնկալ, անհասակնալի կողմերը, երբ կը մտնեմ անոր ընդհաններութեանցը արտահանումին։

Բացի ծաւալէն, որ կը մնայ ամենէն ընդարձակներէն մէկը

եթէ ոչ ամենէն ընդարձակը արեւմտահայ գրական վաստակին, Օտեանի գործը, գէթ իր լաւագոյն մասին մէջ, կը ներկայանայ իրը բացառիկ ալ իմաստ(*): Պարոնեանին աշխարհը Պոլիսն է (որ իր կարգին մանրանկար հայութիւն մըն է), ու լրագիրներուն մէջ մատչելի օրուան կեանք մը: Օտեանին գործը ամբողջ հայութիւնն է ոչ միայն իրը ոգի, այլ մանաւանդ իրը տրամի: Անոր ամենէն յաջող զիրքերէն մէկը, Տաճարէն Տաճէ Պոլսէն Դուքս, Եւրոպան ու Ավրիկէն ունի իրեն թատերաբեմ: Ու եր, այդ Եւրոպան Զօպանեանի, Պարթեւեանի, Բաշալեանի գործերուն մէջ արտաքին զգայութիւններու հանգէս մըն է և կամ՝ քաղաքական զիտումներու թշուառ կըկէս, Օտեանի համար վաւերական հող մըն է մարդկային բոլոր յիմարութիւնները սնուցանոզ: Այնպէս որ Տիկին Եսայեանին հետ (որուն յաջող մէկ վէպը Սուսանա Արտահն Ազ կուզայ Յարիզէն) Օտեան մէկն է որ մեր կեանքէն գուրս ունեցած ըլլայ նայելու պատեհութիւն որքան յանդբդնութիւն ու տուած մեզի անփոխարինելի պատկեր մը մարդկերէ, մտայնութիւններէ, հոգեվիճակներէ որոնք մեզի չափ կը շահազրպուն օտարը(**): 1940-ին Արեւմտահայ Գրականութիւնը

(*) Պարոնեանի առիմով ճշգուած է այս իմաստին տարրութիւնը: Մեր գրականութեան մէջ, մեր բարքերէն մթերք ամենէն չառ մենք կը հաստատենք մեր երգիծովներուն մօտ: Միայն մեզի յատուկ այս երեսյթին (բարքերու բնական տնկարաննը վէկպն է ուրիշներու քով) պատճառները հետաքրքրական են մեր գրականութեան պատմութեան համար: Այդ գրականութիւնը, աւելի շատ անհատական ազգութեան հետամուտ (1850-էն մինչև 90 գրեթէ մեր ժողովուրդը կը պակսի անոր, փոխարէն՝ միջակ գաղափարներ, բնական տեսարաններ, անցեալի վերյուշութիւնը գայն կ'ընեն կերծ, անհորիզոն, հետեակ մեծ մասին մէջ), հանրային շահազրգութիւնները պիտի փոխազբէ հեգուութեան զաշտերուն: Ու ինչպէս որ Պարոնեանի գործին մէջ մեր կես գարը կայ, Օտեանին ալ գործին արժէքը կը կրթնի ուրիշ կես գարէ մը իրմալ կատարուած սեեռութիւնը, բարքերէ որքան մարդկերէ: Լրագրական նկարազիրը հասարակաց երկուքին համար ալ, թերեւս կուտայ երեսյթին մէկ ուրիշ ալ ազգակը:

(**) Զշփոթել աս օսարլ այն սուս, չինծու կամ թերի պատկերներուն հետ որոնք Զարեանի մը, Համաստեղի մը գործին մէջ կուտան յատակը արուեստին: Համաստեղին մօտ ասիկա պատահական է (Սպիտակ Լիսներում) բայց Զարեանի մօտ յաւակնութիւն որքան հանգանակ: Եւ սակայն իր Երկիրներ ու Աստուածներ գործը խարդախ, ինքնահար, ներկուած ապրանք մըն է, չըսելու համար աճպարարութիւն մըն է ուր անոր առաջնորդ ինքզինքը կ'ազայ որպէսպի երեան գան երկիրներ, ժողովուրդներ, մտայնութիւններ որոնք չեն պատասխաներ ոչ մէկ երկրի, ժողովուրդի մուայնութեան: Օտեանի Լուսնը, Վիլնիսն, Բարիզը, Արէնը, Փանիրէն, վաւերական տախտակներ են այդ երկիրներէն:

Հային չափով՝ կը սնանի օտարին հոգիէն, ինչպէս հացէն։ 1896-ին
այդ օտարը սեւուել կընալը արուեստի բարձր զկայութիւն մըն էր։

Իր գրականութիւնը մեր բարքերուն ճանաչումին, սեւե-
առւմին բերած իր թանկ արժէքին կը միացնէ ուրիշ ալ բարիք-
ներ։ Պարոնեան իր ժամանակին միջին խմաստութեան ալ չհասած
միտք մըն էր։ Իրաւ է թէ Աղքային Զովուն զեղեցկութիւններէն
մէկն ալ այս մարդոց մտայնութեան նուաճումը եղաւ, բայց մեր
միտքին ընդհանուր նկարագիրը, ընդափոխութիւնը, տիրական
գիծերը ծաղրանկարին կնիքէն պէտք է աղատել, երբ ուզենք
հաստատ ճանաչումը այդ ամենուն։ Օտեանին մօտ հեղնութիւնը
չէ լիսասած այդ ամենուն։ Փոյն մըն է և ոչ աւելի։ Ուրիշ կէս
գարու մը իմացական ու բարոյական բարեխսառնութիւնը կարելի
հարազատութեամբ մենք այսօր կը հաստատինք Օտեանի գոր-
ծերուն մէջ։

Մաւալը երբեմն բարիք է (Պալզագ, Տայսթայովսքի) եր-
բեմն չարիք (Հիւկօ, Տիւմա)։ Լրագրական ընդարձակ լաստակ
մը Օտեանին գործը կ'ենթարկէ մեծ տկարացման։ Օրուան կեան-
քը, մեզի պէս հասարակութեան մը մէջ, ճախճախուտք մըն է
յաճախ։ Ու գրագէտը, այդ կեանքին ճարտարապետը, միշտ կը
լիսասուի, երբ շատ մօտիկէն կը հետեւ անոր պղտոր հոսանք-
ներուն։ Օտեան կիրքի մը, գաղափարի մը մարդը չեղաւ ան-
շուշտ, ասոնց ազգեցութեամբ հարազատ կեանքը խարդախիլու
աստիճան։ Բայց չեղաւ նոյն ատեն այդ կեանքին վրայ իր կնիքը
կշխու ունեցող մտաւորական արժէքը որ բան մը կը չինէ, առ-
նըւազն ինքզինքը։ Ի՞նչ ախուր է փասուը իր համբաւին որուն
հաւասարը թերես Պարոնեանը ունեցաւ միայն և որ կազմուած
է աւելի շատ արուեստէն օտար տարրերով։ Անոր անունը հա-
սած էր մեր մէջ կարելի ամենալայն ժողովրդականութեան։ Այս
ընդարձակութիւնն էր որ լիսանեց իր գործին, ասոր զլանալով
ծաւալին համեմատական խորութիւն։ Պալզագի հարիւր հատոր-
ներէն ոչ իսկ քանի մը էջ այսօր անտարբեր կը թողուն ֆրան-
սացի քննադատ մը։ Փորձեցէք կարգալ Օտեանը, նոյնիսկ ար-
ուեստին հետ ուզգակի աղերս մը չպարզող հետաքրքրութեամբ,
պիտի չվարձատըրութիք։

Բազմազան է այդ գործը։ Օտեան, գրիչով կարելի բոլոր
զբաղումները փորձած է հաւասար անփութութեամբ, անտարբե-
րութեամբ, — ուսումնասիրութիւն, քրօնիկ, վիպակ, վէպ (ա-

սոր բոլոր տեսակները գրեթէ), երգիծանք, հրապարակագրութիւն, թատրոն, թարգմանութիւններ ։ Քառսուն տարի անոր եռանգը չէ տկարացած։ Մեր ժողովուրդին արեւմտեան հատուածը, անոր մայր գաղութները, մեր տարագրութիւնը, յետ-պատերազմեան Ափիւոքին քանի մը բեմերը (Ռումանիա, Սուրբա, Եգիպտոս) անոր գործին մէջ կ'ըլլան նիւթ և աշխարհ։ Հակառակ այս փաստերուն, Օտեանի գործը այսօր չունի տարողութիւնը ոչ Պարոնեանին, ոչ Արփիարեանին անունով մեղի հասած զրական, ընկերային արգիւնքին։ Անշուշտ մեր վէպը իրմով չըրաւ նուաճում։ Բայց հազարաւորներու հասնող այդ էջերուն մէջ արգար էր որ սեւեռուած տեսնէինք մաս մը բան մեր բարքերէն։ Այս մաս մը բանն է որ զրեթէ միշտ պակսեցաւ անոր։ Այս տկարութիւնը իր բոլոր ծանրութիւնը կը գտնէ երբ միւս կողմէն դիտենք որ այդ վէպը կը տառապի արուեստի զգայարանքի մը պակասովն ալ։ Միակ գետինը ուր անոր արուեցաւ պատեհութիւն զնուական սեւեռումներ ընելու, երգիծանին էր։ Ու նոր չէ որ մենք երգիծանքին մշուշը, գոյները, կտմաւոր որքան անխուսափելի այլայլումները պարտաւոր կ'ըլլանք հաշուի առնել, երբ կը գատենք անով մատուցուած իրականութեան կշխու:


Օտեանի երգիծանքը Արեւմտահայ Գրականութեան մէջ առանձին հարց մըն է որուն պիտի անդրագառնամ իր տեղը։

«ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ»

(Անիշխ)

ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ

(ԵՐՈՒԱԿԱՆ ՕՏԵԱՆ)



ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0336923

74
1843